

**ՑՈՎՀԱՆՆԵՍ ԱՀՄԱՐԱՆԵԱՆ PH.D**

**ԻՍԼԱՄՈՒԹԻՒՆԸ  
ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ**

**Հրատարակութիւն  
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» Օրաթերթի**

**ԼՈՍ ԱՆՃԵԼԸ  
2007**

## ՆԱԽԱԲԱՆ

Դարերով հայ-թուրք յարաբերութիւնները գոյատեսցին եւ երբեք հայը ինքնիրեն հարց չյարուցեց՝ թէ ի՞նչ է թուրքին իսլամ կրօնքը, ո՞վ հիմնած է այդ կրօնքը, ո՞վ կը շարունակէ ղեկավարել այդ կրօնքը, ի՞նչ է իսլամ կրօնքին փիլիսոփայութիւնը եւ, վերջապէս, քանի՛ միլիոն մարդ կը հետեւի այս՝ քրիստոնէութեան եւ հրէութեան խառնուրդով հիմնուած կրօնքին:

Դարերով հայը ապրեցաւ իսլամ աշխարհին մէջ, մեծ մասը՝ իսլամ Թուրքիա, երկար ուրիշ շրջան մըն ալ՝ արաբական աշխարհին մէջ, գլխաւորաբար՝ Սուրիա, Լիբանան, Իրաք, Եգիպտոս, Յորդանան, Պաղեստին, ներկայ օրերուն ալ՝ Քուէյր, Արաբական Ծոցի էմիրութիւններ, Սկուտական Արարիա, առաւել՝ ֆիզ մըն ալ, զանազան իսլամական ուրիշ երկիրներ:

Ուր որ ալ գտնուած է հայը, գիտցած է բարի գոյակցութիւն ստեղծել արաբ կամ թուրք մահմետականին հետ, միշտ յարգելով հիւրընկալին ասպնջականութիւնը եւ գերիւլարութիւնը: Վերջ ի վերջոյ, մենք եղած ենք գրեթէ միշտ հայրենազուրկ եւ թափառական եւ անոնք եղած են մեզի համար միշտ հիւրընկալ եւ ասպնջական:

Ատենն էր մեզի համար՝ իմանալու, թէ ի՞նչ է իսլամական կրօնքը: Ատենն էր մեզի համար խորը թափանցելու եւ յստակ գաղափար մը ունենալու այս կրօնքին մասին որ օրերս միա՛յն իր մասին խօսիլ կու տայ, աշխարհով մէկ նանցուած մերժողականութեամբ, որոշ վայրագութեամբ, անզիջող ճիհատա-

կան շունչով ու միշտ պարտեալի հոգեբանութեամբ:

Բայց մահմետականը ունի իր փառաւոր անցեալը եւ պատմութիւնը: Մօսէն ծանօթանալու համար իսլամին եւ Քոր'անին (իսլամական Սուրք Գիրք), դիմեցինք հարցին մէջ գրեթէ միակ մասնագէտ Դոկտ. Յովհաննէս Ահմարանեանին, որ ունի այս մասնանիղին մէջ դոկտորական կոչում, որ մեզի տայ լուսարանութիւններ եւ մանրակրկիտ ուսումնասիրութիւններ այս կապակցութեամբ:

Ենորհակալ ենք, որ Դոկտ. Յովհաննէս Ահմարանեան անվարան կերպով ընդունեց մեր առաջարկը եւ «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» Օրաթերթին մէջ երկար յօդուածաշարքով մը կատարեց մեր խնդրանքը, մեծ բաց մը գոցելով եւ մեր մտքերը լուսարանելով իսլամութեան մասին:

Յօդուածաշարքին տպագրութեան շրջանին, մեծ, շատ մեծ էր ընթերցողներուն հետաքրքրութիւնը եւ կապուածութիւնը: Հիմա որ զիրենք հետաքրքրող նիւթը՝ «ԻՍԼԱՄՈՒԹԻՒՆԸ՝ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ» գիրքով կը հրամցուի իրենց, վստահ եմ որ իւրաքանչիւրը պիտի անպայման ապահովէ օրինակ մը այս հրատարակութենէն, զայն զետեղելով իր տան գրադարանին մէջ, որպէս մնայուն աղբիւր ամէն տեսակ հարցադումի՝ իսլամութեան մասին:

## Վահան Վահանեան

## ԲԱՑԱՏՐԱԿԱՆ

Սկսելէ առաջ, անհրաժեշտ է բացատրական մը տալ այն բառերուն կամ ասոյթներուն, որոնց պիտի հանդիպինք այս երկասիրութեան մէջ: Այս բառերը պիտի լուսաբանեն իսլամ պատմական, աստուածարանական, կենցաղավարական եւ իրաւաբանական հասկացողութիւնները: Առանց անոնց, դժուար պիտի ըլլայ իսլամութիւնը լաւ հասկնալ: Ուսումնասիրութեան մէջ պիտի հանդիպինք ուրիշ բառերու եւ ասոյթներու, որոնք տեղւոյն վրայ պիտի բացատրուին:

---

### ԱԼ-ԱՀ (الله)

Կը նշանակէ Աստուած, եւ չի համապատասխաներ հրեաներու Աստուծոյն: Դատ հաւանական է որ ունենայ հուրեական հին ծագում, քանի որ «ահ» հուրեական է եւ անկից եկած հայկական լեզուներու մէջ՝ կը նշանակէ ՎԱԽ, ԲԱՐՁՐ եւ ԱՍՏՈՒԱԾ: Իսկ «Ալ կամ Էլ» բառը դարձեալ հուրեական-հայկական «է» բառէն ծագում առած է, որմէ «էութիւն» բառը կու գայ, ունենալով «է» տառը որպէս որոշիչ յօդ: Այսպէս՝ «էլ» կը նշանակէ ծանօթ էութիւն մը, ինչպէս՝ *fիրապ*, *Էլ-ֆիրապ* (հանչցուած գիրքը):

Ուրեմն, ԱԼԼԱՀ կը նշանակէ վախ ազդող եւ հանչցուած գերագոյն էակը:

Արաբներու մօտ, ԱԼԼԱՀը եղած է 360 աստուածներուն առաջինը, գերագոյնը եւ հզօրագոյնը: Երբ Մուհամմատը *Մաғғէ* քաղաքը մտաւ, *Քապա-ի* (տես՝ ԱԼ-ՔԱ'ՊԱ) մէջ կործանեց բոլոր *իլահ*-ները, եւ ըստ՝ «լա իլահ, իլլա ԱԼԼԱՀ» (الله لا إلٰهٗ إِلَّا هُوَ), այսինքն, բոլոր աստուածներու մէջ մենակը որ պիտի մնայ ԱԼԼԱՀն է, եւ իրմէ զատ չկայ ուրիշ աստուած մը: 360 աստուածները համառոտուեցան գերագոյնին՝ ԱԼԼԱՀին մէջ:

### ԱԼ-ՔԱ'ՊԱ (الكعبة)

Անծանօթ ծագում ունեցող քառակուսի սեւ ժայռ մըն է: Դատ հաւանական է որ մեծ ասուպ մը եղած ըլլայ: Ըստ

իսլամութեան, քարը հրեշտակի կողմէն զետեղուած է: Հետագային՝ Արրահամ Նահապետը պիտի գործածէր զայն որպէս զոհասեղան, զոհելու համար իր Խսմայէլ (ոչ Խսհահակ) զաւակը:

## ԱԼ-ԻՍԼԱՄ (الإسلام)

Կը նշանակէ «Յանձնում», *ասլամա*(اسلام) բառէն: Արաբերէնի մէջ, բառակերտումը երբե՛ք կապ չունի արմատի իմաստին հետ: *Ասլամա*(اسلام) բառը կու գայ սիլմ' (سلم)՝ խաղաղութիւն բառէն, բայց բառակերտուածը կապ չունի արմատին հետ:

## ԱԼ-ՔՈՐ'ԱՆ (القرآن)

Ասորական արմատ ունի՝ *Ֆուրհիանու* (قريانو): Կը նշանակէ «կարդացուելիք»: (Յաւելեալ մանրամասնութիւններ՝ երբ պիտի խօսուի խլամութեան սրբազան գիրքին մասին):

## ԱԼ-ՀԱՍԻԹ (الحديث)

Մուհամմատի թերանացի խօսքերն ու գործերն են, որոնք խլամութեան առաջին դարերուն գրի առնուած են: Հատիրելը Քոր'անին հետ միասին կը կազմեն խլամական օրէնսդրութեան երկու հեղինակաւոր աղբիւրները: (*Մանրամասնութիւնները յառաջիկայ գլուխներուն մէջ*):

## ԱԼ-ՇԱՐԻ'Ա (الشريعة)

Խլամական գերագոյն օրէնսդրութիւնը որով մահմետականը կը կառավարէ իր ամենատական եւ հասարակական կեանքը: Խլամը առած է շարիաէն իր բարոյական, կենցաղավարական, տնտեսական, բարեպաշտական, քաղաքական եւ իրաւարանական կեանքի հիմնաժամանակարբ:

Այսօր, կան պետութիւններ որոնք կը կիրարկեն խլամական օրէնքը, ինչպէս՝ Սուտան, Իրան, Նիներիա, Սէուտական

Արարիա, Գոմոր Կղզիները: Ուրիշ երկիրներ ալ պայքար կը մղեն որ այդ օրէնքը պետութեան գլխաւոր օրէնքը չդառնայ, ինչպէս՝ Ալճերիա, Ինտոնիզիա, Մալեզիա, Եգիպտոս...»

Պիտի տեսնենք թէ ինչպէս շարիատվ կառավարուած վարչակարգը անգիշող է կնոջ իրաւունքին եւ փոքրամասնութիւններու նկատմամբ:

### ԱՀԼ-ՌԻԼ-ՔԻԹԱԳ (أهل الكتاب)

Կը նշանակէ «Գիրքին ժողովուրդը», այսինքն՝ այն ժողովուրդները (հրեայ եւ Քրիստոնեայ), որոնք Գիրքը ունի: Այս Գիրքը հրէական վերծանութեամբ Թորան՝ (التوراة) Հնգամատեանն է, եւ իննիլը՝ (إنجيل) Աւետարանն է: Ինչպէս պիտի տեսնենք, Քոր'անը, Թորան եւ Իննիլը մէկ Գիրք են՝ Ալ ՔիթԱԳ:

### ԱՆ-ՆԱԳԻ (النبي)

Զի նշանակեր մարգարէ՝ հրեայ եւ քրիստոնեայ հասկացողութեամբ, այսինքն՝ ապագան գուշակող, քանի որ Մուհամմատ ո՛չ մէկ մարգարէութիւն ըրած է: Այս բարին արմատը նապա՝ (نبأ) է, այսինքն՝ «լուր»: Մուհամմատ աւելի լրաբեր է, քան մարգարէ:

### ԱԼ-ՔԱՖԵՐ (الكافر)

Այն անձն է որ կը մերժէ Ալլահին գոյութիւնը, Մուհամմատին եւ մարգարէներուն մարգարէ ըլլալը, կը ժխտէ երկինքի եւ դժոխքի գոյութիւնը, կը մերժէ վերջին դատաստանի օրը...., որ կ'ընդունի սուրբերու բարեխօսութիւնը, եւլն:

### ԱԼ-ՄՈՒՇՐԵՔ (المشرك)

Կը նշանակէ «բաժնեկից դարձնող»: Այն անհատն է որ

միակ Աստուծոյ մասնակից կը դարձնէ ուրիշ աստուածներ: «Մուշրիք» սխալ մեկնարանութեամբ եւ հասկացողութեամբ քրիստոնեան է, քանի որ Աստուծոյ հետ «աստուածակից» են՝ Քրիստոսը, Հոգին եւ Մարիամը: (Այս վարկածներուն հերքումը պիտի տեսնենք, երբ խօսինք Սուրբ Երրորդութեան մասին):

## ԱՍ-ՍՈՒԻՐԱ. (Դ) (السورة)

Քոր'անը ունի 114 գիրք, կամ Սուրադ: Այդ սուրադ-ներէն մաս մը կը կոչուի Մաֆֆայեական (**المكية**): իսկ մեծ մասը՝ Մատինական (**المدنية**): Անոնք ժամանակագրական կարգով չեն դասաւորուած, այլ կը սկսին ամենաերկարէն մինչեւ ամենակարճը:  
(Յաւելեալ մանրամասնութիւններու համար՝ տեսնել Քոր'անի մասին գլուխը)

## ԱԼ-ՃԱՀԻԼԻԱ. (الجاهلية)

Կը նշանակէ «տգիտութեան կացութիւն»: Այսինքն՝ Մուհամմատէն առաջ՝ Արարական Թերակղզիին մէջ տիրող ընկերային եւ կրօնական «խաւար» իրավիճակը: Խալամութիւնը կ'ուզէ արար աշխարհը տեսնել տգէտ, անգրագէտ, խաւարամած եւ կիսավայրենի, կամովին անգիտանալով սակայն, թէ Մուհամմատէն առաջ արարական բանաստեղծութիւնը իր գագարնակէտին հասած էր արդէն:

## ԱԼ-ՃԻՀԱՍ. (الجهاد)

Սրբազն պատերազմ, որուն նպատակն է Աստուծոյ կրօնիք (իսլամութիւնը), տարածել: Քոր'անի մէջ, տեղ տեղ կը խօսուի սրտի ճիհատի մասին, բայց ընդհանրապէս ճիհատը նանցուած է որպէս սուրբ պատերազմ: Քոր'անի մէջ հարիւրաւոր անգամներ գործածուած են «կռուէ՛, պայխարէ՛, սպաննէ՛, վիզը ոլորէ՛, ջախչախէ՛, մեոցո՛ւր» բառերը:

## **ԱՍ ՍԱՆԱԼ ՀԻԺՐԻՑԱ** (السنة الهرجية)

Հիերայի (փախուստի) տարին: Խպամը չի հետեւիր քրիստոնէական օրացոյցին: Խպամական տարին կը սկսի 20 Յունիս 662-ին, երբ Մուհամմատ Ապու Պաֆրի (أبو بكر) հետ Մաֆֆայէն Մատինա փախաւ:

(*Տեսնել յաւելեալ բացատրութիւններ՝ «Մուհամմատի կեանքը» գլուխին մէջ*):

## **ՍՈՒՆՆԻ-ՇԻՒ (سنّي - شيعي)**

Խպամութեան գլխաւոր երկու նիւղաւորումներն են: Սուննին կ'ընդունի Մուհամմատին յաջորդող չորս խալիֆաներուն (خليفة) հեղինակութիւնը, իսկ Շիխները կ'ընդունին այս չորսերու վերջինին՝ Ա.Լ.Ի.ին հեղինակութիւնը: Սուննիները ունեին Խալիֆա (خليفة), իսկ Շիխները, մինչեւ այսօր, ունին Խմամ (إمام):

(Տեսնել՝ «Խպամութեան Կրօնական հոսանքները գլուխը»):

## **Ա.Թ ԹԱՍԱՈՒ (التصوّف)**

Սուփը՝ բուրդ բառէն կու գայ: Այն կրօնական-հոգեւոր հատուածն է որ ինքզինք աղօթքի, պահեցողութեան եւ Աստուծոյ հետ սերտ յարաբերութեան մէջ կը դնէ:

## **Ա.Ս ՍՈՒՀԱՊԱ (الصحابة)**

Մուհամմատի անմիջական ընկերները:

## ԱՐԱԲՆԵՐԸ

### ԲՆԱԿԱՎԱՅՐԸ

Արաբները բնակած են գլխաւորապէս երկու վայրերու մէջ՝ անապատը, եւ կոչուած են ալ պատու (البدو), եւ Կարմիր Ծովը եզերող ժաղաքներու մէջ եւ կոչուած են ալ-հատար (الحضر):

Անապատի բնակիչները տեղափոխուող ժողովուրդ եղած են: Ովասիսէ ովասիս, իրենց վրանները կը լարէին անձրեւի ջուրէն հաւաքուած ջրհորներու մօտ: Իրենց կեանքին մեծ մասը կը զրադէին ուղտապանութեամբ եւ խաշնարածուրեամբ: Իրենց գլխաւոր սեռունդն էր ուղտի կարը եւ արմաւը:

Արաբներուն գլխաւոր բնակավայրը եղած էր Ալ Հինազ (المجاز), Նաժու (نجد), եւ Ալ-Եամեն (اليمان): Հինազը եղած է տնտեսական մեծ կեդրոն մը, եւ հոն՝ արարէն առաջ, հրեայ ցեղախումբեր բնակած են: Հինազի մէջ Մաֆֆա (مكة) եւ Ալ Մատինա (المدينة) ժաղաքները: Մու համմատի բազմաթիւ յարձակումներն ու հարստահարութիւնները եղած են Արաբական Թերակղզիի այս շրջաններուն:

Եամենը կը գտնուի Թերակղզիին հարաւը. հոն են բարեբը Օմանը (عمان), Նաժրանը (نجران), Մարապ Զրամբարը (سد مأرب) եւ Հատրամուրը (حضرموت), որ հոչակաւոր էր համեմներով, խունկով եւ անուշահոտ իւղերով: Ցետագային, այս վայրերը մեծ դեր պիտի խաղային արաբական եւ իսլամական պատմութեան մէջ:

### ԾԱԳՈՒՄԸ

Ամէն արաբ իսլամ չէ, ոչ ալ ամէն իսլամ՝ արաբ է: Արաբական երկիրներու բնակիչները արաբերէն կը խօսին, արաբական մշակոյթ ունին, անոնց մեծ մասը իսլամ է,

բայց այդ երկիրներու մէջ ապրողները անպայման արարական ծագում չունին:

Այսօր գոյութիւն ունի ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԿԱՆ, բայց անոր անդամներուն շատերը արար չեն: Հիւսիսային Աֆրիկէի արարան երկիրները (Մորիդանիա, Ալճերիա, Մարոք, Լիպիա, Եգիպտոս, Սուտան, Սումալիա, Ճիպութի), արարացած են, բայց արար չեն:

Արարները հին ժողովուրդ եղած են: Անոնցմէ մաս մը գնաց Եփրատ-Տիգրիսի մօտ ապրելու եւ ունեցան քաղաքակրութիւն, իսկ մեծ մասը որ Արարական Թերակղզին մէջ մնաց, դարձաւ պետու եւ ապրեցաւ ցեղախումբերով:

Ինչպէս հայոց պարագային, (աւելի կառչած էին իրենց տոհմին եւ գերդաստանին քան հայկականութեան), այսպէս ալ արարը հաւատարիմ էր իր ցեղախումբին, անոր բարեբուն, լեզուին եւ սովորութիւններուն: Արարը նախ եւ առաջ Քորայշ (قریش) ցեղախումբով հպարտ էր, յետոյ ինքինին արար կը համարէր:

Արարը շատ աւելի ուշ քաղաքակրութիւն ունեցաւ, որովհետեւ քաղաքակրութիւն ունենալու համար, հարկաւոր է կայուն վիճակ մը: Արդ, արարական ցեղախումբերը տեղէ տեղ կը նամբռորդէին. հաստատ կայք չունէին եւ յանախ չուրի եւ արօտի համար կոհւ կ'ընէին: Այս հասկացողութեամբ կարելի է եզրակացնել նաեւ որ արարը, թէեւ սեմական էր, բայց միատարր չէր: Հարաւի արարը աւելի քաղաքակիրք էր քան հիւսիսի արարը: Լեզուն ալ տարբեր էր: Եամենի արաբերէնը ունէր եւրոպական եւ աֆֆատական ազդեցութիւն, իսկ հիւսիսի լեզուն աւելի կապ ունէր հրէական եւ նապարէյական լեզուներու հետ:

## 8ԵՂԱԽՈՒՄԲԵՐԸ

Արար պատմիչները կը վկայեն, թէ հիւսիսի արաբները կը սեղին Խամակիէն, որ Արրահամ Նահապետի եւ Հաժար (هاجر) հարճին զաւակն էր: Իսկ հարաւի արարները կը սեղին Աստուածաշունչի մէջ յիշուած Եօթքան կամ Ճոքքանէն (قطن)، որ իր կարգին նոյ նահապետին

ծորին էր:

Այս երկու բաժանումներու պատկանող ժողովուրդները, ո՞չ թէ միայն իրենք իրարու դէմ էին, այլ նոյն հատւածին մէջ եղող ցեղախումբերն ալ:

Մուհամմատէն առաջ, Եամենի մէջ ապրող ցեղախումբերը աւելի արժանիքներ ունեին իրենց բաղաքակրթութեան եւ մշակոյթին համար, սակայն Մուհամմատի պատճառով, որ Մաքայի մէջ ապրող Քորայշ ցեղախումբէն էր, բնականարար, հետագային, այս ցեղախումբը իր գերակշռութիւնը պիտի ունենար արաբական եւ իսլամական հարցերու մէջ: Եամենի հոչակաւոր ցեղախումբերը մեծամասնութեամբ Քրիստոնեայ էին (*տեսնել «Քրիստոնէութիւնը եւ Արաքական Թերակղզին» գլուխը*): Այդ կարեւոր ցեղախումբերէն էին՝ Հիմիար (حمير), Թափ (طاف), Համտան (هـدان)..., Իսկ Հինազի ցեղախումբերէն կարաւորագոյնը Քորայշն էր, Ապս եւ Զիպեան (عبس وذبيان), Պաքր (بقر), Ռապի'ա (ربيعـة) եւ երկու հրեայ ցեղախումբեր զորս Մուհամմատը շարդեց՝ Քուզա'ա եւ Քայնաքա' (قضاء وقينقاع) :

Ի՞նչ կարելի է յիշել Դամակոսի եւ անոր շրջանին մէջ ապրող ցեղախումբերու մասին: Հոն ապրող արաքները աւելի մօտ ըլլալով հոռմէացիներուն եւ ապա՝ բիւզանդացիներուն, շատ աւելի բաղաքակիրք էին ու մշակուած: Անոնց ամենէն հոչակաւոր ցեղախումբերը Ղասսանիներն էին (الغسـانيون أو الغـاسـنـة)՝ երկուքն ալ Քրիստոնեայ ցեղախումբեր:

## ՆԿԱՐԱԳԻՐՆ ՈՒ ԸՆԿԵՐԱՑԻՆ ՎԻՃԱԿԸ

Տարածուելու համար, իսլամութիւնը չէր կրնար Արաբիային աւելի բեղուն դաշտ մը գտնել: Կրօնի մըն էր որ կաղապարուեցաւ արաքի մտայնութեան համեմատ եւ յագեցուց ու օրինեց անոր անհատական, ընկերային, սեռային եւ կենցաղավարային ճգտումները: Իսլամութենէն առաջ, արաքը արդէն բազմակին էր, իսլամութիւնը եկաւ

Եւ Աստուծոյ հրամանով չորսի սահմանափակեց կիներու թիւը: Իսլամութենէն առաջ, արարը հարստահարող էր Եւ պատերազմներու աւարով կ'ապէք: Իսլամութիւնը յագուրդ տուաւ այս դրութեան եւ նուիրագործեց զայն: Քոր'անը լեցուն է պատերազմելու, հարստահարելու, թշնամիներու ինչքը, կալուածը եւ կիները գրաւելու մարտահրաւերներով:

Արարը գիտակից չէր վաճառականութեան արուեստին: Անոր համար չկարողացաւ իւրայատուկ կեղրոններ ունենալ: *Մաֆֆան* եւ *Մատինան* աւելի կարաւաններու խաչմեռուկներ էին՝ բան վաճառականութեան իսկական կեղրոններ. Եւ եթէ արարը զբաղեցաւ վաճառականութեամբ, ան աւելի կարաւաններու առաջնորդ, նանապարհացոյց էր Եւ յարձակողներու դէմ պաշտպան:

Արարը սերտ կապ ունէր իր ցեղախումբի անհատներուն հետ: Կը պաշտպանէր իր «եղբայրը բոնաւո՛ր ըլլար կամ բռնադատուած» (أَنْصَرُ أَخَاكَ طَلَّاً مَظْلُومًا): Զէր սպաններ թշնամին, եթէ այդ թշնամին գար Եւ իր մօտ ապատանարան գտնէր:

Արարը վեհանձն էր, Եւ այս վեհանձնութիւնը կը գրտնենք արարական իին բանաստեղծութիւններու մէջ: Հակառակ անապատային խառնուածքի, այսինքն՝ հակառակ կասկածամիտ, վրիժառու Եւ բռնակալ ըլլալուն, ան բաշ էր, հիւրասէր Եւ առատաձեռն:

Կինը արարներու մօտ այր մարդէն աւելի ցած էր, որովհետեւ չէր պատերազմեր Եւ չէր կրնար հարստահարել: Իր գործերը տան Եւ անմիջական շրջանի մէջ սահմանափակուած էին: Կրելը, ջրհորէն չուր հանելը, փայտ հաւաքելը, արածելը՝ կը կազմէին իր գլխաւոր զբաղումները: Տան մէջ խօսք չունէր. ան ամէն բանի մէջ իր ամուսնոյն հանոյի պիտի պատճառէր Եւ կուրօրէն անոր հնազանդէր: Ապահարզանը տարածուած չէր, որովհետեւ եթէ կինը մանչ զաւակ չըերէր, արարը ունէր ուրիշ կիներ որոնք այս կարիքը կը հոգային: Եւ որպէսզի արար կնոշ ընկերային վիճակը ենթակայ մնար այր մարդու իշխանութեան Եւ հանոյին, իսլամութիւնը, հատիրեկն բաղելով, աստուածային հեղինակութեամբ սահմանեց այր մարդը Եւ

ըսաւ, թէ կիները «Կրօնապէս եւ մտայնօրէն պակասաւոր են», արարերէնով՝ (نَاقصاتِ دِيَنْ وَعَقْلًا):

Միջին դարու արար հոչակաւոր գրող եւ պատմիչ՝ Իպի Խալտուն (ابن خلدون), շատ վատ արտայայտութիւններ ունի արարներու վերաբերեալ: Ըստ իրեն, «Վայրագ եւ անմարդաբնակ վայրերու մէջ ապրելով, արարը ունեցաւ նոյն նկարագիրը: ... Երբ արարները երկիրներ գրաւեցին, այդ երկիրներուն կործանում բերին, որովհետեւ վայրագ ժողովուրդ եղած են. քարը շէնքերէն կը վերցնեն եւ շէնքը կը կործանեն տակառներ շինելու համար... Դրամ չեն վաստակիր, եւ երբ ուզեն դրամ ունենալ, կը դիմեն հարստահարութեան եւ կողոպուտի: Տեսէ՛՞ թէ ինչպէս իրաքը շինուեցաւ Պարսկական աւերակներու վրայ, կամ տեսէ՛՞ Դամասկոսի վիճակը: Տեսէ՛՞ երբ գրաւեցին Քուֆան, Պասրան եւ Քայրառուանը, ինչպէս վերածեցին անոնց գեղեցիկ պալատները՝ ախոռներու եւ ուղտեր պահելու: ... Արարները հեռու են գիտութիւններէ եւ երէ գիտութիւնը եւ արուեստը արարներու մէջ մտաւ, անոնց մուտքը կը պարտին պարսիկներուն եւ այն ժողովուրդներուն որոնք պարտադրաբար իսլամութիւնը ընդունեցան»:

(Արարներու պատմութիւն, Բ. հատ. էջ 126-127):

Նուազ խիստ, բայց անոր գաղափարակից է ուրիշ հոչակաւոր գրող մը՝ Ալ-Ժահան (الجاحظ), որ սապէս արտայայտուած է. «Արարը չէ ունեցած ո՛չ գիտութիւն, ո՛չ փիլիսոփայութիւն, ո՛չ ալ ժառանգուած զիր ու գրականութիւն: Անոնց տեղ ունեցաւ լեզուարանութիւն եւ հոետորութիւն:...Արարին մօտ ամէն ինչ ոտքի վրայ առնուած որոշում է եւ յաջողած է այդ որոշումները առնելու մէջ, քանի որ հմտօրէն գործածած է իր լեզուանի տաղանդը»:

(Ալ-Պայեան Ուադ-Դապյին) (البيان والتبيين), Գ. հատ.):

Անշուշտ, այս վարկածները՝ վիճելի են, բայց երբ ակնարկ մը նետենք այսօրուան արարական կամ իսլամական ժողովուրդներու վրայ, վերը յիշուած գրողներուն ըսածները այնքան ալ անիրական չեն թուիր:Արարներու ընտանին, մինչեւ այսօր, երբ կ'ուզէ զարգանալ, բարձր եւ

որակաւոր կրթութիւն ու բարձրորակ վկայական ստանալ, կը դիմէ Միջին Արեւելքի քրիստոնեայ դպրոցներուն կամ Արեւմուտի համալսարաններուն:

## ԱՐԱԲԻՆ ԿՐՈՆՔԸ

### ՀԵԹԱՆՈՍՈՒԹԻՒՆԸ ԻՍԼԱՄՈՒԹԵՆՔՆ ԱՌԱՋ

Հիւսիսային Արաբիոյ եւ Հարաւային Արաբիոյ մէջ եղած զարգացման եւ ֆաղաքակրթութեան տարրերութիւնները աւելի ակնյայտ են, երբ երկու հատուածներու միջեւ եղած կրօնական տարրերութիւնները ուսումնասիրիւն:

Թէի հիւսիսային ու հարաւային Արաբիոյ ժողովուրդներու մեծամասնութիւնը հեթանոս էր, բայց հիւսիսի արաբը աւելի պարզ էր իր կրօնական պարտականութիւններու մէջ, անոր կրօնքին կարգ ու սարքն ալ նուազ բարդ՝ բան եմենի հեթանոսութիւնը, որ կապուած էր աստղագիտութեան հետ եւ զոհեր մատուցանելու արարողութիւնները աւելի շեշտուած են իրենց մօտ:

Արաբը կը հաւատար թէ իրերը կը շարժին ոգիներէն, անոր համար այս ոգեղէն էակները պաշտուեցան որպէս աստուածներ: Եւ ոյժերու մէջ կային երկու խաւ կամ երկու տեսակ՝ վերնական ոյժերը՝ անձրեւը, փոքրիկը, աստղերը, որոնք աստուածներ եղան, իսկ ցած խաւի ոյժերը նկատուեցան թշնամի եւ բնակարան սատանաներու (նևտրու) (Հովհաննես):

Արաբները յատուկ յարգանք ունեին ֆարերու նկատմամբ. չմոռնանք որ անապատներու մէջ ֆարերը գրեթէ բացակայ են, ուրեմն այդ սրբազն ֆարերը պիտի ստանային անուն եւ դառնային պաշտամունքի առարկայ: Ցիշեցնեմ թէ այդ ֆարերը մասնաւոր գծագրութիւններ կամ ֆանդակագործութիւններ չունեին. պարզ ֆարեր էին՝ տարօրինակ ձեւերով եւ գոյներով: Արաբը պաշտեց զանոնք եւ անոնց մէջ տեսաւ իգական եւ առական աստուածներ, որոնք կը ներկայանային 360 կուռքի մէջ եւ որոնց ամենէն հոչակաւորները՝ Ալ-Ղադ, Ալ Իզզա եւ Ալ-Մանադ

Էին (اللات، العزى، المناة)، որոնք նշուած են Քոր'անի մէջ։ Պատմութիւնը կ'ըսէ նաեւ, թէ արար ցեղախումբերը պատերազմներուն՝ իրենց հետ կը տանէին իրենց կուռքերը։ (Տես՝ Ար-Թափարի, تاریخ الرسل والملوک الطبری، تاريخ الرسل والملوک Առաքեալ-ներու եւ բագաւորներու Պատմութիւն, հատ. Ա)։

Մուհամմատին վերագրուած հատիքի մը մէջ, արաբներ կու գան եւ կը հարցնեն. «Ալլահը պաշտելու հրաւէր կու տաս. Իսկ այս երեք կուռքերու մասին՝ Ալ-Ղադ, Ալ Իգ-զա եւ Ալ-Մանադ (اللات، العزى، المناة), ի՞նչ է կարծիքդ»։ Մուհամմատ կը պատասխանէ. «Անոնց բարեխօսութիւնը ընդունելի է»։

### ՀՐԵԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ

Հրեաները չունեին Հռոմի պէս պետութիւն մը որ կրօնէր տարածէր. անոր համար հրեւութիւնը ազդեցութիւն չունեցաւ Արարիոյ մէջ։

Հրեաները վաղուց մտեր էին Արարիա եւ կարգ մը արար ցեղախումբեր ընդունած էին Մովսէսի կրօնէր, որպէսզի կարողանային հրեաներու հետ լեզու գտնել վաճառականութեան մէջ մտնելու եւ անոնցմէ օգտուելու։

Իսկ հարափ հրեաները (Եամեն), վաղուց հոն էին. շատ հաւանական է որ իրենց գաղթը Խրայէլէն՝ Սողոմոն Թագաւորի օրերուն եղած ըլլայ։

Ըստ միջնադարեան Ել-Համառի պատմիչին (ياقوت الحموي), Մովսէս Մարգարէն մինչեւ Հիմազ իշած է (بِرْكَتِ رَبِّنَةِ الْمَدَنِ) Համայնագիտարան։ Բայց այս վարկածը չի համապատասխաներ Աստուածաշունչի պատմական տուեալներուն։ Խալամը կ'ուզէ անպատճառ ինքնինք կապել Հին Կտակարանին։ Այս մօտեցումով նաեւ ուզեց Արքահամն ալ Մաֆֆէի մէջ տեսնել։

Ի՞նչ էին հրեաներու դէպի Արարիա եւ յատկապէս Հիմազ գաղթելու պատճառները։

1. Հրեաներու բազմացումը Խսրայէլի մէջ՝ կ'ըսուի թէ,  
Քրիստոսէ վերջ, Ա եւ Բ դարերուն, գրեթէ 4 միլիոն  
հրեայ կար:

2. Ա եւ Բ դարերու հալածանքները ստիպեցին որ  
հրեաները հարաւ իշնեն:

(Այս հարցի մասին ամրող յաջորդ գլուխը պիտի յատ-  
կացուի, ուր պիտի փաստուի նաև Մուհամմատի հրէացած  
քրիստոնէական ծագումը):

Հրեաներու խուժումը Արարական Թերակղզիին մէջ ու-  
նեցաւ կրօնա-լեզուական ազդեցութիւն: Արարը իմացաւ  
տիեզերքի ստեղծումին պատմութիւնը, գիտցաւ որ «Կշիռ»  
մը կայ դատաստանի վերջին օրը, գիտցաւ երկինքի եւ  
դժոխքի գոյութեան եւ անոնց ինքնութեան մասին տեղե-  
կութիւններ: Իսկ լեզուական ասպարեզէն ներս, շատ  
հրէական բառեր մտան արարերէնի մէջ, ինչպէս՝ ճեհեճճեմ,  
իպիս, Շայթան...Արարները ընդօրինակեցին հրեաներէն  
ուխտագնացութիւնը (حج), զոհ մատուցանելը (الذبائح) , եւ  
տօնակատարութիւնները :

(جريي زيدان، تاريخ التمدن الإسلامي)،  
Խալամ Քաղաքարկրութեան Պատմութիւնը, հատ. Ա.):

# ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ԱՐԱԲՆԵՐՈՒ ՄԵԶ

## ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀՐԵԱԴԱՒԱՆՆԵՐ

Քրիստոսի Յարութենէն վերջ, Խարայէլի մէջ Յիսուսի հետեւողները երկու մասի բաժնուեցան:

Սկզբնական շրջանին, բոլոր հաւատցեալները հրեայ էին, նոյն հոգիով կը յաճախէին Տաճարը (Գործ Առաքելոց 2:49), **Բասեխը** (հրեական Զատիկը կը տօնէին) (Գործ.20:6), եւ անոնց առաջնորդը Սուրբ Յակոբն էր՝ Տեառնեղբայրը: Հարցեր չկային տակաւին, մինչեւ որ Քրիստոնէութիւնը Խարայէլէն դուրս տարածուեցաւ: Երբ Պօղոս Առաքեալ քրիստոնէութիւնը սկսաւ Անտիոքի, Յունաստանի եւ Հռոմի մէջ տարածել, ենդէ մը բացուեցաւ քրիստոնէադաւան հրեաներու եւ սփիւրքի հրեայ եւ ոչ հրեայ նորադարձներու (Gentiles) միջեւ:

Որոշ անհամաձայնութիւններ ծագեցան երկու առաջնորդներու միջեւ: Յակոբը կ'ուզէր, Քրիստոս ընդունելով հանդերձ որպէս Տէր եւ Աստուած, հաւատարիմ մնալ մովսիսական օրէնքներուն, այսինքն՝ պահել Շաբարը, թլփատուիլ եւ շարունակել Տաճար յաճախել: Պօղոս առաքեալը դժուարութիւն ունեցաւ, գերի եւ երկրորդ դասակարգի համարուած հրեաներու սովորութիւնները՝ նորադարձ քրիստոնեաներուն «պարտադրել»: Առաջին հոսանքի պատկանողները կառչած մնացին իրենց սկզբունքներուն եւ արուեցաւ անոնց ազգայնական անուանում՝ **ՆԱԶՈՎՐԵՑԻՆԵՐ** (Քոր'անի մէջ նաևարա), իսկ երկրորդ խումբի հետեւողները՝ **ԱՆՏԻՈՔԻ** մէջ սկսան կոչուիլ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐ: Մոհամմատը ճանչցաւ միայն նազովրեցի աղանդը եւ ինչպէս պիտի տեսնենք, յարեցաւ անոր եւ անոր սկզբունքներն ու սովորութիւնները գործադրեց: Անոր համար ալ Քոր'անի մէջ բնաւ չենք հանդիպիր «քրիստոնեաներ» բառին, այլ միայն «նաևարա»՝ (نصارى)

Նազովրեցիներ՝ բառին:

## Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑԱՒ ՆԱՍԱՐԱՆԵՐՈՒՆ

Վիհը, Պօղոսի քրիստոնեաներուն եւ Հրէաստանի Նազովրեցիներուն միջեւ աւելի խորացաւ, եթի Պօղոս Առաքեալ յայտարարեց, թէ քրկութիւնը շնորհենվ է եւ ոչ՝ մովսիսական օրէնքներու գործադրութեամբ: Քրիստոնէադաւան հրեաները (Նազովրեցիներ կամ Նասարաներ), չհանդուրժեցին Պօղոսի ըսածները եւ սկսան անոր եւ քրիստոնեաներու դէմ բամբասանք, մատնութիւն եւ հալածանք յարուցել: Պօղոս սկսած էր արդէն մովսիսականութենէն ձերքազատւելու պայքարը: Քանի որ «Օրէնքը դաստիարակ էր միհնչեւ Քրիստոսի գալը, անոր կարիքը չունինք այլեւս, բանի որ Քրիստոսի շնորհեն է որ պիտի փըրկէ» (Գաղ. քուղը 3:29):

Նազովրեցիները չներեցին Պօղոսին, ոչ ալ Պետրոսին, որ Անտիոքի մէջ ճաշի նստաւ ոչ հրեայ քրիստոնեաներու հետ, ինչ որ պղծութիւն պիտի համարուէր: Նազովրեցիները ամէն տեղ շրջեցան Պօղոսը վարկարեկելու եւ հալածելու: Եփեսոս, Գաղատիա, Փիլիպպէ եւ Մակեդոնիա հանդիսացան պայքարներու վայրերը եւ Պօղոս քանիցս իր նամակներով յորդորեց, սպանաց եւ ըսաւ թէ նազովրեցիներու վխալ ընթացքը պառակտում պիտի բերէր: Յետոյ երրայեցիներու ուղղուած նամակին մէջ զգուշացուց քրիստոնէադաւան հրեաները, որ հաւատը Քրիստոսի խաչով եւ յարութեամբ եկաւ եւ թէ Քրիստոսն է այդ քրկութեան նանապարհը (Եթր.10:19): Բայց ի զո՞ւր: Պօղոս խուլ ականջներ գտաւ: Նասարաներ ուզեցին Մովսէսը ու Յիսուսը մարգարէներ համարել, ընդունիլ Թորան (التوراة) Հնգամատեանը եւ Աւետարանը միեւնոյն համարժէքով: Յետագային, Խլամութեան հիմնաքարերէն պիտի ըլլան այս երկու սկզբունքները՝ ընդունիլ Քրիստոսը որպէս մարգարէ, ընդունիլ Մովսէսն ու Քրիստոսը համահաւասար «Մի բաժներ զիրենք իրարմէ» (السورة ٤١) (Քոր'ան) եւ ընդունիլ Թորան (التوراة) եւ Իմանիլ (إِيمان) Աւետարանը (Եղակի եւ ոչ՝ 4 Աւետարան-

ները՝ որպէս Քոր՝ անի հետ համահաւասար Աստուծոյ Գիրքը: Այս Նասարաները, ինչպէս պիտի տեսնենք, պիտի իշնեն դէպի հարաւ, խառնուին տեղացի արաբներու հետ, անոնց պիտի ֆարողեն աղաւաղուած վարդապետութիւններ եւ Քոր՝ անն ու Մոհամմատը պիտի որդեգրեն Նազովեցի աղանդաւոր այս բոլոր վարդապետութիւնները:

## ՆԱԶՈՎՐԵՑԻՆԵՐԸ 70-135 ԹՈՒԱԿԱՆՆԵՐՈՒՆ

ա- Համբարձումէն՝ 70 բուականը

Երկու կարեւոր դէպիքը պատահեցան: Առաջինը՝ Երուսաղէմի մէջ եկեղեցիի առաջին ժողովը՝ որ տեղի ունեցաւ 49 թուին, ուր եկեղեցին նկատեց, թէ հրեաներ «գաղտնի կերպով մտած են եկեղեցիին մէջ եւ շանացած են ուրիշ աւետարան մը ֆարողել»: Այս Աւետարանը երրայեցիներու աւետարանն (*إنجيل العبرانيين*) է, որ օրինաւոր չէր եւ պարականոն համարուած էր: Այս աւետարանը Նազովեցիներու մօս գործածութեան մէջ էր եւ յետոյ -ինչպէս պիտի տեսնենք -, աղքիւր պիտի ըլլար իսլամական վարդապետութեան, պատմական անցուդարձերու նկարագրութեան, ինչպէս նաև օրէնսդրութեան: Քոր՝ անը Երրայեցիներու աւետարանն է, որ երրայերէնէ արաբերէնի քարգմանուեցաւ Մոհամմատի ազգականներէն մէկուն՝ *Ռւարաքա Պըճ Նաօֆալի ۃرقۃ* (*ورقة*) կողմէ, որ առաջնորդ աղանդաւոր «Եպիսկոպոս»ն էր Մաֆքա Քաղաքին:

Երկրորդ գլխաւոր դէպիքը Երուսաղէմի առաքեալին՝ Ս. Յակոբին մարտիրոսացումն է: Նազովեցիները այս առաքեալի մահով, կորսնցուցին իրենց ծայնը, ազդեցութիւնը եւ յոյսերը: Սխալ չհասկնանք: Յակոբ առաքեալը, թէեւ հրեայ եւ հրէասէր, բայց եկեղեցւոյ սիւներէն էր, ուղղափառ եւ Քրիստոսի աստուածութեան հաւատացող: Նազովեցիները կը տեսնէին անոր մէջ հրէական ազգայնականութիւնը: Կը կարծէին թէ Քրիստոս՝ հրէածին, հրէասէր եւ Խսրայէլի ժողովուրդէն ծագում առած, եկեղեցւոյ կառավարութիւնը

պիտի յանձներ անոր՝ իր արիւնակից Յակոբին: Նազով-բեցիները յուսախարութենէ յուսախարութիւն անցան: Եւ ամենամեծ յուսախարութիւնը եղաւ, երբ հոռմէացիները Երուսաղէմը կործանեցին՝ 70 քուին: Նազովրեցիները այլեւս կապ պիտի չունենային Մայր Եկեղեցիի հետ: Հալածուած, մեկուսացուած՝ ուրիշ ելք չունէին եթէ ոչ՝ հեռանալ հոռմէական տիրապետութենէ Եւ երբալ հեռաւոր Արարիոյ անապատներու մէջ ապաստանարան գտնելու համար:

### **Բ-Երուսաղէմի Տաճարին կործանումը**

Հրեաները, Նազովրեցի, նորադարձ, սփիւռքի զաւակ ըլ-լան կամ տեղացի, իրենք զիրենին կը համարեն Աստուծոյ (Եհովայի) ընտրուած ժողովուրդը, Խորայէլը՝ խոստացուած երկիրը, իսկ տաճարը՝ Աստուծոյ Եերկայութիւնը: Ուրեմն, ոչ մէկ օտար պետութիւն իրաւունք ունի այս երեք սըր-բազան հանգամանեները անտեսելու: Հետեւարար, Բ. դարուն սկիզբը, տեղի կ'ունենայ հրէական առաջին ապստամբութիւնը: Հոռմէացիները, Վեսպասիանոս զօրավարի առաջնորդութեամբ, կը կործանեն Երուսաղէմը: Ըստ Եվսեբիոս հրեայ պատմիչին, պաշարուած ժողովուրդը իրարու միսը կերաւ (Եվսեբիոս, Եկեղեցւոյ Պատմութիւն, հատ. 3, 5րդ ստորաբաժնում): Շատ մը հրեաներ, նազովրեցիներ Եւ Քրիստոնեաներ, նախապէս լուր առնելով, կարողացան փախչիլ, վերադառնալու յոյսով: Ոմանք վերադարձան: Քրիստոնեաները սկսան գաղթել, իսկ նազովրեցիները աւելի խորանալով իրենց մոլար վարդապետութեան մէջ, աւելի կղզիացան: Անոնցմէ դուրս եկան նոր աղանդեր, ինչպէս՝ Եպիփանականութիւնը (الأُبُونِيَّة), Մարիամի աստուածացումը (الكِرْنِشِيَّة), Գերենդականութիւնը (المرْعِيَّة), ... որոնք մեծ ազդեցութիւն պիտի ունենային խլամական վարդապետութեան վրայ:

Քիչ ետք, պիտի բաղդատենի խլամութեան ուսուցումը այս աղանդաւորական հոսանքներու վարդապետութիւններու հետ:

**գ-Երուսաղէմէն «քար քարի վրայ» չմնաց:**

Ք.Վ. 106-107 բուականներուն, հրեաները կրկին ապստամբեցան:Այս անգամ Հռոմ անհանդուրժող, անզիջող եւ բարբարոս գտնուեցաւ հրեաներու դէմ: Հիմնայատակ ըրաւ քաղաքը. քանդուած Տաճարի տեղ կանգնեց հեթանոսական Թանդէռնը, արգիլեց ունեւ հրեայի երուսաղէմ մուտքը, ախորեց կամ սպաննեց յեղափոխականները եւ ահ ու սարսափ սփոնց ամբողջ Հրէաստանի տարածքին:

Հրեաները որոնք սկսած էին ատել նաեւ իրենց քրիստոնէադաւան արիւնակիցները եւ անոնց հետ նազովրեցիները, վերշնականապէս բողուցին իրենց երկիրը եւ երրորդ գաղրի ենթարկուեցան: Առաջինը՝ Եգիպտոսի գերութիւնն էր, երկրորդը՝ Թաքելոնի գերութիւնն էր, իսկ երրորդը՝ դէպի աշխարհասկիւռ գաղթօնախները (*Diaspora*):

Առաջին անգամն էր որ, 1948 բուականին, հազար ինն հարիւր տարի ետք, հրեան կարողացաւ վերադառնալ Խսրայէլ՝ իր վերականգնած հայրենիքը: Հրեաները սփիւրքի մէջ կազմեցին ինքնամփոփ եւ մեկուսացած բնակավայրեր (*Ghetto*), գործադրելով իրենց կրօնական սովորութիւնները եւ խօսելով երրայերէն:

Այս աշխարհացրիւ հրեաներու մեծ մասը ապրեցաւ արաբական աշխարհի մէջ: 106 բուականէն մինչեւ Մուհամմատի երեւումը՝ է. դար, հրեաները ապրեցան Հինազի եւ Եամենի մէջ: Իսկ նազովրեցիները, որոնք երկու կրօններու՝ հրէութեան ու քրիստոնէութեան համառօտութիւնն էին, հրէութեան եւ քրիստոնէութեան միջեւ տեսակ մը «միջին նամրայ» եղան: Իսլամութիւնը ինքզինք պիտի նկատէր այդ միջին նամրան: Թոր'անի մէջ, իսլամը ինքզինք յանախ պիտի անուանէր Ումմադ Ուասադ ֲأَمَّا

(طَسْوُ' բառացիօրէն «միջին ազգ»: Եւ իրօֆ, իսլամը իր վարդապետութեամբ, կենցաղավարական դրութիւններով, օրէնքով եւ նպատակներով, աղանդաւոր քրիստոնէական շարժում մըն է: Այլ խօսքով՝ իսլամութիւնը արաբացած նազովրէութիւն է:

## ՄԱՀՄԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՀԱԻԱՏԱԼԻՔՆԵՐԸ ՆԱԳՈՎՐԷՈՒԹԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ

Ըսինք թէ Ա. եւ Բ. դարերուն, փախստական հրեաներ, քրիստոնեայ դարձած հրեաներ եւ նազովրեցիներ խուժեցին Արաբական Թերակղզին: Անոնց միացան աղանդաւորները որոնք Յորդանանի եւ հարաւային Սուրիոյ կողմերէն եկած էին: Այս բոլոր եկուորները Արաբիոյ մէջ գտան բնութապաշտ ցեղախումբեր եւ անոնց քարոզեցին քրիստոնէական աղաւաղուած վարդապետութիւններ: Այս աղանդաւորներուն ամենաազդեցիկն էր նազովրէականութիւնը, որ քափանցեց Մոհամմատի Քորէյշ՝ (قریش) ազդեցիկ ցեղախումբին մէջ: *Ալ-Եազուայի* (اليعقوبي) պատմիչը բացէ ի բաց գրեց. «Քորէյշ ցեղախումբին մէջ գտնուեցան մարդիկ որոնք նազովրեցի՝ նասարա (نصاري) եղան» (وتنصرَ قومٌ من قريش):

Հակիրն կերպով, -յառաջիկայ գլուխներու մէջ՝ աւելի մանրամասն՝ - կը ներկայացնենք նազովրեցի՝ Իսլամ միեւնոյն դաւանանքը հետեւեալ հարցերու մասին.

(Մանօթ. նազովրեցի հետ կը կցեմ նաեւ վերը յիշուած աղանդներու վարդապետութիւնները):

### ԱՍՏՈՒԱԾ

• Գերագոյն էակ մը որ անհասանելի է: Զի բնակիր մարդու սրտին մէջ: Իրմէ վախնալու ենք: Հայր մը չէ, այլ արդար՝ բայց խիստ Աստուած է:

(Անոր համար իսլամը չի ճանչնար Աստուած որպէս հայր):

• Մեղք է Աստուծոյ էութեան եւ ինքնութեան մասին գաղափար կազմել կամ նոյնիսկ վիճաբանիլ: Աստուած ճանչցուած է շնորհիւ ստորոգելիներու, որոնք եղան Աստուծոյ անունները: Այսպէս՝ *Ալ-Ռուհման* (الرحمن),

**ԱԼ-Ռահիմ** (الرحيم), **ԱԼ-Քատիր** (القدير), **ԱԼ-Մալկ** (الملك),  
**ԱԼ-Ալիմ** (العليم) ...: Աստուած ամենագէտ է, եւ Քոր'անի  
մէջ 159 անգամ յիշուած է. մէկ եւ միակ է՝ 110 անգամ,  
հզօր է՝ 44 անգամ, եւլն:

### ՔՐԻՍՏՈՆ

- Աստուծոյ Որդին չէ: Մարգարէ մըն է:
- Աստուծոյ խօսքն է:
- Ստեղծուած է:
- Զարչարուեցաւ բայց խաչի վրայ չմեռաւ: Աստուած  
զինք վեր հանեց առանց զինք մեռցնելու:
- Կ'ապրի երկինքի մէջ եւ պիտի վերադառնայ ու  
մեռնի:
- Պիտի գայ աշխարհը դատելու:
- Մեղքով չծնաւ, ոչ ալ մեղք գործեց:

### ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ

- (Իսլամութեան մէջ ամենամութ կէտերէն մին):
- Ս. Երրորդութեան երրորդ անձ մը չէ: Նախ՝ անձ  
չէ: Երբեմն Աստուծոյ շունչն է, երբեմն հոգին է  
եւ երբեմն՝ հրեշտակ:
  - Հոգին մեզ չի գօրացներ, ոչ ալ մեր փրկութեան  
հետ կապ ունի: Հոգին գործերը մարդկութեան  
հետ հաշիւ չունին:

### Ա. ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ

- Կոյս էր, երբ յղացաւ:
- Հարումի (هارون) քոյրն է:

(Հետաքրքրական է այս պատմական սխալը: Այս Հարումը  
Հին Կտակարանի Ահարոնն է որ Մովսէսի եղբայրն էր  
եւ որոնց քոյրը կը կոչուէր Մարիամ: Քոր'անը 800  
տարի ետ գնաց եւ ուզեց Ահարոնի քրոջ՝ Մարիամին  
մէջ տեսնել Յիսուսին մայրը):

Մարիամ, փոքրիկ տարիքին, տաճարին մէջ հաց կ'ուտէր

Եւ այս հացը Աստուծմէ կը դրկուեք: Այս եւ Զաքարիայի դէպֆը առնուած են այսպէս կոչուած՝ Յակոբի Պարականոն Աւետարան (إنجيل يعقوب المحرّف)، եւ եղածին պէս դրուած

է Քոր'անի մէջ: (*Sbu' Սուլրադ Մարիամ* (سورة مريم):

Մարիամ, անապատի մէջ քափառելէ յետոյ, յոգնած ու ծարաւի, կը խնդրէ Յովսէփէն որ արմաւի ծառի շուրջին ներքեւ հանգստանայ: Աչքերը վեր կը բարձրացնէ եւ Աստուծմէ կը խնդրէ ծառի պտուղէն ժանի մը արմաւ: Մանուկ Յիսուս կը նայի Մարիամին, կը ժպտի եւ ծառը կը ծոի ու երկուքը կը նաշակեն այդ ինկած արմաւէն: Ապա Յիսուս Մանուկը կ'ըսէ ծառին. «Կրկին անգամ բարձրացի՛ր եւ գնա՛ եղի՛ր Հօրս դրախտի ծառերէն մին»:

(*Sbu' Սուլրադ Մարիամ* ۲۶-۲۱) :

Այս պատմութիւնը որ չի համապատախաներ մեր Աւետարաններու նկարագրութեան, առնուած է Բ. դարու Նազովրեցի Պարականոն Գիրքէն: Հետաքրքրական է տեսնել, թէ ինչպէս նորածին Յիսուս կը խօսի: Քոր'անը Յիսուսի մեծութեան մասին խօսելով, կ'ըսէ թէ մանուկ

Յիսուսը «օօրօրցէն կը խօսէր» (۲۹) :

## ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

Հրեշտականները երկնային պատգամաբերներ են, դրկուած՝ բոլոր մարգարեններուն: Խալամութիւնը կ'ընդունի չորս հրեշտակապետներ՝ Գարրիկ (جبرائيل), Միկաئիլ (ميكائيل),

Իսրաֆիլ (إسرافيل), եւ Իսրայիլ (عزرائيل): Կան մահու, Աստուծոյ Աքոնը վերցնող եւ հարցագննող հրեշտակներ: Սայրաբած հրեշտակներ ալ կան, որոնց ղեկավարը Խպլիշ-Շայթանն է: (إيليس، شيطان): Կան նաև ոգիներ որոնք թէ՝ մարդկային, թէ՝ հրեշտակային կերպարան ունին եւ անոնք նիններն (جن) են: Ոմանք չար են, ոմանք՝ բարի:

## ՄԱՐԳԱՐԵՍԵՐԸ

Մուհամմատ, ինչպէս նախորդ մասին մէջ ըսկնք, հրեական-քրիստոնէական հասկացողութեամբ մարգարէ մը չէ: Ան պատգամաբեր է:

Մարգարէներով Աստուած խօսեցաւ: Թիւով 29 հոգի են. անոնց մէջ են Ատ'ամ(Ադամ), Նուհ (Նոյ), Իպրահիմ (Արքահամ), Մուսա (Մովսէս), Ղսիաֆ (Խափակ), Խամայիլ, Եռակեփ (Յովսէփ), Տառտ (Դաւիթ), Սուլայման (Սոլոմոն)... եւ նոր Կտակարանէն՝ Խսա (Յիսուս), Եհեա (Յովհաննէս Մկրտիչ), եւ Զաքարիա: Կան մարգարէներ որոնք Մուհամմատի երեւակայութեան ծնունդ են. օրինակի համար՝ *Թհուլ-Ֆորմայեն* (ذو القرنين), որ յոյներու Մեծն Աղեքսանդրին տիտղոսն էր:

## ՎԵՐՁԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ ԵՒ ՑԱՀԻՑԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Իսլամը կը հաւատայ

- ) Յաւիտենական կեանքին
- ) Վերջին դատաստանին
- ) Երկինքին եւ դժոխքին

Տարբերութիւնը որ կայ իսլամութեան եւ քրիստոնէութեան միջեւ այն է որ իսլամութիւնը կ'ընդունի թէ՝

- ) Երկինք տանող կամուրջ մը կայ որ կը կոչուի *սուրաբ* (الصراط):
- ) Վերջին դատաստանին օրը, մարդոց մեղքերը պիտի կշռուին կշիռքով (*الميزان*):
- ) Երկինքի ուրախութիւնը ֆիզիքական հաճոյք է:

## ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԳԱՅԻ ՄԷՋ

Կարելի չէ կտրուկ վճիռ տալ եւ ըսել, թէ Քրիստոնէութիւնը մտած է Արարիա Առաքելական շրջանին. բայց Դէռտիրիսոս յոյն եկեղեցական պատմիչը՝ Ե. դարուն, կը հաւաստէ թէ, Բարբողեմիոս Առաքեալը, իհւսիսային Եփրատի կողմերը

չգացած, Աւետարանը քարոզած է Մաֆֆէի մէջ (*Theodoret, H. E.1, IV, c.15 in Patrologia Graeca t. 82 col 1158*) :

Ըստ արար պատմիչներու՝ Իպմ էլ-Արհիր (ابن الأثير), Իպմ Խալտուն (أبو الفداء), Ապուլ-Թիտա (ابن خلدون), Մաֆֆայի վրայ իշխող նրդ քագաւորը, որուն անունն էր Ապուլ Մասիհ պլճ Պատիա (عبد المسيح بن باقية), քրիստոնեայ էր եւ իր իշխանութեան տակ առած էր Մաֆֆայի Քա'պան (Սեւ Քարը) եւ իր մօտ կը պահէր անոր քանալիները: Տես՝

(جان أحمرانيان، المسيحيون العرب وفضلهم على حضارة الشرق الأوسط -)

طبع (Յովհ. Ահմարանեանի՝ Արարերէն լեզուով հրատարարակուելիի «Քրիստոնեայ Արարերու Բերած Նպաստը Միջին Արեւելին»):

Ուրիշ անուանի արար պատմիչը՝ Ապու Թարան Ալ Ասֆահանի կը գրէ թէ, «Մաֆֆա ունէր իր առաջնորդ Եպիսկոպոսը» (Տես՝ Ապու Թարան Ալ Ասֆահանի գիրք՝ ԱԼ Աղանի, 24 : 2) : (الأغاني، أبو فرج الأصفهاني، ٢ : ٢٤)

Ամենակարեւոր փաստը քրիստոնեութեան ներկայութեան մասին կարելի է համարել, երբ Մուհամմատ կը մտնէ Քա'պան, կը հրամմայէ կործանել բոլոր կուռքերը: Անոնց կողքին կը տեսնէ «ՅԻՍՈՒՍԻ ԵՒ ՄԱՐԻԱՄԻ ՆԿԱՐՆԵՐԸ: ՄՈՒՀԱՄՄԱՍ ԱՆՈՆՑ ՎՐԱՅ ԿԸ ՏԱՐԱԾԵ ԻՐ ԶԵՌԵՔԵՐԸ ԵՒ Կ'ԸՆԵ. ԱՆՈՆՑ ԶԵՔ ԴՊՉԻՐ» Տես՝

(السيرة النبوية، ابن هشام ص. ١٤٣-١٤٤، عام ١٧٦٢):

Ինչպէս նախապէս յիշեցինք, քազմարիւ նազովրեցի ցեղախումբեր կային: Անոնց ամեննեն հռչակաւորներն են՝ Ապու-Տար (عبد الدار), Աղ-Դապապի՛ա (التابعة), որոնց պարագլուխը քրիստոնեայ դարձաւ Դամասկոսի շրջանի մէջ գտնուող վանականներու շնորհիւ, եւ անշուշտ Քորայշը՝ (قُریش) Մոհամմատի ցեղախումբը:

**ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ**

**ՀԻՃԱԶԻ ԵՒ ՀԻՒՄԻՍ. ԱՐԱԲԻՈՅ ՄԷՋ**

Որպէսզի Մոհամմատի գործին աւելի կարեւորութիւն եւ կշիռ տան եւ իրեն ու միայն իրեն վերագրեն խլամուրեան հիմնադրութիւնը, իսկամ հեղինակներ կը չանան նսեմացնել քրիստոնէութեան ներկայութիւնը Արաբական Թերակղզին մէջ: Իրականութիւնը սակայն ակներեւ է: Տեսանք Մաքքայի մէջ նազովրեցի ցեղախումբերու ներկայութիւնը, իհմա ալ ակնարկ մը նետենք, Մոհամմատին առաջ՝ Հինազի մէջ ապրող նազովրեցի ցեղախումբերու ներկայութեան վրայ:

**Ար-Թապարի (الطبرى)** եւ **Իպն Հիշամ (ابن هشام)** պատմիչները կը վկայեն, թէ ամբողջ Հինազի տարածքին, այսինքն՝ Կարմիր Ծովի արեւելեան ափին, կ'ապրէին արար ցեղախումբեր, որոնք աղաւաղուած քրիստոնէութիւն կը դաւանէին: Կարելի է տեսնել՝

(تاریخ الطبری، م. ۱، ص. ۷۳۸، ۷۳۹)

السیرة النبوية لابن هشام، ص. ۲۸۲)

Քրիստոնէութիւնը եւ նազովրէութիւնը հետեւեալ վայրերու մէջ տարածուած էին.

**Աքապա-Խլաք (العقبة-إيلات)**, այսօրուան Յորդանան-Խարայէլի հարաւային սահմանները: Այդ շրջաններու մէջ բնակող քրիստոնեաներու հետ Մոհամմատ տեսնուեցաւ, երբ անոնց ներկայացուցիչներուն հետ հաշտութեան հանդիպում ունեցաւ:

Դամասկոսի հարաւը՝ սուրբիական-յորդանանեան սահմանին մօտ ապրած են քրիստոնեայ ցեղախումբեր, որոնց քագաւորը՝ **Արիտար (أكيدر)**, քրիստոնեայ էր: Այս հողամասի քրիստոնեաներու մասին կը խօսին **Իպն-Խալտուն (ابن خلدون)** պատմիչները:

Թապուք (تبوك) այսօրուան Յորդանանի հիւսիսը:

Եաթիրեպ (يشرب), որուն անունը յետոյ դարձաւ **Ալ Մա-**

*տինա Ալ Մունաօրա (المدينة المنورة)*, այսինքն՝ լուսաւորեալ ժաղաք, քանի որ Մուհամմատի մուտքով «լուսաւորուեցաւ»:

Արդեօֆ Արարիոյ մէջ միայն Նազովրեցինե՞ր կային: Նկատելով որ արարը միայն այսօրուան Սէուտական Արարիոյ բնակիչը չէր, ան կը բնակէր նաեւ Սուրիոյ, Յոդանանի, Եմենի եւ Իրաֆի մէջ եւ անոնց կը տրուէր «արարացած» մակդիրը, պատմութիւնը կ'ըսէ թէ, Սուրիոյ հարաւը եւ Դամասկոսի շուրջ կային արարական ցեղախումբեր, որոնք բիւզանդացիներու ազդեցութեամբ յարեցան յակորեան, միաբնեայ, -այսօրուան Օքոտոքս հասկացողութեամբ - հաւատին: Այդ ցեղախումբերու ամենանշանաւորը եւ ազդեցիկը՝ *Պանու Ղասսան* (بنو غسان) կամ

*Ալ-Ղասասինա (الغساسنة)* էր, որոնցմէ էին անուանի գօրավարներ եւ բանաստեղծներ: Այս ցեղախումբը Մուհամմատէն վերջ որոշ ժամանակ մը քրիստոնեայ մնաց եւ նպաստեց Դամասկոսի Օմայա (بنو أمية) խալիֆայութեան տարածումին եւ զօրացումին: Դամասկոսի եւ շրջաններու քրիստոնեաները դասսանեներու մնացորդներ են:

Նոյնն է պարագան Իրաֆի քրիստոնեաներուն, որոնք նազովրեցիներ չեին, այլ կը յարէին ասորական Օքոտոքս դաւանանքին: Սուրիանի-գաղքեացիներ էին որոնք արարացան, իսկ իսլամական արշաւանքներուն՝ շատերը բռնի իսլամացան: Այդ կարեւոր ցեղախումբերէն էին՝ Եփրատ եւ Տիգրիս գետերու ափերուն ապրող Հախմիթները (بنو),

(﴿مُنَفِّعٌ﴾ որոնք ունէին 180 վանք: Այսօրուան մէկ միլիոնի հասնող Իրաֆի քրիստոնեաները Հախմ ցեղախումբերու մնացորդներն են:

Նոյնն է նաեւ պարագան Եամենի (اليمن) քրիստոնեաներուն: Նախապէս, քրիստոնեայ Եւբոպիայի ազդեցութեամբ, քրիստոնեայ Ուղղափառ դաւանանքի յարած էին: Այսօր բռլորը իսլամացած են:

## ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԿԵԱՆՔԸ

### Մինչեւ Ամուսնութիւնը (Ա. Մաս)

#### ՎԱՐԿԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ

Մուհամմատի կեանքի մասին Քոր'անին մէջ եղած տեղեկութիւնները շատ քիչ են: Տեղեակ ենք անոնց, քանի որ Քոր'անի մէջ գրուած պատգամներու հետ կապուած են: Եւ քանի որ Քոր'անը յայտնեալ ճշմարութիւն է, արաբը կ'ընդունի որ այդ սակաւաթիւ տեղեկութիւնները նշգրիտ են:

Մուհամմատի կեանքի մասին երկրորդ վաւերական աղբիւրը *Հատիրհն* (الحاديث) է՝ աւանդութիւնը: Բայց շատ դժուար է գիտնալ եւ զանազանել տասնեակ հազարաւոր *Հատիրհներու* մէջէն ո՞րն է նիշդը եւ ո՞րն է սխալը, ո՞րն է ընդունելին, ո՞րն է մերժուելիքը: Ամենահեղինակաւոր *Հատիրհները Սահիհ Ալ Պուխարին* (صحيح)

( صحيح مسلم): Մահմետական մեկնարաններն ու աստուածաբանները, այս հազարաւոր *Հատիրհներու* մէջէն ալ, ըստ կամս, բաւական թիւով մասեր ընդունած կամ մերժած են:

*Հատիրհներու* վրայ հիմնուած Մուհամմատի վարգագրութիւնը, որ պահուած մնաց մինչեւ այսօր, գործն է երկու հեղինակաւոր գրողներու՝ Իպմ Խահաֆի (768 թ.) (ابن إسحق: «Մուհամմատի Կեանքին Պատմութիւնը»), գրածը «*Մուհամմատի Սուլամ*» (ابن هشام), գոր վերամշակեց Իպմ Հիշամ (الواقيدی: فتوحات محمد) (922 թ.): «Մուհամմատի Յարձակումները»:

#### ԾՆՈՂՔԸ

Մուհամմատի մեծ հայրը կը կոչուէր Ապտլ Մուբբալէպ՝ (عبد المطلب) Մաքայի հոչակաւոր Քորայշ ցեղախումբէն,

ուր դեկավարի պաշտօն եւ պատասխանատութիւն ունէր Քա՛պայի մէջ:

Մուհամմատի հայրը կը կոչուէր *Ապտալլա*(الله عبد)، որ մեռաւ դէպի Եարհրէպ (يَشْرِب) գացած նամրորդութեան ժամանակ: Այդ ատենն էր որ Մուհամմատ ծնաւ, առանց հայրը նանչնալու:

Մօրը անունը Ամինա (آمنة) էր: Երբ Մուհամմատ անհայր ծնաւ, իր մեծ հայրը տարաւ զինք *Հալիմա* (حَلِيمَة) անունով ստնուի մօտ: Սովորութիւն էր պետուներու մօտ, քաղաքէ հեռու, իրենց զաւակները խնամատարի մը յանձնել, որպէսզի անապատի մաքուր օդը շնչեն:

Առաջին երկու տարիներուն, մանուկ Մուհամմատը առողջ էր ու կենունակ: Իր մայրը չուզեց զինք Մաքքա առնել, որպէսզի առողջ ու կենունակ մնայ: Սակայն չորս տարի յետոյ, Հալիմա վախցաւ որ Մուհամմատ չար ոգիէն տիրապետուած ըլլար, քանի որ անոր մէջ սկսան երեւիլ էիկիլեփսիայի (جُنْتَ) ախտանշաններ: Ըստ կարգ մը մեկնիչներու, Մուհամմատ այս հիւանդութեամբ պիտի մեռնէր:

Մայրը՝ Ամինա, կ'առնէ հինգ տարեկան Մուհամմատը եւ կը տանի Եարհրէպ քաղաքը: Ճանապարհին՝ Ամինա կը մեռնի եւ Մուհամմատ կը դառնայ հօրմէ եւ մօրմէ որբ:

Մուհամմատի հօրեղբայրը՝ *Ապու Թալէպ* (أبو طالب)، իր մօտ կ'առնէ որբ Մուհամմատը եւ իր անձնական զաւկին՝ *Ալիի* (علي) պէս կը կրրէ եւ կը դաստիարակէ:

Որպէս երեխայ, Մուհամմատ կ'ունանայ սովորական մանկութիւն մը եւ Մաքքայի բլուրներու վրայ կ'արածէ իր հօրեղբօր արջառը: Քանի մը անգամ իր հօրեղբօրը կ'ընկերանայ դէպի Դամասկոս, երբ այս վերջինը վանականութիւն կ'ընէր հիւսիսի արար ցեղախումբերու հետ:

**ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ  
ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՏԱՆ ՄԷՋ**  
Կարեւոր է շեշտել, թէ քրիստոնէութիւն ըսելով, չենք

ուզեր հասկնալ եկեղեցւոյ ուղղափառ դաւանանքը: Մուհամմատ ապրեցաւ նազովրեցի շրջանակի մը մէջ, բայց միեւնոյն ժամանակ շիում ունեցաւ նեստորական, Եւրոպիայի Օրբոսում եւ հաւանաբար Արեւելեան Ուղղափառ դաւանանքի հետ՝ յատկապէս Եարերէպ (Մատինա) քաղաքին մէջ: Ուզեցինք «Քրիստոնեայ» հովանիի տակ առնել այդ կրօնական ամբողջ ենթահողը որ ազդեց Մուհամմատի կեանքի եւ ապագայ առաքելութեան վրայ: «Քրիստոնեայ» ըսելով, անշուշտ միշտ ի մտի ունենալու ենք Քորէյշ ցեղախումբի մէջ տիրապետող նազովրեցի աղանդը: Համառուելով, կրօնանք ըսել, թէ Մաֆքայի մէջ նազովրեցի տարբն էր տիրապետողը, իսկ Եարերէպի մէջ՝ այլադաւան Քրիստոնեայ եւ ոչ Քրիստոնեայ աղանդներ:

**Մուհամմատի կենսագիրէն՝ Իպն Հիշամէն (ابن هشام)** կը մէջքերեմ փաստացի վկայութիւններ.

Երբ Մուհամմատի մեծ հայրը՝ Ապտլ Մութթալէպ ուղեց շրիոր մը բանալ եւ Քորայշ հակառակեցաւ, երդում ըրաւ որ իր տաս զաւակներէն մէկը «Քա'պայի մէջ զոհ պիտի մատուցանէր Աստուծոյ»: Երբ վիճակը ինկաւ Ապտալլայի վրայ, հայրը ուղտ զոհեց անոր փոխարէն: Ասոր համար, Մուհամմատ կը հպարտանար եւ կ'ըսէր. «Ես երկու զոհերու զաւակն եմ», այսինքն՝ Արրահամի զաւակին՝ Խսմայէլի եւ հօրս՝ Ապտալլայի:

**Իպն Հիշամ, Աս-Սիրա Աննապառիյա,**

**(ابن هشام، السيرة النبوية، مؤسسة المعارف، بيروت) :**

Զոհը հրէական սովորութիւն էր եւ եթէ մէկը ինքզինք Արրահամի զոհի զաւակ կը նկատէ, կը նշանակէ թէ կապ պէտք է ունենայ հրէական կրօնէին հետ: Եւ քանի որ Քորայշ ցեղախումբին ստուար մասը նազովրեցի էր եւ նազովրեցիները հրէական-Քրիստոնէական աղանդ էին, կրօնանք հետեւցնել, թէ Մուհամմատ այդ աղանդին հետեւող էր:

Նոյն Ապտլ Մութթալիպը, կոչուած է Իպն Արերիրի եւ Աս Սիրալ Հալապիայի մէջ, (السيرة الحلبية، مطبعة الإستقامة) մէջ, աղանդ էին Եարերէպ (حنيف)، այսինքն՝ (١٧٨-١٧٧) ս. ١٩٧٢، بالقاهرة، ص ٦٣٦.

այն անձը որ շեղած է Քրիստոնէական ուղղափառ դաւանանքէն:

Այս շեղումը նազովրէական աղանդն էր: Այս նոյն շարժումին մաս կը կազմէին *Պեհեյրա*, (*بَحِيرَى*) *Ուարաքա* (ورقة بن نوبل), *Ատուաս* (عَدَّاسُ بْنُ نَبِيِّنِي), անձեր՝ որոնց հետ սերտ կապ պիտի ունենար Մուհամմատ, եւ անոնք պիտի ազդէին անոր հիմնելիք կրօնքին վրայ:

*Հստ Ար-Ռազի* (*الرازي*) պատմիչի մեկնարանութեան եւ եզրակացումի, «Մուհամմատին ծնողքը Հանիք էին, եւ պէտք չէ որ մարգարէին հարազատները մուշրիք ըլլային (*Աստուծոյ հետ ուրիշ աստուածներ պաշտող*): Ուրիշ արար պատմիչ մը՝ *Աս-Սայյուրի* (*السيوطى*), վկայած է, թէ Մուհամմատ «Ազնիւ արմատներէն» (*Արրահամի սերունդէն*), փոխադրուեցաւ մաքուր արգանդի»: Նման արտայայտութիւն մը չէր կրնար հաշտ ըլլալ կոռապաշտ մօր մը համար:

Մուհամմատի մայրը՝ *Ամինա*, նազովրեցի էր: Ան քոյրն էր Մաֆֆայի նազովրեցիներու եկեղեցիի առաջնորդին՝ *Ուարաքա* *Պին Նաօֆալին* (وقة بن نوبل): Այս աղանդաւոր առաջնորդը, ինչպէս պիտի տեսնենք, պիտի սորվեցնէր Մուհամմատին նազովրէական - քրիստոնէական-հրէական նշմարտութիւնները, պիտի պատրաստէր զինք մեծ առաքելութեան, ամուսնացնէր զինք «Եկեղեցական» ամուսնութեամբ եւ հոչակէր զինք «խոստացուած մարգարէն»:

Քոր'անի մէջ համար մը կայ ուր *Աստուած* կ'ըսէ Մուհամմատին. «Քեզ որք չգտա՞ւ եւ չպատսպարե՞ց. քեզ նանապարհէն շեղած չգտա՞ւ եւ նշմարտութեան չառաջնորդե՞ց. քեզ աղքատ չգտ՞աւ եւ քեզ չհարստացուց» (*Սուրադ Ալ-Տուհա, ۸۰-۶*): Մուհամմատի կեանքին մէջ որո՞նք էին այս երեք բարերարները:

1. *Պատսպարողը Ապտլ-Մութթալէպն* էր (*عبد المطلب*) մեծ հայրը:

2. *Ճշմարտութեան առաջնորդողը Ուարաքան* էր (ورقة بن نوبل)

(توفل) Մուհամմատի քենին եւ անոր կնոց՝ Խատիճէին  
(خديجة) զարմիկը:

3. Հարստացնողն ալ՝ հարուստ եւ արշառներու տէր  
նոյնինքն Խատիճան էր:

Ի՞նչ կը նշանակէ Քոր՝անի մէջբերուած համարը՝ «ֆեզ  
նանապարհէն շեղած չգտա՞ւ եւ նշմարտութեան չառաջ-  
նորդե՞ց»: Եթէ նշմարտութեան առաջնորդելը պիտի ըլլար  
խամամական կրօնքին հաստատումով, ինչպէ՞ս կրնար Մու-  
համմատ առաջնորդուած ըլլալ... մանկութեան ժամանակ:

Նոյն պատմութեան առնչութեամբ, Հատիթիլ (الحدث) կը  
յիշատակէ շատ հետաքրքրական դէպէ մը, որուն մասին  
Քոր՝արնեն ալ ակնարկ մը ունի: Դէպէ հետեւեալն է.

«Մուհամմատ հինգ տարեկանին, կ'ունենայ Գարրիէլ  
հրեշտակապետին այցելութիւնը: (Ապագային, այս հրեշտակը  
ուրիշ գործ պիտի չունենար եթէ ոչ՝ Մուհամմատով  
զրադիլ): Մինչ Մուհամմատ քաղի տղոց հետ կը խաղար,  
հրեշտակը անոր կուրծքը կը նեղէ, կորիզը (սի՞րտը)  
կը հանէ, եւ կ'ըսէ մանուկ Մուհամմատին՝ ասիկա սա-  
տանային էր: Զայն կը լուայ եւ տեղը կը դնէ: Ժամանակ  
մը յետոյ, Ուարաքա պըն նաօֆալ իր մօտ կ'առնէ Մու-  
համմատը եւ Զամզամ(مزم) զրհորին մէջ կը մաքրէ»:

Տե՛ս նաեւ Սուլրադ Աշ Շարի (۳-۱ حسرة الشرح):

- Արդ, ի՞նչ կը նշանակեն.
- Կուրծքը նեղէլ
- Սիրտը հանել
- Կեղտէն լուալ ու մաքրել
- Կրկին սիրտը կուրծքին մէջ դնել
- Ուարաքա՝ իր մօտ Մուհամմատը պահել
- Ուղիղ նանապարհէն կորսուած էիր եւ ֆեզ (Ուրաքան)  
գտաւ :
- Ուարաքան Մուհամմատը լուաց Զամզամի զուրին  
մէջ:

Այս դեպքերը միայն կը բացատրուին նազովրեցիներու կողմէ կիրարկուած մկրտութեան արարողութեամբ:

## ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԹԵ ՈՒԽԵՏ

Ըստ կենագրութեան մէջ յիշուած դեպքի մը, Մուհամմատ, 12 տարեկանին, կ'ընկերանայ իր հօրեղորը, դեպի Դամասկոս:

Պատմիչները չորս տեղեկութիւններ կ'աւելցնեն.

1. վաճառականութեան նպատակ
2. յաճախակի նամբորդութիւններ
3. վանքի մը կատարած այցելութիւնը
4. վանքի գիտնուիլը Դամասկոսի շրջանի Պուսրա քաղաքին (الشام بصرى) մէջ:

Իմ կարծիքովս, Մուհամմատի նամբորդութիւնները չեին կրնար ըլլալ վաճառականական նպատակներով, քանի որ տարիքը չէր ներեր: Ցետոյ, 12 տարեկանին, ըստ նազովրեական վարդապետութեան, երեխան պէտք է ուխտի երթար եւ սկսէր օրէնքներու հետեւիլ: Այդ յաճախակի այցելութիւնները կատարուած՝ Նազովրեցի վաճառական Պղհէյրային (الراهب بحيري), ունէր կրօնական հանգամանգ մը: Արար պատմիչները ուզեցին այս ուխտին մէջ վաճառականական նպատակ գտնել, պարզապէս Մուհամմատը կրօնական որեւէ պատրաստութենէ զրկելու նպատակով, որպէսզի ըսուի, թէ «անուս» էր, եւ Աստուծոյ տրուած պատգամներէ զատ, Մուհամմատ չունեցաւ որեւէ արտաքին պատրաստութիւն կամ ազդեցութիւն:

Պուսրա քաղաքը այսօրուան Սուրիոյ Հուրան (حوران) նահանգին մէջ է: Սակայն պատմութենէն գիտենք, թէ այդ շրջանը միշտ եղած է, - եւ մինչեւ այսօր մնացած է - ուղղափառ եպիսկոպոսներու արոն: Միայն կրօնաւոր Պղհէյրայի այս վանքը նազովրեական է, ինչ որ ցոյց կու տայ, թէ Մուհամմատի հօրեղայրը՝ Ապու Թաղէպ, միայն այս վանքը այցելով եւ հոն իշեւանելով, իր

նազովրեցի ըլլալը կ'ուզէ փաստել:

Մուհամմատ, երիտասարդութեան ատեն, կ'ունկնդրէր **Ալ Քաս Իպն Սախտայի** (القس بن ساعدة), որ նազովրեցի առաջնորդ էր: Մուհամմատ կ'ազդուէր անոր քարոզներէն: Քառասուն տարի յետոյ, Մուհամմատի իսկ վկայութեամբ, «տակաւին կը յիշէր ըսածները այս կրօնաւորին, որ Ճահիլիայի (الجاهلية) շրջանին՝ Հանիֆ էր, այսինքն՝ նազովրեցի:

Կարելի է այս դրուագները գտնել հետեւեալ պատմիչներու մօտ.

- Իպն Հիշամ, "السيرة النبوية":
- Իպն Սա՛տ, (طبقات ابن سعد):
- Ալ Սիրալ Հալապիյա, (السيرة الحلبية):

## ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԿԵԱՆՔԸ

Մինչեւ իր Մահը (Բ Մաս)

### ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ - ԲԱԶՄԱԿՆՈՒԹԻՒՆԸ

Քոր՝անի մէջ ամուսնութիւն՝ «զառւաժ» (ج زوج) բառը գոյութիւն չունի: Կայ սեռային յարաբերութիւն՝ «նիշահ» (نكاح) բառը: Այս ըմբռնումի հիման վրայ, կարելի է հասկնալ եւ բացատրել Մուհամմատի եւ իրմէ վերջ եղող մուսլիմներու մօտեցումը՝ ամուսնութեան եւ կնոջ հանդէպ:

(Հայերու մօտ սխալ արտայայտութիւն մը կայ «իսլամ» բառին անձի մը համար՝ գործածութեան մէջ: Խսլամը կրօնին է, մուսլիմը կամ մուսլումանը հետեւորդն է: Անոր համար, պիտի գործածեմ «իսլամ» բառը, երբ կրօնին մասին կը խօսիմ եւ «մուսլուման» կամ «մահմետական»՝ երբ անհատի մասին մէջբերում ընեմ):

Մուհամմատ, իր առաջին կնոջ՝ Խատիթայի (خدیجه) մահէն վերջ, ունեցաւ ամուսնական արկածախնդրութիւններ: Պիտի ջանանք այդ ամուսնութիւններուն կարեւորագոյնները վերլուծել: Մուհամմատ, Մաֆֆայէն փախուստէն եւ կնոջ մահէն յետոյ, Մատինայի մէջ ունեցաւ սանձարձակ ամուսնական կեանք մը: Անոր կեանքը կարելի է երեք փուլերու մէջ սահմանել՝

Ա. Չրջանին՝ քարոզեց եւ իր քարոզածին պատճառով հալածուեցաւ: Մաֆֆայի մէջ, Մուհամմատ կրօնին մարդ էր (رجل دین) :

Բ. Չրջանին՝ հարստահարեց եւ անբաւ հարստութիւններու տէր դարձաւ: Մուհամմատ Մատինայի մէջ դարձաւ պետական մարդ (رجل دوله):

Գ. շրջանին, 50 տարեկանէն վերջ, (ապրեցաւ 63 տարի), իր գիշերները անցուց տասնեակ մը կիներու անկողիներու մէջ, եւ դարձաւ կիներու փնտոռուած սիրահարը (زیر النساء):

## ՏԻՌԻՐ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՄԸ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՍԵՌԱՅԻՆ ՍԱՆՁԱՐՁԱԿ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՎՐԱՅ

Մուհամմատի կեանքին մէջ հարցեր կան որոնք կը կարօտին խոր վերլուծումներու՝ ճանչնալու համար անոր անձը, նկարագիրը եւ գործընթացը: Արեւելագէտ - իսլամագէտները Մուհամմատի ամուսնութիւններու մէջ տեսած են սանձարձակութիւն, լկտիութիւն, պատեհապաշտութիւն եւ անասնային բնազդի յագեցում: Միւս կողմէն, մահմետականները այս ամուսնութիւններու մէջ տեսած են աստուածային միջամտութիւն: Ամէն անգամ որ Մուհամմատ կին մը հաւեկը, Աստուած անպատճառ կը միջամտէր, որպէսզի իր ընտրած մարգարէն այդ կնոշ տիրանար: Յարմար թէ անյարմար, օրինաւոր թէ ապօրէն ըլլար. Մուհամմատի ամուսնութիւնը, Աստուած դինչպէս յետոյ պիտի տեսնենք-, անպատճառ պիտի վաւերացնէր եւ օրինականցնէր զայն եւ Գարրիէլ հրեշտակապետը աստուածային միջամտութիւններու պատգամարերը պիտի ըլլար եւ անոր խրախուսիչ խօսքներուն հպատակելով, կինը պիտի մտնէր Մուհամմատի հարամնոցը: Հետաքրքրական է այս բառը: Կինը, նոյնիսկ իրեն արգիլուած՝ հարամ (حِرَام) ըլլար,

Աստուծոյ միջամտութեամբ, օրինաւոր՝ հալալ (حَلَال) կը դառնար: Իսկ ամենէն հետաքրքրականը՝ այդ հարամ եղած կինը, երբ Մուհամմատի վրանի տակ սկսէր բնակիլ, այս անգամ ի՞նչ՝ կինը, ուրիշներուն հարամ՝ կը դառնար: Այսպէս, Մուհամմատի մահէն վերջ, ո՛չ մէկ կին կրցաւ կրկին ամուսնանալ: Անոր վրայ դրուեցաւ քող. կարելի չեղաւ անոր վրանին մօտենալ եւ ան դարձաւ «մայր հաւատացեալներու»: Ինք այլեւս հարամ դարձաւ ուրիշներու:

Հարցերը որոնք ուսումնասիրութեան կը կարօտին՝ հե-

տեւեալներն են.

1. Ինչո՞ւ Մուհամմատ, 25 տարեկանին, որ ըստ կենսագիրներու, համեստ, լուրջ, գեղադէմ եւ հաւատարիմ երիտասարդ մըն էր, պիտի ամուսնանար Խատիճայի ՀՃԻՋԵ (خديجه) հետ, որ իրմէ 15 տարի մեծ էր:

2. Անցեալի եւ այսօրուան մուսուլման հեղինակները ուզած են տեսնել Մուհամմատի եւ Խատիճէի ամուսնութեան մէջ՝ սիրաբանութիւն, սիրահարութիւն եւ տարփանք ըլլալու աստիճան յարաբերութիւն: Արդ, հարցումս հետեւեալն է՝ երէ անոնց ամուսնական սէրը այսքան զօրաւոր էր, ինչ-պէ՞ս կ'ըլլայ որ Մուհամմատ, Խատիճայի մահէն քանի մը օր, կը կրկնեմ, քանի մը օր, եւ ոչ քանի մը շաբաթ ետք, ամուսնութիւն կը կնքէ Սաուտա Պրնդ Զամ'այի (سودة بنت زمعة) հետ, որ այրի էր եւ ըստ պատմիչներու, մարմինով ծանր էր, եւ ոչ այնքան գեղեցիկ կին մը: Ո՛չ միայն այդքան, այլ նոյն ծամանակ, կը նշանուի, - աւելի շիտակ՝ խօսի կապ կը կատարէ - 6-7 տարեկան Այշայի (عائشة بنت أبي بكر) հետ, երբ ինք՝ Մուհամմատ, արդէն 54 տարեկան էր: Մուհամմատ սեռային յարաբերութիւն պիտի սկսէր ունենալ 9 տարեկան Այշային (عائشة) հետ: Ինչո՞ւ:

3. Ինչո՞ւ ամուսնացաւ Հաֆսա (حَفْصَة)՝ Օմար Իպնի Խաքասապի (عمر بن الخطاب) 19 տարեկան աղջկան հետ, երբ այս կինը երկու հեղինակաւոր, հոչակաւոր եւ ապագայի խալամութեան տարածիչներու կողմէն մերժուեցաւ: Անոնք՝ Ապու Պաքր (أبو بكر الصديق) եւ Օքհման (عثمان بن عفان), հետագային, Մուհամմատին պիտի յաջորդէին եւ խալիքաներ պիտի դառնային: Օքհման կը տիրի մերժուելուն համար, եւ իր զգացածը կը յայտնէ Մուհամմատին: Մուհամմատ, առ ի միջիքարութիւն, անոր

կնութեան կու տայ իր աղջիկը՝ *Ում Քուլքհում* (Ա) (կլշոմ):

Այս բոլոր ամուսնութիւնները կարգադրուած ամուսնութիւններ՝ էին, թէ կառավարող ցեղախումբերու կողմէն կիրարկուած՝ մաֆիական գործավարութիւններ... եւ կամ՝ աստուածային կարգադրութիւն եւ բոյլտութի՞ւն:

4. Ինչպէ՞ս Մուհամմատ կը համարձակի իր որդեգրած տղան՝ Զէյտ (Այժ) ամուսնալուծել իր կնոշմէն՝ Զէյնապէն (Հին), որպէսզի ի՞նք Մուհամմատ, Զէյնապին հետ ամուսնանայ: Ինչպէ՞ս հասկնալ եւ արդարացնել աստուածային միջամտութիւնը այս ամուսնութեան մէջ: Այս ամուսնալուծումի հրահանգը Քոր’անի մէջ բացատրուած ու սահմանուած է:

(Տե՛ս Սուրադ Ալ Ահզադ 36 . ( 81 . سورة الأحزاب ) .

տե՛ս նաև Ալ Ճալալայի «Բացատրութիւնը» (الجلالين)

5. Ինչպէ՞ս կ’ըլլայ որ, Խատիճայի մահէն վերջ, Մուհամմատ, 7 տարիներու ընթացքին կ’ամուսնանայ 22 կիներու հետ, մինչ իր հետեւրդներուն՝ միայն 4 կին առնել կը քելադրէ:

6. Ինչպէ՞ս կարելի է հասկնալ թէ՝ Մուհամմատ, որ չէր ուզեր կիներու հետ ձեռնուիլ անգամ, 22 հոգիի հետ սեռային յարաբերութիւններ ունեցաւ:

7. Մուհամմատի կողմէն կիներու քող պարտադրելը Աստուծոյ հրահա՞նգն էր, թէ նախանձի արդիւնք: (Այս կէտը պիտի ուսումնասիրենք «Խոլամութիւնը եւ Կինը» մասին մէջ):

8. Ինչպէ՞ս կ’ըլլայ որ Մուհամմատ ամուսնացաւ 22 կիներու հետ եւ զաւակ ունեցաւ միայն նազովրեցի Խատի-

**(ماریا خديجة) և դպտի քրիստոնեայ Մարիայէն** (القطبيّة):

9. Ես աւելի հեռու պիտի երթամ, կասկածի տակ դնելով Մուհամմատի զաւակ ունենալու հարցը: Այս հարցադրումը եւ անոր պատասխանը՝ Քիչ յետոյ:

Անտարակոյս՝ այս յարուցուած դժուարութիւններու մեծ մասը եւ այսքան ամուսնութիւններ կնեխլու գլխաւոր պատճառը պէտք է գտնել Մուհամմատի դժբախտ մանկութեան մէջ: Ծնաւ անհայր, մայրն ալ մեռաւ, երբ ինք մանուկ էր: Մեծցաւ դայեակի մը մօտ, ապա՝ մեծ հօրը քով: Մեծ հայրը մեռաւ, այս անգամ հօրեղբայրը՝ Ապու Թալէպ (أبو طالب), զինք մեծցուց: Ինչպէս կը տեսնենք, չորս տուն փոխեց եւ չորս հոգատարերու խնամքին յանձնուեցաւ: Եւ այսպէս՝ անքնական մանկութիւն մը անքնական կենցաղավարութիւն կը պատճառէ եւ նկարագրի վրայ ժխտական հետեւանք կը բողոք:

Անմիջապէս հարցը մէշտեղ կու գայ՝ Աստուած: Այս բոլոր հարցերու մէջ, ի՞նչ դեր խաղցաւ Աստուած: Աստուած իր ընտրած մարգարէին հետ է միշտ եւ միշտ անոր զօրավիգ պիտի կանգնի, պիտի տայ աստուածային յատուկ հովանաւորութիւն եւ անսակարկ պաշտպանութիւն: Բայց եթէ Աստուած իրօֆ կը հովանաւորէ իր ընտրեալը եւ անոր պակասները կը լրացնէ, արդեօֆ այս Աստուածը պիտի դիմէ՝ սեռային սանձարձակ յագեցումներու թոյլտուութեան: Պիտի տնօրինէ՝ որդեգրուած երիտասարդի մը ամուսնալուծումը, որպէսզի ամուսնալուծուած կինը մարգարէին տայ: Աստուած պիտի դիմէ՝ անքնական ամուսնութեան՝ 9 տարեկան աղջկայ եւ 54 տարեկան մեծահասակ մարգարէի միշեւ: Մուհամմատ կրնայ գոհ մնացած ըլլալ պյա «աստուածային» կարգադրութենէն, «հաշտուած» ըլլալ նման անհաւասարակշիռ ամուսնութեան հետ, բայց 9 տարեկան երեխայ մը, թէկուզ Փիզիքապէս ամուսնութեան պատրաստ, հոգեպէս պատրաստ էր այդ քայլին: Միթէ

հո՞ս ալ Աստուած բարոյապէս ու հոգեպէս հասունցուցեր էր 9 տարեկան աղջկայ մը հոգին ու միտքը, որպէսզի կարողանար ամուսնանալ իր մեծ հօրը չափ անձի մը հետ: Մարդկային, իմացական, ընկերային եւ հոգերանական տեսանկիննեւ դիտուած, նման ամուսնութիւն մը «հրեշային» պիտի նկատուէր եւ աշխարհի բռլոր օրէնսդրութիւններու մէջ, Մուհամմատի նման արարք մը մանկան բռնարարում (Child Abuse) պիտի նկատուէր: Բայց մուսլուման ջատագովներու մօտ, կ'երեւի թէ նման մօտեցում մը, ո՛չ միայն աստուածային կարգարութիւն էր, այլ Մուհամմատի վրայ դրուած «երկնային պարտադրանք» մը:

## **ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԿԻՆԵՐԸ ԵՒ**

### **ԱՄՈՒԽՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ**

(Պիտի տեսնենք այս ամուսնութիւններուն կարեւորագոյնները)

#### **◆ Խատիճէ (خديجة)**

Մուհամմատի հեռաւոր ազգականն էր: *Ուրաքա Պըն Նաօֆալ* (ورقة بن نوفل) զինք կը քաջալերէ եւ կ'ամուսնացնէլ Մուհամմատին:

Երբ *Աբ Թապարիի* (الطبرى) եւ *Իպմ Հիշամի* (ابن هشام) պատմութիւնները կը կարդանք, կը տեսնենք, թէ Մուհամմատի այս ամուսնութիւնը տեղի ունեցաւ նազովրէական-քրիստոնէական ամուսնութեան նմանութեամբ: Նախ՝ միջամտութիւնը հարսնցուի եւ փեսայի մօտ, անոնց հաւանութիւնը, վկաներու ներկայութիւնը, վկաներու ուղղուած հարցումները, ապա *Ուրաքա Պըն Նաօֆալ* առաջնորդ եպիսկոպոսին յաւուր պատշաճի խրատականը: Այսօրուան խալամական հարսնիքները այս ձեւով տեղի չեն ունենար: (Կարդալ նաեւ *Աս Սիրալ Հալապիյեա, السيرة الخلبيّة*): Ակներեւ փաստ մը, թէ Մուհամմատ նոզովրէական - քրիստոնէական ամուսնութիւն կնեմք՝ իր հաւատարիմ մնալն է Խատիճային: Մինչեւ նազովրեցի Խատիճային մահը, Մուհամմատ ուրիշ կին չառաւ: Իսկ անոր մահէն վերջ, Մուհամմատ ինքզինք ազատ կացոյց ամէն օրինական եւ

կրօնական կապերէ եւ աստուածային հրամանով, ամուսնացաւ բազմարիւ կիներու հետ, առանց հոգեւորականի ներկայութեան, առանց արարողութեան եւ առանց վկաներու: **Ալ Մաս'ուտի** (المسعودي) պատմիչին համեմատ, Մուհամմատ եւ Խատինա իրարու հետ 14 տարի ապրեցան:

### ◆ Սառւտաշ (سودة بنت زمعة)

Անոր ամուսինը՝ **Աս Սաքրան** (السكران) երազ կը տեսնէ, ուր իրեն կ'ըսուի, թէ «Պիտի մեռնիս եւ կինդ՝ Սառւտա, Մուհամմատ մարգարէին բաժին պիտի դառնայ»: Ուրիշ գիշեր մըն ալ, Սառւտան կը տեսնէ ուրիշ երազ մը, ուր Մուհամմատ իր հետն է անկողնի մէջ: **Սառւտա** ամուսինին կը պատմէ երազը:

**Աս Սաքրան** կը զարմանայ եւ կ'ըսէ. “Ուրեմն մահս մօտ է”: **Աս Սաքրան** նոյն օրը կը մեռնի եւ **Սառւտան** կը դառնայ Մուհամմատին կինը:

(Տեսնել՝ «Մուհամմատի կիները», հեղինակ՝ Պընդ Հշապի (Այշա Ապու Ռահման):

(نساء النبي، د. عائشة عبد الرحمن، دار المعرفة، القاهرة ص ٦٢-٦٥)  
եւ կամ՝

Իազ Սա'ատ, (٥٢-٥٧/٨): (طبقات ابن سعد،

### ◆ Այշա (عائشة بنت أبي بكر)

Մուհամմատի ամենասիրելի անձնաւորութեան՝ **Ապու Պաքրի** աղջիկն է: 6 տարեկանին կը նշանուի, եւ 9 տարեկանին՝ կը դառնայ Մուհամմատին կինը: Պատմիչները կը նկարագրեն զինք որպէս գեղեցիկ, բայց նախանձու անձ մը: Ինքն է որ սպանել կու տայ Մուհամմատին զաւակը՝ հպրահիմ: Պատմիչներու վկայութեամբ, **Այշա** ըսած է. «Իր զաւակէն զրկեցինք Մուհամմատը»: Տես՝

- Ազ Զարքանի (الزرقاني)
- Իպն Հիշամ (ابن هاشم)
- Աբ Թազարի (الطبرى)

- Պընդ Ըշաբի (بنت الشاطئ،)

◆ Հաֆսա (حصة)

(Նախորդ տողերու մէջ, անոր մասին ակնարկութիւն մը կատարեցինք)

◆ Զայնապ Պընդ Խազիմա (زینب بنت خزيمة)

Երկու ամիս մնաց Մուհամմատի հետ: Մեռաւ 26 տարեկանին:

◆ Ում Սալմա (أم سلمة)

Այրի էր: Քանի մը ականաւոր մարդոց ամուսնական առաջարկը մերժեց: Մուհամմատ խղճաց անոր այրիացած վիճակին վրայ եւ հետը ամուսնացաւ: (*Տե՛ս Աբ Թափարի, հատ. 3 /215:*

◆ Զայնապ Պընդ Ճահըլ (زینب بنت جحش)

Մուհամմատի որդեգրած տղուն կինն էր: Աստուածային միջամտութեամբ, կը բաժնուի իր ամուսինէն եւ կը դառնայ իր ամուսինին հօրը՝ Մուհամմատին կինը: Այլ խօսքով՝ Մուհամմատ կ'ամուսնանայ իր ...հարսին հետ: Այս պատմութիւնը շատ գունագեղ է եւ տարօրինակ: (*Տեսնել Սուրադ Ալ Ահզապ ՅԵ-ի մեկնարանութիւնը (سورة الأحزاب), կամ Աբ-Թափարմազի (الترمذى), նաև՝ Ալ Ճահալայն (الجلالين), էջ 575): Ինչպէս կարելի է խախտել «Քու դրացիիդ կնոց մի՛ ցանկար» (Գիրք Ելից, 20:17) աստուածային օրէնքը, եւս առաւել՝ երբ պէտք չէ ցանկաս քու որդեգիր տղուդ հարսը:*

◆ Ճուայրիա (جوبرية)

Քանի տարեկան էր երբ ամուսնացաւ 60 տարեկան Մուհամմատին հետ:

## ◆ Ուայիանէ (ريحانة)

Հրեայ էր: Ստիպուեցաւ անկողին երթալ Մուհամմատին հետ, քանի որ մուլումաններուն ձեռքը գերի ինկած էր, երբ իր ցեղախումբը՝ Պանու Նազիր(بنو النظير) շարդուեցաւ Մուհամմատի բանակին կողմէ: (Տես՝ «Մուհամմատին Մեծութիւնը», հատ. 1, էջ 262-266

## ◆ Ում Հապիպա (أم حبيبة)

Ամուսինը քրիստոնեայ էր եւ փախած էր Եւրոպիա: Մուհամմատ պահանջեց զինք եւ առարկեց, թէ ինչպէս մուլուման աղջիկ մը քրիստոնեայի հետ ամուսնացած է: Ում Հապիպա կը վերադառնայ Մատինա, կ'ամուսնանայ Մուհամմատին հետ, քողով կը ծածկուի եւ կը տիրանայ «Հաւատացեալներու Մայր» տիտղոսին:

## ◆ Սաֆիա (صفية)

Հրեայ էր: 17 տաղեկան էր, երբ ամուսնացաւ 62 տարեկան Մուհամմատին հետ: Այդ ատենն է որ Մուհամմատ արդէն մահուան հասած-, ըստ. «Զամուսնացայ եւ աղջիկներէս ոչ մէկը ամուսնացուցի առանց Գարրիէլ հրեշտակի յայտնութեան»: (տեսնել նոյն աղրիւրները):

## ◆ Մայմունա (ميمونة)

Մուհամմատ 400 Տիրհամ վճարեց անոր հետ ամուսնանալու փոխարէն:

Այս կիներու շարքին, կային նաեւ ուրիշ վեց կիներ, որոնցմէ փերջինը միայն՝ ղպտի-Եգիպտացի Մարի՛ան՝ ունեցաւ ազդեցութիւն, քանի որ ի՛նք միայն, Մուհամմատին մանչ զաւակ մը տուաւ՝ Խպրահիմը, որ փոքր տարիքին, սպաննուեցաւ Այշայի կողմէն՝ հաւանաբար նախանձի պատճառով:

## ◆ Ասմա՛ (أسما)

- ◆ **Ամրա** (عمره)
- ◆ **Շաբրաֆ** (شراف)
- ◆ **Ալ Ալիա** (العلية)
- ◆ **Սանա** (سننی)
- ◆ **(Չորս հարճեր)**
- ◆ **Մարիա** (ماريا القبطية)

Եգիպտոսի **Ալ Մուխառիմաս** թագաւորի կողմէն՝ նույնը: Քրիստոնեայ էք: Իր պատճառով, Մուհամմատ յատուկ սէր ունեցաւ Եգիպտոսի ղպտիներու հանդէպ: Մուհամմատ, եթէ հաւատանք պատմութեան, իրմէ մանչ զաւակ ունեցաւ՝ Խպրահիմ անունով, զոր Այշան սպաննեց: Մարգարէն հետը մէկ տարի եւ չորս ամիս ապրեցաւ:

- ◆ **Ռայհանէ** (ريحانة)
- ◆ **Զալիխա** (زليخة)
- ◆ Հարճ մըն ալ զոր իրեն նուիրեց իր կինը՝ Զէյնապ (زینب):

## **ԱՅՍՔԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ**

### **ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ**

Նախապէս ըսինք,քէ այսքան ամուսնութիւններու պատճառներէն զլխաւորը՝ Մուհամմատին դժբախտ մանկութիւնն էք: Մուհամմատ իրմէ 15 տարիէ աւելի առաջին կնոջ մէջ տեսաւ մայրը: Եւ եթէ մուսլուման շատագովները այդ յարաբերութեան մէջ տեսան սիրաբանութիւն, աւելի շիտակ պիտի ըլլար անոր մէջ տեսնել մօր կարօտով տառապող Մուհամմատի հոգեվիճակը: Մուհամմատ Խատիթայէն երեխայ չունեցաւ: Նոյն շատագովները ամէն նիզ քափեցին՝ Մուհամմատը հայր դարձնելու: Իբր քէ անոր զաւակը՝ **Աբ-Թահեր** (الطاهر) անունով երեխայ մըն էր, որ փոքրիկ տարիքին մեռաւ: Բայց այս **Աբ Թահերը**

Խատիճէի նախկին ամուսնութենէ մը զաւակն էր:  
(Ալյաս մր, և լուս օգոստոս քառականակ է):

**Թարմայի (فاطمة)** գալով՝ դժուար է ընդունիլ որ  
Մուհամմատի եւ Խատիճէի ամուսնութեան պտուղը եղած  
ըլլար: Այս հաշիով, Խատիճա պէտք է Թարմայով յηի  
ըլլար...66 տարեկանին:

Իսկ դպտի *Մարիամ* (ماريّا القبطيّة) ամուսնութենէն  
*Իպրահիմ* (إبراهيم)՝ Մուհամմատի զաւակ ընդունիլն ալ  
տարակոյս կը յարուցէ: *Մարիամ* յղութեան ժամանակ,  
դպտի մարդ մը յանախ կու գար անոր քով: Մուհամմատի  
կիները անհաւատարմութեամբ ամբաստանեցին *Մարիամ*,  
եւ կ'ըսէին. «Էշ մը մտաւ էգ էշին մէջ» (علج دخل على)  
(علجة): Օր մըն ալ *Այշա* (عائشة) կասկածելով որ  
*Իպրահիմ* Մուհամմատին զաւակը չէր, ըսաւ Մուհամմատին.  
«Քու եւ իրեն միջեւ նմանութիւն չեմ գտներ»: Այս  
բոլոր նկարագրութիւններու համար, տեսնել՝  
• *Աս Սամքլ Թհամին*, (١٤/١) (السمط الشمین)  
• *Ալ Իսրի'ապ* (٩١٢/٤) (الاستعاب)  
• *Թապաքար Իպն Սա'տ* (الطبقات الكبرى لابن سعد)

Կարելի է հետեւցնել, թէ Մուհամմատ, հակառակ բոլոր  
պատմիչներու նիգերուն, չկրցաւ զաւակ ունենալ:

Առաջին՝ ինչ ալ եղած ըլլային այսքան ամուսնութիւններու  
պատճառները՝ թէ՛ ընկերային, հոգերանական, հարստանալու  
եւ դաշնակցութիւններ կառուցելու գործավարութիւններ,  
թէ՛ սեռային անկաշկանդ հակումներու յագեցում, երբե՛ք  
կարելի չէ հաշտուիլ այն գաղափարին հետ, թէ Աստուած  
կրնար խախտել իր իսկ դրած բարոյական սկզբունքները:  
Աստուած կրնայ բոյլատրել բնական օրէնքի խախտում,  
ինչպէս էր Քրիստոսի անարատ յղութիւնը, բայց անըն-  
դունելի է որ Աստուած խախտէ գերբնական եւ բարոյական  
սկզբունք:

Երկրորդ, ո՞չ մէկ մարգարէ ունեցաւ Մուհամմատի սե- ոային սանձարձակ կեանքը: Դաւիթ մարգարէն մեղանչեց, երբ ուրիշ կնոջ նայեցաւ: Բայց Աստուած պատժեց զինք, մինչ Մուհամմատ, իր կարծիքով, Աստուծմէ շնորհ գը- տաւ, երբ ուրիշի կիներուն տիրացաւ: Դաւիթ զղաց, եւ լալագին՝ 150 «մեղայ»ի Սաղմոսները գրեց: Մուհամմատ ո՞չ մէկ խղճի խայր ունեցաւ, երբ երկու հրեաներ սպաննեց եւ անոնց կիները առաւ:

Երրորդ՝ Մուհամմատ, կեանքի վերջին 10 տարիներուն, ուրիշ մտահոգութիւն չունեցաւ կարծես, եթէ ո՞չ՝ տարիներով կուտակուած սեռային բարբոյթը լուծել՝ սեռային սանձարձակ յարաբերութիւններով: Կը պատմուի, թէ իր ժամանակին մեծ մասը կ'անցընէր մարդոց եւ կիներու սեռային եւ ամուսնական խնդիրները լուծելով:

## ԻՍԼԱՄԻ ՍԿԶԲՆԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԽԱԽՈՒՏ ՀԻՄՔԸ

Մուհամմատի ծրագրուած եւ կարգադրուած ամուսնութեան անմիջապէս յետոյ, *Ուարաքա Պրճ նաօֆալ* (ورقة بن فل) Մաֆֆայի նազովրեցի առաջնորդ-եպիսկոպոսը, արդէն 80 ամեայ, սկսաւ մտահոգուիլ իր կրօնական պաշտօնին համար՝ թէ ո՞վ պիտի յաջորդէր իրեն: *Ուարաքան* լաւ կը ճանչնար իր ցեղախումբը, անոր մարտողոկան ոգին, կոռուազան մտայնութիւնը եւ հարստահարիչ միտումները: Յանախ խօսած էր արարեներուն կրօնական եւ բարոյական հարցերու մասին, բայց արարը տարբեր միտումներ ունէր. պատուախնդրութիւնը, հոեստորութիւնը, հարստանալու տենչը, վրէժը, ուրիշներ ստրկացնելու մարմաշը աւելի գրաւիչ ոյժ ունէին քան բարոյականը: Այլ խօսքով՝ արարը կարիք չունէր հոգեւորականի: *Ուարաքա*, որ լաւ գիտէր իրեայ եւ քրիստոնեայ ժողովուրդներու մտայնութիւնը, մտածեց, թէ՝ ինչո՞ւ իրեան պիտի ունենայ իր Մովսէսը, եւ յոյնը կամ ասորին՝ իր Քրիստոսը եւ արարը կարիք պիտի չունենար մարգարէի մը, որ ձեւաւորուած ըլլար արարի մտայնութեամբ եւ գոհացնէր անոր ընկերային, կրօնական, տնտեսական եւ սեռային հարցերը: *Ուարաքա* իրեն յաջորդող լաւագոյն անձը նկատեց Մուհամմատը, որ արդէն բարի եւ ուշիմ երիտասարդի հանգամանն կը վայելէր: *Ուարաքա Պրճ նաօֆալ* գործի անցաւ: Այս էպիտոնական (أبيوني) նազովրեցի աղանդաւոր առաջնորդը Ճապալ Ճիրայի (غار حراء) քարայրին մէջ, ուր Մուհամմատ կը քաշուէր խոկումի եւ աղօթքի, պիտի սկսէր ուսուցանել իր սիրելի աշակերտը՝ Մուհամմատ:

Մուսլուման հեղինակները ուզած են մութին մէջ պահել *Ուարաքա* առաջնորդը, պարզապէս որ չըսուի, թէ Մու-

համմատ մարդու մը կողմէ դաստիարակուած էր: Այս վերջին 50 տարիներուն, հեղինակները կամովին ուզած են անտեսել զինք: Բայց այս աղանդաւոր առաջնորդը մեծ դեր ունեցաւ Մուհամմատի դաստիարակութեան եւ իւլամութեան գաղափարախօսութեան մէջ:

*Ուարաքա Պըն Նաօֆալի (ورقة بن نوفل) մասին խօսած են հետեւեալ արար պատմիչները. (աղրիւրները յիշուած են այս երկասիրութեան աւարտին)*

- Իպն Հիշամ (ابن هشام)
- Ալ-Պուխարի (البخاري)
- Սահիի Մուալիմ (صحيح مسلم)
- Ալ Ասֆահանի (الأصفهاني)
- Իպն Սա'ատ (ابن سعد)
- Ալ Եագուափի (البيعوي)
- Իպնլ Աբիհիր (ابن الأثير)

Այս պատմիչները անդրադարձած են այս առաջնորդի մասին եւ մատնանշած են, թէ նազովրեցի էր, առաջնորդ, Ս. Գիրքի մասնագէտ բարգմանիչ էր, եւ սերտ կապեր ունէր Մուհամմատի հետ:

*Ուարաքան սորվեցուց Հին Կտակարանի պատմութիւնները եւ Քրիստոսի կեանքն ու անձը, բայց աղանդաւորական ուսուցումով: Ա.-Զ դարերուն, շատ բաներ ըստեցան Քրիստոսի մասին: Ումանք չընդունեցին Անոր աստուածութիւնը (Արիոս), անոր մարդկութիւնը (Նեսդոր), անոր սովորական մարդ ըլլալը (Էպիռնականութիւն), մարդէ աւելի բարձր, բայց Աստուծմէ ստորադաս (Գերենդոս), մարգարէ մը (նազովրէութիւն)...եւ իւլամութիւնը այս բոլոր աղանդներու համառութիւնն է:*

*Մուհամմատի կոչումը հետեւեալ կերպով սկսաւ. (Համառու կերպով կը մերայացնեմ Իպն Հիշամի մկարագրածը, որ առնուած է «Մարգարէին կեանքը» գիրքն, Ա. հատոր, էջ 220-221)*

.

**Գիշեր մը, մինչ Մուհամմատ քարայրին մէջ էր, իրեն կ'երեւի ՈԳԻ մը:** Մեռնելու աստիճան կը վախճայ Մուհամմատ եւ ՈԳԻն իրմէ կը խնդրէ որ կարդայ: Մուհամմատ կ'ըսէ՝ ի՞նչ կարդամ: Երեք անգամ խնդրելէ յետոյ, ՈԳԻն կ'ըսէ. «Կարդա՛ Տիրոջ անունով, որ մարդը բանձրուկէն՝ Ալաֆ» = բանձրացած արեան կարիլ) -էն ստեղծեց» (Սուրադ Ալ Ալաֆ, 1-5): Այս խօսքերէն վերջ, ոգին կ'աներեւութանայ:

**Մուհամմատ տուն կը վերադառնայ մեծ վախով եւ չափացանց ընկեռուած:** կը տարակուսի, թէ իրեն երեւողը ՈԳԻ՝ (Ջն) մըն էր (Յիմն), թէ՛ երեշտակ (Ճև) մը:

**Մուհամմատ կը խնդրէ Խատիճայէն, որ ծածկէ զինի,** որովհետեւ կը դողար: Խատիճա կը ծածկէ զինի եւ անակնեկալի կու գայ, երբ կը տեսնէ Մուհամմատին վախը, դողը եւ տժգոյն երեսը: Կ'առնէ զինի եւ կը տանի Ուարաքա Պըն Նաօֆալի մօս, որ կը լսէ պատահածը: Երկութը՝ Ուարաքա եւ Խատիճա, «կը հոչակեն Մուհամմատը որպէս Աստուծմէ խոստացուած մարգարէն»:

Այս հանդիպումէն վերջ, Քոր՝անի մէջ կը սկսի երեւիլ Մուհամմատի «մարգարէ եւ առաքեալ ըլլալը»: Խոր ծերութեան եւ կոյր վիճակի մէջ կը մեռնի Ուարաքան: Ուշագրաւ է պատմիչին ըսածը՝ «Ուարաքայի մահով յայտնութիւնը դադրեցաւ»:

(Տեսնել՝ Իպն Հիշամ,

Նաեւ՝ Սուրադ Ալ Օմրան 19, (۱۹ عصْرَانَ, ۱۹)

Ալ Ահզապ 40 (۴۰ الْأَحْزَابُ, ۴۰):

### ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

Վերը յիշուած դէպքը կը ներկայանայ որպէս իալամութեան ողնասիւնը, եթէ ոչ՝ կորիզը: Կ'արժէ ուսումնասիրել այս դէպքը եւ տրամարանական հարցադրումներէ ու բաղդա-

տական ուսումնասիրութիւն ընելէ յետոյ, պիտի քողունք որ ընթերցողը իր անձնական եզրակացութիւնները գոյացնէ:  
Անձնապէս, չեմ տեսներ իսլամութեան սկզբնաւորութեան մէջ աստուածային միջամտութիւն:

Ահա՝ մեր պատճառաբանութիւնները.

## 1. Ճի՞՞նն թէ հրեշտակ (جنَّمَ مُلَكٌ):

□ Մովսէս Մարգարէն կը ստանայ Աստուծմէ անմիջական յայտնութիւն (Գիրք Ելից, 3:110), եւ Քոր'անն ալ կը վկայէ այդ մասին (*Սուրադ Ալ Նիսա'*, 164, سورة النساء، ۱۶۴):

□ Քրիստոս (Մարգարէն) կը ստանայ Աստուծմէ անմիջական կերպով յայտնութիւնը, եւ մենք՝ հայերս, ունինք Աստուածայայտնութեան տօնը: Քրիստոսի մկրտութեան օրը, երկինքը կը բացուի, Ս. Հոգին՝ աղաւնակերպ, կ'իշնէ Քրիստոսի վրայ, եւ Աստուած կ'ըսէ «Ահա իմ Որդիս, որուն հանեցայ»: (Մատթ. 3:16):

Արդ,

ինչո՞ւ Աստուած, ինքինք անձնապէս չյայտնեց Մուհամմատին եւ դիմեց «ՈԳԻ»ի մը միջնորդութեան:

## 2. Ո՞վ տեսաւ եւ վկայեց այդ յայտնութիւնը:

□ Մովսէս Մարգարէն կ'ըսէ. «Երկու կամ երեք եռգիի վկայութեամբ նշմարտութիւնը կը յայտնուի» (Բ. Օրինաց 19:15):

□ Քրիստոս (Մարգարէն) ունեցաւ չորս վկաներ՝

- Յովե. Մկրտիչը
- Երկնաւոր Հայրը
- Բազմարիւ երաշքները
- Մարգարէութիւնները

Քոր'անը կը յայտարարէ, թէ Մովսէս ինն նշաններ (երաշքներ) կատարած էր (*Սուրադ Ալ Իսրա' 101* سورة إسراء 101)

، إِلَّا إِسْرَاء)، پէ՝ Քրիստոս կատարեց շատ հրաշքներ:

(Տեսնել *Սուրադ Ալ Օմրամ 49, ٤٩*)

**Արդ՝**

Մուհամմատ առանձին էր ժարայրի մէջ: Ո՞չ ո՞վ զինք տեսաւ: Յետոյ, Մուհամմատ խոստովանեցաւ, թէ ո՞չ մէկ հրաշք գործած էր (*Սուրադ Ալ Անֆապու 50*, سورۃ العنكبوت): Մուհամմատ, ինչ վկան էր իր անձին:

**3. Գարայրի ՈԳԻՆ յետոյ դարձաւ Քոր'անի մէջ՝ պատգամաբեր Գարբիէլ հրեշտակը:**

Զեմ կարծեր որ այս ՈԳԻՆ Գարբիէլ Հրեշտակը եղած ըլլար:

□ Հին Կտակարանին մէջ, Գարբիէլ հանդարտեցուց իրեն հետ խօսակիցը (Դանիէլ 8:16-18):

□ Նոր Կտակարանին մէջ, Գարբիէլ հանդարտեցնող պատգամաբեր է: Կը կարդանք Ղուկասի աւետարանին մէջ.

- Մի՛ վախնար, Զաքարիա (1:13, 19)
- Մի՛ վախնար, Մարիամ (1:30)

**Արդ՝**

□ Քոր'անի մէջ, այս կարծուած «Գարբիէլ»-ը չի հանդարտեցներ, չի խրախուսեր:

□ Եթէ իսկապէս ՈԳԻՆ Գարբիէլը ըլլար, Խատիճա երեք անգամ փորձի պիտի չ'ենթարկեր անոր ինքնութիւնը. երեք անգամ պիտի չհարցներ «Մուհամմատ, կը տեսնե՞ս այս ՈԳԻՆ»: Ո՞չ ալ կարիք պիտի ունենար իր ազգականին՝ Ուարափային մօտ երպալու եւ հարցնելու:

Խատիճա Մուհամմատին գլուխը երեք անգամ կը տեղափոխէ (Խատիճայի ծոցը, կողը, գիրկը): Երկու անգամ Մուհամմատ կ'ըսէ «ՈԳԻՆ կը տեսնեմ»: Երրորդ անգամին՝ մինչ Մուհամմատ Խատիճային գիրկն է, պատասխանը կ'ըլլայ ժխտական՝ ՈՉ: Այն ատեն Խատիճա կը հանդարտեցնէ զինք եւ կ'ըսէ. «Իրօֆ ՈԳԻՆ Գարբիէլն է»:

**Արդ՝**

Տարօրինակ կե՛րպ մը չէ՞, հոգին փորձի դնելու:

#### **4. ՈԳԻՒԻՆ ըսածը չի համապատասխաներ Քոր’անի ըսածներուն:**

Վերը՝ մեր յիշած դեպքին մէջ տեսանք ՈԳԻՒԻՆ խօսքը՝ Աստուած մարդը ստեղծեց բանձրացած արիւնէ, որ յետոյ Քոր’անի մէջ արձանագրուեցաւ: (Տես՝ Սուրադ Ալ Ալավ, 1-4 (Հ-1) سورة العلق): Բայց նոյն Քոր’անի մէջ, Սուրադ Սատ 71,72, (٧٢ ، ٧١) سورة ص, «Տերը կ’ըսէ հրեշտակներուն. “Ստեղծելու վրայ եմ մարդը կաւէն”:

**Արդ՝**

Ստեղծուած մարդը բանձրացած արիւնէ՞ էր, թէ՝ կաւէ՞: Անկարելի է որ Գարրիէլ ինքզինք հակասէ:

#### **5. Մուհամմատ կասկածեցաւ իր ստացած յայտնութենէն:**

Մուհամմատ իրաւունք ունէր կասկածելու, քանի որ ՈԳԻՒՆ Գարրիէլ չէր: Սատանան, ըստ Աստուածաշունչին, կրնայ ինքզինք «լուսաւոր հրեշտակի փոխել» (Բ. Կորնթ. 11:14):

**Արդ՝**

Եթէ իրօ՞ Աստուած դրկած ըլլար իր Հոգին, այս Հոգին կասկածի ու վախի պիտի չմատնէր պատգամ ստացողը:

#### **6. ՈԳԻՒԻՆ պատգամը երբե՛ք աստւածային հանգամանք չունէր:**

«Կարդա՛», եղաւ ՈԳԻՒԻՆ հրամանը: Անոր մէջ յատուկ առաքելութիւն մը չկար: Սկիզբը չկարողացաւ կարդալ: Յետոյ կարդաց: Ի՞նչ էր կարդացածը: «Մարդը ստեղծուած է բանձրացած արիւնէ»: Յետո՞յ: Ո՞ւր է այս խօսքին մէջ մարգարէ դառնալու յաւակնութիւնը: Ի՞նչ էր մարդոց տրուելիք պատգամը: Գիտական եւ աստուածաշնչական սխալ մը ըլլալէ զատ, այս ՈԳԻՒԻՆ ըսածին մէջ ո՞չ մէկ նո-

ոռութիւն, ո՞չ մէկ յայտնութիւն, ո՞չ մէկ պաշտօն կամ առաջնութիւն:

ԱՄովսէսի առաքելութիւնը յստակ էր: Եհովա Աստուածը լսաւ Մովսէսին. «Թեզ Փարաւոնի մօտ պիտի ղրկեմ, որպէսզի իմ ժողովուրդս՝ Իսրայէլի զաւակները, Եգիպտոսէն հանես» (Գիրք Ելից, 3:10):

Աթրիստոսի առաքելութիւնն ալ յստակ էր. «Տիրոջ Հոգին իմ վրաս է, որովհետեւ օծեց զիս, աղքատներուն աւետարանը բարողելու համար: Զիս ուղարկեց կոտրած սրտերը առողջացնելու, գերիներու ազատութիւն բարողելու, կոյրերու տեսողութիւն տալու, եւ ընկնուածները ազատագրելու, որպէսզի Տիրոջ ընդունելու տարին հոչակեմ» (Ղուկաս, 4:18):

**Արդ՝**

Այս երկու մարգարէներուն եղած յայտնութիւնն ու առաքելութիւնը յայտնի են, բայց ի՞նչ բանի մէջ կը կայանայ Մուկամմատի առաքելութիւնը: Երեք անգամ «Կարդա՛» հրամանը մարգարէութեա՞ն ապացոյց է, թէ՛ ... ընթերցանութեան հրահանգ:

## 7. Մուկամմատ մարգարէ դարձաւ ԽԱՏԻՃԱՅի եւ ՈՒԱՐԱ.ՔԱՆ ՂԸՆ ՆԱ.ՕՖԱԼԻ վկայութեամբ:

ՈԳԻՆ անորոշութեան մատնած է Մուկամմատը. Մուկամմատ տարակուսած ու վախցած էր, Խատիճա՛ շուարած ու երկիւղած: Այս անել կացութեան մէջ, ո՞ւր էր ելքը: Ուարաքա Պըն Նաօֆալն էր, որ 15 երկար տարիներու ընթացքին, դաստիարակած էր Մուկամմատը՝ իր ապագայ յաջորդը: Տասն ելնգ տարի - ինչպէս ժիշ յետոյ պիտի տեսնենք- Մաֆֆայի այս աղանդաւոր առաջնորդը ցոյց պիտի տար Մուկամմատին մարգարէութեան հասնելու նանապարհը: Շատ բնական էր ուրեմն, որ Մուկամմատն ու Խատիճան անոր դիմէին:

Ուարաքան լսեց իր սանին ըսածները եւ առանց վերլուծումի, ինքնավսիհան ու ապահով՝ հոչակեց Մուկամմատին մարգարէ ըլլալը:

Այս դեպքեն յետոյ, *Ուարաֆան* պիտի մտներ մոռացութեան բակիղին մէջ եւ ... անկէ դուրս պիտի չգար: Մուլուման հեղինակները վերջնականապէս պիտի անգիտանային անոր գոյութիւնը, կամ՝ պիտի մեկուսացնէին զինք: Մուհամմատ նոր կրօնէի մը հիմնաքարը պիտի դներ Ուարաֆայի ըսածներուն վրայ: Մուհամմատ պիտի վերցնէր իր ուսուցիչին ձեռքէն գիտութեան, իմաստութեան, յաշորդութեան եւ մանաւանդ մարգարէութեան ջահը եւ պիտի սկսէր կրօնական արկածախնդրութիւնը:

*Ուարաֆա* մեռաւ խոր ծերութեան մէջ: Մուհամմատ առ ի երախտագիտութիւն իր ուսուցիչին, օր մը պիտի ըսէր. «Տեսայ *Ուարաֆան* դրախտին մէջ»:

## ՄՈՒՀԱՄՄԱՏ ԱՆՌԻՍ ԷՐ, ԹԻ ՈՒՍԵԱԼ

Շատ կարեւոր է այս հարցը ուսումնասիրել, որովհետեւ մուսլիմները կը տեսնեն Մուհամմատի մէջ տգէտ մը որ, եթէ իր տգիտութեամբ այսքան գեղեցիկ գիրք մը գրած է, ուրեմն երկնային առաքեալ է Մուհամմատ եւ իր ձեռքին մէջ եղած գիրքը աստուածային է:

### Բառագիտութիւն

Առաջին հերթին, վերատեսնենք *Գարրիէլ* հրեշտակին կարճ զրոյցը Մուհամմատի հետ:

- *Կարդա'* (*իֆրա'*, *أَقْرَبُ* ) :

- *Ի՞՞նչ կարդամ* (*մա աֆրա'* *أَقْرَبُ مَا* )

Շատեր կը կարծեն, թէ «մա - մա» կը նշանակէ միայն ժխտական «չեմ...»: Եւ առ այդ՝ մուսլուման հեղինակները կ'ուզեն ընդունիլ որ Մուհամմատ կարդալ գրել չէր գիտեր: Եւ քանի որ անուս է, տգէտ է, իր արտասանած *Գոր'անը* հրաշք է, որովհետեւ այսքան գեղեցիկ լեզուով գրուածք մը եթէ անուս մէկէ կու գայ, այս գրուածքին հեղինակը պէտք է աստուածային ներշնչում ունենայ եւ *Գոր'անը* անպատճան պէտք է աստուածային ըլլայ:

Բայց «մա - մա» ասոյթը միայն ժխտական չէ. կրնայ

նաեւ ըլլալ հարցական «մա՞՞ւ»՝ *ի՞նչ*, *ի՞նչ* բան կարդամ։ Արաբերէնի մէջ, չկար կէտադրութիւն։ Ուստի կարելի է որ «մա» ասոյրը ըլլայ «չեմ» եւ «ի՞նչ»։

\* Աւելի ճիշդ է հասկնալ «մա» որպէս հարցական դերանուն քան ժխտական մասնիկ, քանի որ Մուհամմատ առջեւը բան չունէր կարդալիք եւ երբ «Գարրիէլ» երրորդ անգամ իրեն ըսաւ «կարդա», եւ ցոյց տուաւ թէ ինչ պիտի կարդար (*Սուրադ Ալ Ալաֆ*, 1-5), ու կարդաց, կը նշանակէ թէ գիտէր գրել կարդալ, միայն կը սպասէր գիրքի մը, նախադասութեան մը, բառի մը՝ որ կարդար։ Մուհամմատ անուս չէր։

\* Մուսլուման հեղինակները կ'ընդունին, թէ Մուհամմատ անգրագէտ էր եւ Քոր'անի մէջ «ումմի, (أُمّي)»՝ բառը գտնելով, կ'ուզեն որ ան անգրագէտ, անուս եւ տգէտ եղած ըլլայ։

Արաբերէնի մէջ, անուս, անգիտակ, տգէտ բառերը **ճահել** (جاهل) են։ «Ումմի» (أُمّي) տարբեր նշանակութիւն ունի։

Այս «ումմի» բառին հասկացողութիւնը առնուած է Պօղոս առաքեալէն, որ ըսած է. «Ես հեթանոսներու առաքեալն եմ»։ Արաբերէնի բարգմանուեցաւ **ան-նապի-ումմի** (النبي الأُمّي)՝ անուս մարգարէն։ «Ումմի» բառը կու գայ «ումմա» ազգ (أُمّة) բառէն։ Այս հասկացողութեամբ է որ կ'ըմբռնենք Պօղոսին խօսքը՝ «Ես (հեթանոսներու)՝ ազգերու համար դրկուած առաքեալն եմ»։

Քոր'անի մէջ մարդկութիւնը երկու տեսակ հատուածներ ունի՝ *Ալ ֆիրապի* (الكتابي) եւ *Ալ ումմի* (الأُمّي), այսինքն՝ ան որ ԳԻՐՔԸ ունի եւ ան՝ որ ԳԻՐՔԻՆ անգիտակից է, կամ գիրք չունի։ Ինչպէս կը տեսնենք, կապ չունի գրելու եւ կարդալու կարողութեան հետ։ Օրինակ՝ ես գրել կարդալ գիտեմ, բայց *Թալմուտ* գիրքին ծանօթ չեմ, եւ չունիմ զայն։

Հրեան կամ *ֆրիստոնեան* (*Սուրբ*) ԳԻՐՔ ունէր եւ կոչուեցաւ *ֆիրապի*՝ գիրքի տէր, բայց արաբը տակաւին

գիրքը (Քոր’անը) չուներ եւ կոչուեցաւ *ումմի*՝ գիրքի անգիտակից: Մուհամմատ գրել կարդալ գիտէր, բայց *ումմի* էր ժանի որ տակաւին (յայտնեալ) գիրք չուներ: *Ումմի* պէտք է հասկցովի որպէս «արար» եւ ո՛չ՝ անգրագէտ:

- Քոր’անի վկայութեամբ, Մուհամմատ գրել կարդալ լաւ գիտէր: *Տեսնել՝*
- *Սուրադ Ալ Նամլ* 91-92, (سورة النمل) ուր Մուհամմատ կը հրաւիրուի Քոր’անը կարդալու:
- *Սուրադ Ալ Մուզմըլ* 1-5, (سورة المزمل) ուր կը խնդրուի որ Քորա’նը երգէ:
- *Սուրադ Ալ Սաֆար* 156-157, (سورة الصافات) ուր Մուհամմատ կարդալու եւ ուսումնափրելու մարտահրաւէր կը կարդայ անոնց, որոնք իրենց անձնական գիրքը ունին:
- Մուհամմատ չէր կրնար անուս ըլլալ,
- Երբ *Ուարաքայի* մօտ 15 տարի աշակերտ եղած էր:
- Երբ *Ապու Թալէա* զինք որդեգրեց եւ իր տղուն՝ *Ալիի* չափ սիրեց, հոգաց ու զարգացուց: Եւ զիտենք, թէ *Ալին* իսլամութեան ամենաուսեալ մարդն էր:
- Երբ Մուհամմատ յանախ գնաց նոզովրէական վանք մը, *Պղէէլյա* (بحيري) կրօնաւորին մօտ՝ լուսարանութիւններ առնելու:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

1. Մոհամմատի եղած յայտնութիւնը գուրկ է աստուածային ըլլալու հիմքէն:
2. Մարգարէ մը չէր, որովհետեւ, իր իսկ վկայութեամբ, չկրցաւ ապագայ գաղտնիքները ըսել (*علم الغيب*), կամ հրաշքներ կատարել:
3. Մուհամմատ անուս եւ անգրագէտ չէր: Պարզապէս «անտեղեակ» էր, կամ աւելի շիտակ՝ չուներ հրեաներու եւ քրիստոնեաներու գիրքները:

# ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ

«ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ» ՅԱԶՈՐԴՈՂ ԴԵԳՔԵՐԸ

Մուհամմատին՝ ՈԳԻՒ երեւումէն եւ Ռւարաքա Պըն  
Նաօֆալիի (ورقة بن نوفل) հոչակումէն ետք, ի՞նչ ըրաւ  
Մուհամմատ:

Առաջին հերթին՝ սկսաւ քարոզել միաստուածութիւնը:  
Ինչպէս նախապէս տեսանք, Ալլահը (الله) գոյութիւն ու-  
ներ արդէն, բայց անոր հետ նաեւ 360 աստուածներ կը  
պաշտուէին: ՈԳԻՒն հրահանգը չէր՝ միաստուածութիւնը  
քարոզել. հաւատի այս զլիխաւոր ուսուցումը պիտի գար  
Ռւարաքա Պըն Նաօֆալի թելադրութենէն եւ ուսուցումէն:

## 1. Մուհամմատ՝ միաստուածութեան քարոզիչ

Մուհամմատ սկսաւ քարոզել իր անմիջական շրջանակին  
մէջ եւ այդ քարոզութեան առաջին հաւատացողներն էին  
իր առաջին կիբը՝ Խատիճա (خديجة), իր զարմիկը՝ Ալի  
(علي), իր որդեգիրը՝ Զէյտ(يز)، Այշայի հայրը՝ Ապու  
Պաֆր(أبو بكر), իր երրորդ յաջորդը՝ Օսման (عثمان),  
Զուաքյր (سعد بن أبي وقاص), Սաատ (الزبير بن العوام) ...:

Մուհամմատի ցեղախումբը՝ Քորայշ, հակառակեցաւ  
իրեն: Ասոր համար, Մուհամմատի վրայ սկսան ամէն  
օր, Քորայշի դէմ (Քոր'անի) համարներ տեղալ, լի՝ հեր-  
ժումներով, յանդիմանութիւններով եւ սպաննալիքներով:  
Երբ ատելութիւնը սաստկացաւ եւ Քորայշ սկսաւ հալածել  
Մուհամմատն ու անոր հետեւորդները, Մուհամմատ ըս-  
տիպուեցաւ Եւրոպիա գաղթել եւ անոր քրիստոնեայ քա-  
գաւորին մօտ ապաստանարան գտնել: Իր հետն էին 11  
այր մարդ եւ 4 կին:

Մինչ հոն կը գտնուէր, Մուհամմատ ունեցաւ կրօնա-  
կան վէներ տեղւոյն եկեղեցական իշխանութիւններուն

հետ: Զէզոք անձեր Մաֆֆայէն եկան Եւրոպիա, միջամտելու համար, սակայն Մուհամմատի եւ իր ցեղախումբին հետ կապերը խզուեցան: Զվերադարձաւ Մաֆֆա, մինչեւ որ Աստուած Մուհամմատը երկինք կանչել տուաւ:

## 2. Մուհամմատ երկինք կը յափշտակուի՝ Ալ Իսրա’ Ուալ Մի’րաժ (سراويل المراج)՝

Մաֆֆա մտնելէն ֆիչ ժամանակ ետք, ահա՝ Մուհամմատ կ’ունենայ ուրիշ յայտնութիւն մը: Այս անգամ, հետեւողութեամբ Յովիաննէս, Պօղոս եւ Պետրոս առաքեալներու, որոնք երկինքը բացուած տեսան, Մուհամմատ՝ ի’նքն ալ, ինչո՞ւ զրկուած պիտի մնար այս բախտաւորութենէն:

Եւ այսպէս, գիշեր մը, կէս ձի կէս էշ փոխադրամիջոցով՝ Պուրաֆով (البراق), Աստուած կը յափշտակէ զինք նախ՝ տանելով Երուսաղէմ, ապա երկինք՝ ուր Աստուած կը հրահանգի 5 անգամ աղօթելու պարտադրութիւնը:

Այս ձեւով, Երուսաղէմ կը դառնայ իսլամութեան երրորդ սրբազն կեդրոնը: Եւ քանի որ Մուհամմատ հոն աղօթեց, այդ տեղը դարձաւ իսլամական սրբավայր: Հոն՝ հրէական Տաճարին եւ Քրիստոնէական եկեղեցիին տեղ կանգնեցան այսօրուան Մասհէտ Ալ Աբսան (مسجد مسحات)

(الأخصي) Հարամ Ալ Շարիֆը (حرم الشريف): Կարգ մը իսլամացած արաբներ չհաւատացին այս պատմուածքներուն եւ թողուցին մահմետականութիւնը:

Մանօք. Երբ մահմետականները տեղ մը աղօթեն, թէկուզ եկեղեցիի մէջ, այդ տեղը դատապարտուած է մզկիթի վերածուելու: Այսպէս եղաւ Հալէպի Ժամէ’ Ալ Քապիրի (جامع الكبير), Գամասկոսի՝ Ժամէ’ Ալ Ռումառի (جامع الرؤماني), Պէյրութի Ժամէ’ Ալ Օմարի (جامع العمري), Գամա օմرو բն պաշ (جامعة عمر بن العاص), Պահիրէի Ժամէ’ Օմար էպէլ Ասի (جامعة عمر بن العاص).

## 3. Մուհամմատի փախուստը դէպի Եաքիրէպ’ Ալ Մատինա

(يَشَرِّبُ الْمَدِينَةَ الْمُنْوَرَةَ)، եւ Իսլամական տարուան սկզբանուրութիւնը (622 թուիթ)՝ Ասսա Ալ Հինդի՛ա (السنة الهرجية) :

Երբ հալածանքները շատցան եւ Մուհամմատ սկսաւ հետեւորդներ ունենալ Մաֆքայի մէջ, Քորայշ ցեղախումբը որոշեց սպաննել զայն:

Մուհամմատ հրահանգ կու տայ իր հետեւորդներուն՝ բողով Մաֆքան եւ երթալ Եաթիրեպ, որ յետոյ պիտի կոչուէր Ալ Մատինա Ալ Մունառարա (المدينة المنورة):

Գիշեր մըն ալ, Մուհամմատ փախաւ Եաթիրեպ եւ Քորայշ 100 ուղտ խոստացաւ անոր, որ յայտնէ Մուհամմատին ուր ըլլալը:

20 Սեպտեմբեր, 622 թուին, Մուհամմատ մտաւ Մատինա: Հոն Քորանը խմբագրուեցաւ եւ բաղաքը համակերպեցաւ Մուհամմատի նոր կրօնքի ցուցմունքներուն: Մատինայի մէջ կնեց ամուսնութիւններ եւ այնտեղէն կատարեց իր կողոպտիչ յարձակումները:

## ՂԱԶՈՒ-ՖՈՒԹՈՒՀ (غزو-فتح) ԲԱՌԵՐՈՒՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Մանօր. Յատուկ զլուխ մը պիտի յատկացնենք սրբազան պատերազմի՝ ՃիշԱՏ' (الجهاد) եւ անոր կրօնական պարտադրանքի մասին: Ճիշատը սկսաւ Մաֆքայի Քորայշ ցեղախումբին դէմ, որուն դէմ տարուած յաղթաճակը խրախուսեց Մուհամմատը որ յարձակումներ կատարէր, հարստահարութեան ելլէր եւ կողոպուտի դիմէր:

Մուհամմատի բաղաքներու եւ ցեղախումբերու վրայ յարձակումները, արաբերէնով՝ ղազառադ (غزو-غزوات) է, իսկ անոր մահէն վերջ, մահմետականներուն հարստահարութիւնները պիտի կոչուէին ֆութուհադ (فتح - فتوحات), որ կը բարգմանուի «բացումներ». այսինքն՝ երբ Երկիր մը կը գրաւուէր, այդ Երկիրը որ «փակ» էր, իսլամութեան լոյսին պիտի բացուէր: Երկուքի պարագային ալ՝ ղազառադը

Եւ ֆութուհադը (الغزوات والفتحات), պարզապէս կողոպուտ են եւ ո՞չ՝ ուրիշ բան: Տեսնենք այդ առաջիններու ամենէն կարեւորները.

### 1. ՊԱՏՐ, 2 Հինքի Տարին (غزوة بدر)

Մուհամմատ, 314 հոգիով, Դամասկոսուն ելած Քորայշի կարաւանի դէմ յարձակում կը կատարէ: Հարստահարելու եւ Քորայշէն վրէժ լուծելու նպատակով, իսլամական առաջին բանակը յաղթական դուրս կու գայ:

Այս յաղթութեան գլխաւոր հերոսը Աստուածն էր, որովհետեւ, ըստ Քորա'անի, Աստուած 1000 զինուորով (հրեշտակներ), կոռւեցաւ (*Սուրադ Ալ Ինֆալ*, ۴۷ سورة) ։  
إِنْفَال

Իսլամութեան այս առաջին յաղթանակով, Մուհամմատ իր դիրքը զօրացուց, իրաւիրեց շատ մը արաբներ իսլամութիւնը ընդունելու, տիրեց կարաւանի ինչքերուն եւ բաժնեց բալանը իրեն հետեւողներուն մէջ:

Անհաւատ՝ Քուֆֆար Քորայշէն (كفار قريش) 70 հոգի մեռան, իսկ Մուհամմատի զօրքէն՝ 14, որոնք եղան իսլամութեան առաջին շուկասաները (شهداء), մարտիրոսները:

Մուսլուման հեղինակները Պատր (غزوة بدر) նակատամարտը որակեցին Բաժանումի Ճակատամարտ (غزوة الفرقان), որովհետեւ այս յարձակումին մէջ երեւան եկաւ «քաժանումը նշմարտութեան եւ սխալի միջեւ»:

Պատր (غزوة بدر) նակատամարտը կարեւոր դեր խաղց իսլամութեան տարածումին մէջ, որովհետեւ այս առիթով, երկինքէն բաւական համարներ իջան կամ գրուեցան: Այս այադներու (آيات) համարներու մէջ, ցուցմունքներ տրուեցան, թէ ինչպէս մահմետականը վարուելու է գերիներու հետ եւ ինչպէս կողոպուտները բաժնուելու են: Օրինակի համար, *Սուրադ Ալ Ինֆալի* (سورة الانفال)

մեջ յստակօրէն կ'ըսուի, թէ կողոպուտին մեկ հինգերորդը պիտի երթայ Աստուծոյ, մնացածը՝ մարգարէին (Մուհամ-մատին), մարգարէի հարազատներուն, որքերուն, աղքատներուն եւ կոռուող ընկերներուն: Այսօր, 1400 տարի յետոյ, յստակ չէ, թէ որո՞ւն կամ ի՞նչ ձեւով Աստուած, մարգարէն եւ անոր հարազատները իրենց բաժինը պիտի ստանան:

Այս պատերազմին պատճառով, հեթանոս եւ անհաւատ արաբները, քիստոնեաները, նազովրեցիները եւ հրեաները սկսան թակարդ լարել՝ Մուհամմատը սպաննելու նպատակով: Մուհամմատ, կամաց կամաց պիտի չէզոքացնէր զանոնք եւ վերջնականապէս բնաշնչէր: Յետազային, Մուհամմատին պիտի վերագրուէր հետեւեալ արտայայտութիւնը. «Րասուլ Մուհամմատի հողին Վրայ երկու կրօնք չեն կրնար գոյութիւն ունենալ, ու կոմ Դինան, Արքունու առ Աստիճան»:

Ծանօթ. Այս հրահանգին բերեց, երբ պահանջեց Սէուտական Արարիայէն՝ ամերիկեան զօրքերու դուրս վտարուիլը:

## 2. ՈՒՀՈՒՏ, Յ ՀԻԵՐԻ Տարին (غزوة أحد)

Մուհամմատ շանաց պատերազմական ուազմագիտութիւն ցոյց տալ: Պահանջեց որ մահմետականները, յաղթեն կամ պարտուին, չքողուն իրենց դիրքերը: Սկզբնական շրջանին, այսինքն՝ Մատինայի շրջանին, մահմետականները յաղթանակ տարին Ապու Մուֆիաթի (أبو سفيان) բանակին դէմ. բայց յաղթանակէն գինովցած, մուսլումանները կողոպուտի եւ բալանի ելան: Խալիթ Իպն Ալ Ռայխ (خالد بن الوليد), որ յետոյ իսլամութեան հերոս պիտի դառնար, Մուհամմատի դէմ կոռւեցաւ: Լուր տարածուեցաւ, թէ Մուհամմատ մեռաւ նակատամարտի ընթացքին: Մուսլումանները յուսահատ՝ վերջնականապէս բողուցին Քորայշի դէմ մղուած պատերազմը եւ Մատինա քաշուեցան: Մուհամմատ այս նակատամարտին մեջ վիրաւորուեցաւ:

Ուհուտ (غزوة أحد) դարձաւ իսլամութեան միակ պարտութիւնը:

### 3. ԱԼ ԽԱՆՏԱՔ, 5 Հինրի Տարին (غزوة الخندق)

Փորայշ միացաւ հրեայ եւ ոչ հրեայ ցեղախումբերուն, վերջնական հարուած տալու համար Մուհամմատին: Մուհամմատ, Մատինա քաղաքին շուրջ խրամատներ կը բանայ, (այնտեղէն կու գայ խանտաք բառը):

Այս ճակատամարտի ընթացքին, երկու կողմերէն եղան դաւանանութիւններ, դաւադրութիւններ, կեղծ խոստումներ եւ կրօնափոխութիւններ: Հին հաշիւններ մաքրուեցան: Մուհամմատ օգտագործեց խրամատներու գոյութիւնը որ անձանօթ էր Փորայշի համար, եւ խոստումներ կատարելով թերահաւատ ցեղախումբերու, կրցաւ իր կողմը շահիլ զանոնք: Մուհամմատ այս ճակատամարտին մէջ կը յաղըէ, եւ իր բացած խրամատներու մէջ ողջ ողջ կը բաղէ ամբողջ Պանու Փորայզա՝ (بنو قريظة) հրեայ ցեղախումբը:

Այդ օրէն ի վեր, եւ մինչև այսօր, արաբը եւ հրեան չեն կրնար զիրար հանդուրժել:

Այս ճակատամարտի ընթացքին, *Այշա`* (عائشة) Մուհամմատի երիտասարդ կինը, կը կորսնցնէ ոսկիէ վիզնոցը: Զայն կը գտնէ *Սաֆուան* (صفوان) անունով երիտասարդ մը որ, ըստ արար պատմիչներու, «սեռային յարաբերութիւն» կ'ունենայ *Այշայի* հետ: Երբ լուրը կը տարածուի եւ Մուհամմատ, ծածկելու համար այս ամօթը, կը դիմէ Գարրիէլ հրեշտակին՝ որ օգնութեան կը հասնի, եւ... երկինքէն արդարացուցիչ համար մը կը բերէ: (Տես՝ Իպն Հիշամ, կամ Մուրադ Ալ Նուր):

### 4. ԽԱՑՊԱՐ, 7 Հինրի Տարին (غزوة خيبر)

Հրեաները չեն լոեր: Երբ Մատինայէն դուրս կու գան, կը հաւաքուին Խայպար (خیبر) քաղաքին մէջ: Պատերազմը անհաւասար էր: Հրեաները չարաչար կը պարտուին, եւ այս անգամ Մուհամմատ զիրենք վերջնականապէս Արարական Թերակղին դուրս կը նետէ:

### 5. ՄՈՒԴՎԱ, 8 Հինրի Տարին (غزوة مؤتة)

Առաջին ճակատամարտն է, ուր Մուհամմատ խալամութիւնը տարածելու նպատակով՝ պատերազմ կը մղէ. ինչպէս նաեւ առաջին ճակատամարտն է բիւզանդացիներու (الروم): դէմ:

Խալետ Պըն Ըլ Ուալիտ (خالد بن الوليد) երիտասարդ զօրավարն է այս ճակատամարտին հերոսը: Կը յաջողի յոյներու 200 հազար բանակի դէմ կոռուիլ, եւ Մատինա քաշուիլ:

## 6. ԱԼ ՖԱԹԴ, 8 Հինրի Տարին (غزوة مؤتة)

Մուհամմատ, հարստացած, զօրացած, կ'ուզէ իր երազին հասնիլ՝ 8 տարի բացակայելէ յետոյ, մտնել իր ծննդավայրը *Մաֆֆա:*

Երեսուն հազար բանակով կը մտնէ՝ առանց դիմադրութեան հանդիպելու: Քորայշ կ'ողջունէ իր զաւակին գալուստը: Մուհամմատ կը ներէ բոլորին, կը մտնէ *Ալ Քա'պան* (الكعبة), կը կործանէ կուռքերը, կը փոխէ երկրպագելու դրութիւնը (դէպի Երուսաղէմ էր, հիմա՝ դէպի Մաֆֆա), եւ կ'իշխէ ոչ խալամացած ցեղախումբերու վրայ: 10 տարուան մէջ, ամբողջ Արաբական թերակղին կը դառնայ մահմետական:

Մեռնելէ առաջ, Մուհամմատ կը կատարէ նաեւ երկու յարձակումներ, աւելի հարստանալու եւ իր դիրքը զօրացնելու համար: Այդ երկու ճակատամարտներն են՝ Հանին եւ Թապուէ (غزوة حنين وتبوك):

Կողոպուտներու շարքը երկած է: Կու տանք անոնց անունները՝

7. **ԳԱՆԻԼ ՆԱԹԴԻՐ** (غزوة بنى النظير)

8. **ՆԱԺԾ** (غزوة نجد)

9. **ՏԱՌԻՄԱԴ ԱԼ ԺԱՆՏԱԼ** (غزوة دومة الجندل)

10. **ԱԼ ԱՀԶԱՊ** (غزوة بالأحزاب)

11. ՊԱՆԻ ՔՈՐԱՑԶԱԼ (غزوة بنى قريظة)
12. ՊԱՆԻ ԼԻՀԵԱՆ (غزوة بنى لحيان)
13. ԱԼ ՄՈՒՍԹԱԼԱԳ (غزوة المصطلق)

Այս բոլոր վաւերագրուած հարստահարութիւնները աստուածային հրամանով եղած են, եւ շատերը Թոր՝անի մէջ նշուած են, իսկ մնացածները՝ իպամական սրբազն աւանդութեան մէջ (Հատիթի): Թոր՝անը՝ մեծ մասով համառօտութիւնն է այս պատերազմներու ոգիին, Ցիհատին, առնուելիք քայլերուն, որդեգրելիք ընթացքին եւ իպամական շատ մը օրէնքներու, որոնք այս ճակատամարտներէն ծագած են:

Այս հարստահարութիւններն ու կողոպուտները պիտի քաջալերեն որ Խալամութիւնը, Մուհամմատէն յետոյ, տարածուէր եւ ամրող Միջին Արեւելքը իր իշխանութեան ենթարկէր:

# ԱԼ ՔՈՐ’ԱՆ ԱԼ ՔԱՐԻՄ (القرآن الكريم) (Ա. Բաժին)

Առաջին գլուխին մէջ ըսինք, թէ Քոր’ան բառը ասորա-երրայական արմատ ունի՝ *فَنْرُكَاهَمْلُ* (قريانو), որ կը նշանակէ «կարդալիք, ընթերցանութիւն»: Եւ ինչպէս կը տեսնենք, ակնարկութիւն մը չկայ, ինչպէս է պարագան «Աւետարան» բառին, որինէ կրօնական պատգամի, հրահանգի, սահմանումի: Ալզբանական շրջանին, Քոր’ան բառը պարզապէս հրահանգ մըն էր՝ հատուած մը կարդալու, ինչպէս մենք հրահանգ կու տանք մեր աշակերտներուն եւ կ’ըսենք. «Այսօր, Ղուկաս Աւետարանի այս կամ այն գլուխը պիտի կարդաք»: Հետագային, այս բառը ընդհանուրացաւ՝ համակելու համար 114 գիրքերը կամ *սուրադները*: Այս «ընթերցուած»ը կարդալէ յետոյ է որ կը սկսինք գաղափար ունենալ անոր բովանդակութեան մասին: «Ալ Քարիմ» (الكرييم) բառն ալ յետոյ աւելցաւ, բնորոշելու համար Քորանին յարգելի, բարձր եւ սրբազան ըլլալը:

Քոր’անը կը կոչուի նաեւ Ալ Քիրապ (الكتاب), եւ Ալ Մուսհաֆ (المصحف) որ կը նշանակէ հատոր:

Ինչպէս ըսինք, Քոր’անը կարդացուելիք հատուած էր: Երբ Ապու Պաքը հարց տուաւ իր բարեկամներուն՝ ի՞նչ անուն տալ 114 գիրքերու հատորին, ոմանք առաջարկեցին Սիֆը (سفر), ուրիշներ՝ Ալ Քիրապ: Բայց ժանի որ եւ-բոպեացիներն ալ իրենց Գիրքին Քիրքին Քիրապ Ալ Մուսհատտաս (الكتاب المقدس) կ’ըսէին, համաձայնեցան ամբողջ հաւածն կոչել Ալ Քոր’ան:

Քոր’անի 114 գիրքերը կը կոչուին *սուրա(η)* (سورة), որ կը նշանակէ «քարերու շարք մը՝ քով քովի դրուած՝ շէնք մը կառուցելու համար»: Այնողէն կու գայ արաբերէն *սուր* (سور) բառը, որ կը նշանակէ «իրարու վրայ դրուած՝ քարերէ շինուած պարիսպ»: Եւ իրօք, 114 շարք են՝ Քոր’անը կառուցող *սուրադները*:

Այս **սուրադները** տարօրինակ անուններ ունին. ոմանց անունները անասունի անուններ են. օրինակ՝ *Ալ Պաֆարա* (البقرة) կով, *Ալ Ամբապուդ* (العنكبوت) սարդ, *Ալ Նամլ* (النمل) մրջիւններ, *Ալ...ուրիշ* անուններ՝ մէկ գիրով են՝ Սադ «Ս» գիրը: Ըստ ընդունուած աւանդութեան, կարգ մը **սուրադներու** անունները **Մուհամմատ՝ ի’նի** դրած է: *Սուրադին* անունը եւ գրութեան բռվանդակութիւնը իրարու հետ կապ չունին եւ տակաւին յստակ չէ անոնց անուանակոչումը: Յստակ չեն **սուրադներու** սկիզբը դրուած անհասկնալի տառերը: Օրինակ, **սուրադներ** կան որոնք կը սկսին *Ալէֆ Լամ Ռէ* (الر), արաբական տառերով:

Այս **սուրադները** չեն դրուած ժամանակագրական ձեւով: Դրուած են երկարութեան համեմատ: Ամենէն երկարէն՝ ամենակարճը: Անոնք մաֆֆայական են (سورة مكية) (քիւով՝ 4475 համար), եւ մատինական (سورة مدنية) (քիւով՝ 1761 համար):

Այս **սուրադները** ունին համարներ՝ *այադներ* (آية، آيات):

Ըստ **Մուհամմատի** եւ անոր յաշորդներուն, Քոր’անը Աստուծոյ յայտնութիւնն է՝ *Ուահի*(الوحى); տրուած՝ **Մուհամմատին**, յատկապէս Ս. Հոգիի կողմէն (الروح القدس) որ, ըստ մուսլուման մեկնիչներու՝ Գաբրիէլ հրեշտակն է: (*Տեսնել*, *Սուրադ Ալ Պաֆարա*, 91):

Քոր’անը հետեւեալ ձեւով իշած է. նախ՝ կու գայ երկինքի ամենաբարձր վայրէն՝ յաւիտենականութենէն, եւ գրուած է «վերապահուած Տախտակի» վրայ (اللوح المحفوظ), Աստուծոյ գահին մօտ, եւ *Թամատան* ամսուան ընթացքին (شهر رمضان), Օրինադրման Գիշերը (ليلة القدر), կ’իշնէ եւ կը պահուի «Վսեմութեան Տաճարը» (بيت العزّة), եւ 25 երկար տարիներու ընթացքին, հատուած առ հատուած,

համար առ համար՝ կը յայտնուի Մուհամմատին:

(Տեսնել Ալ Իրֆան, نَقْلٌ):

Մուհամմատի կենդանութեան ատեն, Քոր՝ անը չամփոփուեցաւ մէկ գիրքի մէջ: Շատ մը հատուածներ չէին գրուած, այլ պահուած էին հետեւորդներու «կուրծք»ին տակ եւ «յիշողութեան» մէջ:

## ՔՈՐ'ԱՆԸ ՄՈՒՀԱՄՄԱՏԻՆ ՎԵՐՋ

Մուհամմատի մահէն անմիջապէս ետք, իսլամութիւնը կարիք չունեցաւ «յայտնութիւնները» ի մի բերելու, որովհետեւ առաջին մուլումանները, զանազան առիթներուն, կ'արտասանէին զանոնք: Սակայն երբ արտասանողը կամ կարդացողը սկսաւ ներկալ վերծանումներ տալ եւ երբ անգիր գիտցողները սկսան զոհ երբալ անհամար կոփիւներու ժամանակ, կարիքը տեսնուեցաւ մէկ գիրքի մէջ ճշմարիտ համարները հաւաքելու: Ապու Պաֆր (بُو بَكْر) համաձայն գտնուեցաւ եւ հրահանգեց Զայտ Պրմ Թհապէրին نَبِيْ زَيْنَالِيْ

(شَابَتْ) որ հաւաքումի գործին ձեռնարկէ: Ան պաշտօնը կատարեց եւ բոլոր հաւաքուած համարները ներկայացուց այդ օրերու Ապու Պաֆր Խալիֆային: Նկատուեցաւ որ Քոր՝ անը ունեցած էր 7 վերծանում, նիշտ ինչպէս է 4 Ասետարաններու պարագան: Նկորութիւն, հերձուած, սխալ ընթերցում ու բացատրութիւններ սկսան տրուիլ այս 7 վերծանումներուն: Հետեւաբար, Օսման Խալիֆան ﴿الخليفة﴾

(عَثْمَانٌ) Քոր՝ անը կրկին հաւաքելու փորձ կատարեց: Կը կարծենք թէ Օրհման անկեղծ չէր իր մօտեցումին մէջ, բանի որ Քոր՝ անի մէջ իր ուզածը դրաւ, իր չուզածը հանեց:

## ՔՈՐ'ԱՆԻՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

### ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆՔԻՆ ՄԷՋ

Ծանօթ. Քիչ յետոյ, պիտի յայտնենք մեր վերլուծումը եւ կարծիքը եւ փաստենք, թէ Քոր՝ անը յայտնութիւն մը չէ, այլ Հին եւ Նոր Կտակարաններու մէջ նախապէս ըստածներու հաստատումն է, բայց կարեւոր է հոս՝

անդրադառնալ թէ որքան մեծ դեր կը խաղայ Քոր'անը՝  
մահմետականներու մօս:

Ահա՝ համառօս կերպով՝ ինչ կը ներկայացնէ  
Քոր'ան մուսլումանի մը համար եւ ինչպէս պէտք է  
անոր հետ վերաբերի:

❑ Ալլահին խօսքն է: Կը կազմէ հիմքը խսամ օ-  
րէնսդրութեան:

❑ Ճանապարհն է որուն մահմետականը պարտի հետեւիլ,  
որովհետեւ մուսլումանի պատուին եւ հպարտութեան  
գրաւականն է: (*Սուրադ Ալ Իսրա'*, 9 سورة الإسراء)

❑ Մուսլումանը պարտի զայն կարդալ, անգիր սորվիլ,  
պաշտպանել, մաքուր պահել, մաքուր ձեռքերով բռնել,  
եղանակով կարդալ, զայն չարտասանած՝ թերմով սատանան  
անիծել, ուրիշներու սորվեցնել (*Սուրադ Ալ Մահտա*, 67  
سورة الإسراء), զայն բազմացնել, հրատարակել եւ բաժնել:

## ՔՈՐ'ԱՆԻՆ ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՑԱՅՏՆՈՒԹԻՆ ԸԼԼԱԼՈՒ ԽՈՑԵԼԻ ԿԷՏԵՐԸ

### 1. Քոր'անը հրաշք մը չէ

Իսլամութիւնը կը յաւակնի, թէ Քոր'անը հրաշք մըն  
է, որովհետեւ անոր լեզուական ոնք, ֆերականական  
կառոյցը, եւ բառամբերքը աննման են:

Արդ,

Նախ՝ Շեխսպիրեան գործերն ալ անգլիական գրականու-  
թեան մէջ կը վայելեն բարձրորակ ոն, հարուստ միտք  
եւ սփանչելի կառոյց, այնուհանդերձ, կարելի չէ Machbeth,  
Romeo and Juliet, կամ Othello հրաշք որակել:

Երկրորդ՝ արաբական գրականութեան մէջ ունինք Մու-  
համմատի ժամանակ եւ իրմէ առաջ՝ նոյնքան բարձրորակ  
գրականութիւն: Ոչ ոք ըսած է թէ Անդարայի (عنترہ)

կամ Զուհէյր Պըհ Ապի Ալմայի (أبي سلمى) (زهير بن أبي سلمى)  
գեղեցիկ բանաստեղծութիւնները հրաշքներ են:

Երրորդ՝ հրաշքը, այս պարագային, Աստուծոյ խօսքը, կախում չունի լեզուական կամ ոճական արուեստէն, այլ անոր պարունակութենէն:

**2. Քոր’անը Աստուծոյ կողմէն անմիջական կերպով իշած չէ, այլ՝ միջնորդութեամբ**  
Իսլամը կը յաւակնի որ Քոր’անը «իշած»՝ *մունզալ* է (منزل), Մուհամմատի վրայ:

Արդ,

Քոր’անի վկայութեամբ իսկ, Աստուծոյ «յայտնութիւններու իշնելը կատարուած է երեք ձեւերով՝ եւ - ինչպէս պիտի տնեսնենք - ամենացած ձեւը՝ Մուհամմատի վրայ «իշած յայտնութիւնն» է:

• Աստուած, վարագոյրի ետեւէն, ուղղակի խօսեցաւ Մովսէսին: (*Սուրադ Ալ Նիսա*, 164):

• Աստուած խօսեցաւ Մուհամմատին՝ Գարրիել հրեշտակին միշոցաւ: Գարրիել հրեշտակը Քոր’անը անգիր սորվեցաւ 20 օրուան ընթացքին, եւ 20 տարուան ժամանակամիշոցքին՝ իշեցուց Մուհամմատի վրայ:

(Տեսնել՝ Ալ Մառուարտի (الملودي) որ բացատրեց Քոր’անի «իշնելու մասին եղած բազմաթիւ համարները. այսպէս՝ Սուրադ Ալ Սաժուա 2 (السجدة), Սուրադ Ալ Զումր

1 (البأثية), Սուրադ Ալ Ճարհիա 2 (...): Աստուած ուղղակի գործ չունեցաւ Մուհամմատի հետ: Անոր հետ միջնորդով խօսեցաւ: Այդ միջնորդը Հոգին է որ, անձանօր ըլլալով Մուհամմատին եւ յետագայի մուսլումաններու, կարծուեցաւ եւ կոչուեցաւ Գարրիել հրեշտակ:

• Իսկ Քրիստոսի վերաբերեալ, Ան, ըստ Քոր’անի, Աստուծոյ ԲԱՆՆ է ինքնին. Աստուծոյ անմիջական յայտնութիւնն է, որ կարիք չունի միջնորդի, օրերու կամ տարիներու, եւ ոչ ալ՝ վարագոյրի ետեւէն խօսելու: Երբ Մուհամմատի կնոջ՝ Ալյային հարցուցին. «Մուհամմատ Աստուած տեսա՞ծ է»: Պատասխանեց. «Աչքերը չեն կրնար տեսնել Աստուած. Ի՞նք աչքերը կը տեսնէ» (Սուրադ Ալ Ին’ամ, سورة الإنعام): Գիտենք Աւետարանի շատ մը համար-

ներէն, թէ Քրիստոս Աստուծոյ Հօր «յայտնութիւնն» է:

Ինչպէս կը տեսնենք, երեք կրօնէներու մէջ Աստուծած խօսեցաւ ուղղակի՝ Մովսէսին, բայց վարագոյրի ետևէն, Յիսուսին՝ անմիջական կերպով, քանի որ Աստուծոյ Բանն է, իսկ Մուհամմատին՝ միջնորդով։ Եւ այս երեք յայտնութիւններու մէջ ամենէն տկարն է Մուհամմատին վրայ իշած յայտնութիւնը։

**2. Քոր’անը հրաշք կը նկատուի, քանի որ անգիր պահուեցաւ**

Ըստ մուլյուման մեկնիշներու, մահմետականներու մօտ, «Քոր’անը անգիր պահուեցաւ, անմոռաց՝ յիշուեցաւ (ذكر), այնպէս՝ ինչպէս իշած էր» (*Սուրադ Ալ Հաժար 9, سورة الحجر*): Ուրեմն, քանի որ տարիներով՝ այս Քոր’անը մոռացութեան չմատնուեցաւ, մնաց հաւատացեալներու սրտին մէջ, ուստի Քոր’անը հրաշք է։

Արդ,

• Քոր’անը յստակօրէն կ’ըսէ, թէ «Մարգարէն կարող էր որ մոռնար իշած յայտնութիւնները» (*Սուրադ Ալ Ա’լա, 6 سورة الأعلى*): Մուհամմատ «կ’աղաչէր Աստուծոյ որ իր վրայ իշած յայտնութիւնը չմոռնայ» (*Սուրադ Ալ Թահֆ, 24 سورالكهف*): Այս համարը մեկնաբանելու ատեն, *Ալ Սայուրի* (*السيوطى*) մահմետական մեկնիշը կը վկայէր թէ, «Յայտնութիւնը մարգարէին վրայ կ’իշնէր գիշեր տտեն, (որովհետեւ) առաւօտեան կը մոռնար»։ Իսկ *Ար Թապարի* (*الطبرى*) ««Մարգարէն կը կարդար Քոր’անը, յետոյ կը մոռնար» (գլուխ Ա, 473-480):

Եթէ Մուհամմատ, որ Աստուծոյ պատգամարերն ու մարգարէն էր՝ կը մոռնար Քոր’անը, ինչպէ՞ս կ’ըլլայ որ մահմետականները անգիր գիտնային։ Գիտնալու պարագային ալ, ինչո՞ւ անոնց յիշողութիւնը Քոր’անը հրաշք պիտի դարձնէր։ Տարիներ առաջ, Հայաստանէն ասմունքող մը ամբողջութեամբ եւ անգիր արտասանեց

«Անլոելի Զանգակատունը»: Կարելի՞ է ասմունքողի յիշողութեան պատճառով, «Անլոելի Զանգակատունը» գործը հրաշք համարել:

- Ինչպէ՞ս Քոր’անը պահուեցաւ մարդոց յիշողութեան մէջ եւ դարձաւ հրաշք մը, երբ Զէյտ Պըն Թհապէդ, Այ (ին թաթ) որուն պաշտօն տրուած էր Քոր’անը հաւաքելու, ըսած էր. «Յանուն Աստուծոյ կ’ըսեմ, թէ աւելի հեշտ է լեռները տեղափոխել, քան Քոր’անը հաւաքել»(Ալ Պուխարի, **البخاري**):

Եւ ինչպէ՞ս հաւաքուեցաւ: Ըստ **Աս Սայութի** (السيوطى), «Արմաի տերեւներու վրայէն, քարերու վրայէն, մարդոց սրտերու մէջէն, ուսերու վրայէն, կողերու վրայէն, կոնակներու վրայ գրուածներէն...»:

Քանի՞ հարիւր ուղտ պէտք է այսքան ապրանք շալկելու համար: Քանի՞ հոգիներ պէտք է Աստուած գործածէր, այսքան գրութիւններ պահելու համար: Այդ մարդոցմէ մէ՞կը չմեռաւ, երբ գիտենք, թէ որքան մուսուլմաններ մեռան, Մուհամմատի մահէն 10 տարի յետոյ: Աստուած ապականութենէ պահե՞ց այսքան ապրանք:

- Ըստ մուսլիմ պատմիչներու, Քոր’անի հրաշքը կը կայանայ արարերէնի միատառ գրութեամբ եւ արտասանութեամբ:

Բայց, գիտենք որ Արարական Թերակղզիին մէջ արարերէնի զանազան լեզուներ կային. իւրաքանչիւրը՝ իր բառամբերքով, ժերականական ոնով, ասոյթներով եւ հնչիւններով: Մուհամմատի մահէն յետոյ, իւրաքանչիւր ցեղախումբ, իր բարբառով կ’արտասանէր Քոր’անը:

Արդ,

Գիտենք, թէ Քոր’անը վերջնականապէս Քորայշի բառքով հրատարակուեցաւ, բայց եւ այնպէս, կային ուրիշ եօթ վերծանումներ կ’ալأحرف السبعة (قراءة بالأحرف السبعة): Հարցումը հետեւեան է. «Այս բարբառներու մէջ, կայի՞ն ասոյթներ, ոներ, բառեր որոնի կը տարբերէին իրարմէ: Ո՞ւր է հրաշքը, երբ եօթ վերծանութիւններն ալ օրինական էին,

ընդհանրացած, եւ պահուած: ի՞նչու Քորայշի լեզուն պիտի տիրապետէր եւ անով մեզի հրամցուած բարբառը հրաշք պիտի համարուէր, եւ ոչ՝ ուրիշ ցեղախումբերու լեզուով: *Մատինայի* ցեղախումբերը *Մաֆֆայի* արաբերէնէն տարբեր արաբերէն ունէին: Արդ, ի՞նչ հիման վրայ ընդունուեցաւ *Մաֆֆայի* համարներու լեզուն: *Մատինայի* բարբառը արդեօֆ բարգմանուեցա՞ւ Քորայշի լեզուին:

### 3. Քոր’անի «չեղեալ համարուած» համարները

Քոր’անի մէջ տարօրինակ եղելութիւն մը կայ որ զարմանք պատճառած է՝ «Սատանան հաշիւ ունի յայտնութիւններու մէջ. ինքն ալ իր բաժինը կը բերէ, բայց Աստուած զայն կը կեցնէ եւ չեղեալ կը համարէ այդ համարները» (*Սուրադ Ալ Հաժ*, 52-54 سورة الحج): Կը յիշէ՞ Սալման Ռուշտիի գիրքը՝ «Սատանայական Համարներ», որ շատ աղմուկ հանեց, եւ այդ գիրքին պատճառով, անոր հեղինակը մահուան դատապարտուեցաւ:

Երկրորդ ընդունուած արտառոց դրութիւնը՝ «չեղեալ համարուած համարներն են». այսինքն՝ Աստուած համարներ իշեցուցած է, յետոյ, աւելի լաւը գրելու պատճառով, զանոնք չեղեալ համարած է եւ այս դրութիւնը նանչցուած է որպէս անհասեխ ուալ մանսուխ (*الناسخ والمنسوخ*), եւ երկու համարներն ալ Քոր’անին մէջ են: (*Սուրադ Ալ Պաֆարա 106* سورة البقرة, :

**Արդ,**

Հարցումս հետեւեալն է. Ալլահի գահին մօտ գրուած սուրադները ո՞ր վերծանումով են. առաջիննե՞րը՝ *օրիմիննելի*, թէ սրբագրուածները: Այլ խօսքով, հին վերծանումո՞վ եղածները, թէ նորերը, զորս չեղեալ համարեցին առաջինները:

Շիտակ է որ պատգամները կը փոխուին մարգարէէ մարգարէ, ժամանակաշրջանէ ժամանակաշրջան, բայց ընդունելի՞ է արդեօֆ որ, միեւնոյն գիրքին մէջ, միեւնոյն մարգարէին մօտ, միեւնոյն սուրադին մէջ, Աստուած բան մը ըսէ, յետոյ ջնջէ, հերքէ, չեղեալ նկատէ:

Հետաքրքրական է, թէ ինչպէս Գարրիէլ ամէն տարի կ’իշնէր որ վերցնէր չեղեալ համարները՝ նորերը դնելու

համար:

Արդ, եթէ չեղեալ դարձան, ինչո՞ւ Քոր'անին մէջ մնացին:

**4. Մուհամմատ մէկդի «կը բողու» համարները որոնք որպէս յայտնութիւններ ընդունուած են**

Հետաքրքրական է այս հարցը: *Սուրադ Հուտին մէջ 12, (سورة هود), Աստուած կը պախարակէ Մուհամմատը որ, չկարենալով հրաշք մը կատարել, կարգ մը յայտնութիւններ մէկդի բողուց:*

Արդ,

Ի՞նչ իրաւասութեամբ եւ ի՞նչ հեղինակութեամբ Մուհամմատ մէկդի կը դնէ Աստուծոյ կողմէն յայտնուած համարներ: Ըստ նոյն սուրադին, Աստուած խստիւ կը յանդիմանէ Մուհամմատը այս արարքին համար:

**5. Քոր'անը «նոր պատգամ» չքերաւ, այլ վաւերացուց եւ հաստատեց Թորան (Հին Կտակարանի Հնգամատեանը) եւ իննիլը (Աւետարանը)**

Ինչպէս ակնարկութիւն ըրինք, Քոր'անը կը գտնուէր «Վերապահուած Տախտակ»ի մէջ, եւ յարմար ատենին, իշաւ Մուհամմատի վրայ: Քոր'անը իշաւ որպէս «վաւերացում»՝ դաստիf (صدقیق), իրմէ առաջ յայտնուած գիրքերուն՝ Թորայի եւ Իննիլի, ինչպէս նաև Քոր'անը ուրիշ քան չէ, եթէ ոչ՝ «անոնց արարերէնի վերծանումը»՝ քաֆսիլ (صَلِيل): Այս առնչութեամբ՝ տեսնել հետեւեալ սուրադները. Եռևես 37, (سورة يونس), Ալ Ին'ամ 114-115, (سورة الإِنْعَام): Եռևեք 111, (سورة يوسف) Հուտ 1, (سورة هود):

Իրօf, Մուհամմատ, որ Հին եւ Նոր Կտակարանները սորվեցաւ *Ուարաքա Պլն Նաօֆալի* (ورقة بن نوفل) ձեռքով, իր այդ սորվածը արարերէնի վերածեց եւ իր ցեղախումբին հրամցուց: *Սուրադ Ատ Տուխխանի* մէջ 1, 58 (سورة الدخان), յստակօրէն Աստուած Գաբրիէլի միջոցաւ կ'ըսէ. «Գիրքը իշեցուցինք սրբազն գիշերուան մէջ...մեր կողմէն

**հրահանգուած... քու լեզուովդ իշեցուցինք, որ ժողովուրդը հասկնայ»:**

**Արդ,**

Եթէ նոյնիսկ ընդունինք որ Քոր՝անը աստուածային յայտնութիւն է, պէտք է անոր աստուածային ծագումը ընդունինք Հին եւ Նոր Կտակարաններու հետ կապուած ըլ-լալուն պատճառով։ Ընդունելու ենք նաեւ, որ Քոր՝անը նոր յայտնութիւն չէ, այլ եղած է արար ժողովուրդին համար, արաբերէն լեզուվ։

## **ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ**

1. Կարելի չէ ընդունիլ որ Քոր՝անը «իշած» ըլլայ որպէս յայտնութիւն, քանի որ ան իրմէ առաջ յայտնուած գիրքերու արարերէն քարգմանութիւնն է կամ վերծանումը։ Թարգմանական գործը չի կարօտիր աստուածային միշամտութեան։ Գարրիէլի դերն անգամ աւելորդ է։ Եթր ես անգիրէնի հայերէնի կը քարգմանեմ, կարիքը չեմ զգար Աստուծոյ յատուկ միշամտութեան, Գարրիէլի օժանդակութեան կամ գիշերային երկնային յայտնութիւններու։ Կը բաւէ երկու լեզուներու տիրանալը՝ քարգմանական, մեկնաբանողական, կամ վերլուծական գործ կատարելու։

2. Քոր՝անի զանազան քարբանները, զանազան տեղերու մէջ դրուիլն ու գրուիլը, Օքհման Խալիֆայի այրած վերծանումները, կը տկարացնեն Քոր՝անի յայտնուած ըլլալու հանգամանքը։

3. Քոր՝անի մէջ գրուած աստուածաշնչական՝ գիտական, լեզուարանական, պատմական սխալները եւ անտրամարանական մօտեցումները - ինչպէս յաջորդ մասին մէջ պիտի տեսնենք-, դե՛ռ աւելի կը տկարացնեն անոր աստուածային ծագումին յաւակնութիւնները։

# ԱԼ ՔՈՐ'ԱՆ ԱԼ ՔԱՐԻՄ-Ի ԲԱԶՄԱՏԵՍԱԿ ՍԽԱԼՆԵՐԸ

(Բ. Բաժին)

Եթէ անհատ մը իսլամական երկրի մը մէջ համարձակի նման նիւթի մը մասին գրել, այսինքն՝ մէշտեղ հանել Քոր'անի սխալները, բանտարկութեան, նոյնիսկ մահուան կը դատապարտուի, որովհետեւ Մուսուլմանները կը համարեն թէ, Քոր'անը՝ Ալլահին խօսքը ըլլալով, չի կրնար որեւէ սխալ պարունակել:

Կարելի չէ Քոր'անի մէջ բառ մը շրջադասել, ստորակէտ մը փոխել, սուրադ մը սուրադէն առաջ արտասանել: Իսլամութիւնը չ'ընդունիր որ մարդկային մասնակցութիւն կայ Քոր'անի խմբագրութեան մէջ: Աստուածաշունչի պարագային, մենք կ'ընդունինք որ Աստուած ներշնչողը եղած է, բայց օգտագործած է նաև մարդուն աշակցութիւնը: Ներշնչողը Աստուածն է, բայց գրի առնողը մարդն է: Այլ խօսքով, Աստուած Աստուածաշունչին հեղինակն է, իսկ մարդը՝ գրողը: Անոր համար, մենք կ'ընդունինք թէ, Աստուածաշունչի մէջ Տէրը յարգած է իւրաքանչիւր գրողին նկարագիրը, արիեստը, գրական ոնքը, բառամթերքը, ընկերային շրջանակը, եւլն: Իսլամութեան մէջ նման բան չկայ: Քոր'անը չէ գրուած այս աշխարհի վրայ: Ան գրուած ու պահուած է երկինքի մէջ: Գարբիել զայն իշեցուց եւ Մուհամմատը զայն արտասանեց: Անոր համար, ըստ իսլամութեան, Քոր'անը չի կրնար պարունակել որեւէ տեսակի սխալ: Դժբախտաբար սակայն, այս չէ իրականութիւնը: Քոր'անը լի է բազմատեսակ սխալներով եւ այդ սխալներէն նմոյշներ պիտի տանք:

Պիտի խօսինք հետեւեալ սխալներու մասին.

1. Գիտական-Աշխարհագրութեան Սխալներ
2. Պատմական Սխալներ
3. Թերականական Սխալներ
4. Լեզուական Հարցեր
5. Օրինական Սխալներ

**6. Աստուածաշնչական Սխալներ**

**7. Բարոյական Սայրաֆումներ**

(Պիտի տանիք սխալը, առ այդ՝ Քոր'անի մէջբերումը  
եւ մահմետական հեղինակներու մեկնարանութիւնը եւ  
մեր հարցադրումը)

**1. Գիտական-Աշխարհագրութեան Սխալներ**

◆ Արեւը ջրհորին մէջ մար կը մտնէ: (*Սուրադ Ալ Քահֆ 83-86*, سورة الكهف):

«Հրեաները կը հարցնեն Մուհամմատին՝ Մեծն Աղեք-սանդրի առնչութեամբ: Մուհամմատ կ’ըսէ, թէ գնաց այն տեղը, ուր արեւը մար կը մտնէ: Տեսաւ թէ արեւը մար կը մտնէ Հիմ’ա (بَشْرٌ حَمْئَةً) ջրհորին մօտ, որուն շուրջ մարդիկ կուռքերը կը պաշտէին» (Թափսիր Ալ Պայտառի,  
البيضاوي):

Ինչպէ՞ս արեւը, որ աշխարհէն մէկ ու կէս միլիոն անգամ մեծ է, ջրհորին մէջ մար կը մտնէ:

◆ Աշխարհը հաստատուած է սիւներու վրայ, տափակ է եւ չի շարժիր:

(*Սուրադ Լուլման 10*, եւ

(*Սուրադ Ալ Ռա’ատ 3,,* سورة الرعد):

Միայն քրիստոնէութիւնը չէ որ դաւանեցաւ այս սխալ ըմբռնումը, այլ Քոր'անն ալ ընդունեցաւ թէ երկրագունդը հաստատ եւ անշարժ է: Տարբերութիւնը սակայն հետեւեալն է. եկեղեցին աստուածային նշմարտութիւն չհամարեց զայն, եւ յետագային, իր սխալը ընդունեցաւ: Իսլամութեան մէջ անկարելի է այս վարկածը սխալ համարել, քանի որ Աստուածն է ըսողը:

◆ Աստղերը սատանաներու եւ հրեշտակներու միջեւ՝ կոռուի ժարեր են:

(*Սուրադ Ալ Մուլֆ 5*, سورة الملك)

(*Սուրադ Ալ Սաֆար, 6-10*:

Այնտեղէն կու գայ արաքերէնի մէջ Աշ-Շայխան Ար Բանիմ (*الشيطان الرجيم*), այսինքն՝ «Քարերէ հարուածուած» ասոյթը:

Ըստ արաբ մեկնիչներու եւ անշուշտ Քոր՝ անի, հրեշտակները կը գործածեն աստղերը եւ ասուպները (*شَهْبٌ*), որպէսզի սատանաները հալածեն:

◆ Սինայի մէջ ձիթենի կը բուսնի, որմէ իւղ կ'ելլէ:

(*Սուրադ Ալ Մու’մինուն, 19*)

Արաբ մեկնիչները կը պնդեն որ այս ծառը ձիթենին է: Բայց աշխարհագրութենէ գիտենք, որ Սինա թերակղզին անապատ է: Սինայի տեղ պէտք է Պաղեստին գրուէր:

## 2. Պատմական Սիսակեր

◆ Համան Եգիպտոսի Փարաւոնի նախարարն էր:

(*Սուրադ Ալ Թրսաս 8, 38*)

(*Սուրադ Ղաֆեր 36*, *سورة غافر*)

Սակայն պատմութենէն գիտենք թէ, Համան եղած է Բարելոնի *Քսերքսէս* (Xerxes) թագաւորին նախարարը եւ ոչ՝ Եգիպտոսի Փարաւոնին նախարարը:

◆ Աբրահամ Նահապետին հայրը կը կոչուէր Ազըր:

(*Սուրադ Ալ Ին’ամ 74*, *سورة الأنعام*)

Յայտնի չէ, թէ Մուհամմատ, ինչ պատմական աղբիւրէ բայած է սուրադ Ալ Ին’ամի մէջ եղած տեղեկութիւնը:

Մենք գիտենք, թէ մինչեւ այսօր, Մննդոց Գիրքէն դուրս, Աբրահամի մասին տեղեկութիւն չկայ:

Արդ,

Մննդոց գիրքի գլուխ 11:27ի մէջ, Աբրահամին հայրը կը կոչուէր Թերահ:

◆ «Եգիպտացիներու դէմ ղրկեցինք զրհեղեղ, մարախ, մլուկ, գորտ, արիւն...»:

(Սուրադ Ալ Ա՛րաֆ 133, (سورة الأعراف)

Մուհամմատ երկու պատիժներ իրարու խառնած է: Առաջին պատիժը՝ զրհեղեղն էր, որ պատահեցաւ Նոյ նահապետի ժամանակ: Իսկ մնացած 10 պատիժները՝ մարախը, մլուկը, գորտը, արիւնը, եւլն., անոնք իշան Մովսէսի ժամանակ՝ Եգիպտացիներու վրայ:

Արդ,

Եգիպտացիներու դէմ իշան 10 պատիժներու մէջ չկար զրհեղեղը:

◆ «(Մովսէսին) Բազմաթիւ տախտակներու վրայ գրեցինք, (անոնց մէջ) դրինք ամէն բանէ՝ իրատ եւ ամէն բանի մասին՝ բացատրութիւն:

(Սուրադ Ալ Ա՛րաֆ 145, (سورة الأعراف)

Բայց մենք գիտենք, թէ Աստուած երկու տախտակի վրայ գրեց եւ ոչ՝ բազմաթիւ տախտակներու վրայ: Յետոյ, գրուածները 10 պատուիրաններն էին, ամէն մէկ պատուիրանը երեք չորս բառերէ կազմուած էր եւ ոչ՝ ամէն բանի մասին իրատ եւ բացատրութիւն կար հոն:

### 3. Քերականական Մխալներ

**Մանօթ.** Դժբախտաբար արարերէն լեզուն եւ գրականութիւնը չունին հնդեւրոպական ոն եւ կառոյց՝ բաղդատական մը ընելու եւ սխալները երեւան հանելու համար: Սա կրնամ ըսել, թէ կան տասնեակ մը քերականական սխալներ: Օրինակի համար՝ իգական անունի քով դրուած է արական ածական:

Ուրիշ օրինակ մըն ալ կարող ենք տալ: Քերականութենէ գիտենք, թէ բարդ համադասական նախադասութիւնը կազմուած է երկու իրարմէ կախեալ եւ մտքով կապուած

նախադասութիւններէ: Առանց մէկին, միւսը կիսատ է, թերի եւ երկուքը միասին միայն ամբողջական միտք մը կ'արտայալուն: Օրինակի համար՝ Երբ Գրիգորը եկաւ, մենք ճամբար իմկանք: Այս մէկ նախադասութիւնը անկատար է եթէ ըստնք միայն «Երբ Գրիգոր եկաւ»:

Արդ նման սխալներ կան Քոր'անի մէջ:

(Տեսնել՝ Սուրադ Եռւսութ, 15 سورۃ یوسف)

#### 4. Լեզուական Հարցեր

Մահմետականութիւնը կը յաւակնի, թէ ինչպէս Ալլահին բով կրօնէք իսլամութիւնն է, այսպէս ալ Ալլահի լեզուն արաբերէնն է եւ անով իշեցուցած է Քոր'անը: Անոր համար մուսլումանը պէտք չէ, արաբերէնէ զատ, որեւէ լեզուով կարդայ Քոր'անը:

Արդ,

Երբե՞ք արգելք չկայ որ յայտնութիւնները ունենան օտար լեզուներէ փոխ առնուած բառեր. բայց անիմաստ է շեշտել որ Քոր'անը արաբերէնով իշաւ, քանի որ անոր մէջ փոխ առնուած շատ օտար բառեր կան: Աստուած անհատական լեզու չունի, գիր գրականութիւն չունի, քերականական օրէնքներու չի հետեւիր: Ընդունիլ եւ շեշտել, թէ Աստուծոյ լեզուն արաբերէնն է եւ իր խօսած լեզուով իշեցուցած է Քոր'անը, որուն նոյնիսկ ստորակէտը աստուածային յայտնութիւն է, պարզապէս անիմաստ եւ անտրամարանական յաւակնութիւն է:

Ահա՝ ցանկ մը Քոր'անի մէջէն քաղուած բառերու, որոնք արաբերէն չեն:

#### 5. Օրինական Մխալմեր

• «Գողին ձեռքը կտրել»

(Սուրադ ԱԼ Մայտա, 38 سورۃ المائدۃ)

Ըստ մուսլուման մեկնիչ Աշխարհստանի (الشهرستاني), «այս սովորութիւնը ձահիլիյա (الجاهليّة) շրջանէն է, այսինքն՝ հեթանոսական է»:

**Արդ,**

Ինչպէս կը ներմուծուի Քորա’անի մէջ: Յետոյ, ձեռք չունեցող մը ինչպէս պիտի կարենայ իր ճակտի քրտինքով ապրիլ:

Յետագային, շատ մը մուսլուման աստուածաբաններ այս օրինադրումը անմարդկային օրէնք նկատած են:

(Տեսնել՝ Շահրեստանի Ալ Միլալ Ուալ Նահլ (الملل والنحل) գիրքը:

- «Գերի սպաննելը թոյլատրելի է, ազատը սպաննելը՝ ոչ»

*Սուրադ Ալ Պաֆարա, 178 (سورة البقرة)*

Մուհամմատ, Ապու Պաֆը, Օմար եւ Ալի թոյլատրեցին որ հարուստներն ու տէրերը իրաւունք ունենան գերիները սպաննելու: Եւ սպաննելէ յետոյ, տէրը կամ հարուստը պատասխանատու չէ արեան հեղումին:

Այս օրէնքի հիման վրայ, եթէ սպաննուողը քափիր՝ (كافر) անհաւատ է կամ գերի, եւ սպաննողը հաւատացեալ մուսլուման է, մուսլումանը համարատու չէ սպաննուողի արեան:

- «Դատարանի մէջ կնոջ վկայութիւնը այր մարդոց վկայութեան կէսն է»:

*Սուրադ Ալ Պաֆարա, 282 (سورة البقرة)*

Կարեւոր չէ, թէ կինը այր մարդէն աւելի զարգացած ըլլայ: Եթէ վկայելու համար չկայ երկու այր մարդիկ, այն ատեն չորս կին կրնան վկայել, կամ՝ այր մը եւ երկու կին:

## **6. Աստուածաշնչական Միսալներ**

Ինչպէս վերը յիշուած բոլոր հարցերու մէջ, տուինք միայն քանի մը նմոյշ, այսպէս ալ աստուածաշնչական սիսալները շատ աւելի են եւ միայն կու տանք քանի մը օրինակներ:

Մուհամմատ քաղած է իր աղբիրները 1-6 դարերու ընթացքին՝ տարածուող աղանդներու գիրքերէն: Դժբախտարար Մուհամմատ չձանօթացաւ նշմարիտ քրիստոնէութեան, այլ նանչցաւ միայն աղանդներն ու ծանօթացաւ անոնց գիրքերուն:

Ահա՝ աղաւաղուած նշմարտութիւնները: Զմռոնանք որ Քոր’անը իջած է, որպէս՝ իրմէ առաջ յայտնուած գիրքերու (*Աւետարամի եւ Թորայի*)՝ ապացոյց, վաւերացնող եւ փաստ:

- «Մանուկ Յիսուսը օրօրոցէն կը խօսէր, (يَكُلُّ النَّاسُ ْ  
فِي الْمَهْدِ) :

*Սուրադ Ալ Օմրամ, 46,* (سورة العمران)

- «Փոքրիկ տարիքին, Յիսուս ցեխով աղաւնի կը շինէր եւ կը բոցնէր (تَخْلُقُ مِنَ الطِينِ كَهْيَةُ الطِّيرِ) »:

*Սուրադ Ալ Պաքարա, 282,* (سورة البقرة)

- «Քրիստոս չխաչուեցաւ եւ չսպաննուեցաւ (وَمَا قَتَلَهُ  
وَمَا صَلْبَوْهُ) »:

*Սուրադ Ալ Նիսա՛, 157-158,* (سورة النساء)

## 7. Բարոյական Սայրաֆումներ

Մուհամմատ, յառաջ քշելու համար իր քարոզած կրօնքը, աչք գոցեց շատ մը բարոյական զանցառութիւններու վրայ: Կու տանի ամենացոյտուն օրինակները.

★ «Կողոպուտը հալալ է»:

Ահա՝ թէ *Սուրադ Ալ Ինֆալ* (سورة الإنفال) ինչ կ’ըսէ. «Գիտցէք, որ եթէ կողոպտէք, Աստուծոյ բաժինը պիտի ըլլայ մէկ հինգերորդը, մէկ հինգերորդը՝ մարգարէին, մէկ հինգերորդը՝ որրերուն, մէկ հինգերորդը՝ աղքատներուն... կերէ՛ֆ ձեր հաւաքած կողոպուտէն, եւ Աստուծ որ ողողմած է, ձեզի պիտի ողորմի» (41,69):

★ «Սուտը հալալ է»:

Ար Բապի՝ Պըն Սալման (الربيع بن سليمان) կ'ըսէ հետեւեալը. «Լսեցի մարգարէէն (Մուհամմատ) որ երեք պարագաներու տակ բոյլատրեց սուտ խօսիլը.

ա) Երբ պէտք է երկու հոգի հաշտեցնել,  
բ) Պատերազմի ժամանակ՝ խարել,  
գ) Այր մարդու ամուսնական անհաւատարմութեան պարագային:

Այս բացատրութիւնը տրուած է Սուրադ Ալ Մայտայի 89, (سورة المائدة), եւ Սուրադ Ալ Նահլի 106, (النحل) մէջ:

★ «Ապահարզանէ վերջ, եթէ կինը պիտի վերադառնայ իր ամուսնոյն, հալալ կը դառնայ միայն՝ երբ օտար մարդու հետ անկողին երթայ»:

Սուրադ Ալ Պաքարայի մէջ (بقرة) 230, գրուած է. «Եթէ այր մարդը ապահարզան հոչակէ (3 անգամ, բակեց ըսէ, (طلاق), յետոյ միտքը փոխէ եւ ուզէ որ իր կինը իրեն հալալ դառնայ, պէտք է որ կինը օտար մարդու մը հետ սեռային յարաբերութիւն ունենայ»:

Ծանօթ. Այս նիւթերու մասին աւելի պիտի անդրադառնանք, երբ պիտի խօսինք իսլամական օրէնսդրութեան՝ շարիայի (الشريعة) մասին:

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Բազմատեսակ սխալներու այս նմոյշները խնդրոյ առարկայ կը դարձնեն Քոր՝անի աստուածային հանգամանքը:

Իսլամութիւնը չ'ընդունիր Քոր՝անի մէջ մարդկային որեւէ միշամտութիւն: Միակ մարդկային բանը որ կ'ընդունի՝ Մուհամմատին Քոր՝անը արտասանելն է: Ամէն ինչ աստուածային է: Քոր՝անը ի յաւիտենից՝ գրուած է Աստուծոյ գահին վրայ, արաբերէնով, քանի որ Աստուծոյ լեզուն արաբերէնն է: Միքայէլն ալ արաբերէնով զայն հաղորդած

Է Մուհամմատին:

Երբ այս սխալներու մասին մուսլումանին հետ կը վիճիս, պատասխանը կ'ըլլայ. «Այսպէս գրուած է. եւ մենք իրաւունք չունինք Աստուծոյ իմաստութիւնը կասկածի ենթարկելու»:

Կրօնական եւ Փոք ’անական հարցերու մէջ անկարելի է մուսլումանի հետ տրամարանել:

# ՔՈՐ'ԱՆԻ ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԱՐՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Գ. Բաժին)

Մեր նախորդ բաժանմումներու մէջ անդրադասնք Քոր'անի կազմին, յայտնութեան եւ անոր բազմատեսակ սխալներու մասին եւ այն եզրակացութեան յանգեցանք, թէ Քոր'անը աստուածային ըլլալու հիմք չունի, այլ միայն՝ յաւակնութիւն է:

Այս ուսումնասիրութեան մէջ, նախ պիտի տեսնենք Քոր'անի մէջ գոյուրիւն ունեցող պատեհապաշտութիւնը, ուր, ըստ կարիքի, կամքի եւ պարագաներու, սուրադներ կամ համարներ զիրար կը հակասեն:

Ապա պիտի տեսնենք կրկնութիւնները որոնք կը վխտան այս գիրքին մէջ:

Վերջապէս, աւելի փաստեր պիտի բերենք, ցոյց տալու համար, թէ մահմետականութեան աղրիւրը կազմող հեղինակաւոր գիրքը ուրիշ բան չէ եթէ ոչ՝ արտագրութիւն չին եւ նոր Կոտակարաններու, աղանդաւոր գիրքերու եւ Արարական Թերակղզիի մէջ կիրարկուող սովորութիւններու:

## ՔՈՐ'ԱՆԻ ՊԱՏԵՀԱՊԱՇՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

### 1. ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՊԱՏՃԱՌԸ

Քոր'անը միատարր չէ, ոչ ալ ամբողջական վարդապետութեան կառոյց մը: Պատճառը այն է, թէ Քոր'անը պարագաներու բերումով, տեղւոյն վրայ հարց մը բացատրելու կամ լուծելու համար իշած է: Մուհամմատի բոլոր ուզածները՝ կիներ, յարաբերութիւններ, դաշինքներ, կողոպուտներ, վաւերացուած են Գարբիկի կողմէ: Իրեն հալալ դարձնելու համար ուրիշին կինը, Մուհամմատ անմիջապէս կը դիմէր երկնային օժանդակութեան, որուն գալը չուշանաւ: Աղօքքի համար, նախապէս մուպլումանը իր երեսը կը դարձնէր դէպի նրուսաղէմ: Երբ Մուհամմատ

զօրացաւ եւ հրեաներու դէմ հալածանք հանեց, մուսամանին պարտադրուեցաւ երեսին ուղղութիւնը դէպի Մաֆֆա ուղղել։ Այսպէս, մարդ սպաննելը, անոր ինչքին եւ կնոշ տիրանալը, ոչ-մահմետականը դժոխվ դրկելը, կին արարածը այր մարդէն ստորադաս նկատելը, որդեգրութեան արգելումը, զԱստուած լաւագոյն խարերայ համարելը (الله خير) (اللهم إني أعوذ بالله من شرور نفسي وعوراتي)، Ալ Լադ (اللات)، Ալ Իզզա (العزّة)، Ալ Մանա (المناعة)، կուռքերու բարեխօսութիւնը ընդունելի ըլլալը, ճիննին, (الجنة) կապոյտ ըլլալը... ասոնք բոլորը վաւերացուած են եւ երկինքի կողմէ հրահանգուած։

Ի՞նչ էր այսպիսի «խեղկատակութիւններու» պատճառը. պատեհապաշտութիւնն էր։

### Բացատրենք։

Սկզբնական շրջանին, Մուհամմատ Մաֆֆա ապրեցաւ։ Երբ միաստուածութիւնը, մարդոց մէջ համերաշխուրթիւնը, կրօնիքի վերաբերեալ՝ լաւագոյն կերպերով վիճարանիլը... բերրի հող չգտան Մաֆֆայի մէջ, եւ որոնց համար Մուհամմատ հալածուեցաւ եւ նոյնիսկ վիրաւորուեցաւ, Մատինա ժաղաքը փախաւ եւ հոն տեղաւորուեցաւ։

Տեղացիները, որոնք թշնամի էին Մաֆֆայի, գրկարաց ընդունեցան մաֆֆացի «փախստականը», այն յոյսով, թէ միասնաբար, օր մը Մաֆֆայի պիտի տիրանային։ Մուհամմատն ալ արդէն ա՛յդ կ'երազէր։ Այս պատճառով, չէր կրնար այլեւս Մաֆֆայի բարողներուն ընթացք տալ, չէր կրնար «հոգեւոր» ըլլալ, չէր կրնար բարոյապէս մաքուր ապրիլ։ Մատինայի մէջ Մուհամմատ պէտք է իր գոյնը փոխէր, իր գործընթացքը յեղաշրջէր, նոյնիսկ բարոյական սկզբունքները ուժակոխել։ Եւ ժանի որ գրտինքով շահուած վաստակը զինք տեղ մը պիտի չհասցնէր, ան դիմեց կողոպուտի, որուն պատճառով անբաւ հարստութիւններու տիրացաւ։ Մաֆֆայի մէջ, իր կնոշ հանդէպ հաւատարիմ ապրող ամուսինը, Մատինայի մէջ, եօթ տարիներու ընթացքին, պիտի ամուսնանար 21 հոգիի հետ, առանց հաշուի առնելու հարճներն ու գերի ինկած կիները։

Մուհամմատ Մաֆֆայի մէջ կրօնիքի մարդ էր. Մատինայի մէջ պիտի դառնար պետական մարդ։ Խսլամութիւնն ալ

պիտի ժառանգէր իր հիմնադիրին աւանդը՝ իսլամութիւնը կրօնիք է եւ պետականութիւն (دين ودولة): Մէկը կամ միւսը չեղեալ նկատելու պարագային՝ իսլամութիւնը հիմնականօրէն կը խախտի:

Այսպէս, Մուհամմատ, Մաֆքայի մէջ իր քարոզած աստուածաբանական, մարդասիրական եւ բարոյական սկզբունքներէն հրաժարեցաւ, եւ աշխատեցաւ իր դիրքը զօրացնելու: Ասոր համար, մաֆքայական եւ մատինայական սուրադներու մէջ յստակ հակասութիւններ կը գտնենք:

Այս հակասութիւններէն պիտի տանք քանի մը օրինակներ.

### 1. «Աստուծոյ խօսքը չի փոխութիր»:

Սուրադ Եռունես, 2, (سورة يونس)

«Երբ Աստուծոյ խօսքէն քան մը փոխենք, Աստուծ գիտէ, թէ ի՞նչ իշած է...»:

Սուրադ Ալ Նահլ, 101, (سورة النحل)

### 2. «Մենք իշեցուցինք Քոր'անը եւ մենք պիտի պահենք զայն»:

Սուրադ Ալ Հաժար, 9, (سورة الحجر)

«Աստուծ իր ուզածը կը շնչէ եւ իր ուզածը կը հաստատէ»

Սուրադ Ալ Ռա'ւ, 39, (سورة الرعد)

### 3. Երկինք գացող մուսլումանները ժիշ են:

Սուրադ Ալ Ուաֆիա, 13-14, (سورة الواقعة)

Երկինք գացող մուսլումանները շատ են:

Սուրադ Ալ Ուաֆիա, 39-40, (سورة الواقعة)

### 4. «Բոլոր հաւատացեալները՝ հրեաներ, նասարաներ, սայիպիներ (صائبين)... երկինք պիտի երթան»:

*Առողջապահություն* Ալ Մայտա, 69, (سورة المائدة)

«Միայն մուսլումանները երկինք պիտի երքան»:

*Առողջապահություն* Ալ Օմրան, 85, (سورة العمران)

5. «Ներող եղի՛ր»:

*Առողջապահություն* Ալ Հաժար, (سورة الحجر)

«Պայֆարէ՛ քուֆֆարներու դէմ»:

*Առողջապահություն* Ալ Դուան, 73, (سورة التوبة)

6. «Գինին... սատանայի գործ է, եւ անկից հեռու մնացէք»:

*Առողջապահություն* Ալ Մայտա, 90, (سورة المائدة)

«Դրախտին մէջ կան... գինիով հոսուն գետեր՝ խմողներու հաճոյֆին համար»:

*Առողջապահություն* Ալ Մուհամմատ, 15, (سورة محمد)

7. «Քաֆիրներու վնաս մի՛ հասցներ»:

*Առողջապահություն* Ալ Ահզայ, 48, (سورة الأحزاب)

«Քաջալերէ՛ քաֆիրներ մեղցնելը»:

*Առողջապահություն* Ալ Ինֆալ, 65, (سورة الإنفال)

8. Երկիրը երկինքն առաջ ստեղծուած է»:

*Առողջապահություն* Ֆասլադ, 9-12, (سورة فصلت)

«Երկինքը երկրն առաջ ստեղծուեր է»:

*Առողջապահություն* Ալ Նազիադ, 27-32, (سورة النازعات)

Ծանօթ. Յաւելեալ մանրամասնութիւններու աւելի պիտի տեղեկական՝ յառաջիկայ գլուխներու մէշ:

## ՔՈՐ'ԱՆԻ ԿՐԿՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. *Սուրադ Ալ Ռուհմանի* մէջ եղած *այադը՝ «ի՞նչ ձեւով ձեր Տէրը ստախօս կը հանէֆ»* (فَبِأَيِّ آلاً رَّكِمَا تَكْذِبَان)։ կրկնուած է 29 անգամ։
2. Արդամի ստեղծումը չորս անգամ գրուած է, չորս տարրեր *սուրադներու* մէջ։
3. Նոյ նահապետին ջրհեղեղը 11 *սուրադներու* մէջ կը գտնենք։
4. Սողոմոն Խմաստունի պատմութիւնը՝ 3 *սուրադներու* մէջ կը գտնուի։
5. Այսպէս նաեւ Յիսուսի ծնունդը, Մովսէսի պատահած դէպէները, Ղեվտին պատմութիւնը, Սողոմի կործանումը, Յովսէփի պատմութիւնը, բանի մը անգամներ կրկնուած են։

## ԱՐԱԲ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԵ ԱՌՆՈՒԱԾ ՔՈՐ'ԱՆԻ ԽՕՍՔԵՐ

Դժբախտաբար, դժուար պիտի ըլլայ առնուած խօսքերը նոյնութեամբ արաքերէնով արտագրել, բայց կարելի է թուել անունները այն բանաստեղծներուն, որոնցմէ օգտուեցաւ Մուհամմատ։ Ասոյթներ, գրական ռեներ, բառեր, նոյնիսկ նախադասութիւններ՝ նոյնութեամբ առնուած եւ Քոր'անի մէջ զետեղուած են։

- Այդ բանաստեղծներն են՝
- Ումրու'ուլ Քայս (أمرؤ القيس)
  - Հասսան պըն Թհապէք (حسَان بن ثَابَت)
  - Ալ Քասս Պըն Սաւադ (القَسْ بْنُ سَاعِدَة)

# ՔՈՐ'ԱՆԻ ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԳՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

## 1. ԱՍՏՈՒԾՈՅ ՄԱՍԻՆ

Միաստուածութիւնը՝ *Ալլ-Թաուկիտ*(التوحيد) որով կը հպարտանայ իսլամութիւնը, նորութիւն մը չեր Քոր'անի մէջ: *Իպն Իսհաք* ((ابن إسحق) կ'ըսէ, թէ կոապաշտութիւնը յարաբերաբար նոր էր արաբներու մօտ: Մէկ Աստուծոյ պաշտամունքը վաղուց տարածուած էր:

Կոապաշտութեան շրջանին, արաբներու մտքեն արմատախիլ չեղաւ միաստուածութիւնը:

Կոապաշտութեան ժամանակն անգամ, բազմաթիւ կուռքերու շարքին, կը պաշտուէր *Ալլահ Թաալա* (الله تعالى): Ան գերագոյնն էր (*թաալա* կը նշանակէ՝ բարձր ու գերազանց), իսկ միւս կուռքերը նուազ կարեւոր էին եւ նուազ անհրաժեշտ:

Մուհամմատէն առաջ, արաբական գրականութեան մէջ լայնօրէն գործածուած էր *ԱԼԼԱՀ* բառը: Երդում կ'ընէին այդ անունով. տեղանուններ կային այդ անունով, նոյնիսկ Մուհամմատին հայրը կը կոչուէր *ԱՊՏ ԱԼԼԱՀ* (Աստուծա պաշտող, *عبد الله*): *Հեթանոսութեան ժամանակ*, նոյնիսկ ՍԵՒ ՔԱՐԸ ԱԼ Քա'պա (الكعبة) կը կոչուէր *Պէյդ ԱԼԼԱՀ* (بيت الله), Աստուծոյ տունը: Իպն Հիշամ պատմիչը կը վկայէ, թէ Մուհամմատէն առաջ, աղօթած ատեն, արաբները կ'ըսէին. «Քու առջեւդ աղաչանքի մէջ ենք, ով *ԱԼԼԱՀ*, դուն չունիս ընկերակից, ամէն բան ֆեզի կը պատկանի»: (Տեսնել՝ *Սուրադ ԱԼ Թուսուլ* (ابن هشام، سيرة الرسول), Մաս 1, էջ 27-28):

Ըստ Իպն Իսհաքի, քաղուած՝ Իպն Հիշամէն, «Արաբները կը քաշուէին Հարրա՛ Լերան վրայ (غار حرام), Բամատանի ամիսը (شهر رمضان), *ԱԼԼԱՀ*ն աղօթելու» (Տեսնել՝ Սիրադ ԱԼ Թուսուլ, Մաս 1, էջ 80-81):

*Ալլահ-ու Ահատ* (Աստուծած մէկ է, ահամ է), կամ *Սուրադ ԱԼ Պաֆարայի* մէջ 127, 158, յիշուած միաս-

տուածութիւնը, առնուած է Հին կտակարանէն՝ «Լսէ՛, ով  
Խարայէլ, մէկ է քու Աստուածդ» բնաբանէն:

Իսկ գալով Աստուծոյ անուններուն (أَسْمَاءُ اللَّهِ الْحَسَنَى),  
որոնց թիւը 99 է Քոր’անին մէջ, անոնցմէ 72-ը առնուած  
են պարսկական Աղուրա Մազտայէն: Այսպէս՝ Աստուած՝  
ամենատես, ամենագէտ, ստեղծիչ, փառաւորեալ, մեծ, հզօր...  
բոլորն ալ առնուած են պարսկական Աւեսդա գիրքէն  
(Avesta, vol. iii, p. 23):

Նոյնիսկ «Պիսմիլլահ էլ Թահման էլ Թահիմ» (بِسْمِ اللَّهِ  
رَبِّ الْرَّحْمَنِ الرَّحِيمِ) բանաձեւուած աղօթքը ունի զրադաշտական  
ծագում:

Տեսնել՝ պարսկագէտ Sale, Koran, p.19, n. 2

եւ հնդկագէտ Palmer, Qur'an, p. lxviii):

Ինչպէս կը տեսնենք, իսլամութեան կորիզը կազմող  
գլխաւոր վարդապետութիւնը, իր բոլոր հանգամաններով,  
առնուած է ուրիշ կրօնքներէ:

## 2. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

«Հրեշտակները առտու իրիկուն կը փառարանեն զԱստուած.  
եւ այդ ընելէն չեն դադրիր» խօսքը որ կը գտնուի նոր  
կտակարանի Յայտնութեան Գիրքին մէջ(4:8), նոյնութեամբ  
առնուած ու դրուած է Քոր’անի Սուրադ Ալ Անպիսի  
մէջ, 20 (سورة الأنبياء):

Հրեշտակները կը շրջապատեն Աստուծոյ գահը (Սուրադ  
Ալ Սու'մին, 7 (سورة الأنبياء) առնուած է Եզեկիէլի  
մարգարեւութենէ (10:1) եւ Յովի. Յայտնութենէ (6:6):

Իսլամութիւնը կը հաւատայ, թէ հրեշտակները հրեղէն  
հոգիներ են՝ կրակէ ստեղծուած (Սուրադ Ալ Ա՛րաֆ 11,  
(سورة الأعراف) Սուրադ Սար, 77, եւ այս ու-

սուցումը առնուած է հրեշտակարանութենէ:

(Տեսնել՝ Hagiōgāh, fol. 14a), ինչպէս նաև այս վարկածը  
կը գտնուի Աստուածաշունչին մէջ՝ (Սաղմոս 104, Պօղոսի  
առ Երայեցիներու Թուղթը 1:7):

Դրախտը պաշտպանող հրեշտակն ալ՝ Թիտուան (الرضوان),  
առնուած է Ծննդոց գիրքէն:

- Գաբրիէլը առնուած է Հին Կտակարանի Դանիէլի Գիրքէն 8:16, 9:21, եւ Ղուկասի Աւետարանէն 1:19, 26):
- Միքայէլը՝ Դանիէլի գիրքէն 12:1):
- Մնացած հրեշտակներու անուններն ու պաշտօնները առնուած են Աստուածաշունչի պարականոն գիրքերէ՝ (Ենովի Գիրք, Բառնաբասի Աւետարան, Արքահամի Կտակարան...):
- Մահմետական Իպլիսը (إبليس), Ճիննը (جَنْ), Հարութը (هاروت), Մարութը (ماغوط)... այս բոլորը կը գտնուին զրադաշտական (Աւետարան), եւ բարելոնական հրեշտակաբանութեան մէջ:

### **3. ՎԵՐՁԻՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ**

«Միայն Աստուած գիտէ վերջին դատաստանի ժամը» (*Սուրադ Ալ Իմ'ամ, 40*), (سورة الإنعام), (*Սուրադ Ալ Ամպիա*՝ 51, سورة الأنبياء), (*Սուրադ Մարիամ, 77*, سورة مريم), (*Սուրադ Ալ Քիամ, 34*, سورة القيامة ...):

Քոր'անի այս կարեւոր վարդապետութիւնը առնուած է Մատքոսի Աւետարանէն (24:36), ուր Յիսուս բացէ ի բաց կ'ըսէ. «Միայն Հայրը գիտէ վերջին դատաստանի օրը (ժամը):

Քոր'անը կը խօսի վերջին դատաստանի մասին որպէս բաժանումի կամ զատորոշումի օր (*Սուրադ Ալ Շուրա, 20*, سورة الشورى): Այս գաղափարն ալ առնուած է Մատքոսի Աւետարանէն (25:32,33), ուր ոչխարները (արդարները) այծերէն (մեղաւորները) պիտի բաժնուին:

Վերջին դատաստանի օրը կանխող տեղեկութիւններն ալ աւետարաններէն առնուած են: Այսպէս՝ աշխարհի մէջ տիրելիք դժբախտութիւնները (*Սուրադ Ալ Ամպիա*՝ 97, سورة الأنبياء), արեւի եւ լուսնի խաւարումը (*Սուրադ Ալ Քամար, 1*, سورة القمر), Նեռին գալը (*Սուրադ Ալ Նամր, 84*, سورة النمل), Քրիստոսի վերադարձը (*Սուրադ Ալ Զուխրուֆ, 61*, سورة الزخرف), Իսրաֆիլ հրեշտակի փո-

դով երեւումը, (*Սուրադ Ալ Ջումար*, 68, 68), մոլոր մարդոց վատ թէ լաւ գործերը պիտի դատուին (*Սուրադ Պանի Խսրայիլ*, 14, (سورة بنى إسرائيل)... Այս բոլոր մանրամասնութիւնները առնուած են Հին եւ Նոր Կտակարաններէն:

Ուրիշ օրինակ մըն ալ՝ վերջին դատաստանի տեսողութիւնն է: Տեղ մը կ'ըսէ, թէ պիտի տեսէ 10 հազար տարի, (*Սուրադ Ալ Մաժտա, 4*), ուրիշ տեղ՝ 50 հազար տարի (*Սուրադ Ալ Մի՛րած, 4*): Բայց Աստուծոյ քով 1000 տարի մէկ օր է (*Սուրադ Ալ Հած, 46*), եւ այս հաստատումը բառացիօրէն առնուած է սաղմոսէն:

#### 4. ԵՐԿԻՆՔԻ ԵՒ ԴԺՈԽՔԻ ՄԱՍԻՆ

«Բոլոր մարդիկը, նոյնիսկ մուսուլմանները դժոխք՝ ճահիմ» (*الجحيم*) պիտի երթան, բայց անոնք յաւիտեան՝ հոն պիտի չմնան»: (*Սուրադ Մարիամ*, 73, مريم): Այս վարկածը առնուած է կաթողիկէ եկեղեցւոյ Քաւարանի վարդապետութենէն: Արաք մեկնիչները՝ Ալ Ղազալի (الغزالى), Ալ Պայտառի (البيضاوى), Ալ Աշ'արի (الأشعري) նոյն ձեւով կը մեկնարաննեն դժոխք իշնող մուսլումաններու վիճակը: Հոն՝ բոլոր մարդոց գործերը կրակի մէջէն պիտի անցնին: Այս ուսուցումը կը գտնենք Պողոս Առաքեալի Ա. Կոռնքացիներու Թուղթին մէջ (3:13, 15):

Քոր'անի մէջ, վերջին դատաստանն յետոյ՝ «Նոր երկինք եւ նոր երկիր» հասկացնութիւնը *Սուրադ Խպրահիմ*, 49, (سورة إبراهيم) առնուած է Եսայի մարգարեութենէն (65:17), Պետրոսի Բ. Թուղթէն (3:13) եւ Յայտնութեան Գիրքէն (21:1):

Այսպէս նաեւ դատաստանի օրուան, դժոխքի եւ յաւիտենական կեանքի մասին եղած անհամար մանրամասնութիւնները առնուած են Աստուածաշունչէն, մանաւանդ Դանիէլի մարգարեութիւններէն, Յայտնութեան Գիրքէն եւ Մատթէոսի Աւետարանի 24րդ գլուխէն: Մնացած Քոր'անի մանրամասնութիւնները բանագողութիւններ են Ավետարայի գիրքէն, զրադաշտական կրօնէն, եւ եգիպտական հին

հաւատալիքներէն: Իսկ նկարագրուած երկինքի ֆիզիքական եւ սեռային հանոյքները Մոհամմատի երեւակայութեան գուտ արդիւնքներն են:

## **5. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ**

Վկայութիւնը, Աղօթքը, Ուխտագնացութիւնը, Ծոմը եւ Բարեգործութիւնը, որոնք կը կազմեն մահմետական ըլլալու փաստը, ասոնք բոլորն ալ առնուած են հրէական-քրիստոնէական ուսուցումներէ: Մանրամասն պիտի խօսինք ասոնց փոխառութիւններ ըլլալու մասին, երբ զանոնք մէկիկ մէկիկ ուսումնասիրենք:

# ԻՍԼԱՄԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ՝ (Աշ-ՇԱՐԻ'Ա, الشريعة)

## ԻՍԼԱՄՈՒԹԻՒՆԸ ԼԱԻ ԲԱՆԵՐ ՈՒՆԻ

Զենք ուզեր այն տպաւորութիւնը բողուլ, թէ մեր ուսումնասիրութիւնները ժխտական բնոյք կրնան ունենալ: Խպամութիւնը ունի շատ գեղեցիկ, մարդկային եւ կրօնական առաւելութիւններ: Օրինակի համար՝

### 1. Բարեպաշտութիւնը

Մահմետականը խորապէս հաւատացեալ է: Իր կրօնական պարտականութիւնները լրիւ կը կատարէ: Ան ամէն բան մէկդի կը բողու, երբ աղօթելու ժամը գայ:

### 2. Վստահելիութիւնը

Երբ մուսլումանը երդում ընէ, երբ ըսէ «յանուն Աստուծոյ» (وَاللهُ)، կամ «յանուն մարգարէին» (وَالنَّبِيُّ)، պէտք է հաւատաս իրեն, որովհետեւ, առ հասառակ սուտ չի խօսիր:

### 3. Կրօնական համարձակութիւնը

Մուսլումանը չի վախնար իր կրօնասիրութիւնը դրսեւորելէ: Ամէնուն առջեւ կը տարածէ իր գորգը՝ աղօթելու համար: Ամէն տեղ, անվախ՝ կը դաւանի իր մահմետական ըլլալը:

### 4. Մահմետականը եղբայր է իր կրօնակիցին

Մահմետականը չի մատներ ուրիշ մահմետական մը: (Սուննի-շիի հակամարտութիւնները դաւանական, ցեղային եւ պատմական պատճառներ ունին): Մուսլումանը պարտական է իր կրօնակից եղբայրը պաշտպանու, նոյնիսկ եթէ սխալած ըլլայ (أَنْصَرٌ أَخَاكَ ظَلَّمًا كَانَ أَمْ مَظْلومًا):

Եթէ մահմետականութիւնը յենած ըլլար միայն Քոր'անի վրայ, այսօր աւելի մատչելի եւ սիրելի պիտի դառնար:

Մահմետականութիւնը նսեմացնողը՝ անոր շարի'ան է (الشريعة):

Այսօր, իսլամական ծայրայեղականութիւնը հիմնուած է առամելապէս շարի'այի վրայ: Այս օրէնսդրութիւնը խախուտ հիմեր ունի եւ կարգ մը լուսամիտ մահմետական կրօնագէտներ կը ջանան անկէ ձերքազատուիլ, կամ՝ նուազագոյնի իշեցնել անոր սահմանումները:

*Շարի'այի* խախուտ հիմքերէն մէկը՝ բերնէ բերան եկած աւանդութիւններու աղբիւրն է: Օրինակի համար, սա ինչ օրէնքը առնուած է հետևեալ ձեւով. «Իպն Ժարիրէն, Իպն Ապասէն, Ալ Ճոհարիէն, Իպն Աքրամայէն, Ամրու Իպն Իլ Ասէն, Այշայէն որ իր կարգին, լսած էր Մուհամմատ մարգարէէն»:

Արդ, այս աղբիւրները երբեմն 200 տարուան անցեալ ունին, եւ արդեօֆ այս անձերը իրակա՞ն են, կամ՝ վստահելի՞ են անոնց ըսածները: Երկրորդ, այս հատիքները (*الحديث*) գրի առնուած են: Գրողները վստահելի՞ էին իրենց պատումներու մէջ: Այս անհամաժայնութիւնները առիթ տուած են օրէնքներու հակասութիւններու:

Երրող, մեծ հարցը՝ այս բոլոր կիրարկուած հարցօրէնքներու աստուածային հանգամանք ունի՞ն:

Քրիստոնէութեան մէջ ալ կան հարցեր որոնք ժամանակավորէպ նկատուած են: Օրինակի համար, Պողոս Առաքեալ կը հրահանգէր որ կիները եկեղեցւոյ մէջ չխօսին, այսինքն՝ չքարոզեն, խորանի չսպասարկեն, կրօնական խմբակներ չառաջնորդեն: Այսօր սակայն, եկեղեցականներ կը կարծեն, թէ կիներու լուր մնալը «օրուան եւ տեղի պատշաճող հրահանգ մըն էր, որ այսօր ի զօրու չէ»: Խսլամութեան մէջ, հարցը տարբեր է: 1400 տարի առաջ կիրարկուած օրէնքներու եւ սովորութիւններու մէջ, խւլամութիւնը չ'ուզեր տեսնել մարդկային, ժամանակավորէպ եւ անցողական օրէնք կամ սովորութիւն:

Այլ խօսքով, շարի'ա չի փոխուիր, ինչ պարագայի, տեղի եւ ժամանակի ալ տակ ըլլայ:

*Աշ Շարիհա'* (الشريعة) իսլամութեան հիմնաքարը կազմող օրէնքներու հաւաք մըն է, որ հաւաքածոյի մէջ չէ: Հե-

տաքրիքական է նման արտայայտութիւն մը, որովհետեւ իրօ՞ իսլամութեան մէջ, ամբողջական օրէնսդրութիւն մը գոյութիւն չունի: *Շարի’ան* (الشريعة), թէեւ երկինքէն չէ իշած, ինչպէս է Քոր’անի պարագան, բայց աստուածային հանգամանք ունի, եւ առ այդ՝ ճգուած է հեղինակաւոր մեկնիչներու ուսումնասիրութեան. իսկ անոր մեկնարանութիւնը եւ գործադրութեան ձեւը կը գտնուին, դժբախտաբար, մուֆթիներու, շէյխներու եւ մուլլաններու ձեռքը, չըսելու համար որ *Շարի’ան* յին մեկնարանութիւններն ու բացատրութիւնները անոնց ֆմահանոյիններուն ճգուած են: Քիչ յետոյ, այս կէտը աւելի կը յստականայ:

## ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

*Շարի’ա* կու զայ շարա՛ա (شرع) բառէն, որ կը նշանակէ «դէպի ջուրեր տանող ջուրի նանապարհը»: Այս բառին կը համապատասխանէ տիմ (دين), կրօնք բառը, որ իր կարգին՝ կը նշանակէ «հպատակութիւն», «հետեւողութիւն»: *Շարի’ան* (شريعة) Աստուծոյ պահանջմաններու հետ կապ ունի, իսկ տիմը (دين)՝ դէպի այդ նպատակը տանող գործադրութիւնն է:

*Շարի’ա* հասկացողութիւնը ֆիչ մը փոխուած է եւ դարձած է օրէնսդրութիւն, այսինքն՝ դէպի Աստուծուանող նանապարհն է, միջոցառումը եւ ուղեգիծը:

Պիտի չխօսիմ այն դրութիւններու մասին որոնք հասկնալի կը դարձնեն շարի’ան, ինչպէս՝ իլմը (علم)՝ (գիտութիւն) եւ ֆիմը (فقه)՝ (հասկացողութիւն), այլ պիտի խօսիմ անոր օրինական բնորոշումներու մասին. աւելի նիշդ՝ նկատի պիտի առնուին երկու գլխաւոր կէտերը՝ *ալ-ահֆամ* (الأحكام)՝ աստուածային վճիռները, (Ա. Մաս), եւ *ալ-ֆարակ* (الفرائض), աստուածային պարտադրանքները (Յառաջիկայ գլուխներու մէջ):

Շարի’աի աղբիւրներն են.

- 1) Քոր’անը**
- 2) Սուննա (السُّنَّة),** որուն մէջ պարունակուած են Մուհամմատի ըսածներու եւ գործածներու մեկնութիւնները
- 3) Քիաս (القياس)**՝ հետեւանքը տրամարանական հարցի մը
- 4) Իժմա (الإِجْمَاع)**՝ որ մեծամասնութեան համաձայնութիւնն է:

Այս վերջին երկուքը դարձած են խլամութեան մղաւանջը եւ ոչ-մահմետականներու սարսափը: Եւ քանի որ այսօր խլամութեան մէջ չկայ խալիֆայութիւն, կայ անուանական հաւաքական կարծիքներու համադրման խորհրդաժողով՝ մաճիս Աշ-շառուրա (مجلس الشورى), շարիխ՝ յի բացատրութիւնը կը մնայ անհատներու ձեռքը: Իւրաքանչիւր չորս տարի խլամական գիտութիւններու հետեւող եւ աւարտող մահմետականը իրաւունք կ'ունենայ ֆարուա (فتوى) մը տալու:

Ի՞նչ է այս ֆարուան:

Փաղաքական, ընկերային, կրօնական, սեռային, օրինական հարցերու մասին՝ հեղինակաւոր բացատրութիւն: Եւ քանի որ այսօր մահմետականութիւնը քաղաքական ոյժերու ենթակայ է, ֆարուաներն ալ հակասական դարձած են: Օրինակի համար, երբ ամերիկացիները Փուէյթ մտան, Պաղտատի եւ Պաղեստինի մուֆրիները ֆարուայով, այսինքն՝ սրբազն հրամանով, ապօրէն հոչակեցին ամերիկեան քանակին մուտքը եւ հրահանգուեցաւ, ամէն միջոցով, ամերիկացիները Փուէյթէն վկնտել: Բայց Փուէյթի, Ակուտական Արարիոյ եւ Իմարադներու մուֆրիները օրինաւոր գտան անոնց մուտքը: Երբ դիմեցին Եգիպտոսի մուֆրիի կարծիքին՝ Ազհարի Շէյխը ձեռնպահ մնաց: Եւ ծիծաղելին հոն է, որ այս երեք հեղինակաւոր կրօնական իշխանութիւնները Փոր’անէն եւ հատիրհէն փաստեր բերին հիմնաւորելու համար իրենց տուած սրբազն ֆարուան:

**Մահօք.** Շարիխ՝ յի հետեւեալ վեռական որոշումներու

մասին խօսած ատենս, պիտի մէջբերեմ **Ապտլ Ռահման**  
Պղն Ապտլ Քարիմ Ալ Ապիտի (عبد الرحمن بن عبد الكريم)

العبيد قهريف

«Խպլամական Օրինադրութիւններու Հիմնը», Տար Էտ-  
Տախայեր, 1414 Հինքա տարին, Ատ-Տամմամ, Սէուտական  
Արարիա:

أصول المنهج الإسلامي، تأليف عبد الرحمن بن عبد الكريم العبيد، دار  
الذخائر، ٤١٤١ هـ، الدوّام، المملكة السعودية

□ ՀՐԵԱՆԵՐՈՒ ԵՒ ԳՐԻՍՏՈՆԵԱՆԵՐՈՒ  
ՀԱՆԴԵՊ ԹՇՆԱՄՈՒԹԻՒՆ (Էշ 100)

«Պայֆարը որ տեղի կ'ունենայ ընդմէջ ճշմարտութեան  
եւ սխալի (الحق والباطل) պէտք է մնայ: Հրեաները  
ամենամեծ կործանիչ մուրեն են իսլամութեան դէմ:  
Անոնք ճշմարտութեան ամենամեծ քշնամիներն են (Սուրադ  
Ալ Մայտա, 82 համար):» (سورة المائدة): Բայց Աստուած անոնց  
քշնամութիւնը իրենց պիտի դարձնէ, եթէ մուսլումանները  
կապուած մնան իրենց հաւատամին (Սուրադ Ալ Օմրամ,  
 سورۃ آل عمران 120):

Այս քշնամիներու շարքին կը մտնէ Նասարաններու  
դէմ հակառակութիւնը, այն բոլոր ծրագիրներու համար  
որոնք իսլամութեան դէմ կը դաւադրեն (Սուրադ Ալ  
Հաճ, 38 համար): Եւ այդ դաւադրութիւններէն են՝  
Քրիստոնեաներու աւետարանչութիւնը, խաչակրութիւնը եւ  
Քրիստոնեայ դարձնելու միտումները»:

□ ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՀԻՆ ԵՒ ՆՈՐ  
ԹՇՆԱՄԻՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ (Էշ 101)

- Քարամիքա (القرامطة)
- Նուսայրիա (النصيرية)
- Տիրզիները (الدروز)

- Իսմայիլիները (الإسماعيليون)
- Պեհափները (البهانية)
- Սիոնականութիւնը (الصهيونية)
- Մասոնականութիւնը (ال MASONIYAH)
- Համայնավարութիւնը (الشيوعية)
- Աշխարհականութիւնը (العلمانية)
- Արեւելագէտները (المستشرقون)

□ **ՔԱՖԻՐՆԵՐՈՒ (الكافر) ԴԷՄ  
ՈՐԴԵԳՐԵԼԻՔ ԴԻՐՔԸ (էջ 112)**

- Անհաւատներու դէմ ատելութիւնը ընդհանրական է:  
Պէտք չէ անոնց հպատակիլ (*Սուրադ Ալ Օմրան, 28*  
 سورة العمران): Հետեւեալ հրահանգները տրուած են.

1-Հրեաներու եւ Քրիստոնեաներու իշխանութիւնը չընդունիլ (*Սուրադ Ալ Մայտա, 51*  
سورة المائدة): Զհպատակիլ անոնց, չպաշտպանել, չաջակցիլ, չսիրել զանոնի եւ հակում  
لا ولا مناصرة ولا معاضدة (و لا ميول):

2-Կարելի չէ իսլամ ըլլալ, եթէ քշնամութիւն չունենաս  
անհաւատներու դէմ (*Սուրադ Ալ Մուժատալա, 22*  
سورة المجادلة):

3-Զհնազանդիլ անոնց (*Սուրադ Ալ Օմրան, 149*  
سورة العمران)

4-Անոնց վրայ վստահութիւն չունենալ, անոնցմէ կարծիք  
չընդունիլ, անոնց սովորութիւններուն չհետեւիլ, անոնց  
չնմանիլ, չծրագրել անոնց հետ, անոնց հետ չբարեկամանալ  
անոնց հաշւոյն չլրտեսել:

□ ՄԱՔՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ (Էջ 135)

1-Մաքրութիւնը կարեւոր է աղօթքի համար: Մարմիննի կարգ մը անդամներու, հագուստի եւ տեղի մաքրութիւնը կարեւոր է աղօթքը ընդունելի դարձնելու համար:

2-Զուրի լուացումով (الغسل), եւ ափերով երեսի լուացումով (الوضوء), Աստուած մարդուն մեղքերը կը ջնջէ: Վերջին զուրի կարիլին հետ, հաւատացեալ մուսուլմանի մարմինի անդամներէն մեղքերը դուրս կ'ելլեն:

3-Թոյլատրուած է ատամնակրկիտի գործածութիւնը:

4-Մաքուր եւ գեղեցիկ հագուիլը ժաշալերելի է:

5-Ամէն Ուրբար, եղունգները, պեխերը եւ թեւերու տակ եղած մազը կտրել, որովհետեւ, ըստ Ամրու Հպն ալ Ասսի (عمر بن العاص), «Մուհամմատ ամէն Ուրբար նոյնը կ'ընէր»:

6-Մաքրելու երկու միջոցներ կան՝ երկրէն բխած կամ երկինքէն իշած ջուրը եւ աւազը: «Աստուած աղօթքը չընդունիր առանց այս մաքրութեան» (Ալ-Պուխարի ալ-բխարի): Եթէ ջուրը ունենայ հոտ, համ, գոյն, կը կորսնցնէ իր մաքրութիւնը եւ կը դառնայ անօգուտ եւ անվաւեր:

7-Կարելի չէ ուտել ոսկիէ կամ արծաթէ սպասներու մէջ (Հնդունուած Հատիթ):

8-Լուացարանը գործածելու պարագային, ձախ ոտքով մտնել: Աջ ձեռքը չգործածել որեւէ անդամ մաքրելու համար: (Մաքրութեան վերաբերեալ, կան շատ մը անհմաստ հրահանգներ եւ աստուածային արգելքներ որոնց մասին պիտի նախընտրենք չգրել Յ.Ա.):

□      ԹԱՂՄԱՆ ԵՒ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԱՍԻՆ (Էջ 135)

- 1- Մահամերձը քաշալերել որ ըստ («չի՞ Աստուած, Աստուծմէ զատ», *إِلَهٌ لَا إِلَهٌ أَخْرَى*): Նախընտրաբար անոր երեսը դեպի Մաֆֆա ուղղուած ըլլայ եւ աջ կողի վրայ պառկած:
- 2- Մեռեալը լուալ, եւ բամպակով կամ չոր ցեխով մարմինին մէջ եղած բոլոր ծակերը փակել, ապա օծանել: Վերջապէս, երեք սպիտակ պատանեռով փաթաթել: Կնոջ պարագային՝ հինգ պատանեռով:
- 3- Կարելի է բաղման ատեն, մեռեալի վրայ աղօթել: Կարելի չէ, ամիս մը յետոյ, աղօթք կատարել: Կարելի է բաղման ներկայ չեղող հարազատին համար աղօթել, որ կը կոչուի բացակայի աղօթք (**صلاتة الغائب**):
- 4- Իմամը (**إماماً**) կ'առաջնորդէ աղօթքը որ չորս մաս ունի:
- 5- Նահատակը՝ *շահիտը* (**الشهيد**) չի պատանեռուիր, ոչ ալ կը լուացուի, այլ իր հագուստով եւ արիւնով կը բաղուի:
- 6- Նախընտրելի է որ մեռնողը ուրիշի մը հետ չբաղուի:
- 7- Արգիլուած է գերեզմանները լուսաւորել, համբուրել, խնկարկել, վրան կորնիլ, վրան գրութիւն գրել: Պէտք է հողի հաւասար ըլլան եւ անոնց վրայ թնա՛ւ բան չդնել՝ նկար, ծաղիկ, մարմար, կառոյց...
- 8- Կիներուն արգիլուած է գերեզման երթալ:
- 9- Արգիլուած է մուսլումանին՝ ոչ-մուսլումանի գերեզմանը այցելել:

□ ԱՐԳԻԼՈՒԱԾ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐՆ  
ՈՒ ԽՄԻՉՔՆԵՐԸ (էջ 296)

1-Արգիլուած է պատիճ ունեցող (ناب، أنياب) կենդանիի միս ուտել (ոնզեղջիւր, փիղ...):

2-Արիւնոտ կենդանի պէտք չէ ուտել: Միայն բոյլատրուած է ձուկը եւ մարախը: Այլապէս, բոլոր կենդանիներու միսը պէտք է արիւնէն պարպուած ըլլայ:

3-Խոզի միսը բացարձակապէս արգիլուած է, քանի որ սատանայէն է: (*Սուրադ Ալ Մայհտա, 3, օհական մաս*):

4-Գիճին՝ զայն շինողը, խմողը եւ ծախողը կը գործեն մեծ մեղք մը : (Զանազան համարներ):

5-Զանազան առողջապահական պատճառներու համար՝ արգիլուած է ծխել:

6-Միս կտրելը իսլամական հալալ ձեւ ունի եւ կը կոչուի «մորթելու իսլամական կերպ», զոր յանախ կը կարդանի միսի տուփեղէներու վրայ՝ (مذبوح على الطريقة الإسلامية): Այս իսլամական կերպը չորս պայման պէտք է լրացնէ՝

- ա. Դանակով կամ սուրով մորթել
- բ. Մուալումանի կամ *fήρապή* կողմէ (Քրիստոնեայ կամ հրեայ, *كتابي*) մորթուած ըլլայ
- գ. Ալլահին անունը յիշուի
- դ. Կտրել կորորդը, երկու կողերը եւ բողուշ մինչեւ որ արիւնը բոլորովին պարպուի:

7-Արգիլուած է հեթանոս երկիրներէն (Զինաստան, Հնդկաստան, Ճափոն...) միս ներածել եւ ուտել:

8-Կերակուրը լրիւ ուտել, որովհետեւ Աստուծոյ պարգեւն է: Աշ ձեռքով ուտելու է: Մատները լիզելը քաջալերելի է:

□ ԹՈՅԼԱՏՐԵԼԻ ԵՒ ԱՆԹՈՅԼԱՏՐԵԼԻ  
ՀԱԳՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ԶԱՐԴԵՐԸ (Էջ 306)

1-Իսլամութեան մէջ ամենէն շատ փափաքելի հագուստի գոյնը սպիտակն է: Աստուած քոյլատրած է գեղեցկանալը:

2-Արգիլուած է մետախսէ հագուստ հագուիլը: «Լսեցի մարգարէէն որ կ'ըսէր թէ, եթէ այս աշխարհի վրայ մետախս հագուիք, յախտենականութեան մէջ պիտի չհագնիք զայն» (*Սահիհ Մուսլիմ*):

3-Թափանցիկ հագուստները, մանաւանդ կիներու համար, քոյլատրելի չեն:

4-Արգիլուած է որ մարդը կնոշ պէս հագնի, եւ կինը՝ մարդու պէս: Ուստի կինը պէտք չէ տափատ հանգնի:

5-Այր մարդիկը չեն կրնար գործածել ոսկիէ զարդեղէններ:

6-Զգեստը պէտք չէ կրունիկն վար ըլլայ:  
(*Ուրեմն հարսնիքներու մէջ, հարսին ժաշխոտուած սպիտակ հագուստը արգիլուած է Յ.Ա.:*)

□ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ (Էջ 309)

1-Արգիլուած է արձան ունենալ, որովհետեւ կ'առաջնորդէ Աստուծոյ հետ կուռքեր միացնելու: Անոր համար, երբ Մուհամմատ Մաֆքայի Քա՛ապան մտաւ, հրաման տուալ բոլոր կուռքերը կործանել:

2-Պատկերներն ալ արգիլուած են. այն պատկերները ուրոնիք հոգիներ կը խորհրդանշեն՝ Աստուած, հրեշտակ, մարգարէ, մարդ արարած: Մարգարէն ըսած է.«Երբ հանդիպիս գերեզմանի մը, հողի հաւասարեցո՞ւր զայն, իսկ պատկերի պարագային՝ թաղէ՝ զայն»:

3-Գծագրիչներն ու լուսանկարիչները դատաստանին օրը պիտի տանջուին:

**4-Կարելի** է ունենալ հոգի չունեցող արարածներ՝ երկինքը, բնութիւնը... Հատիթեր կը հրահանգէ. «Հրեշտակները չեն մտներ այն տունը ուր շուն կամ պատկեր կայ»:  
**5-Բժշկական** նպատակներու համար, եթէ հարկ ըլլայ մարդկային մարմինը ցոյց տալ, այդ մարմինին գլուխը կտրուած պէտք է ըլլայ:

### **6-Աղջիկներուն խաղալիքները քոյլատրուած են:**

**7-Քանի** որ Մուհամմատի ժամանակ չկար ո՛չ Kodak, ո՛չ ալ Ֆոյի ֆիլմերը, այսօրուան մուսլիման օրէնսդիրները համաձայն են միայն անձնաբուղիքի վրայ դրուած նկարին: (*Եթէ անդրադարձած էք, իսլամ ծայրայեղական թերթերու մէջ միայն գրութիւններու կը հանդիպիք*. Յ.Ա.):

**8-Զենքով** (վրձինով) գծագրուած արուետն ալ *հարամ* (حرام-محرم) է՝ արգիլուած: Ըստ հեղինակաւոր մուսլիման օրէնսգէտ Իպհ Հլ Քայմի (العلامة ابن القيم), անասունն ալ, որ հոգի ունի, կարելի չէ որ լուսանկարուի:

### **□ ԽԱՂԻ, ԵՐԱԺՇՈՒԹԵԱՆ ԵՒ ԵՐԳԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ (Էջ 309)**

**1-Քախտախաղը**, արաբերէնով՝ *մայսար* (الميسر), արգիլուած է, որովհետեւ կը տանի խաղամոլը մինչեւ իր ընտանիքն ու կրօնքը ծախու հանելու: Քախտախաղի մէջ նաեւ արգիլուած է մրցակցութիւնը, որուն նպատակն է դրամ շահիլը: *Սուրադ Ալ Մայիսայի մէջ*, 91, Աստուած կ'ըսէ «Սատանան կ'ուզէ ձեր մէջ թշնամութիւն արթնցնել՝ գինով եւ բախտախաղով, եւ ձեզ հեռու կը պահէ աղօթէն եւ զԱստուած յիշելէն»:

**2-Ճատրակ** (շախմատ) եւ նարտի (քավլու) խաղալը արգիլուած է: «Ով որ նարտ խաղայ, կը նմանի մէկու մը որ ձեռքերը դրած է խոզի միսին եւ արեան մէջ» *Իպհ Հլ Քայմի* (العلامة ابن القيم):

**3-Արդի** ակումբները, ինչպէս՝ Rotary Club-ը, ուր կին-մարդ իրարու հետ կը նստին ժամանակ անցընելու, խաղալու եւ խմիչք առնելու՝ արգիլուած են: Արգիլուած են նաև այն մարզական խաղերը որոնց ընթացքին աղօթքի ժամը կու գայ:

(Արարական եւ իսլամական հեռատեսիլմերը յատուկ համաձայնութիւններ կնքած են կրօնական հարցերու նախարարութեան հետ, միջազգային խաղերու ժամանակ, խաղը Յ վայրկեան կեցնել՝ ԱՀԱՀՈՒ ԱՔՊԱՐ աղօթքը սփռելու համար. Յ.Ա.):

**4-Արգիլուած** են բոլոր այն շարժապատկերները, որոնք ցոյց կու տան սեռային տեսարան, համբոյր, կնոջ մարմին, գերեզման, Կաղանդի ծառ, անասուն համբուրելը, խմիչք, խաչ...

Հրահանգուած է մուսլումանին չշնորհաւորել քրիստոնէական տօները:

**5-Արգիլուած** է դերասանութիւնը, մանաւանդ երբ ծաղրելու եւ խնդալու համար է:

Տես՝ Ապու Տառւտ (أبو داود):

Ար Թարմաքհի (الترمذي)

Եւ Ալ Հաֆեմ (الحاكم)

**6-Կարելի** է երգել, բայց ոչ՝ կնոջ ձայնով: Սուրադ Ալ Լուֆման, 6, բացատրող եւ մեկնարանող Իպն Մաս'ուտ, Ճապեր, Իպն Ապպաս, Ան Նախ'ի, (ابن مسعود, جابر, ابن ناخي) համաձայն են, թէ երգը պէտք չէ երգուի կնոջ կողմէ:

**7-Իսլամական** երկու տօներուն միայն կարելի է երգել, ան ալ՝ ուղտերու սմբակներու եղանակով: Կարգ մը մուսլուման աստուածաբաններ բոյլատրած են հարսանիքներու ժամանակ, արաբական բմբուկ գործածել, թէեւ ոմանց համար, բմբուկը միայն պատերազմի մէջ բոյլատրելի է:

## ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՃԻՀԱՏԸ (اجهاد)

Այսօր, երբ իսլամական աշխարհը ննշումներու տակ է իր որդեգրած քաղաքականութեան համար, որ է՝ աշխարհի տիրել, իսլամութիւնը կը ջանայ կակուղցնել ճիհատի (الجهاد) սարսափելի նպատակները եւ բարեփոխել անոր իմաստը: Արեւմուտքն ալ իր կարգին՝ հարցեր չյարուցանելու համար, կը ջանայ համոզել միամիտ եւրոպացին, թէ անկարելի է որ իսլամութիւնը կարենայ մեծամասնութիւն դառնալ եւ Եւրոպայի տիրանալ:

Մինչ կը դասաւանդէի ամերիկեան *Մարինզներու* (Marines Corps), արաբերէնը եւ Միջին Արեւելքի Պատմութիւնը, բանակայինները նոյն վստահութիւնը ուզեցին ինձի ներշնչել, թէ Անկարելի է որ մահմետականութիւնը հասնի աշխարհի տիրապետութեան:

Եւ ես, պատմութենէն դաս քաղելով, ըսի. «650 թուականին, Անկարելի է ըսուեցաւ, եւ հերքարար, Դամասկոս, Գահիրէ եւ Հալէպ ինկան մահմետականութեան ձեռքը»:

Անկարելի է ըսուեցաւ եւ 7րդ դարուն, Եմենը, ամբողջ հիւսիսային Աֆրիկեն, Պասրա եւ Քուֆա քաղաքները ինկան:

Անկարելի է ըսին եւ 9րդ դարուն, ամբողջ Պարսկաստանը իսլամացաւ:

Անկարելի է ըսուեցաւ եւ Միջին դարուն, իսլամութիւնը 800 տարի Սպանիոյ տիրացաւ:

Անկարելի է ըսուեցաւ եւ 1453-ին Բիւզանդիոնը դարձաւ Խսրամպուլ եւ այդ հսկայական կայսրութիւնը թըրքացուեցաւ:

Անկարելի է ըսուեցաւ եւ երկնային միջամտութիւնը միայն կարողացաւ թուրք մահմետականներուն արշաւը կասեցնել՝ Վիեննայի դուռերուն առջեւ:

Մինչեւ 30 տարի առաջ եւ աշխարհը Անկարելի է կը կրկներ եւ այսօր 57 իսլամական պետութիւններ կան:

Անկարելի թուաց, որ իսլամութիւնը Ամերիկա հասնի եւ սակայն 19 հոգի կարողացան Ամերիկայի դիմագիծը

փոխել 11 Սեպտեմբեր, 2001 թուականին: Եւ ամերիկացի զինուորներուն աւելցուցի. «Անկարելի չէ օր մը տեսնել Նիու Եռք Միդին՝ Պին Լատըն Միդի դարձած»:

Այս համաշխարհային վախր ծագում առած է Մուհամմատի ժամանակ, երբ՝ Աստուծոյ համար աշխարհը իսլամացնելու հրահանգը ստացաւ:

## ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Թէեւ արարերէնի մէջ բառակերտումը հրաշալի կերպով հիմնաւորուած է թէ՝ արմատ բառերու եւ թէ ֆերականական չափանիշներու վրայ, սակայն նորաստեղծ բառը երբե՞ք կապ չունի արմատ բառին հետ: Այսպէս՝ իսլամ՝ բառը, որ կու գայ սիլմ (*سلم*) խաղաղութիւն բառէն, կապ չունի խաղաղութեան հետ: Նոյնն ալ ճիհատ՝ (جہاد) բառի պարագան: Այս բառը կու գայ Քահու (*کھاہ*) բառէն, որ կը նշանակէ ճիգ: Սակայն Ճիհատ բառը կը նշանակէ պայքար, դիմակալում, կորի...: Արար մեկնարանները ընդունած են անոր «պայքար»ի իմաստը, սակայն ուզած են նաեւ այդ պայքարին տարրեր նշանակութիւն տալ՝ սրտի պայքար, հոգիի պայքար, սատանայի դէմ պայքար, բայց ի պահանջել հարկին՝ զինեալ պայքար:

Թէեւ Քորանի մէջ տարտղնուած ձեւով կը գտնենք հոգեկան եւ սրտի պայքարը եւ սատանայի դէմ մղուելիք կոհիւր, շատ աւելի շեշտուած են սակայն պատերազմական հրաւերը, զինեալ պայքարը, սրբազն կոհիւր: Մոհամմատի Ճիհատական ըմբռնումն ու գործադրութիւնը հասկնալու եւ բացատրելու համար, պիտի հիմնուինք հետեւեալ կէտերուն վրայ.

1. Արար մեկնարաններու բացատրութիւնները
2. Ճիհատը Մուհամմատի կարծիքով
3. Քոր՝ անին ուսուցումը
4. Հատիքին մեկնարաննութիւնները
5. Այսօրուան ըմբռնումը

## ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՃԻԿԱՏԱԿԱՆ ԸՄԲՈՆՈՒՄԸ

Շիտակ է որ ճիհատ բառը հոմանիշ չէ *fīrāḥ* (قتال)՝ կոփի բառին, բայց դարերու հոլովոյթին, անոր գործադրութիւնը կոփի մղեց մահմետական բանակները, սկսելով նոյնինքն Մուհամմատէն:

### 1. Արար մեկնարաններու բացատրութիւնները

Ահա՝ ականաւոր կարգ մը մուսլուման հեղինակներու եւ մեկնիչներու բացատրութիւնը:

ա) Խպն Մանձուր (ابن منظور). «Դիմակալէ՛ թշնամին մհծ ճիգով եւ ճիհատով, եւ անոր դէմ կռուէ՛», տես՝

(ابن منظور، لسان العرب، الدار المصرية للتأليف والترجمة، ص ١، ٩، ٤):

բ) Ալ Ասֆահանի (الأصفهاني). «Ճիհատը ճիգ է եւ անխնայ ճիգ՝ թշնամիի ճակատամարտի մէջ»:

գ) Հեղինակներ եւ մեկնիչներ, ինչպէս՝ իպմ Քարեիր (السيوطى), իպն Ճուզի (ابن جوزي), Աս Սայուրի (سورة التسوية)

կը յիշատակեն, թէ Սուրադ Ալ Թառայա (ع سوره التسوية) շնչեց Քորանի մեջ եղած բոլոր խաղաղութեան դաշինքները: Այլ խօսիվ՝ ոչ մահմետականներու հանդէպ ողորմութիւն չկայ, այլ անոնց դէմ միայն կայ պայֆար:

Երբ հատիթի մասին պիտի խօսինք, աւելի մանրամասն մէջբերումներ պիտի կատարենք արար մեկնիչներու կարծիքներէն:

### 2. Ճիհատը Մուհամմատի կարծիքով

Նախորդ գլուխներու մէջ տեսանք Մուհամմատի հարստահարութիւնները եւ մղած պայֆարները եւ այդ յարձակումներուն եւ կողոպուտներուն ցանկ մը տուինք եւ հարկ չկայ զայն կրկնելու. միայն կարելի է հետեւեալը աւելցնել.

Անաս պին Մալիք (عناس بن مالك) կը յիշատակէ. «Ալլահի մարգարէին (Մուհամմատին), հարցուեցաւ. ո՞ր մէկ գործը լաւագոյնը կը համարուի: Պատասխանեց. Ալլահին եւ անոր առաքեալներուն հաւատալ»: Ապա հարցադրողը՝ «Յետո՞յ»: Մուհամմատ պատասխանեց. «Աստուծոյ համար՝ ճիհատի (սրբազն պատերազմի) մասնակցիլն է»

(հատ. Ա., թիւ25):

Իսլամագէտ եւ պատմագէտ Դոկտ. Մուհամմատ Մուհսէն Խան (د. محمد محسن خان) ներածական մը գրեց Հատիքի թարգմանութեան առթիւ եւ անոր կցեց Մաֆքայի Շէյխ Մուհամմատ պիին Համիդի (الشيخ محمد بن حميد) կարծիքը (Հատ. 1, էջ 22-30), ուր բացէ ի բաց կ'ըսէ. «Մուհամմատ պահանջեց որ մուսլումանները պարտադրեն հրեաներուն, քրիտոնեաներուն եւ հեթանոսներուն իսլամութիւնը ընդունիլ եւ կամ՝ պիտի ենթարկուին տնտեսական եւ ֆաղաքական ննշումներու»:

Հատիքի մէջ **الحاديـث** (ինչպէս տեսանք՝ իսլամութեան հեղինակաւոր օրէնսդրութիւնն է որ հիմնուած է Մուհամմատի խօսքերուն եւ գործերուն վրայ), կը կարդանք.

ա) Ինձի հրաման տրուեցաւ ժողովուրդի դէմ կոռուելու մինչեւ որ չվկայեն, թէ ոչ մէկուն պիտի երկրպագուի Ալլահէն զատ, եւ մինչեւ որ չընդունին, թէ Մուհամմատ Ալլահին մարգարէն է, մինչեւ որ չաղօթեն եւ պարտադիր բարեգործութիւն չընեն: Եւ երբ այս հրահանգները կատարեն, այն ատեն պիտի փրկեն իրենց կեանքն ու ինչէլ» (Հատ. 1, թիւ 24):

բ) Մուհամմատ Բիւզանդիոնի թագաւորը զգուշացուց. «Եթէ մուսլուման ըլլաս, քու կեանքդ պիտի ազատես» (Հատ. 1, թիւ 6):

գ) «Ով որ, կ'ըսէ Մուհամմատ, ճիհատի մէջ թշնամի մը սպաննեց, եւ անոր փաստը ունի, իրեն պիտի իյնայ անկէ եկած կողոպուտը» (Հատ. 4, թիւ 370):

### 3. Քոր'անին ուսուցումը

Անշուշտ, կենցաղավարական, աստուածաբանական, բարոյական եւ բաղաքական մօտեցումներու ամենակարեւոր աղբիւրը Քոր'անն է:

Քոր'անի ճիհատական հատուածներու մասին չիսօսած, անհրաժեշտ է շեշտել կարեւորութիւնը այն աստուածային հրահանգին որ տրուեցաւ Մուհամմատին, ըստ որուն,

Աստուած կարող է փոխել, յեղաշրջել, չնշել իր ըսածը եւ նոր կարծիք մը բերել, նոյնիսկ եթէ նորը հակասէ հինին: Այս դրութիւնը կոչուած է Ան-ճասիխ ուայ մանուխ` (الناسخ والمنسوخ), անգլերէնով՝ abrogation, հայրէնով՝ չեղեալ յայտարարուած եւ նորով յեղաշրջուած: Այնպէս որ, այն համդութեռդողական կեցուածք ներշնչող համարները, չեղեալ նկատուեցան, եւ Աստուած զանոնի փոխել տուաւ: Այսպէս՝ երբ Փորանի մէջ կ'ըսուի (Սուրադ Ալ Պաֆարա, 256) «**هَمَرِكَانْدَرَاهُمْ** չկայ կրօնէին մէջ», այս համարը չեղեալ համարուեցաւ եւ անոր փոխարէն՝ «**تَعَلَّمَنِي رَبِّي** Աստուածոյ կրօնէն է» համարը դրուեցաւ (Սուրադ Ալ Թառապա, 5): Հարցը որ շփոթութիւն յառաջ կը բերէ՝ այն է, թէ երկու համարներն ալ կան Փորանի մէջ, երկուէն ալ աստուածային են, երկուէն ալ հակասական. բայց այսօր մահմետականը, պարագաներու համաձայն, զանոնի կը գործածէ: Արեւմուտի՞ մէջ, «**هَمَرِكَانْدَرَاهُمْ** չկայ կրօնէի մէջ» համարը առաջ կը լշուի, իսկ իսլամական երկիրներու մէջ, լրիստոնեաները հայածելու համար, երկրորդ համարը կը բերուի՝ «**تَعَلَّمَنِي رَبِّي** Աստուածոյ կրօնէն է»: Մահմետական հեղինակներն ալ այս համարներու փոփոխութիւններուն կը հաւատան:

Տեսնենք՝ թէ Քոր'անը ճիհատի մասին ի՞նչ կը վարդապետէ:

Քորանի շատ համարներու մէջ կը յիշուի ճիհատը որպէս պատերազմ: Նշենք քանի մը համարներ.

- **Սուրադ Ալ Հաջ, 39-41** (سورة الحج)
  - **Սուրադ Ալ Մահադ (الملائدة), 64** (سورة المائدة)
  - **Սուրադ Ալ Ինֆալ, 57** (سورة الإنفال)
  - **Սուրադ Մուհամմատ, 40** (سورة محمد)
  - **Սուրադ Ալ Պաֆարա, 193, 279** (سورة البقرة)
- Իսկ ճիհատ բառն ալ յիշուած է 32 անգամ, յատկապէս կոիւի իմաստով. այսպէս՝

• «Կոռուեցէ՞՛ Ալլահի համար անոնց դէմ որ ձեր հետ կը կոռուին»:

(Սուրադ Ալ Պաքարա, 190) (سورة البقرة، 190)

• «Թող կոիւ հոչակուի Ալլահի անունով, անոնց դէմ որոնք կը նախընտրեն երկրաւոր կեանքը յաւիտենական կեանքին. իսկ ով որ կը կոռուի Ալլահի անունով եւ սպանուի կամ պարտուի, իրեն մեծ վարձատրութիւն պիտի վերապահենք»:

(Սուրադ Ալ Նիսա', 73) (اسورة النساء ، 73)

• Ալլահի համար կոիւ ըրած ատենդ... հաւատացեալներն ալ մղէ՝ կոռուի»:

(Սուրադ Ալ Նիսա', 84) (سورة النساء ، 84)

Ինչպէս կը տեսնենք, Մուհամմատ հրահանգած էր իր հետեւորդներուն, որ սպաննեն ոչ-մահմետականները: Առ հասարակ, հրեաններուն ու քրիստոնեաններուն բոյլատրուած էր ապրիլ, տուրք՝ ալ թիզեա (الجزيء) տալու պայմանով: Այս տուրքը կը հաւաքուէր հասուցանելու համար այն կորուստները որոնք կը պատահեին կոիւներու ժամանակ: Այն պարագային, երբ հրեան կամ քրիստոնեան չտար այդ տուրքը, պիտի սպաննուէր կամ մահմետական դառնար: Այս անօղորմ միջոցառումներու պատճառով, 7րդ-8րդ դարերուն, շատ մը եգիպտացի դպտի ժիստոնեաններ իսլամացան եւ իրանի մէջ ալ շատ մը հրեաններ նախընտրեցին մահմետական դառնալ ժամ թէ՝ տուրք տալ:

Ահա՝ թէ Քորանը ինչ կ'ըսէ այս առնչութեամբ.

«Կոռուեցէ՞՛ (قاتلوا) անոնց դէմ որոնք Ալլահի չեն հաւատար, ոչ ալ կը հաւատան վերջին օրուան (դատաստանին), ոչ ալ կ'արգիլեն ինչ որ Ալլահ ու մարգարէն արգիլած են, ոչ ալ կը հետեւին նշմարիտ կրօնքին (իսլամութիւնն է որ անվաւեր կը դարձնէ բոլոր կրօնները, ըստ Ալ Ճալալային մեկնութեան). կոռուեցէ՞՛ Դիրքի ժողովուրդներու դէմ (Հրեաններն ու քրիստոնեանները, ըստ Ալ Ճալալայի), մինչեւ չտան

**սուլրքը** (իրենց պարտադրուած տուրքը, ըստ Ալ Ճալայամի),  
լիովին հնագանդելով, եւ մինչեւ որ իրենք զիրենք  
հպատակ չգգան»: (Սուլրադ Ալ Թառպա, 29: سورۃ التوبۃ:

Իսկ հեթանոսներու դէմ, Մուհամմատ ունեցաւ հետեւեալ  
երկնային հրամանել.

«Երբ հարամ ամիսը (Շա'պանը), վերջ գտնէ, մոր-  
քեցէք հեթանոսները, ուր որ գտնէք զանոնք: Բոնեցէք  
զանոնք, շրջապատեցէք զանոնք, ամէն տեղ բակարդ  
լարեցէք անոնց դէմ»

(Սուլրադ Ալ Թառպա, 5: سورۃ التوبۃ):

Մուհամմատին ճիհատը չբաւականացաւ ոչ- մահմետական-  
ներու դէմ կոռւելով, այլ անոր ճիհատը պիտի կատարուէր  
նաեւ այն մահմետականներու դէմ, որոնք իրենց կրօնքը  
կը լիէին:

#### 4. Հատիքին մեկնաբանութիւնները

Ինչպէս յանախ կրկնեցինք՝ *հատիքին* (الحديث), Մուհամ-  
մատի կեանքի, վարդապետութեան եւ գործերուն հեղինա-  
կաւոր եւ աստուածային մեկնութիւնն է:

Պիտի տանք կարգ մը մէջբրումներ հատիքին հեղի-  
նակներէն, ուր կը բացատրուին Մուհամմատի ըմբռնում-  
ները սրբազն պատերազմի մասին:

#### ԱԼ ԹԱ.ՊԱ.ՐԻ (الطبری)

تاریخ الرسل والملوک, State University of New York Press, 1997,  
vol. 6, p. 137)

«Եօթ հոգի որոնք իսլամութիւնը ընդունեցան, եկան  
Մետինայէն, Աստուծոյ առաքեալին մօտ, հանդիպեցան  
անոր ուխտագնացութեան ժամանակ եւ երդումով՝  
անոր հաւատարմութիւն խոստացան: Այս խոստումը  
կոչուեցաւ Ալ Աֆապա եւ 7 հոգիները, Մուհամմատի  
քելադրանքով, վերադարձան Մատինա, որովհետեւ  
Մաֆֆէլի Քորայշ ցեղախումբը սկսած էր զիրենք  
հալածել:

(Բայց երբ Մուհամմատ զօրացաւ, այս անգամ), պատերազմ մղելու երաւէր ստացուեցաւ, եւ կոչուեցաւ երկրորդ Ամապայի խոստում:

Անոր պատճառով եւ զօրութեամբ, պիտի սպաննուէին բոլոր անոնք որոնք Մուհամմատի կեանքին պիտի վնասէին» (Համառոտուած):

### ԻՊՆ ՔԱՐԴԻՐ (ابن كثیر)

(تفسير ابن كثير، نشره الفردوس، نيويورك، ٢٠٠٠، ص ١١٧، ١١٨)

(Բացատրելով Սուրադ Ալ Պաքարա, 139, سورة البقرة):

«Ալլահ մուսլումաններուն երաման տուաւ անհաւատները ջարդելու, որպէսզի այլեւս խռովութիւն՝ ֆիրճա (فتنة) չծագի»:

### ԱԼ ՊՈՒԽԱՐԻ (البخاري)

(صحیح بخاری، نیو دلهی، ۱۹۸۷، ترجمة م. خان)

(Հետեւեալ միջադէպֆի տակ իշաւ Սուրադ Ալ Թառպա, 95) «Պանու Սաալիմ ցեղախումրէն հովիւ մը, որ իր ոչխարմերը կ'արածէր, հանդիպեցաւ Մարգարէի ընկերներուն եւ զանոնք ողջունեց: Անոնք ըսին. “Մեզ ողջունեց որպէսզի մեր պաշտպանութիւնը վայելէ”: Վրան յարձակեցան եւ սպաննեցին զինք: Ապա, անոր ոչխարմերը Մարգարէին բերին եւ վերը նշուած համարը իշաւ Մարգարէին վրայ»:

Հարց կու տամ. ո՞ր մէկն է այս համարը: Սուրադ Ալ Թառպայի համարն է 94, որ կը մեկնարանուի, թէ հաւատացեալները կրնան պատերազմի մասնակցիլ, առանց կրիւի մաս կազմելու, այսինքն՝ իրենց հարստութիւններով եւ բերած ինչերու “կողովուտով”: Եւ այսպէս, արդարացի կը գտնուի հովիւին սպանութիւնը եւ անոր ոչխարմերուն տիրանալը):

«Երբ այս համարը մարգարէին վրայ իշաւ, կ'աւել-

ցըմէ ԱԼ ՊՈՒԽԱՐԻ (البخاري), Մարգարէն կանչել տուաւ Զայտ պըմ Թհապէթը (زيد بن ثابت), Եւ զայն իրեն գրել տուաւ: Իպն Ում Մաքբում (ابن أم مكتوم) անունով հիւանդ մարդ մը (որ չէր կրնար պատերազմներու մասնակցիլ եւ հարուստ չէր՝ իր ունեցածը Մարգարէին տալու), երր եկաւ եւ բացատրութիւն ուզեց, Մարգարէն աւելցուց վերը յիշուած համարին վրայ. “ի բաց առեալ անոնք որոնք հիւանդութեամբ անկարող են” (Սուլրաք ԱԼ Թապա, 95):

Կը տեսնենք, թէ ինչպէս պարագաներու համեմատ, ԱԼ-Ղահ սուլրադներով օգնութեան կը հասնի մարգարէին...

## ԱԱՀԻՀ ՄՈՒՍԼԻՄ (صحيح مسلم)

(الرياض، السعودية، ١٩٧١)

### ԻԳՆ ՍԱ.'Տ (ابن سعد)

(طبقات ابن سعد، الجزء الثاني، صفحة ٣٢)

Այս երկու մահմետական կարեւոր աղբիւրները կը խօսին, թէ ինչպէս կոտորուեցան Մատինայի (المدينة) հրեայ երեք գլխաւոր ցեղախումբերը: Անոնց դէմ Մուհամմատ ճիհատ հոչակեց եւ խրամատներու մէջ ողջ ողջ բաղեց:

Այս ճիհատը չհասկցուեցաւ որպէս հոգեկան, սրտի պայքար՝ չարի եւ սատանայի դէմ, այլ զինեալ պայքար՝ բոլոր անոնց դէմ որոնք Ալլահն ու անոր առաքեալը չին խոստովաներ:

Այս ճիհատը պատերազմական ըմբոնումով հասկցուեցաւ Մուհամմատի յաջորդող 4 խալիֆաներու կողմէն, որոնցմէ երեքը սպաննուեցան:

Առաջին խալիֆան Ապու Պաքրն էր (أبو بكر), որ պատերազմեցաւ Եամամայի ժողովուրդներու դէմ, որոնք ուզեցին խալամութիւնը լինել:

Երկրորդ խալիֆան Օմարն էր (عُمَر), որ գրաւեց Դամասկոսը եւ Սուլրիան եւ երկրորդ դասակարգի ֆաղաքացի

համարեց ոչ-մահմետականները: Իր օրով, հրահանգ տրուեցաւ ոչ-մուսլումաններուն՝ ճի չհեծնել, որ անոնց եկեղեցիները մզկիթներէն աւելի ցած ըլլան եւ ահաւոր տուրք տան:

Երրորդ խալիֆան Օսմանն էր, որ յարձակեցաւ Հայաստանի եւ հիւսիսային Պարսկաստանի վրայ:

Չորրորդ խալիֆան Ալին էր (**علي**), որուն ժամանակ խալամական ներքին կոփւները ծագեցան եւ 13,000 խալամ զոհեր եղան: Այդ պատերազմներէն ծագում առին Սիւննի-Շիի հակամարտութիւնները:

## 5. Այսօրուան ըմբռնումը

Պիտի համառօտեմ նիհատի նկատմամբ՝ մուսլուման հեղինակներու այսօրուան մօսեցումը: Աղրիւրները շատ են: Պիտի բուեմ միայն անզերէնով գրուած կամ անզերէնի թարգմանուած գործերը որոնեն նիհատի մասին կը խօսին:

## Ա.ՂԲԻՒՐՆԵՐ/ REFERENCES

- “Encyclopaedia of Islam”,  
published by Brill, Leiden, The Netherlands.

- “Reliance of the Traveler”, (A Classic Manual of Islamic Sacred Law), by Ahmad al-Misri, translated by Nuh Ha Mim Keller,  
published by Amana publications, Beltsville, Maryland, USA 1991

- Sell, Canon, “The Historical Development of the Quran”,  
published by People International.

- Dawood, N. J., “The Koran”,  
Penguin, London, England, 1995

- Watt, W. M., "Muhammad at Mecca",  
Oxford University Press, London 1952.

- Rodwell, J. M., "The Koran",  
published by Everyman, London, England

- Dashti, Ali, “23 Years: A Study in the Prophetic Career of Mohammad”,

Mazda, Costa Mesa, CA, 1994. Translated by F.R.C. Bagley

- Wensinck, A., "**Muhammad and the Jews of Medina**", publ. by K. S. V.
- Abu Dawud, Suliman, "**Sunan**", al-Madina, New Delhi, 1985, translated by A. Hasan
- Ayoub, Mahmoud, "**The Quran and Its Interpreters**" vol. II - The House of Imran, Albany, N.Y.; State University of New York Press, 1992
- Asad, Muhammad , "**The Message of the Quran**", Dar Al-Andalous, Gibraltar, 1980
- Payne, Robert, "**The History of Islam**", Dorset Press, New York, 1990
- Fregosi Paul, "**Jihad**", Prometheus Books, Amherst, New York, 1998

### **ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ**

Ծայրայեղականները աներկրայ են **Ճիշտություն** սրբազան պատերազմ նկատելու մէջ: Խսկ չափաւոր կեցուածք ունեցող մահմետականները կը ջանան աւելի մեղմ եւ արդարացուցիչ հանգամանք տալ անոր: Այսօրուան մուալլիման հեղինակներու մօտեցումները հետեւեալ կերպով պիտի համառօտեմ.

- 1) **Ճիշտ** բառը չի նշանակեր անպատճառ եւ միա՛յն զինեալ պայքար: Ան ունի տարրեր իմաստ եւ նշանակութիւններ:
- 2) Կարելի չէ Քոր'անէն դուրս հանել այն համարները որոնք կոխի կը մղեն եւ զանոնք ներկայացնել որպէս միակ կերպը պայքարի:
- 3) Այս ձեւով, անարդար կը դառնանք, որովհետեւ կը վերածենք իսլամութիւնը որպէս բոնակալ, վայրագ եւ անհանդուրժող կրօնի մը:
- 3) Զինեալ պայքարը՝ **Ճիշտություն** նկատուելու է որպէս վերջին միջոցառում:

4) Զինեալ ըլլալու պարագային, ճիհատը իսլամութեան պաշտպանողական գէնք է եւ ոչ՝ յարձակողական: (Տեսնել Սուրադ Ալ Թաուպա, 1, 13):

5) Հարկ չկայ ճիհատի, եթէ ժողովուրդները համերաշխ ապրին, քանի որ «Ալլահ չի սիրեր ճնշող մարդիկը» (Սուրադ Ալ Պաֆարա, 190-191):

### Սակայն,

Պատմութիւնը կը վկայէ, թէ վերը յիշուած կէտերը նկատի չեն առնուած, երբ մահմետականութիւնը ճիհատով ուզեց աշխարհի տիրանալ:

Քանի որ մահմետականութեան նպատակը աշխարհը իսլամութեան Ալլահին ենթարկել է, ճիհատը կը մնայ անհրաժեշտ եւ այսօր, վկայութենէ, աղօթքէ, ծոմէ, ուխտագնացութենէ եւ բարեգործութենէ վերջ՝ ան կը կազմէ իսլամութեան նրդ սրբազն պարտականութիւնը:

Եթէ ճիհատը միայն պաշտպանութեան համար է, ի՞նչ պատճառով եղած է Պալիի (Ինտոնիզիա) հանգստարանի մէջ պայթումը, որ 200 աւստրալիացի զրուաշրջիկներու կեանքը խլեց:

Եթէ ճիհատը հոգիի եւ սրտի պայքար է, ի՞նչ պատճառով է Պեսլանի (Ռուսիա) դպրոցի վրայ յարձակումը, ուր հարիւրաւոր մանուկներ զոհ գացին:

Եթէ ճիհատը վերջին միջոցառումն է, ինչպէ՞ս կ'արդարացուի Ալներիոյ անպատճերու մէջ կորսուած կաթողիկէ վեց վանականներու մորթուիլը:

Թուած դէպէերը նմոյշներ են այն արիւնալի դէպէնելին, որոնք ամեն օր կը կրկնուին, ճիհատի միջոառումով:

Ճիհատը աստուածային պարտականութիւն է՝ ամէն մահմետականի ուսերուն վրայ դրուած: «Ճիհատի չմասնակցողը երկինքի չ'արժանանար» ըսած են մուսլուման հին եւ նոր հեղինակներ:

Ճիհատը եղած է եւ պիտի մնայ զինեալ պայքար մինչեւ «վերջին ժամու գալը»՝ արաբերէնով՝ հոչակաւոր խօսքը (حَتَّى تَقُوم السَّاعَة):

## ԿԻՆԸ ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Եթէ մահմետականի մը հարցնես. «Ո՞վ է կինը եւ ի՞նչ դեր կը խաղայ քու կրօնքիդ մէջ», անվարան՝ կնոշ դերին շատագովականը պիտի ընէ. համարներ պիտի շանայ փնտոել եւ ներկայացնել, ուր կինը հաւասար է այր մարդուն, ուր կը ներկայացուի որպէս ընկերութեան կորիզը կազմող եւ մարդկութեան արժանի տեղը գրաւող արարած մը:

Սակայն 1400 տարիէ ի վեր, մահմետական կինը չէ կարողացած ունենալ այն դիրքն ու պաշտօնը եւ արժանապատութիւնը զորս Աստուած իրեն շնորհած է: Կրնայ ըլլալ որ, հին ժամանակներուն, կարգ մը հասարակութիւններ, ընկերութիւններ եւ ժողովուրդներ անհաշտ գտնուած ըլլան կնոշ դերին նկատմամբ, բայց այս ժողովուրդները հետզհետէ բարեփոխած են իրենց դիրքը եւ մտասեւեռումը կնոշ հանդէպ:

Իսլամութիւնը սակայն անզիջող եղած է կնոշ հանդէպ:  
Քրիստոնէութեան մէջ, ամուսինը ընտանիքին եւ կնոշ գլուխն է, բայց ամէն բանի մէջ հաւասար է իր կնոշ: Իսլամութեան մէջ տարրեր է: Այր մարդը աւելի բարձր է կնոշմէ, անոր վերահսկիչն է: Կինը՝ մարդուն պաշտպանութեան ենթակայ է, չի կրնար իր ուզածը ընել, նամբորդելու պարագային, առանց այր մարդու հրամանին,  
չի կրնար տունէն դուրս գալ, եւ այն մահրով՝ (رَحْمَةً)  
ամուսնական դրամագինով զոր կու տայ, այր մարդը կը դառնայ տէր տիրականը կնոշ: Ինչպէս ծնողքը հոգատարներն ու խնամատարներն են երեխաներուն, աղջիկն ալ, երբ կ'ամուսնանայ, կը դառնայ իր ամուսնին խնամատարութեան առարկան: Կնոշ միակ նպատակն է՝ երեխայ բերել եւ ամուսնոյն հանոյք պատճառել: Լիպիոյ նախագահ Մուամմար էլ Քատտաֆի, Թրիփուլի մայրաքաղաքի մէջ՝ «Արաք կիներու Միջազգային ժողով»ի նիստերու մէկուն մէջ յայտարարեց. «Կինը կովի կը նմանի: Անոր միակ գործն է ճագ բերել եւ կար տալ»:

## ԿԻՆԸ ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԱԶՔՈՎ

Մուհամմատ չծնած՝ հայրը կը մեռնէր. շատ փոքր տարիքին՝ մայրը կը կորսնցնէ. 6 տարեկանին՝ մեծ հայրը, որուն խնամքին յանձնուած էր, կը մահանայ. ստնտու մը զինք կը մեծցնէ եւ քանի մը տարի յետոյ կը մահանայ. 25 տարեկանին՝ կ'ամուսնանայ իրմէ 15 տարի մեծ՝ կնոջ մը հետ. ամուսնութիւնը կը տեւէ քանի մը տարի, ապա Խատինէն (Ճիշտ) կը մեռնի եւ Մուհամմատ, այլեւս ազատ ու անկաշկանդ, ամէն երեկոյ, կնոջ մը գիրկը կ'իյնայ:

Այս բոլոր դժբախտութիւնները, առաւել՝ արարներու մօտ, կնոջ հանդէպ արդէն գոյութիւն ունեցող ժխտական մօտեցումները, Մուհամմատի մօտ սեռային յարաքերութիւններու սանձարձակ յագեցումը, մեզի կու տան այն բացասական պատկերը զոր Մուհամմատ գոյացուց կնոջ հանդէպ:

Քոր'անի մէջ «զառւաճ (زجاج)` ամուսնութիւնը գոյութիւն չունի. կայ միայն հիմա (نکاح)` «սեռային յարաքերութիւն» բառը: Այս մօտեցումը կը բաւէ արդէն համոզելու՝ թէ կինը, առաւելաբար հաճոյվ յագեցնելու համար է: Պիտի տեսնենք թէ, անկողինէն դուրս, կինը հաւասար է այր մարդու կէսին. ստեղծուած է այր մարդու ծուռ կողի ուսկորէն. դատարանի մէջ երկու կնոջ վկայութիւնները հաւասար են մէկ այր մարդու վկայութեան. կինը անկողնի մէջ ծեծուելու է, եւալն:

**ԳՈՐԱՆԻ ՄԷՋ ԿԻՆԸ ԵՐԿՐՈՐԴ**

**ԴԱՍԱԿԱՐԳԻ ԱՐԱՐԱԾ է**

Ահա՝ Քոր'անի մէջ կնոջ իրաւունքները.

«Այր մարդիկը մէկ աստիճան աւելի բարձր են» (Մուրադ Ալ Պաքարա, 228)

«Մարդու ժառանգական իրաւունքը կնոջ բաժինին երկու անգամն է» (Մուրադ Ալ Նիսա', 11):

«Եթէ երկու այր մարդիկ չգտնուին դատարանի վկայութեան համար, այն ատեն՝ մէկ այր մարդ եւ երկու կին» (Սուրադ Ալ Նիսա', 14):

«Սիրելի է այր մարդոց աչքին երկու բան՝ կիները, զաւակները, ոսկիի եւ արծարի հնչիւնը, ընտրեալ ձիերը, արջառ եւ հերկուած հողերը» (Սուրեդ Ալ Իմրան, 14):

Ինչպէս կը տեսնենք, կինը մարդու կալուած համարուած է (Յ.Ա.)

«Անմաքուր ես, եթէ յարաբերիս կիներու հետ» (Սուրադ Ալ Նիսա', 43 համաօտութեամբ):

«Եթէ կիները չհնազանդին, մահիներու մէջ ազդարարէ՛ իրենց, մի՛ ֆնանար իրենց հետ, ծեծէ՛ զիրենի» (Սուրադ Ալ Նիսա', 34)

Կին ծեծելու մասին՝ յաջորդ պարբերութիւններու մէջ:

«Անոնի որոնի երդում կ'ընեն իրենց կիներուն չմօտենալ, պէտք է չորս ամիս իրենց հետ չյարաբերիլ» (Սուրադ Ալ Պաքարա, 226):

Հինապ (جاپ)՝ ծածկոց հագնելու մասին՝ տեսնել Սուրադ Ալ Նուր, 31, եւ Սուրադ Ալ Ահզապ, 59):

«Ամուսնացի՛ր բատ քու հանոյալից ընտրութեան՝ երկու, երեք կամ չորս կիներու հետ» (Սուրադ Ալ Նիսա', 3):

«Կինդ քու հերկուելիք դաշտդ է: Հերկէ՛ զայն երբոր ուզես» (Արաբերէնի մէջ գործածուած բառը իրքի է (رث)՝ չհերկուած արտ: Յ.Ա.) (Սուրադ Ալ Պաքարա, 223):

«...Եթէ ամուսինը արձակէ իր կինը (ապահարզան), չի կրնար վերստին իր կնոջ վերադառնալ, մինչեւ որ այս կինը ուրիշի մը հետ չյարաբերի» (Սուրադ Ալ Պաքարա, 230):

## ՀԱՍԻԹՀԻ ՄԷՋ (المحدث)

ԿԻՆԸ ՍՏՈՐԱԴԱՍ ԱՐԱՐԱԾ է

(Մէջբերելիք խօսիքը առնուած են Սահիկ Ալ Պուխարիի հեղինակաւոր հատիքիներէն: Խօսիքը առնուած են Մուհամմատի ըսածներէն):

«Ալլահն է որ իրաման տուաւ, Սուրադ Ալ Հինայի շնորհիւ, որ կիները քող գործածեն»,  
(Հատոր 1: 148):

«Երբ կիներ հարցուցին թէ ինչո՞ւ կիներու վկայութիւնը այր մարդոց վկայութեան չի համապատասխաներ, մարգարէն պատասխանեց. «Որովհետեւ կիները պակասաւոր են խելքով եւ կրօնիքով» (نَاقصَاتٌ دِينًا وَعَقْلًا)

(Հատոր 3: 826):

«Մուհամմատ ըսաւ կիներուն. “Զեմ հանդիպած խելքով աւելի պակասակոր մէկու՝ քան ձեզի”»  
(Հատոր 2: 541):

«Ինձի առիթ տրուեցաւ դժոխքը տեսնելու եւ անոր բնակիչներու մեծամասնութիւնը կիներ են»:  
(Հատոր 1: 28, 301. Հատ. 2: 161. Հատ. 7: 124):

«Զարութեան նախագուշակներն են կինը, ճին եւ տունը»  
(Հատոր 7: 30):

«Փորձառութեամբ գիտեմ, թէ կիները մարդոց ամենավնասակար բաներն են»  
(հատոր 7: 33):

«Ալլահ իր անեծքը պիտի դրկէ այն կիներու դէմ, ո-րոնք արուեստական մազ կը գործածեն»:  
(Հատոր 7: 133)

«Մուհամմատի սեռային կարողութիւնը հաւասար է այր մարդոց սեռային կարողութեան 30 անգամի»:  
(Հատոր 1: 268)

Երբ Ալլահ Մուհամմատին թոյլատրեց ամուսնանալ իր որդեգրած տղուն՝ Զէյտի կնոջ հետ, իր կինը՝ Ալժա ըսաւ. «Ո՛վ Ալլահի Առաքեալ, կը տեսնեմ, թէ Ալլահ քու սեռային պահանջներդ յագեցնելու ետեւէ է»» (հատոր 7: 48):

## ԿԻՆ ՄԵԾԵԼԸ

### 1) ՄԵՐ ՕՐԵԲՈՒ ՄԵԿՆԱՐԱՆՈՒԹԻՒՆԸ

Քոր'անի մէջ, *Սուրադ Ալ Նիսա'* 34 վիճարանութիւններու առիթ տուած է: Հոս պիտի ջանամ ամենահոչակաւոր մեկնարանութիւնները տալ:

**ՏԱՈՒՏ** (Dawood): «Այր մարդիկը հեղինակութիւն ունին եւ կիներէն աւելի բարձր են, որովհետեւ անոնք կը հոգան անոնց ապրուստը: Լաւ կիները անոնք են, որոնք հնազանդ են: Պատժեցէ՛՛ այն կիները որոնց ըմբոստութենէ կամ անհնազանդութենէ կը վախնաֆ. տարրեր անկողիններու մէջ պառկեցուցէ՛՛ զանոնին եւ ձաղկեցէ՛՛ զիրենին: Դադրեցուցէ՛՛ զիրենի հարուածելէ, երբ ձեր խօսքը մտիկ ընեն»:

*The Koran, Penguin, London, 1995*

**ՓԻՔԹՀԱԼ** (Pickthall): «Այր մարդիկը խնամատարներն են կիներու. անոնց խնամք տանելով, այր մարդիկը իրենց կալուածները կը մեծցնեն: Եթէ կիները չհնազանդին, մեկուսացուցէ՛՛ զանոնին եւ ծեծեցէ՛՛ զիրենին»:

*(The Meaning of the Glorious Koran, Mentor, New York, 1953)*

**ԱԼԻ:** Այր մարդիկը պաշտպաններն ու պահապաններն են կիներու, քանի որ Ալլահ անոնց աւելի զօրաւոր ոյժ տուած է: Այն կիները որոնք անհաւատարիմ են կամ անհնազանդ են իրենց վարուելակերպին մէջ, մերժեցէ՛՛ անոնց հետ քնանալ եւ թերեւ կերպով ծեծեցէ՛՛ զիրենին»: (Abdullah Youssef Ali, "The Quran", Tahrike Tarsile Quran, Inc., Elmhurst, NY, 1997)

Ահա՝ ժամանակաւոր մեկնիչներու կարծիքը *Սուրադ Ալ Նիսա'*յի, որ կը հրահանգէ կիներ ծեծելը:

Որովհետեւ այս Սուրադը վիճայարոյց է արեւմտեան մտայնութեան համար, Քոր'անի մուսլուման քարգմանիշները շանացած են աւելի մեղմ բառով քարգամել ծեծել բառը: Բայց արաբերէնի մէջ **ضَرَبَ** տարապա յստակօրէն կը նշանակէ ֆիզիքապէս ծեծել: Այս բառը չի նշանակեր պատժել, անգունել, կշտամբել:

Ոմանք ուզեցին փոխարերական իմաստ տալ եւ արաբերէնի մէջ կայ ծեծել բառին փոխարերական իմաստը՝ օրինակ, *տարապա մարհալան'* **ضرب مثلاً** (բառացիօրէն՝ օրինակ մը ծեծել), բայց երբ մուսլուման հին մեկնիշները կ'աւելցնեն եւ կ'ըսեն. «ծեծելու ժամանակ, ֆիզիքական հետք, վէրք, կապուտութիւն մի քողով», ծեծ բառը կը կորսնցնէ իր փոխարերական իմաստը:

## 2) Անոր ենթահողը

Ինչպէ՞ս ծագում առաւ այս համարը:

ա) Ալ Ռազի (الرازي) մուսլուման հեղինակութիւնը, իր *Ար Թափսիր Ալ Քապիր* գիրքին մէջ (*التفسير الكبير*), հետեւեալը կը պատմէ. «Կին մը եկաւ մարգարէին մօտ գանգատելու, թէ ամուսինը երեսը ապտակեր է եւ հետք քողած է: Մարգարէն ըսաւ. “Գնա՞”, հաշտուէ՞”, բայց յետոյ աւելցուց. “Մպասէ՞” մինչեւ որ այս հարցի մասին Քիչ մը մտածեմ”: Որոշ ժամանակ մը յետոյ, Ալլահ Մուհամմատին յայտնեց *Սուրադ Ալ Նիսա*՝ եւ Մուհամմատ ըսաւ. “Ես տարրեր բան մը կ'ուզէի, բայց Ալլահ տարրեր բան մը ուզեց, այսինքն՝ կիները ծեծեցէք»:

բ) «Ըստ Այաս Մուպապի, «Մուհամմատ ըսածէ՞ “Մի՞ ծեծէք Ալլահին ստեղծածները”»: Բայց Օմար (عمر) եկաւ Ալլահի առաքեալին մօտ եւ ըսաւ. «Կիները սկսան անտանելի դառնալ իրենց ամուսիններու նկատմամբ”: Այդ ժամանակ, մարգարէն հրաման տուաւ զիրենք ծեծելու: Շատ մը կիներ եկան մարգարէին մօտ գանգատելու իրենց ամուսիններու դէմ»:

գ) Օմար հետեւեալը ըսած է. «Երբե՞ք այր մարդէն պիտի

չխնդրուի թէ ինչու համար իր կինը կը ծեծէ»:

դ) *Այշա* (عائشة)՝ մարգարէին ամենասիրելի կինը եւ առանցնաշնորհեալը, ինք եւ *Հաֆսա* (حفصة) ֆիզիքապէս կարգ ու կանոնի եկած են (ծեծուած են): Ծեծի ժամանակ, *Այշա* 16 տարեկան էր: *Սահիհ Մուսլիմ* ( صحيح مسلم) կը պատմէ, թէ *Մուհամմատ* անկողնի մէջ, զօրաւոր հարուած տուած է *Այշային* եւ անոր մեծ ցաւ պատճառած: (Գիրք 9, թիւ 3526):

Ե) *Ճուպայր Պրճ Ապուալլաշ* (جبرير بن عبد الله) հետեւեալը կը պատմէ. «*Ապու Պաքր* (أبو بكر) եկաւ եւ հրաման խնդրեց մարգարէին տեսնելու: Տեսաւ դրան մօտ շատ մարդիկ նստած, բայց անոնց հրաման չէր տրուած ներս մտնելու: *Ապու Պաքր* հրաման ստացաւ եւ ներս մտաւ: Յետոյ *Օմար* (عمار) եկաւ, հրաման առաւ եւ հրաման տրուեցաւ մարգարէին հանդիպելու: Երբ ներս մտաւ, տեսաւ որ մարգարէն լուռ էր եւ իր կիներով շրջապատուած: (*Այդ օրը Մուհամմատ* ջղայնացած էր իր բոլոր կիներէն): *Օմար* ըսաւ. “Բան մը պիտի ըսեմ եւ մարգարէն պիտի խնդայ”: Եւ ըսաւ. “Երանի տեսնէիր ինչպէս վարուեցայ խատիճայի աղջկան հետ, երբ ինծմէ դրամ խնդրեց: Ոտքի կայնեցայ եւ անոր վիզին ապտակ իշեցուցի”: Ասոր վրայ, մարգարէն խնդաց եւ ըսաւ. “Տե՛ս, շուրջս եղող կիներն ալ ինծմէ դրամ կ’ուզեն”: *Ապու Պաքր* ոտքի կայնեցաւ եւ *Այշայի* (عائشة) վիզին ապտակ մը տուաւ (*Ապու Պաքր Այշայի* հայրն էր): *Օմարն* ալ ոտքի ելաւ եւ *Հաֆսան* (حفصة) ապտակեց եւ ըսաւ. “Ինչպէ՞ս *Ալլահի* առաքեալէն կը խնդրէք քան մը որ չունի” (*Օմարն* ալ *Հաֆսայի* հայրն էր): (*Ինչպէս կը տեսնենք, մարգարէն չծեծեց* իր երկու կիները, բայց բողոք որ այդ գործը կիներուն երկու հայրերը կատարեն Յ.Ա.):

զ) *Սահիի Ալ Պուխարի* (صحيح البخاري), քաղելով Այշայի պատմածէն, հետեւեալը կ'ըսէ. «Ապու Պաքը մօսս եկաւ եւ գէշ կերպով ինձի զարկաւ, ըսելով, թէ ժողովուրդը կալանառուած է քու կորսուած վիզնոցիդ պատճառով։ Բայց մնացի անշարժ եւ առանց զգացումս յայտնելու, որպէս թէ մեռեալ մը ըլլայի, եւ չուզեցի մարգարէն արթնցնել, բայց ստացած հարուածս շատ ցաւցնող էր»։ (Հատոր 8: 828)

է) *Իպն Իսհաք* (ابن إسحاق) կը պատմէ.

Զմեռած՝ Մուհամմատ կու տայ իր վերջին հրաժեշտի խօսքերը։

«...Զեր կիներուն վրայ իրաւունք ունիք, անոնք ալ՝ ձեր վրայ։ Իրաւունք ունիք որ ձեզի չմերժեն անկողինը եւ պէտք չէ վարուին կոշտ եւ անփափկանկատ կերպով։ Եթէ այսպիսի վարուելակերպ ունին, Ալլահը հրաման կու տայ ձեզի որ զիրենք տարբեր սենեակներու մէշ դնէք եւ զիրենք ծեծէք, բայց ոչ՝ խստորթեամբ։ Եթէ հնազանդին, իրաւունք կ'ունենան կերակուրի եւ հագուստի»։

(Իպն Իսհաք, *Մարգարէին կեանքը*, բարգմանութիւն A. Guillaume-ի, Օբսֆորտ, 1955, էջ 651):

ը) *Իպն Քարհիր* (بن كثیر), հետեւեալ ձեզով կ'արդարացնէ կին ծեծելը.

◻ Ալլահ այր մարդու եւ կնոշ միջեւ տարբերութիւն դրած է։ Այր մարդը աւելի բարձր է։

◻ Մարդիկը կիներու պաշտպաններն են եւ պաշտպանութեան մաս կը կազմեն պատիմն ու ծեծը։

◻ Կիները հնազանդելու են։ Անհնազանդութեան պատիժը ծեծն է։

◻ Ծեծէն առաջ, աւելի նպաստաւոր պատիժ մը կայ՝ սեռային յարաբերութիւն չունենալ անոր հետ եւ անոր՝ (կնոշ) կոնակ դարձնել։

Տեսնել՝ Իպմ Քարհիրի “Թափսիր” (التفسير لابن كثير),  
յիշուած գործ, էջ 50-53

(Աւելի հետաքրքրական բացատրութիւններու համար,  
կարելի է դիմել.

<http://www.ao140.com/beating.htm>

### ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Չեմ կարծեր, թէ այս կարծիքները մեկնարանութեան կը  
կարօտին:

Կինը իսլամութեան մէջ առարկայ է, սահմանուած է իր  
ամուսինին հաճոյք պատճառելու եւ եթէ չհնազանդի,  
ծեծն է անոր պատիժը:

Դժբախտաբար այդ մօտեցումները աստուածային հեղի-  
նակութեամբ գրուած են:

# ԻՍԼԱՄ ԸԼԼԱԼՈՒ

## ՀԻՆԳ ՈՂՆԱՍԻՒՆԵՐԸ

### (أركان الدين الخمسة)

Ամէն կրօնի անդամակցութեան փաստեր, պայմաններ եւ ընդունուելու ձեւականութիւններ կ'ունենայ: Հրեական կրօնի պատկանելութեան գլխաւոր պայմանը թլփառութիւնն է եւ մովսիսական օրէնքներու գործադրութիւնը: Քրիստոնէութեան մէջ՝ Քրիստոսի փրկչական գործին հաւատալն է, որ կը դրսեւորուի մկրտութեամբ եւ խորհուրդներու մասնակցելով:

Իսլամութիւնն ալ ունի պատկանելիութեան պայմաններ: Անոնք թիւով հինգ են.

- 1) Վկայութիւնը՝ Աշ Շահատա (الشهادة)
- 2) Աղօթքը՝ Աս Սալահ (الصلوة)
- 3) Ծոմը՝ Աս Սոմ (الصوم)
- 4) Բարեգործութիւնը՝ Ալ Զուғադ (الزكاة)
- 5) Ուխտագնացութիւնը՝ Ալ Հաբ (الحجّ)

Մանրամասնութիւններու մէջ չմտած, կ'ուզեմ շեշտել, թէ այս հինգ կարեւոր կրօնական պարտականութիւններէն եւ ոչ մէկը մահմետական է: Այլ խօսքով, բոլորն ալ ընդօրինակուած են հրեական, քրիստոնէական աղանդաւոր նազովրեական եւ զրադաշտական կրօններէն:

Մահմետականութիւնը ո՞չ մէկ նորութիւն բերաւ: Քոր՝ անը արդէն այս եղելութիւնը կը շեշտէ: Մուհամմադին բոլոր ըրածը՝ հին կրօններու վարդապետութիւններու վաւերացումն է միայն:

Տեսնենք այս պայմաններուն ամփոփումը:

**ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ՝ ԱՇ ՇԱՀԱՏԱ (الشهادة)**

Իսլամութիւնը հետեւեալ բացատրութիւնները կու տայ:

1. Աստուած ստեղծեց մարդը որպէսզի ան պաշտէ միակ Աստուածը: «Ես չստեղծեցի Ունար եւ Ճիճնը (մարդն ու ոգին), եթէ ոչ՝ պաշտամունքի համար» (Սու րադ Ալ Թհարիադ, 56 սուրա զարաւրության մասին):

2. Մուսալիմը պարտական է ամէն առիթին ըստու այս դաւանութիւնը «ԼԱ ԻԼԱ ԻԼԱ ԱԼԱ ԱԼԱ, ՈՒԱ ՄՈՒՀԱՄՄԱՍ ՐԱՍՈՒԼ ԱԼԱ ԱԼԱ»,

(«لَا إِلَهَ إِلَّا اللَّهُ وَمُحَمَّدٌ رَسُولُ اللَّهِ») Զկայ Աստուած այլ միակ Ալլահն է Աստուածը, եւ անոր առաքեալը՝ Մուհամմատը: Երկու վկայութիւնները կարեւոր են: Մէկ վկայութեամբ՝ մուսլումանը դժոխքէն չ'ազատիր:

3. Այս վկայութիւնը կը պարունակէ նաև հաւատքի հանգանակներ: Մուլումանը պիտի հաւատայ Աստուծոյ, անոր իրեշտակներուն, մարգարեններուն եւ անոնց գիրքներուն, վերջին օրուան, բարիի եւ չարի նախասահմանութեան:

4. Վկայութիւնը բանալին է երկինքի: Մուհամմատ ըսած է՝ «կրակ չի մտներ ան որ այս երկու վկայութիւնները տայ»: Այս բանալին ունի սուր ատամներ: Այսպէս ալ այս վկայութիւնը ունի իրեն կցուած հաւատալիքները:

5. Վկայութիւնը բացարձակապէս կը մերժէ ոեւէ ուրիշ աստուած դաւանիլ: Խլամութիւնը մուշրիք (مشرك) կը համարէ քրիստոնեանները, որովհետեւ Աստուծոյ հետ, աստուածակից կը նկատեն Քրիստոն ու Ս. Հոգին:

(Մուհամմատ եւ իր դաւանակիցները երբե՛ք չեն հասկցած, եւ չեն ուզեր հասկնալ Սուրբ Երրորդութեան խորհուրդը: Քրիստոնեայ արարը երբ կը խաչակմէէ, կ'ըսէ. «Յանուն Հօր, եւ Որդոյ եւ Հոգոյն Երրոյ, Մէկ ԱՍՏՈՒԾ «Իլահ ուահետ» Յ.Ա.):

6. Քանի որ միայն մահմետականը կը դաւանի Ալլահին աստուածութիւնը եւ Մուհամմատին մարգարէ ըլլալը, իպամութիւնը կը մնայ Աստուծոյ միակ եւ հանելի

կրօնէը: Իսլամութիւնը պէտք է ամէն տեղ տարածուի, նոյնիսկ սուրով: Ոչ մուսլումանը երկինքին պիտի չարձանանայ:

## ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՑԻՇԵԼ ԹԷ...

Այս վկայութիւնը՝ շահատան կամ դաշահեռտ (الشهادة، التشهد)

Ալ Պաքարա 158, Ալ Նիսա' 89, Ալ Դաուգա 130, Թահա 8, Ալ Անպիա' 87, ... եւ նորութիւն մը չէր, քանի որ Մուհամմատի ցեղախումբը՝ Քորայշ, իսլամութենէն առաջ, ամէն կրօնական արարողութեան սկիզբը կը գործածէր նոյնանման վկայութիւն-աղօրք մը, որ կը կոչուէր իհլալ (جَلَلٌ) «մենք ներկայ ենք քու ներկայութեանդ առցեւ, ով Ալլահ, դուն միակն ես եւ աստուածութեանդ բաժնեկից չունիս»:

Այս միաստուածութեան հանդէա վկայութիւնը յար եւ նման է Հին Կտակարանի եբրայական Շիմա սկզբնատառ աղօրքին «Լսէ՛ ով Իսրայէլ, մեր ներկան մէկ Աստուած է»:

Այս միաստուածութեան վկայութեան բանաձեւին վրայ, Մուհամմատ, յետագային աւելցուց իր անունը՝ Գարբիէլի յայտնութեան մէջ, կար միայն միաստուածութեան դաւանութիւնը:

## ԱՂՕԹՔԸ (الصلوة)

Աղօրքը յանախ յիշուած է Քոր'անի մէջ, փաստ մը՝ թէ աղօրքը անհրաժեշտութիւն է իսլամութեան մէջ:

Ահա՝ աղօրքի մասին քանի մը մէջքերումներ.

«Անոնք որոնք կը հաւատան...եւ աղօրք կ'ընեն, Ալլահէն պիտի ստանան վարձք»

(Սուրադ Ալ Պաքարա, 172):

«Քարեպաշտ է ան որ կ'աղօրէ » (Նոյն):

«Իրական հաւատացեալները անոնք են, որոնք կ'աղօրեն»

(Սուրադ Ալ Ինֆալ, 2,3):

Աղօրքը սակայն Ալլահի հետ միութենէ աւելի, պարտա-

կանութիւն է եւ անոր ձեւականութիւնը, ծխակատարութիւնը եւ անոր հետ կապուած պայմանները շատ խիստ են: Հոգին դեպի Ալլահ բարձրացնելէ աւելի, աղօթքը աւելի ձեւական է եւ պարտադրութիւն: Մզկիրէն լսուած աղօթքը, գորգի վրայ ծունկի եկած՝ մուսլումանին աղօթքը, աւելի աղօթքի հրաւեր է քան' սրտէն բխած խօսակցութիւն: Ահա՝ օրը հինգ անգամ արտասանուած աղօթքը, որ աւելի ձեւաւորուած հրաւեր է. «Զկայ Աստուած Ալլահէն զատ եւ Մուհամմատն է անոր մարգարէն: Պատրաստ եղի՛ր աղօթելու: Ալլահէն զատ չկայ Աստուած, Մուհամմատն ալ անոր մարգարէն է (3 անգամ). աղօթքը ժունէն լաւ է» (Վերջ աղօթքի): Եւ այս բանաձեւը 1400 տարիէ ի վեր, չէ փոխուած: Մուսլումանը ուրիշ աղօթք չունի, չունի աղօթագիրք, չունի ուրիշ բանաձեւ: Վերը յիշուած բանաձեւը կ'արտասանուի բաղումներու, հարսանիքներու, Ալ Ատհա տօնին, թլիքատութեան ժամանակ եւլն:

Լաւ մահմետական ըլլալու համար, անհրաժեշտութիւն է օրը 5 անգամ աղօթելը՝

1. Առաւօտ (صُبْحُ)
2. Կէսօր (ظَهَرُ)
3. Կէսօրէ եսր (عَصْرُ)
4. Երեկոյ (عَشَاءُ)
5. Գիշեր (مَسَاءُ)

Անվաւեր են այս աղօթքները, եթէ արաբերէնով չարտասանուին:

Կան նաև ուրիշ ժամեր, բայց պարտադրութեան տակ չեն քողուր մահմետականը, ինչպէս՝ Սալահ Ալ Ճումու'ա (صلاة الجمعة)՝ Ուրբարի աղօթքը:

Աղօթքէն առաջ, միշտ պէտք է մաքրութիւն տեղի ունենայ: Այս մաքրութենէն կախեալ է աղօթքին արժէքն ու օգտակարութիւնը:

Այս մաքրութիւնը մարմնական մասնակի մաքրութիւն է՝

**Ալ Ուտու** (الوضوء) , **Ալ Ղուսլ'** (الفصل) , մարմինի ամբողջական մաքրութիւն, **Ադ Դառեամմոմն** ալ (الجِمْمَ) աւազով մաքրութիւնն է, այն պարագային ուր չուր չկայ:

**Սուրադ Ալ Մահտայի** (سورة المائدة) համար 8-ի մէջ կան այս մաքրութեան հրահանգները: «Ով հաւատացեալներ, երբ կ'աղօթէք, ձեր երեսը լուացէք եւ ձեր ձեռքները՝ մինչեւ արմուկը, մաքրեցէք ձեր ոտքներն ու ձեռքները»:

Այս մաքրութիւնները ունին իրենց խիստ ցուցմունքները, որոնք ծիծաղելի կը բուին: Այսպէս՝ ուշադիր ըլլալու է որ, ժիրը բերնէն առաջ չլուացուի, ճախ ձեռքը՝ աջէն առաջ, մէկ անգամ չկատարուի, այլ երեք անգամ... այլապէս աղօթքը անվաներ կը դառնայ:

**Աղօթք** պէտք է դէպի **Մաֆֆա** քաղաքը ուղղուած ըլլայ եւ այս հանրային աղօթքներուն, կինները չեն կրնար մասնակցիլ:

## ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՑԻՇԵԼ Թէ...

Սկզբնական շրջանին, երբ Մուհամմատ լաւ յարաբերութեան մէջ էր հրեաներու հետ, աղօթքը, հրեաներու պէս, օրը 3 անգամ կը կատարուէր: Այսպէս, Դանիէլ Մարգարէին մօտ (4:10), **Թալմուտի** մէջ (*Berákhóth*, fol. 7b, col.1), կը գտնենք օրուան մէջ բաժնուած աղօթքներու պահերը: Դաւիթ մարգարէն կ'ըսէ. «Առաւօտ, իրիկուն եւ կէսօր, բարձրաղաղակ՝ կ'աղօթեմ»:

Երբ Մուհամմատ սկսաւ խնդիրներ ունենալ հրեաներու հետ, անոնց սովորութիւնները հերքելու սկսաւ: Աղօթքը զոր կը կատարէր, երեսը դէպի նրուսաղէմ ուղղուած, պիտի դարձնէր դէպի Մաֆֆա, իսկ թիւն ալ՝ 3-էն պիտի բարձրացնէր 5-ի: Քոր՝անի մէջ, աղօթքը պէտք է 4 անգամ ըլլայ, բայց յետագային, գիշերուան աղօթքը երկուէի բաժնուեցաւ՝ երեկոյ եւ գիշեր, ուստի, աղօթքները եղան 5:

Երբ Մուհամմատ երկինք վերացաւ (إِلْيَاسِرَ) , Աստուած հրահանգեց իրեն 5 անգամ աղօթել:

Ապու Իսա Ալ Մաղրիպի (أبو عيسى المغربي) կ'ըսէ, թէ «աղօթներուն հինգ անգամ՝ ըլլալը առնուած է Սապիթին (الصائبين)՝ կրօնական խմբաւորումէն, որ գոյութիւն ունէր Սուհամմատի ժամանակ»:

(Տեսնել՝ Ապուլ Թիտա ٱللَّهُ, Ալ Թաուարիխուու  
Թատիմա (التاريخ القدیم)

Պատմական Հին Թուականները, (Hist. Ante-Islamica, p. 148), եւ ըստ պարսկական Աւետայի, օրը քածնուած է 5 մասերու, որոնց ժամանակ պէտք է աղօթք կատարուի:

Աղօթքը կանխող մաքրութիւններն ալ հրեաներու Թալ-մուտէն եւ Հին Կտակարանէն առնուած են: Նոյնիսկ աւազով մաքրութիլը (التیمّ)՝ հրէական սովորութիւն էր: (Տեսնել՝ D.S. Margoliouth, Mohammed and the Rise of Islam, p. 102-103)

Աղօթքի ժամանակ որդեգրուած ֆիզիքական կեցուածքն ալ առնուած է հրէական սովորութիւններէ. ինչպէս նաեւ հասարակական աղօթքն ալ առնուած է փարիսեցիններէն. եւ Աւետարանին մէջ Քրիստոս խոսած է փարիսեցիններու մասին, որոնի ի ցոյց մարդկան, հրապարակներու վրայ կը սիրէին աղօթել (Մատթ. 6:5):

## ԾՈՄԸ (الصوم)

«Ո՛վ հաւատացեալներ, ձեզի համար գրուած է որ ծոմ պահէք, ինչպէս գրուած էր ձեզմէ առաջ եղողներուն, որպէսզի Աստուծմէ վախնաք» (Սուրադ Ալ Պաքարա, 179):

Մաքքայական սուրադներու մէջ մէկ անգամ յիշուած է ծոմը (Սուրադ Մարիհամ, 27), բայց երբ Մուհամմատ գաղթեց դէպի Մատինա եւ տեսաւ ծոմապահութեան գործադրութիւնը հրեաներու մօտ, ինքն ալ շեշտեց անոր կարեւորութիւնը, այնպէս որ, ծոմի մասին շատ համարներ կան մատինական սուրադներու մէջ:

Ծոմը դադարումն է կերակուրի, խմիչքի եւ սեռային յարաքերութեան (առաւօտ ժամանակ):

Այնքան կարեւոր դարձաւ որ, Մոհամմատ զայն որակեց «կրօնքին դարպասը», ըստ *Ալ Ղազալի* (الْعَزَالِي) մեկնութեան:

Մուալումանները ծոմը կը պահեն իսլամական տարուան 9րդ ամիսը՝ Բամատանը (رمضان), որ ամենանուիրական ամիսն է, քանի որ այն ատենին էր որ Մուհամմատ ստացաւ Քոր’անը:

Ծոմի հետ կապուած անիմաստ օրէնքներ կան որոնք ծոմը ապարդիւն կը դարձնեն: Ծոմը չեղեալ է, եթէ կաթիլ մը ջուր կոկորդէն անցնի, եթէ նախորդ գիշերուընէ, ատամներու մէջ կերակուրի փշրանք մը կուլ տրուի, եթէ հեղուկ դեղ մը ֆիթէն կամ ականջէն կիրարկուի, եթէ երակի սրսկում կատարուի, կամ եթէ կերակուրը փսխուի: Ինչպէս կը տեսնենք, աւելի ուշադրութիւն տրուած է ծոմի ձեւականութեան, քան` անոր հոգեւոր իմաստին:

## ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԻՇԵԼ ԹԷ...

Ծոմը նորութիւն էր իսլամներու համար: Անոր գաղափարը, կիրարկումը, սահմանումները առնուած են հրեական եւ քրիստոնէական ուսուցումներէ:

Իսլամութեան մէջ, ծոմը կը սկսի, երբ կարելի ըլլայ առաւօտեան՝ զանազանել կապոյտ գիծը՝ սպիտակէն: Այս սովորութիւնը գուտ հրեական է: (Տեսնել *Berákhóth*, fol. 9b, col.1): Այս առնչութեամբ, Մուհամմատին ըրածը եղաւ՝ կապոյտի տեղ սեւ դնել, եւ համարը իջաւ. «Ծոմի գիշերը կերէ՛Շ եւ խմեցէ՛Շ, մինչեւ որ առաւօտեան, կարողանա՞ց զանազանել սպիտակ գիծը սեւէն» (Սուրադ *Ալ Պաֆարա*, 183):

Հրեական եւ Սապէական (صَابِئُونَ - صَابِئَيْنِ) սովորութիւն է նաեւ 30 օր ծոմ պահելը: Մովսէս Մարգարէն 30 օր ծոմ պահեց, յետոյ, ըստ մահմենտական մեկնարաններու, երեսուն օրերու ընթացքին, Մովսէս ատամներու դեղ գործածեց, եւ Աստուած, գոհ չմնալով Մովսէսէն, պատիժի համար, 10 օր եւս ծոմ հրահանգեց: Իրականին մէջ, մովսիսական ծոմը 40 օրուայ էր եւ քրիստոնէութիւնը ծոմի նոյն

Ժամանակը պահեց: Քրիստոս 40 օր անապատ ժաշուեցաւ եւ հոն ծոմ պահեց: Մուսլումանական 28-30 օրերուն (ըստ ամիսի կարենութեան), ծոմ պահելը սապէական (սպառ) սովորութիւն էր: (Տեսնել՝ վերը յիշուած աղբիւրը՝ **Ապու Իսա Ալ Մաղրիպի** (أبو عيسى المغربي صابئون):

**Մանօթ:** *Մաղիութ* (صابئون), կամ *Մաղի՛հմ*, Մուհամմատի ժամանակ ապրող կէս հրէական կէս հեթանոսական աղանդաւորներ էին: Քոր'անի մէջ յաճախ Մուհամմատ իրենց կ'ուղղէ խօսքը, կամ անոնց մասին կ'արտայայտուի:

## ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ (الزكاة)

Ահա՝ բարեգործութեան մասին կարեւոր համարներու ցանկը:

- Սուրադ Ալ Պաֆարա, 40, 77, 255... (سورة البقرة)
- Սուրադ Իմրան, 128 (سورة عمران)
- Սուրադ Ալ Նիսա', 79 (سورة النساء)
- Սուրադ Ալ Մահտա, 15 (اسورة المائدة)
- Սուրադ Ալ Դաուա, 5, 11, 72 (سورة التوبة)
- Սուրադ Ալ Մուենատալա, 14 (سورة المجادلة)

Բարեգործութիւնը տերի պիտի ունենայ աղօթքով: Խալիֆա Օմար պըճ Ապու Ազիզ կ'ըսէր. «Աղօթքը Աստուծոյ տանող նանապարհին կէսն է, միւս կէսին համար, ծոմը կը տանի դէպի Աստուծոյ դրախտին դուռը, իսկ բարեգործութիւնը մեզ դուռէն դէպի դրախտ կ'առաջնորդէ»:

Արարերէնի մէջ, բարեգործութիւնը ունի երեք բառ՝ Հասանա (حسنة), Սատաֆ (صدقة), եւ զաքադ (زكاة): Վերջինն է որ պարտականութեան հանգամանք ունի եւ Քոր'անին մէջ պահանջուած է: Անմիջապէս կը հասկնանք, թէ բարեգործութիւնը պարտականութիւն է աւելի, քան եղբայրսիրութենէ բխած արարք:

Մուհամմատի ժամանակ, բարեգործութիւններ կը

կատարուէիթ՝ մուսլուման դարձնելու համար ժողովուրդը՝ Բայց երբ իսլամութիւնը զօրացաւ, Ապու Պաքը խալիֆան շնչեց այս միջոցառումը:

## ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՑԻՇԵԼ ԹԷ...

Միւս պարտականութիւններու նման, բարեգործութիւնն ալ հրեական-քրիստոնէական հիմք ունի: *Զաքադ և Սատաժա* (الزكاة، الصدقة) բառերը արդէն երայերէն են: Քրիստոսի ժամանակ, բարեգործութիւնը տարածուած էր: Ցիշենք Քրիստոսի ազդարարութիւնը «բարիք մի՛ ընէք, մարդոց լաւ երեւելու համար, այլ ճեր ճախր չգիտնայ թէ ինչ կ'ընէ աշը» (Մատթ. 1:6):

Հրեական-քրիստոնէական այլ փաստ մը՝ տասանորդը տալ:

Աղքատին օգնելը տարածուած սովորութիւն էր Հին եւ Նոր Կտակարաններու մէջ: Աւելի տարածուեցաւ քրիստոնէութեան առաջին շրջանին: Հին վանենքը աղօթքի վայր ըլլալէ զատ, բարեգործութեան կեղրոններ էին:

Իսլամութիւնը սբանչելի մօտեցում ունի աղքատներուն օգնելու, բայց դժբախտաբար, այս օգնութիւնը մեծ մասով վերապահուած է աղքատ մուսլումաններու: Այսօր ալ, մինչ քրիստոնեայ պետութիւնները կ'օգնեն մուսլուման երկիրներուն, իսլամական երկիրներու մէջ պատահած աղէտներուն, անդին՝ մահմետական պետութիւնները շատ քիչ, գրեթէ ոչինչ կ'ընծայեն, երբ ոչ մահմետական երկիր մը բնութեան արհաւիրքներու զոհ երթայ:

## ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆԸ (ج)

Մահմետականը իր կեանեին մէջ մէկ անգամ պէտք է Մաքքա քաղաքը ուխտի երթայ: Քոր'անը յստակօրէն կը սորվեցնէ, թէ Մաքքա երթալը Աստուծոյ հանոյք կը պատճառէ (Սուլրադ Ալ Իմրան, 91): Մուսլումանը կը նկատէ հանենք (ج),՝ ամենակատարեալ պարտականութիւնը, քանի որ հաւատացեալը անով կը փակէ իր բոլոր պարտականութիւնները:

Ամէն քայլ որ կ'առնուի Մաֆքայի Քա'պայի շուրջ,  
մեղք մը կը ջնջէ, եւ ան որ կը մեռնի ուխտի գացած  
ժամանակ, կամ անկից եկած ատեն, կը նկատուի նահատակ:  
Ուրեմն, բոլոր անոնք որոնք տարիներու ընթացքին  
կոխկոտուեցան, հիւանդութենէ մեռան կամ այրեցան,  
անոնք բոլորն ալ նահատակներ են եւ երկինքի բնակիչներ:

**Ալլահ, ըստ Սուլրադ Ալ Մա'յտայի, 98, (ձեռալ سورة)**  
«նշանակած է Քա'պան որպէս մարդկութեան կեդրոն:

Ուխտագնացութեան գերագոյն օրինակը նոյնինքն Մու-  
համմատն է, որ քանի մը անգամ ուխտի գնաց Քա'պա:

Հազիւ մահմետականը հասնի Մաֆքա, լուացումները կը  
կատարէ, եղունգները կը կտրէ, երկու աղօթք կը շշնչայ,  
երկու կտորէ սախտակ վերարկու կը հագնի որ կար չու-  
նի եւ կը ծածկէ մէջքն ու ուսերը, կը հագնի սահնտալ-  
ներ, ապա կը դիմէ դէպի Քա'պա: Մինչեւ ուխտագնացութեան  
աւարտիլը, մուսլումանին երեսը պէտք չէ բրջուի, ոչ ալ  
ածիլուի: Սեռային յարաբերութիւնը արգիլուած է: Անոր  
համար շատ մուսլումաններ կը նախընտրեն առանց կի-  
ներու ուխտի երթալ: Արգիլուած են խաղերը, որսոր-  
դութիւնը եւ որեւէ աշխարհիկ գրադում:

Երբ մգկիթ կը մտնէ եւ կը մօտենայ Քա'պային,  
մուսլումանը կը համրուրէ սեւ քարը եւ եթէ հնարաւոր  
չէ, կրնայ անոր դպչիլ ձեռքով կամ գաւազանով, յետոյ  
իր ձեռքը կամ բռնած գաւազանը կը համրուրէ: Ապա 7  
անգամ Քա'պայի շուրջ կը դառնայ, 3 անգամ՝ վազելով,  
4 անգամ քալելով: Յետոյ կ'երթայ Արրահամին նստավայրը  
եւ կը կարդայ Սուլրադ Ալ Պաքարա:

**Այս արարողութենէն ետք, կը մեկնի դէպի Սաֆա (جبل الصفا)**  
լեռը: Կ'աղօթէ եւ կը դառնայ անոր գագարին  
շուրջ, որպէսզի Ալլահ զինք կրակէ ազատէ:

Ութերորդ օրը կ'երթայ Մինա, միանալու համար ուրիշ  
ուխտաւորներու, անոնց հետ աղօթելու համար:

**Թաջորդ առաւօտ, կ'երթայ Արաֆաթ լեռը (جبل عرفات),**  
կ'աղօթէ եւ իմամին քարոզը մտիկ կ'ընէ:  
Թաջորդ օրը, կը հաւաֆէ 7 փոքրիկ քարեր, որպէսզի

սատանան քարկոծելէ: Քարկոծուածը երեք սիւներ են, որոնք Ալ ՇԱՅԹԱՆ Ալ ՔԱՊԻՐԾ՝ (մեծ սատանան), կը խորհրդանշեն: Երբ զանոնք կը քարկոծեն, Ալ Շայթան Ալ Քապիր կը դառնայ Ալ Շայթան Ալ Շանիմ (քարկոծուած): Վերջապէս, վերջին օրը, մուսլումանը անասուն մը (ուղտ, ոչխար կամ հորք) կը մորքէ եւ զայն Ալլահին կը մատուցանէ որպէս զոհ:

Այս արարողութիւններէն ետք, մուսլումանը կը դառնայ հաճճի՝ այսինքն ուխտ կատարող եւ անոր անունին կը կցուի Ալ ՀԱՃ, օրինակ՝ Ալ Հան Մուսաֆա, Ալ Հան Մահմուտ....:

### ԱՆՃՐԱԺԵՇՏ Է ԹԻՇԵԼ ԹԻ...

Մուհամմատէն շատ առաջ, Քա՛պա համբուրելը, վերարկույով պտտիլը, չածիլուիլը, սատանայի վրայ քարնետելը եւ անասուն մորթելը առնուած էին շրջակայ հերանոսական եւ հրէական սովորութիւններէ: Այս բոլոր սովորութիւնները հերանոսական էին, Մուհամմատը զանոնք պարզապէս պահեց, հանելի ըլլալու համար իր ցեղակիցներուն: Hughes, Kuonen, Sale, Sell, Mair. Այս բոլոր իսլամագէտները իրենց գործերուն մէջ նշած են Հանճի ոչ աստուածային եւ ոչ իսլամական ծագումը: Արաբ Ապուլ Ֆիտա (أبو الفدا) եւ Իպհ Հիշամ (ابن هشام) կը բացատրեն Հանճի հերանոսական ծագումը:

# Օրինական Հարցեր

## Պատժամիջոցներ եւ Վարձատրութիւններ

Իւրաքանչիւր կրօնի ունի իր օրինական կառոյցը որ հիմնուած կ'ըլլայ յայտնեալ նշմարտութեան, գիրքի եւ կամ ժողովուրդի կողմէ կիրարկուած սովորութիւններու վրայ: Իւլամութեան մէջ ալ նոյնն է: Բազմահարիւր օրէնքները հիմնուած են Քոր՝ անի, հատիքի, մահմետական դպրոցներու եւ ժողովուրդի սովորութիւններուն վրայ:

Նախորդ գլխուներու մէջ տեսանք քանի մը օրէնքներ, որոնի առնուած են Հին եւ Նոր Կտակարաններէն: Այս օրէնքներէն պիտի քաղենք ամենահետաքրքրականները եւ տեսնենք անոնց ծագումն ու կիրարկումը:

### \* Գերիվարութիւնը (Slavery, الرق)

Գերիվարութիւնը գոյութիւն ուներ Արաբական Թերակղղին մէջ՝ Մոհամմատէն շատ առաջ: Մուհամմատ զայն չշնչեց, այլ զայն որդեգրեց, ինք՝ անձնապէս ունեցաւ գերիներ, անոնց համար օրէնքներ եւ կանոններ սահմանեց եւ դարձուց գերիվարութիւնը իւլամութեան մէջ մնայուն դրութիւն:

Գերին կը կոչուի մամլուֆ (ملوك, عبد), ապտ (رقيق), իսկ կին գերին՝ ամա (أم):

Քանի որ իւլամութեան մէջ պատերազմը պարտականութիւն է, պատերազմի մէջ ինկող գերիներ ունենալը արդարացի է եւ օրինաւոր: Անոնի կը դառնան գերիվարողին բացարձակ «ապրանք»ը:

Մահմետականը իրաւունք ունի յարաբերելու գերի ինկած կնոջ հետ (*Սուրադ ալ Նիսա'*, 3, 29 եւ *Սուրադ Ալ Ահղապ*, 49), նոյնիսկ եթէ գերիները ամուսնացած ըլլան: Գերիվարող մուսլումանը, ըստ իր կամքին, կրնայ

սպաննել գերին կամ զինք վերածել *թիմմիթի* (‘մո՞ծ’), այս-ինքն՝ երկրորդ դասակարգի ոչ մահմետական անհատի: Ժամանակին, կռապաշտները որոնք գերի կ’իջնային, պէտք է սպաննուեին: Եթէ պատերազմի դաշտի վրայ անհաւատը, քրիստոնեան, կամ կռապաշտը իսլամութիւնը ընդունէր, անոր կեանքը կը խնայուէր: Այս ձեւով, կրակապաշտ պարսիկներու կեանքը խնայուեցաւ եւ ամբողջ Պարսկաստանը իսլամացաւ:

**Մահօթ:Թէեւ ծրդ դարուն, Պարսկաստանը մահմետականացաւ, բայց մահմետական սուրը սպաննեց 1 միլիոն պարսիկ, որոնք չուզեցին կրակապաշտութենէ հրաժարի:**

Արգիլուած է մահմետականին, որ գերի բռնէ իր մայրը, հայրը, հօրը եւ մօրը պարագաները, տղաքը, կարի ընկերները:

Իրաւունք ունի գերին ուրիշ մահմետականի ծախելու: Եթէ գերի ինկած կինը երեխայ ունենայ, ան ալ գերիի վիճակ կ’ունենայ:

## \* **Վաշիը (Usury, الربا)**

Երբեմն դրամատուներու վրայ կը կարդանք «ԱԼ ՊԱՆՔ ԱԼ ԽՍԼԱՄԻ» (البنك الإسلامي): Ասիկա այն դրամատունն է որ շահեւոր տոկոս չի տար (Վաշի), որովհետեւ նակտի քրտինքով չշահեւած դրամը *հարամ* է. տեսակ մը գողութիւն կը նկատուի եւ այս բառէն կու գայ *հարամի*, (حرامي) գող բառը:

Պահել ցորեն, կորկոտ կամ որեւէ արտադրութիւն, այն ակնկալութեամբ, որ անոնց գինը բարձրանայ եւ շահըլլայ՝ ապօրէն է:

Պարտի պարագային, եթէ մէկը 100 տոլար տայ, անոր վրայ տոկոս պէտք չէ պահանջէ: Կարելի է նախապէս ժամանակի վրայ եղած համաձայնութեամբ, որոշ շահընել:

Իսլամութեան մէջ, մէկը կրնայ փոխ տալ իր ինքնաշարժը,

զայն կրնաս գործածել, առանց դրամական (փոխարէն) արժէք մը ստանալու: Եթէ կը յիշէք, Լիպիոյ նախազահ Մուսամմար Ալ Քատտաֆի փորձեց իսլամական շարիա'ն գործադրել, այսինքն՝ ինքնաշարժիդ մէջ պարտական էիր բանալիները պահել, որպէսզի ամէն մարդ իրաւունք ունենայ զայն գործածելու...»

### \* Գինովութեան պատիժը

Ըստ Սուրադ Ալ Պաֆարայի, 216, կարիլ մը զինի կամ ոգելից ըմպելի խմելը մեծ յանցանք է: Տարբերութիւն չկայ կարիլի եւ զինովութեան միջեւ:

Սկզբնական շրջանին, զինին արգիլուած չէր:

Եթէ երկու հոգի վկայեն, թէ տեսած են մահմետական մը որ զինովցած է, զինովին պատիժը 8 ճաղկանքի հարուած ստանալ է՝ այն պարագային, եթէ ազատ է, իսկ եթէ գերի է՝ 40 հարուած:

Ե՞րբ զինովին հարրած ըլլալը կը փաստուի. Երբ չի կրնար երկինքը երկրէն զանազանել, այր մարդը՝ կնոշմէն, կամ երբ խօսած ատեն կմկմայ:

*Հաշիշ, օփիում, թմրեցուցիչ գործածողը, ծախողը, կամ ցանողը՝ մահապահի կ'ենքարկուի:* (մահապատիժը իսլամական շարի'այի հետեւող երկիրներու մէջ է, այլապէս՝ ցկեանս բանտարկութիւն է):

Հետաքրքրական հարց մը կայ զինիի առնչութեամբ: Մուսամմատ զինին նկատած է սատանայական արտադրութիւն եւ զինովութեան պատիժը կրակն է: Բայց այս նոյն զինին երկինքի մէջ պիտի դառնայ հաւատացեալներու յախտենական վարձատրութիւններէն եւ հանոյքներէն մէկը: Ինչպէս հասկնալ այս հակասութիւնը:

Աւետարանին մէջ կը կարդանք Քրիստոսի հետեւեալ խօսքը. «Այսուհետեւ երբե՛ք պիտի չխմեմ այգիի թերքէն (զինիէն), մինչեւ այն օրը երբ ձեզի հետ դարձեալ պիտի խմեմ Հօրս Արքայութեան մէջ»: (Մատթ. 26: 29):

Մուսամմատ այս համարը կարդացած է եւ այսպէս հասկցած՝ պիտի չխմեմ զինին հոս, իսկ երկինքի մէջ՝

այս: Անոր համար, սատանայի արտադրութիւն համարեց գինին այս աշխարհի վրայ, իսկ երկնային պարզեւ՝ երկինքի մէջ:

Արդ, ինչպէ՞ս այս աշխարհի վրայ եղած մեղքը վարձատրութիւն կը դառնայ երկինքի մէջ:

### \* Գողութեան պատիժը

Գողութիւնը իսլամութեան մէջ, ուրիշին ստացուածքը, ինչքերը կամ հարստութիւնը առնել է՝ գաղտնի կերպով (بالخفية): Գաղտնի ըլլալը կը կազմէ գողութեան կարեւոր ազդակը, որովհետեւ հասարակութեան մէջ կատարուած կողոպուտը գողութիւն չէ: Այս մօտեցումով, Մուհամմատ արդարացուց այն բազմաթիւ աւարք զոր հաւաքեց իր հարստահարութիւններու ընթացքին:

Մուսլումանի այն ձեռքը կը կտրուի որով գողցած է 10 տիրհամ (درهم) համարժէք ունեցող առարկայ մը (Սուրադ Ալ Մայհտա, 42) (سورة المائدة) Այսօր, իսլամական դատարանները կ'որոշեն այդ 10 տիրհամի համարժէք առարկան:

### \* Մահապատիժը

Իսլամութեան մէջ ընդունուած է Հին Կտակարանի այն օրէնքը որ կը պահանջէ «Աչք՝ աչքի դէմ, եւ ատամն ատամի դէմ»: Այն յանցանենով որ մահմետականը կը բռնուի, նոյն պատիժը կը կրէ. օրինակի համար՝ եթէ արիւն հոսեցնէ, անոր արիւնն ալ պիտի հոսի:

Մարդասպանը կ'արժանանայ դժոխքի (Սուրադ Ալ Նիսա' 94-95) (سورة النساء):

Այս անչուրեամբ, անարդար օրէնք մը կայ մարդասպանութեան մէջ՝ հայր մը պիտի չսպաննուի իր տղուն յանցանքին համար, բայց եթէ հայրը յանցանք գործէ, իր զաւակը պիտի սպաննուի:

### \* Շնութեան Պատիժը (الزنى)

Իմամ Ահմատ (Պըն Հանպալ) կ'ըսէ. «Մարդասպանութենէ վերջ, ամենամեծ ոճիրը շնութիւնն է»: Սուրադ Ալ

**سورة النور 2 سورة الإسراء 32**  
**Ալ Անուրադ Ալ Անուր**  
 կը շեշտեն շնուրեան ահաւորութիւնը:  
 Շնուրեան պատիժներուն հետեւեալ բացատրութիւնները  
 կը տրուին.

- Զափահասի շնուրիւնը չափահասի հետ՝ քարկոծում:
- Շնուրիւնը երկու չամուսնացածներու միջեւ՝ 100 ձաղկանի հարուած եւ մէկ տարուան աֆսոր:  
 Այս պատիժն հասնելու համար, անիմաստ եւ անտրամարանական միջոցառում մը կայ՝ շնուրիւն տեղի ունեցած ըլլալու համար, 4 այր մարդոց վկայութիւնը պէտք է: Կ'երեւի թէ իսլամութեան ծագումին ժամանակ, շնուրիւնները կը կատարուէին հրապարակաւ, այլապէս, ինչպէ՞ս պիտի փաստուի շնուրեան դէպէը:  
 Այսօր, Եգիպտոսի մէջ, դպտի Քրիստոնեայ աղջիկները կը բռնարարուին, բայց ինչպէ՞ս կարելի է 4 այր մարդիկ գտնել՝ բռնարարումը փաստելու համար: Քրիստոնեայ աղջիկը զոհ կ'երթայ, իսկ բռնարարիչը անպատիժ կը մնայ:
- Շնուրեան՝ որ կը պատահի նոյն սեռի պատկանող երկու անձերու մէջ, պատիժը քարկոծում կ'ըլլայ:

### \*Ուրացումի Պատիժը (الردة)

Այս բառը՝ *Ռատուա* (الردة) կը նշանակէ վերադառնալ, աւելի գրական ասոյթով՝ յետս կոչում, այսինքն՝ մահմտական մը որ կը բողոք իր կրօնինը եւ ուրիշ կրօնի կը հետեւի:

Ալ Պուխարի արար պատմիչը կը բացատրէ տրուելիք հրահանգը՝ «Ան որ իր կրօնիքը փոխէ, մեոցուցէք զինք»: Եւ քանի որ կարելի չէ Ալլահին հետ ուրիշ աստուածներ պաշտուին (ինչպէս որ իսլամութիւնը կը կարծէ՝ Քրիստոնեաներու վերաբերեալ), ուրիմն ուրացող մուալումանը, որ կը հետեւի ուրիշ կրօնին մը եւ որ Ալլահին զատ՝ ուրիշ Աստուած կը պաշտէ, պէտք է որ սպաննուի (*Սուլրադ Ալ Նիսա', 116*):

Մահուան արժանի է նաև ան որ՝

- Քոր՝անը աղբանոց կը նետէ
  - Արձանի կամ պատկերի առջեւ կ'աղօթէ
  - Գերազմանի առջեւ, մեռնողի բարեխօսութեան կը դիմէ
  - Քոր՝անը հակասական գիրք նկատէ
  - Իսլամութիւնը կամ անոր մարգարէն ծաղրէ (յիշենք՝ ինչ պատահեցաւ մահմետական աշխարհի մէջ, երբ Դանիայի մէջ, Մուհամմատի մասին ծաղրանկարներ հրատարակուեցան):
  - Հայալ կը նկատէ բախտախաղը, շնութիւնը եւ գինին: Եթէ նման անձ մը զդշայ, իրեն Յօր ժամանակամիջոց կը տրուի որ փաստէ, թէ իրօք դարձի եկած է. այլապէս՝ սուրով պէտք է մեղցուի:
  - Մահուան արժանի է ան որ իմամի (մահմետական առաջնորդի), հնազանդութենէն դուրս գայ եւ անհամաձայնութեան եւ կոիւի պատճառ ըլլայ:
- \*Ամուսնական կամ սեռային յարաբերութիւններու մէջ բոյլատրելին եւ անբոյլատրելին**
- 1-Մուսլումանը չի կրնար օտար աղջիկ մը ցանկալ:
  - 2-Ոչ ամուսնացած աղջիկ մը իրաւունք չունի տունէն դուրս՝ առանձին ելլելու: Պէտք է մուհարրամի(محرم) մը հետ ելլէ՝ հայր, եղբայր: Ամուսնացածն ալ՝ ամուսինին, հօր կամ եղբօր հետ:
  - 3-Կինը, ամուսնոյն բացակայութեան, իրաւունք չունի օտար մը իր տունը ընդունելու, հիւրասիրելու, անոր դուռն անգամ բանալու:
  - 4-Կինը առանց իր ամուսնոյն գրաւոր հրամանին, չի

կրնար նամբորդել: Եթէ պիտի ստիպուի ելլել, պէտք է ոչ երեք մղոնէ աւելի հեռու ըլլայ իր երթալիք տեղը:

5-Պէտք չէ ժաշախել որ մուլուման կինը շատ զարգանայ, կամ անոր առջեւ գործի դուռ բացուի եւ պահանջուի որ այր մարդու հաւասար ըլլայ (*Սուրադ Ալ Ահզապ*, 33 سورة الأحزاب):

6-Կինը պէտք չէ ինքնաշարժ վարէ:

7-Կիները իրենց յատուկ շուկաները, ակումբները, դպրոցները եւ զրօսավայրերը ունենալու են: Անբոյլատրելի է որ անոնք գտնուին այր մարդոց հետ՝ միասին:

8-Կարելի է կնոջ աչքերուն եւ ափերուն նայիլ: Անոր համար, գայրակղութեան առիթ չտալու համար, կինը պէտք է ժօղ գործածէ:

9-Արգիլուած է օծանելիք գործածել: Զէ բոյլատրուած՝ բափանցիկ հագուստներու գործածութիւնը, ոչ ալ երկար տարատը, թիճզը, կամ կարճ փէշը:

10-Նշանուած մը կրնայ յարաբերիլ իր նշանածին հետ, եթէ իրեն նայելէ յետոյ, անոր հետ յարաբերելու կարիքը կամ ցանկութիւնը զգայ:

### \*Վարձատրութիւններ

Երկինք, բայց մանաւանդ դժոխտ երթալու պատեհութիւնները շատ են: Սակայն ով որ ուշադրութեամբ կը կարդայ այդ երկու վայրերը գացողներու պայմանները, կը մնայ շուրարած եւ ինքոյինք կը գտնէ հակասական դրութիւններու առջեւ:

Գիտենք թէ երկինք կ'երթայ ան որ իսլամութեան 5 հրահանգները կը գործադրէ: Նախորդ բաժինին մէջ յիշեցինք զանոնք՝

1) Վկայութիւնը՝ Աշ Շահատա (الشهادة)

2) Աղօթը՝ Աս Սալադ (الصلاد)

- 3) Ծոմը՝ Աս Սոմ (الصوم)
- 4) Բարեգործութիւնը՝ Ալ Զուքադ (الزكاة)
- 5) Ուխտագնացութիւնը՝ Ալ Հաճ (الحج)

Միւս կողմէն սակայն, կան այնպիսի արգելվներ որոնցմէ մուսլիմաններ չի կրնար խուսափիլ եւ եթէ այդ հրահանգներն ալ չկատարէ, դժոխվ պիտի երթայ:

Ցիշենք դժոխվի արժանացնող քանի մը հրահանգ/ արգելվները.

Դժոխվ կ'երթայ ան որ՝

1. Տան մէջ պատկեր կամ արձան ունի
2. Ուսկիէ կամ արծարէ սպասներու մէջ կերակուր կ'ուտէ
3. Թոյլատրուած իսլամական երկու տօներէ զատ, ուրիշ տօներ կը կատարէ:

(Իսլամական Շարի'այի հետեւող երկիրներու մէջ, արգիլուած է նոր Տարին, Մնակախութեան Տօնը, Մայրերու Օրը, Վալենդայնը...տօնելը: Անցեալ տարի, Աէուտական Արարիոյ մէջ ծաղկավաճառներու խանութները փակուցան, որովհետեւ ծաղիկ ծախած էին մայրերու տօնին առիթով):

4. Կրօնական երգերէ զատ, (աշխարհիկ) երգ ու երաժըշտութիւն կը լսէ:

5. Ոչ իսլամական բնոյթ ունեցող ֆիլմ կը դիտէ: (Յիշեցէ իրանի եւ Աֆղանիստանի մէջ՝ ինչպէս կառավարութիւնը այրել տուաւ ճայներիզ եւ լուսերիզ ծախող խանութները):

Արդ, ո՞ր մէկ մահմետականը այս արգելվները կը յարգէ: Զյարգելու պարագային, դժոխվն է անոր վախճանը: Եւ այս հաշիւով, մահմետականներու 99 առ հարիւրը դժոխվի թեկնածու են:

## **ԵՐԿԻՆՔ Կ'ԵՐԹԱՑ ՃԻՀԱՏԻՄԸԸ**

(Սրբազն Պատերազմի մասնակցողը):

Պարապ տեղ չէ որ ամէն շաբաթ, ականջալուր ենք ահա-  
բեկչական արարքներու, ուր (ծայրայեղական) մուսլումանը,  
պայրուցիկները մէջքին՝ ինքզինք կը զոհէ... երկինքին  
արժանանալու համար:

Գիտենք թէ քրիտոնէութեան մէջ, հաւատքին համար  
մեռնողը նահատակ է, երկինք կ'երթայ, բայց իսլամութեան  
ուսուցումի համեմատ, ճիհատ ընողն ալ, այսինքն՝ մեռ-  
ցընողն ալ երկինքի կ'արժանանայ: Ճիհատական-ին  
մեղքերը կը չնշուին: Կը մտնէ դրախտը ուր մեղքի,  
կարի եւ գինիի գետերը կը հոսին, գեղեցիկ բնակարաններ  
կ'ունենայ: Կը տիրանայ 70 հուրի (الحور)՝ աղջիկներու,  
որոնք կրկին անգամ կոյս կը դառնան, սեռային յա-  
րաբերութեան աւարտին: *Սահիհ Մուսլիմ* (صحيح مسلم)  
կ'ըսէ. «Ով որ մեռած է առանց ճիհատի, կեղծ մահմետական  
եղած է»:

# ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ

(Յատկապէս *Ուահհապիզմը*, الوهابية)

## ՍՈՒՖԻԶՄ (الصوفيَّة)

Այս բառին հայերէնի թարգմանութիւնը դժուար է գտնել: Ոմանք թարգմանած են խստակեացութիւն, ուրիշներ՝ խրցակեացութիւն (խուրց հագնիլ), իսկ ամենամօտ թացատրութիւնը պիտի ըլլար՝ խորհրդագգացութիւնը:

Բառը կրնայ եկած ըլլալ արաբերէն սուֆ (բուրդ), սովորէն, որմէ եկած ըլլալու է թասաօֆ تصوف , կամ անգիրէնով՝ սուֆիզմ՝ արտայայտութիւնը: Օտար լեզուներու մէջ, այս բառը միսոդիսիզմ /Mysticism/ է:

Այս բառը կու գայ նաեւ սաֆա (صفا)՝ մաքրութիւն բառէն:

Այս բառը դժուար է, որ մահմետական արմատ ունենայ, քանի որ այս հոգեւոր շարժումը գոյութիւն չունի Քոր'անի մէջ, նամանաւանդ՝ իսլամութիւնը- ինչպէս ֆիչ յետոյ պիտի տեսնենք-, չի քաջալերեր նման կրօնական հոսանք մը: Շատ հաւանական է որ անոր ծագումը արաբերէն ըլլայ, բայց ոչ՝ մահմետական: Այսինքն, իսլամութեան ծագումի եւ տարածումի ատեն, արաբները տեսած ըլլալու էին բազմահարիւր վանենքը (միայն՝ Եփրատի եւ Տիգրիսի վրայ կային 182 վանենք եւ մենաստաններ), ուր բազմահազար մենակեացներ, եղնաւորներ եւ քարայրաբնակ եկեղեցականներ, խուրց հազած, առանձնակեաց եւ խիստ հոգեւոր կեանք կ'ապրէին: Ուրեմն, շատ հաւանական է որ արաբը տեսած է այս մենակեացներու կեանքը եւ զանոնք կոչած է սուֆի՛ին: Թէեւ իսլամութեան ծագումէն ֆիչ մը ուշ, իսլամ կարգ մը խաւերու մէջ մտաւ սուֆիզմը, սակայն ո՞չ այս բառը, եւ ո՞չ անոր իմաստով հոմանիշ մը կը գտնուի Քոր'անի մէջ: Եթէ մահմետականութեան մէջ կան խորհրդագգաց մարդիկ, անոնք ունեցած են քրիստոնէական ազդեցութիւն:

Միստիսիզմի մէջ կարեւոր բառ մըն է «սրբութիւն»ը. բայց այս բառն ալ գոյութիւն չունի Քոր'անի մէջ: **Քատասա** **القداسة** (սրբութիւն) բառին տեղ՝ Քոր'անի մէջ գործածուած է **ուղլայա** (**الولاية**), Աստուծոյ տիրապետութիւնը:

## Ի՞նչ է ՍՈՒՖԻԶՄ / ՄԻՍՏԻՍԻԶՄԸ

**Սուֆիզմը** ճգնողական կեանքի արտաքին նշանն է, միսդիսիզմը՝ ներանձնական, հոգեւոր ապրումն է:

Խորհրդագգացութիւնը այն հոգեկան ապրումն է Աստուծոյ հետ, որ կ'անշատէ անհատը երկրային կապերէ եւ զինք կը տանի երկնային ոլորտներ, ուր հոգին կը ջանայ տեւապէս Աստուծոյ հետ ապրիլ:

Արեւմուտքի մէջ նշանաւոր խորհրդագգացները շատ են. բուենք քանի մը անուններ՝ Թերեզա Ավիլացի (Theresa of Avila), Թոմաս Քմբացի (Thomas A Campis), Կատարինէ Սենացին (Catherine of Siena), Ֆրանչեսկոս Ասսիզցի (Francis of Assisi): Հայոց մէջ ամենէն նշանաւորը՝ Գրիգոր Նարեկացին է: Լաւ հասկնալու համար միսդիսիզմը, համառօտ կերպով պիտի նկարագրենք Նարեկացիին հոգեւոր ապրումները:

Նարեկացին ինքզինք միայն Աստուծոյ մօտ չի զգար, այլ Աստուած՝ սրտին մէջ: Աստուծոյ էութեան մէջ խորասուզուած, տեւապէս անոր հետ յարաբերութեան մէջ է: Այս հոգեվիճակով, Նարեկացին կը զգայ մեղքին ահաւորութիւնը, միեւնոյն ժամանակ՝ Աստուծոյ անհուն ողորմութիւնը: Ան տեւապէս կ'ուզէ Աստուծոյ ներկայութեան մէջ ապրիլ եւ որովհետեւ Աստուած հոգի է, Նարեկացին կ'ուզէ մարմինէն դուրս ապրիլ: Այս փափաքը իրեն յափշտակութիւն կու տայ: Կը վերանայ երկինք եւ ինքինք Աստուծոյ հետ՝ դէմ առ դէմ կը գտնէ:

## ՍՈՒՖԻԶՄ / ՄԻՍՏԻՍԻԶՄԸ ԵՒ ԻՍԼԱՄԸ

**Սուֆիզմը** գոյութիւն չունի իսլամութեան մէջ: Կարգ մը մահմետական ջատագովներ կ'ուզեն անպատճառ իւլամական ծագում տալ իրենց ունեցած միստիք գրողներուն: Իրենց կարծիքը կը հիմնաւորեն մաքքայական կարգ մը սուրադներու վրայ, ուր Ալլահ խօսած է հոգիի մասին:

Յիրաւի, *մաֆֆայական սուրադներու մէջ կը գտնենք հոգեւոր շունչ մը, սակայն հոգեւորութիւնը բոլորովին տարրեր է դիւրազգացութենէ:*

Երբ Մուհամմատ գաղթեց Մետինա, Ալլահ մոռցաւ հոգիի մասին տրուած *մաֆֆայական ցիրուցան համարները* եւ հրահանգեց Մուհամմատին՝ սիրել կեանքը, կեանքի հանոյքները, կեանքի շուայտութիւնները, աւելի զբաղիլ մարմնականով ժան՝ հոգեկանով։ Եթէ կապ պիտի ունենայ Ալլահը իր հաւատացեալին հետ, այդ կապը պիտի ըլլայ օրէնքները յարգելով։ Իսլամութիւնը օրինական դրութեան վրայ հաստատուած կրօնք է եւ ոչ՝ կրօնական-հոգեւոր-միսդիկական սկզբունքներու վրայ։

Իսլամութեան մէջ չկայ կրօնաւորութիւն. Երբե՛ք չի քաշալերուիր ամուրի մնալը, չկայ զոհողութիւն, հանոյքէ հրաժարում, մարմինի վրայ դրուած խիստ պահեցողութիւն։

Սամիհ էլ Զայն-ի (سمیح الزین) գիրքին մէջ՝ *Le Mysticisme et l'Islam*, (Տար էլՔիրապ Ալ Լուպնանի), *Միսդիկամի հետեւեալ ժխտական կէտերը կը նկատէ.*

1. Արաբը կը հետեւի միայն Քոր'անի եւ *Առւնայի* (օրէնքի): Երբ մտաւ ուրիշ երկիրներու մէջ, ենթակայ եղաւ աղանդներու։ Այդ աղանդներէն է սուֆիզմը, որ

## **ՄԱՀՄԵՏԱԿԱՆ ՄԻՍԴԻԿՆԵՐ**

Հինրայի երկրորդ հարիւրամբակին (8-9 դարերուն), իրաքի Պարա (البصرة) և Քուֆա (الكوفة) քաղաքներու մէջ մտաւ խորհրդագացութիւնը:

Քուֆայի դպրոցը բացատրեց եւ վարդապետեց «Աստուածային Սէրը» հասկացողութիւնը, որ բոլորովին անձանօթ էր մահմետականին: Աւելցնենք՝ Քոր'անի մէջ Սէր բառը գոյութիւն չունի:

Պարայի դպրոցը գործադրեց «Մարմնական Զրկումներ եւ Պահեցողութիւն»: Նման միջոցառումներ չկան Քոր'անի մէջ: Բոլոր եղածը Բամատան Ծումի Ամիսն է, որ աւելի օրինական հանգամանք ունի քան` կրօնական բնոյք:

Եգիպտոսի եւ Դամասկոսի մէջ ծնաւ Պղատոնական Միսդիսիզմը, որուն գլխաւոր ուսուցումը կը կայանար «Փորձառական կերպով զԱստուած ճանչնալու մէջ»: Իւլամութեան մէջ, ոնիրի համապատասխան է Վիճիլ Աստուծոյ էութեան, գոյութեան եւ աստուածային կեանքին մասին:

## **ՄԱՀՄԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՄԻՍԴԻԿՆԵՐԸ**

### **1. Ռապահ Պըն Օմար Քայսի (رَبَّاجُ بْنُ عُمَرَ الْقِيَسِيُّ)**

Առաջինն է որ խօսեցաւ բուհանի՛ա (روحانية) հոգեւորութիւնը բառի մասին, եւ քարոզեց ճգնաւորական կեանք՝ որպէս Աստուծոյ հասնելու միջոց:

### **2. Ռապիալ Ատառի՛եա (رَابِعَةُ الْعُدُوِيَّةِ)**

Կին խորհրդագաց, որ երիտասարդութեան եղած էր երգչուիկի: Յանկարծ, կը փոխէ կեանքը եւ կը դառնայ միսդի՛: Աստուածային սէրը կը տեսնէ մարմնաւորած, ո՞չ միայն կը սիրէ զԱստուած, այլ անոր կը սիրահարուի: Ինքն է ըսողը. «Աստուած իմ, եթէ քեզ սիրեմ դժոխք երթալու վախէն, զիս հո՛ն դրկէ, իսկ եթէ քեզ սիրելը կը պահանջէ հետդ ըլլալ, զիս մօտդ տա՛ր»:

### **3. Հարէթ Ալ Մահասիպի (حَارِثُ الْمَحَاسِيِّيُّ)**

Հակառակ մեծ ժառանգութեան տիրանալուն, կը մեռնի կամաւոր չքաւորութեան մէջ: Քայց ան հոչակաւոր եղաւ

իր «անձնական կեանքի ֆնադատութեան» մօտեցումներով։ Կարելի չէ, ըստ իրեն, մաքուր ու բարոյալից կեանք ապրիլ առանց ուշադրութիւն դարձնելու անձի վարուելակերպի ուսումնասիրութեան եւ ֆնադատութեան։

#### 4.Ա. Պասթամի (البسطامي)

Մուսլուման ամենամեծ խորհրդագգացներէն մէկն է։

Ինքինք Մուհամմատէն աւելի մեծ զգաց, քանի որ «Մուհամմատ հոգեւոր կեանք չունէր»։ Ան ամենէն շատ օգտուեցաւ յունական փիլիսոփայութենէ եւ ուզեց զայն մերացնել իսլամութեան։ Ան հռչակաւոր հակասութիւնը դրաւ հոգիի եւ մարմինի պահանջներու միջեւ։ Եկատեց հոգին՝ բանտարկեալը մարմինին եւ որպէսզի հոգին դուրս գայ, ճախրէ դէպի Աստուած, մարմինի կապանքները պէտք է խորտակուին։

Իր արտայայտութիւններէն են. «Փառք ըլլայ իմ անձիս, իմ վսեմաշուր անձիս։ Ես եմ ձեր Տէրը, որովհետեւ Մուհամմատէն մեծ եմ»։

#### 5.Մուհայլ Պըհ Ապտալլալ Դասադդուրի

(سهييل بن عبد الله التستري)

Տասնինգ օրը անգամ մը կ'ուտէր։ Երազ մը տեսաւ, ուր Աստուած իրեն ըսաւ. «Ա՛լ երկրի վրայ տեղ չունիս»։ Այս յայտնութենէ վերջ, Մուհայլ ինքինք ամբողջովին լու նու իրէ միաւնակեառ եկան։

հետ: Կարիքը չէր զգար որ Աստուած իր մօտ զգար, իր ժով, իր հետ, այլ կ'ուզէր Աստուծոյ մէջ ըլլալ: Եւ այս մօտեցումը քրիստոնէական հիմք ունի: Այսպէս էին Եղիպտոսի անապատներու, կամ Լիբանանի Քատիշա քարանձաւներու ճգնաւորներու փափաքը՝ Աստուծոյ հետ մէկ ըլլալ:

Իր այս գաղափարներուն համար, Ալ Հալլան մահուան կը դատապարտուի եւ կախաղան կը հանուի:

### 8. Մա՛րուֆ Ալ Քարիխ (المعروف الكرخي)

Ըսեծ է. «Սէրը սորվելու չենք մարդոցմէ, այլ Աստուծոյ տուրքն է եւ իր շնորհէն կու գայ»:

Մանօք. «Աստուած սէր է» քրիստոնէական հասկացողութիւն է. իսկ «շնորհ» բառն ալ, որ հազուադէպ է իսլամութեան մէջ, յանախ անոր կը հանդիպինք Պողոս Առաքեալի ուսուցումներու մէջ:

Ուրիշ սուֆիներ՝ Ժունայտ (جند), Ալ Խարրազ (الخراز), Ալ Խաֆիֆ (الخفيف) : Իսկ կարգ մը սուֆիներ, որոնք աւելի նանցցուած են որպէս փիլիսոփաներ, զանոնք պիտի տեսնենք փիլիսոփայութեան գլուխին մէջ:

### ՈՒԱՀՀԱՊԻԶՄ (الوهابية)

Այսօր ուահհապիզմը ամենէն շատ Արեւմուտքը վախցնող կրօնախաղական հոսանքն է: Մուսլուման ահարեկչութիւնը, իսլամական շարի'այի գործադրութեան պարտադրողականութիւնը, աշխարհը մուսլուման դրագիրը, ծայրայեղական մուլլաներու եւ իմամներու քարոզչութիւնը... այս բոլորը ներշնչուած են ուահհապիզմէն:

Ի՞նչ է այս վարդապետութիւնը. ո՞վ է անոր հիմնադիրը եւ ի՞նչ ազդեցութիւն գործեց՝ մահմետական շրջանակներու մէջ:

18-19րդ դարերուն, Հնդկաստանի եւ Օսմանական պետութեան մէջ ծագում առած բարոյական եւ կրօնական սայրագումները պատճառ եղան որ իսլամութիւնը բիւրե-

ղանայ եւ ուղղափառ ուղեգիծ առնէ:

**Ուահհապիզմը (الوهابية)** գրեթէ յանկարծակի քերաւ իսլամ աշխարհը: Թէեւ նման միջոցառումներ կային նախորդ դարերու ընթացքին, բայց *Մուհամմատ Իպս Ապու Ուահհապ* (محمد بن عبد الوهاب) եղաւ հիմնադիրը իսլամական այս նորարոյս բիւրեղացումի գործին:

Երիտասարդութեան ատեն, **Իպս Ապու Ուահհապ** եղած էր խորհրդագովաց(առուֆի) մը, բայց երբ սկսաւ կարդալ **Իպս Թայմիայի (ابن تيمية)** գործերը, միտքը փոխեց եւ սկսաւ **սուֆիզմը** հալածել: Անուղղափառ գտաւ որեւէ մեռնող մուալումանի բարեխօսութեան ապաւինիլը, նոյնիսկ ուզեց տեսնել ուրէ մահմետականի, բագաւոր ըլլայ կամ սովորական անհատ՝ գերեզմանը, հողի հաւասար, անծաղիկ, անարձան, անզրութիւն: (*Անոր համար, Ուհհապիի հետեւող այսօրուամբ մուսուլմաններու մօս, ինչպէս է պարագան՝ Սէուտական Արարիոյ, արգիլուած է քար մը իսկ զետեղել մեռեալի գերեզմանին վրայ: Այսօր, ով որ այցելէ նախկին քագաւորին գերեզմանը, պիտի չկարենայ զայն զանազանել միւսներէ:*)

Այս մահմետական աստուածաբանը հակառակեցաւ «իմաստուն»ներու կողմէ դուրս եկած վարդապետական հրահանգներուն եւ նկատեց, թէ ամէն մահմետական որ ունի կարողութիւնը, հանգամանքը եւ ուսումը, կարող է այդ մեկնաբանութիւնը տալ: Անոր համար, այս վերջին տա-

Բայց քանի որ հատիթեր (մարգարէին գրի առնուած խօսքերն ու գործերը երրորդ դարուն էին եւ կարելի չէր զանոնի անտեսել), այսօրուան ուհհապիները կ'ընդունին մինչեւ իսլամական տարեցոյցի երրորդ դարի հեղինակութիւնները:

Այսօր ուահհապիզմը սէուտական դրամ ունի, ինքն է որ կը ֆինանսաւորէ Ալ Ազհարը, ինքն է որ կը ֆինանսաւորէ Եհիաար (սրբազն պատերազմը), ինքն է որ ամէն շարաթ կը կառուցանէ նոր մզկիթ մը եւ կը բանայ նոր դպրոց մը: Փամիստանի մէջ Սէուտական Արարիան կը հոգայ 30 հազար իսլամական ուահհապի դպրոցները, որոնցմէ դուրս եկած են ինքնասպան Եհիատիսդները:

Այսօր, ուահհապիզմը անսակարկ պայժար կը մղէ բարոյական խախտումներու դէմ եւ կ'ուզէ տառացիօրէն Շարի'ան գործադրել: Այսպէս՝ արգիլուած է.

- Կիներուն ինքնաշարժ վարելը
- Վիտիօյի կամ սինեմայի տեղեր բանալը
- Ինն տարեկանէն վեր՝ աղջիկներու ուսումը
- Աղօրէի ժամանակ՝ խանութ բանալը
- Քօղ չգործածողը պատիժի կ'ենթարկուի

(Նախապէս, յիշած ենք ուրիշ արգելքներ, որոնք այսօր կը պարտադրուին: Անոնք բոլորն ալ ուահհապի շարժումի արդիւնքն են եւ մահմետական աշխարհը 1400 տարի ետ տարին):

Իպն Ապոլ Ուահապ, հալածուելով իր իսկ ցեղախումբի կողմէն, կ'երթայ Սէուտական Արարիա եւ հոն՝ տեղւոյն ցեղախումբի պետին՝ Սէուտին եետ դաշինք կը կնքէ: Սէուտ (ապագայ իշխան), կը հաւնի այս աստուածարանի վարդապետութիւնները եւ կ'որդեգրէ զանոնք:

Ուահհապիզմը կը սկսի ստանալ քաղաքական եւ զինւորական հանգամանք եւ կը տարածուի Կարմիր ծովէն՝ Պարսից ծով: Եւ քանի որ Մասքա եւ Մատինա կը գըտնուին այդ տարածքաշշանին մէջ, այս երկու սրբազն քաղաքները կը ստանան ուահհապի խոր ազդեցութիւնը:

Անգլիոյ օժանդակութեամբ, Ապտլ Ազիզ Իպն էլ Սէուտ թագաւորը (عبد العزيز بن آل سعود), կը վերագտնէ իր գահը զոր կորսնցուցեր էր Մահամմատ Ալիի (محمد علي) յարձակումներէն ետք, եւ ուհհապիզմի աջակցութեամբ, Արաբական Թերակղզին կը կոչէ Սէուտական Արաբիա: Անոր դրօշակը կ'ըլլայ զուտ կանանց (իսլամական նուիրական գոյնը), որուն վրայ կը դրուի իսլամութիւնը տարածելու սուրբ եւ անոր տակն ալ՝ «չկայ Աստուած, միակ Աստուծմէ զատ» գրութիւնը:

Այս ուհհապիզմը ծնունդ տուաւ Ալ Իխուան Ալ Մուսլիմուն շարժումին (Իսլամ Եղբայրներ, الإخوان المسلمون) որ ֆադական-կրօնական հանգամանք ստացաւ Եգիպտոսի մէջ:

Այս շարժումը հակառակութիւններու հանդիպեցաւ: Անոր մեծագոյն թշնամին Եգիպտոսի նախագահ Ճամալ Ապտլ Նասերն (جمال عبد الناصر) էր որ, ըլլալով ընկերվարական, չհանդուրժեց այս կրօնական շարժումին գոյութեան:

Անոր երկրոդ թշնամին՝ արաբական երկիրներու մէջ ծագում առած անկրօն եւ ընկերվարական կուսակցութիւններն էին: Ալ Պաարի (البعث), Ալ Քաումի (الكتلة) Ասսուրի (الاسرة) Առար Համականակար Առասակարենին:

# ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ

## Ա. Բաժին

### ԻՆՉՊէ՞Ս ՄԵՌԱԻ ՄՈՒՀԱՄՄԱՏ

Հիճրայի տասներորդ տարին, Մուհամմատ կը հիւանդանայ: Տարակարծութիւններ կան անոր մահուան պարագաներու մասին: Ընդհանրացած կարծիքը այն է, թէ Մուհամմատ մեռաւ սաստիկ ջերմութենէ: Սակայն իրականութիւնը պիտի չբաղեմ մահմետական ջատագովներէն, որովհետեւ անոնք կ'ուզեն տարբեր պատճառներ տեսնել եւ Մուհամմատի մահուան մասին տարբեր տեսակէտներ տալ: Մուհամմատ չմեռաւ բնական մահով: Ան բունաւորուեցաւ: Մահմետականները չեն ուզեր այս իրականութիւնը տեսնել, երկու պատճառի համար.

1. Ինչպէ՞ս հանդուրժել Ալլահի ընտրեալին նման մահ մը՝ բունաւորում: Բայց ի՞նչ տարբերութիւն պիտի ընէր առաքեալի մը կամ մարգարէի մը մահը: Քրիստոս անարգ խաչի վրայ մեռաւ. Պողոս Առաքեալ գլխատուեցաւ, Մովսէս մարգարէն, առանց Խոստացեալ Երկիրը տեսնելու, անյայտ վախճան մը ունեցաւ. Մահաքմա Կանտի ահարեկուեցաւ:

2. Բայց Մուհամմատի մահուան իրականութիւնը կը ծածկուի որովհետեւ զինք բունաւորողը... երեայ կին մընէր: Եւ հետաքրքրականը այն էր, թէ՝ երբ այս երեայ կնոշ հարցուցին «ինչո՞ւ այս արարքը կատարեցիր»: Պատասխանեց. «Կ'ուզէի գիտնալ, թէ Մուհամմատ պիտի մարգարէանա՞ր իր մահը, եւ կամ՝ եթէ իսկապէս Ալլահին մարգարէն էր, Ալլահը զինք անմիջապէս պիտի ազատէ՞ր»:

Այսօր մահմետական ջատագովները կ'ուզեն խուսափիլ այս իրողութենէն, չեն ուզեր Ալլահը անկարող դարձնել, ոչ ալ կ'ուզեն որ ըսուի, թէ Ալլահ Մուհամմատը անտեսած էր: Ուրեմն, լաւագոյն յօրինուած պատմութիւնը պիտի ըլլար՝ Մուհամմատի մահուան մէջ տարբեր պա-

բագաներ տեսնել:

Թունաւորման պարագաները կը քաղեմ մահմետական ամենահեղինակաւոր պատմիչներէ եւ մեկնաբաններէ.

- **Սահիհ Պուխարի** صحيح بخاري  
Հատիբի, 3, 786
- **Իպն Իսհակ** ابن اسحق  
«Մարգարէիմ Կեանքը», թարգմանութիւնը կատարած է A. Guillaume, The Life of Mohammad
- **Սիրադ Ար Բասուլ**, سيرة الرسول 249)

- **Թափարի** الطبرى  
Թարիֆ Ալ Մուլուֆ تاریخ الملوك
- **Թագաւորներու Պատմութիւն**, 39 հատորներու մէջ, 8րդ հատոր, էջ 123, 124

- **Սահիհ Մուսլիմ** صحيح مسلم  
Հատիբիներու հաւաքածոյ, 3րդ հատոր, (5440):

Ահա՝ համառօտ կերպով մուսլուման պատմիչներու ասսումբ.

Առաջին օրերուն, մուսլումանները չուզեցին հաւատալ, թէ իրենց մարգարէն կրնար մեռնիլ եւ յուսացին, որ վերակենդանանար, ինչպէս էր Քրիստոսի պարագային: Բայց երբ Ապու Պաքը (أبو بكر) մտաւ Մուհամմատի սենեակը, տեսաւ որ մարգարէն անշնչացած էր եւ նեխելու սկսած: Ապա Ապու Պաքը Մուտամմատի կիներուն ըսաւ, թէ լսած էր իրմէ որ կ'ուզէր բաղուիլ այն տեղը ուր պիտի մեռնէր: Եւ իրօֆ, ըստ Իպն Հիշամի, բնակարանի մէջ փոս բացին, եւ մահմետական արարողութիւններու պահանջմները լրացնելէ յետոյ (լուացում, պատանեկում...), բաղեցին զինք:

### ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԺՈՒԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄԱՐԳԱՐԵՒ ԹԱՂՈՒՄԷՆ ՎԵՐՋ

Մուհամմատ իրեն յաջորդ մը չնշանակեց: Ոմանք կը յիշատակեն, թէ Մուհամմատ, մահուան անկողինի վրայ ըսած ըլլար. «իմձի ամենէն մօտը պիտի յաջորդէ»: Այս խօսքը շփրութիւն ստեղծեց: Խումք մը «ամենէն մօտ» խօսքը արեան մօտութիւն հասկցաւ, ուրեմն Ալին **علي**, որ Մուհամմատի զարմիկն էր, իրեն պիտի յաջորդէր: Այս վարկածը պատճառ եղաւ որ շիհները (**الشيعة**) եւ ալառուիները (**العلويون**) մէջտեղ գան: Շիհները կը նկատեն, թէ երեք **խալիֆաները** յափշտակած են յաջորդութիւնը եւ անօրինարար տիրացած են **խալիֆայութեան** եւ նշմարիտ յաջորդը պէտք է Ալին ըլլար:

Միւս խմբակն ալ՝ **սիւննիները** (**الستة**) հասկցան, թէ «ա- մենէն մօտը» աշխարհագրական իմաստով առնուելու է. եւ քանի որ Ապու Պաքը Աս Սոտիք (**أبو بكر الصديق**) Մուհամմատի սնարին մօտն էր, ի՞նք պէտք է նկատուէր մարգարէն յաջորդը:

Այս տարակարծութենէն ծագում առին ցեղախմբային կոհւներ. ոմանք ո'չ Ալիին եւ ո'չ Ապու Պաքին կ'ուզէին յանձնել **խալիֆայութիւնը**. ուրիշներ՝ նոյնիսկ մահմետականութենէն դուրս եկան: Այս խմբակցութիւններէն դուրս

Եկան *Ալ Անսար* (الأنصار) եւ *Ալ Մուհամիրուն* (المهاجرون) հոսանքները, որոնք ուզեցին երկու խալիֆաներ տեսնել:

Թէեւ արար պատմիչները յստակօրէն նկարագրած են այս դէպիները, բայց տողերուն մէջ կարդացողը անմիշապէս կը հասկնայ, թէ պատահածը ֆիչ մը մաֆիական հանգամանք ունեցաւ: Մուսլուման մեծամեծները զիրար դէպի առաջ «Քշեցին» որպէսզի պաշտօն, դիրք եւ հարստութիւններ ունենան: Խալիֆայութիւնը բաժինը պիտի ըլլար Օմար Ղպնի Խաթրապին, բայց այս վերջինը տեսաւ որ տակաւին հասուն չէր ժամանակը այս քայլը առնելու: Ներկաներու համաձայնութեամբ, ընտրեցին Մուհամմատին աները, Այշային հայրը՝ որպէս յաջորդ խալիֆան:

### **ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՐՍ ԽԱԼԻՖԱՆԵՐԸ** (الخلفاء الراشدون)

#### **1. ԱՊՈՒ ՊԱՔՐ ԱՍ ՍՍԻՔ (أبو بكر الصديق)**

Մահմետականները, երկար խորհրդակցութիւններէ ետք, հասան այն եզրակացութեան, թէ Մուհամմատին յաջորդը ըլլալու է Քորայշ (اقريش) ցեղախումբէն, քանի որ մարգարէին ցեղախումբն էր:

Զայները կեդրոնացան Ապու Պաքրի վրայ: *Ալի* (علي) ներկայ էք, քանի որ ինք կ'ու չեղ եւական գույքը ունի:

թողուլ ու հեռանալ: Այս միջոցառումը ցնցեց իսլամութիւնը եւ Ապու Պաքր ստիպուեցաւ այս «կրօնափոխ»ներու դէմ (արաբերէնով *مُنْتَدِين* /المرتدين/ պատերազմ յայտարարել:

Ապու Պաքր անոնց դէմ կը դրկէ իր ամենահաւատարիմ գործակիցները, որոնք երկու տարիէն ամբողջ Արաբական թերակղզին կ'իսլամացնեն:

Ոմանք, ինչպէս Մուսայլամա՝ «ստախօս» կոչուած (مسیلمة الكذاب), շանաց ինքզինք մարգարէ հոչակել:

Ապու Պաքր ջախջախնց զինք եւ ամէն անոնք որ յանդգնեցան իրենք զիրենք մարգարէ կամ առաքեալ անուանել:

Ապու Պաքրի օրով, անոր զօրավարը Զայտ Պըմ Հարիրհա, (زيد بن حارثة) կը գրաւէ Դամասկոսը եւ կ'այրէ անոր շուրջ եղած գիւղերն ու քաղաքները: Կարգ մը ըմբոստներ, որոնք դիմած էին յոյներու օգնութեան, եզմուեցան եւ Եարմութ (معركة اليرموك) գետին մօտ, մահմետականները, առաջնորդութեամբ Խալէտ Պըլ Ուալիսի (خالد بن الوليد), կը յաղթեն կրկին անգամ յոյներուն, որոնցմէ 120 հազար զոհ կ'երթայ:

Այս յաղթանակին յետոյ մեռաւ Ապու Պաքր, երկու տարի խալիֆա ըլլալէ յետոյ:

## 2. ՕՄԱՐ ՊՆԸԼ ԽԱԹԹԱՂ (عمر بن الخطّاب)

Օմար Պըլ Խաթթաղի եւ Մուհամմատի ազգականական կապը կ'երթայ մինչեւ երկութին մեծ-մեծ հայրերը, որոնք եղբայրներ էին:

Օմարին պաշտօնը տեսակ մը դեսպան էր Քորայշ ցեղախումբի մէջ՝ երբ պատերազմ կը ծագէր Քորայշի եւ դրացի ցեղախումբերու միջեւ:

Օմար իսլամացաւ, երբ 26 տարեկան էր եւ դարձաւ մարգարէին ամենամօտ զինակիցը՝ մասնակցելով անոր գրեթէ բոլոր պատերազմներուն: Մարգարէն զինք անուանած էր «տարրերողը՝ ֆարութ» (الفاروق), որովհետեւ Աստուած անոր միջոցաւ տարրերութիւնը դրած էր նշմարտութեան

Եւ սխալի միջեւ:

Մանօք. Կ'անդրադառնանք, թէ ինչպէս արարական բոլոր յատուկ անունները բառական իմաստը ունին: Ահա՛, օրինակի համար, ուրտեղէն կու գայ Եգիպտոսի Թարուք Քագաւորին անուան ծագումը:

Օմար, խալիֆա ընտրուելէ առաջ, օգնեց Ապու Պաքրին կրօ- նափոխները նզմելու եւ Փոր՝անը ի մի հաւաքելու:

Օմար թեկնածուն էր Ապու Պաքրին: Եւ իրօ, չմահացած, Ապու Պաքր համոզեց իր շուրջինները որ ընտրեն Օմա- րը, որովհետեւ «մահուր ձեռք ունէր, բացի համբաւ կը վայելէր, հզօր էր՝ առանց բռնանալու, եւ կակուդ՝ առանց տկարանալու»:

Հազիւ թէ ընտրուեցաւ, Օմար ցոյց տուաւ իր վճռակա- մութիւնը, իր արտասանած առաջին նարին մէջ իսկ. «Արարը կը հետեւի իր առաջնորդին, ինչպէս ուղտին ժիրը կը հետեւի ուղտին: Յանուն Քա՛պայի Տիրոջ, մեզ Ալլահի նանապարհին վրայ պիտի դնեմ»:

Ապու Պաքրի ժամանակ, իսլամ զօրքերը հասած էին Պարսկաստան, բայց տակաւին չէին կարողացած ամբող- ջութեամբ գրաւել: Օմար հոն կ'ուղարկէ նախ Ապու Ռւպայտ Պըճլ Ճարրակը (أبو عبيد بن الجراح), յետոյ Սա՛ատ պըճ- Ապի Ռւաֆֆաւը (سعد بن أبي وقاص), որոնք կը նզմեն պարսիկներու Յազկերտ Գ. ի բանակը: (Զշփորել Վարդա- նանց Պատեռամի ժամանակ՝ Յասենուտին հետ, ոռ

(نهاوند) ، مَا هُمْ بِتَالِيْكَ أَنْ يَرُوُونَ كُلَّ مَا يَأْتِيْنَاهُمْ وَهُمْ بِهِمْ لَا يَشْعُرُونَ ﴿١٦﴾ ، Պարսկաստանի, թալլեցին անոր հարստութիւնները, ջնշեցին անոր հնամեայ մշակոյթը, մոռացութեան մատնեցին անոր գրականութիւնը եւ Պարսկաստանը վերածեցին արարական նահանգի մը: Արար մահմետականը օգտուեցաւ պարսկական իմաստութեննեն, փիլիսոփայութեննեն եւ մշակոյթէն: Կրցաւ վարպետի մօտեցումով սիրաշահիլ պարսկիլը. հարկեր չաւելցուց եւ ճիհատի՝ սրբազն պատերազմի համար զինուորագրեց զինք, տալով անոր վարձատրութիւն, պաշտօն եւ առանձնաշնորհումներ: Ալ Հուսէյն՝ Ալիին զաւակը, ամուսնացաւ Յազկերտ Գ.ի աղջկան հետ՝ ամրապնդելու համար արաբ-պարսիկ կապերը:

Օմար չբաւականացաւ Պարսկաստանով: Իսլամական բանակները վերջնականապէս տիրացան Դամասկոսի: Զայն գրաւելէ յետոյ, մզկիրի վերածեցին հինգ եկեղեցիներ, եւ յե- տագային, Դամասկոսի Սուրբ Յովիաննէս Մկրտիչի Մայր Եկեղեցին պիտի դառնար ճամփ՝ Ալ Ռւմառուի (جامع الأموي):

**Մանօք.** Կը յիշէք անշուշտ, ժանի մը տարի առաջ, Հոռմի Յովիաննէս Պողոս Բ Սրբազն Պապին այցը Դամասկոս: Հոն, այդ Մզկիրը մտաւ աղօթելու համար, որովհետեւ այնտեղ կը գտուի Յովիաննէս Մկրտիչին գերեզմանը: Մահմետականները կը յարգեն Յովիաննէս Մկրտիչը որպէս մարգարէ, եւ զինք կը կոչեն Եհիա (يحيى):

Օմար, շնորհիւ իր ժագ զօրավարներուն՝ Ապու Ռւպայտայի (أبو عبيدة) եւ Խալդ Բն Պալէտ (خالد بن أبي ذئب) եւ ալ-Ուլիդ (الوليد), կը տիրէ Պաղեստինի, Հոմսի, Հալէպի եւ Լաբաֆիոյ: Իսկ Ամրու Պերլ Ասս (عمر بن العاص) զօրավարը կը գրաւէ Թիպերիատը, Յորդանանը եւ Եգիպտոսը:

**Օմարին Իրագործումները**  
\* Պարայի շինութիւնը

- \* Քուֆայի շինութիւնը
- \* Եգիպտոսի Թուսթաթի շինութիւնը

### **Օմարին Մահը**

Ապու Լու'լու'ա (أبو لؤلؤة) անունով գերիի մը ձեռքով կը սպաննուի Օմար: Օմար մզկիթի մեջ ադօթած ատեն, Ապու Լու'լու'ա թունաւոր դաշոյնով կը սպաննէ մարգարեկին երկրորդ յաշորդը:

Օմար տեղւոյն վրայ չի մեռնիր: Երեք օր հոգեվարքի մեջ կը մտնէ: Հոգին չաւանդած՝ կը խնդրէ մարգարեկի կնոշմէն՝ Այշայէն (عائشة) որ մարգարեկն մօտ թաղուի:

Իր խնդրանքը կը կատարուի:

63 տարեկանին կը մեռնի: Նոյն տարիին մեռած էին մարգարեկն եւ Ապու Պաքը:

# ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ

- Բ Բաժին -

## 3. ՕԹՀՄԱՆ ՊՂՆ ԱԹԹԱՆ (عثمان بن عفان)

Օթհման, բոլոր խալիֆաներու մէջ ամենէն խնդրայարոյց խալիֆան է:

Նատ հետաքրքրական է այս խալիֆային ընտրութիւնը եւ անոր ընտրութեան նախորդող պարագաները: Ահա՝ փաստ մը, թէ ինչպէս խալամութիւնը արիւնով սկսաւ:

Տեսանք, թէ ինչպէս Օմար (عمر بن الخطاب) ըունաւոր դաշտոյնով սպաննուեցաւ եւ ինչպէս՝ բոյնի ազդեցութեան դէմ, ան կրցաւ միայն երեք օր դիմադրել:

Ան չմեռած, մահմետականները կը սկսին յաջորդութեան տագնապ ունենալ: Կը խնդրեն մահամերձ Օմարէն որ իր տղան՝ Ապտալլահ Իպն Օմար (عبد الله بن عمر) ընտրեն: Օմար կը մերժէ, բայց կ'անուանէ և հոգինոց խումբ մը որ իրենց մէջէն յաջորդ մը ընտրեն:

Ընտրութեան նկարագրութիւնը համառօտութեամբ կը բաղեմ Ար Թապարիի (الطري) «Պատմութենէն» تاریخ (الرسل والممالیک առ.5, էջ 34-35):

Օմար հետեւեալ իրահանգը կու տայ 6 թեկնածուներուն. «Գացէ՛՛ Այշայի սենեակը եւ հոն խորհրդակցեցէ՛: Եթէ ընտրութեան ժամանակ, Ճեզմէ մէկը 5 ժայն ունենայ, սպաննեցէ՛ ով որ ընտրուողին ժուէ չէ տուած: Այդ պարագային երր ծի վրայ 4 ժայն կ'ունենայ, սպաննեցէ՛ այն երկու հոգիները որոնն իրեն չեն ժուէարկած: Իսկ այն պարագային ուր թեկնածուի մը շուրջ 3-ի դէմ 3 հոգի ըլլան, կանչեցէ՛ Ապտալլահ զաւակս որ որոշէ ճեր երկու խմբակցութենէն մէկը: Այդ պարագային, տղաս պիտի որոշէ այս երկութէն մէկը: Անոր որոշումին դէմ ժուէ տուողը պիտի սպաննուի: ի

Օմարի բաղումէն ետք, մահմետականները անապարեցին

յաջորդին ընտրութիւնը կայացնելու, որպէսզի խռովութիւն չծագի: Ներկաները, խորհրդակցելէ յետոյ, ընտրեցին Օքհմանը, որ ընդունման ճառը արտասանելէ յետոյ, դարձաւ երրորդ խալիֆան:

Օմարի մահեն ետք, պարսիկները ջանացին ըմբռստանալ եւ կրկին անգամ կրակապաշտութեան վերադառնալ: Անոնց թագաւորը՝ Յազկերտ Գ. պարտուեցաւ, փախաւ եւ 31 Հինրա տարին՝ մեռաւ, վերջ տալով պարսկական հզօր կայսրութեան:

### **Օքհմանի գործերը**

1. Հանգստեան կոչեց Եգիպտոսի հզօր Ամրու պեղը Ասսը (عمر بن العاص), եւ անոր տեղ՝ իր եղբայրը կառավարիչ կարգեց:

2. Բիւզանդացիներու դէմ կռուելու համար, Օքհման կարիքը ունեցաւ ծովային ոյժի մը պատրաստութեան: Առաջին անգամ ըլլալով, արաբները գործածեցին պատերազմական նաւեր, գրաւեցին Կիպրոսը, Կիլիկեան, Փոքր Հայքը եւ Թիֆլիս բաղաքը:

3. Իր նախորդէն՝ Օմարի կողմէ նշանակուած կառավարիչները (ուալիները ձևութեան մէկ տարի պաշտօնի գլուխը պահեց, ապա զանոնի մեկուսացուց: Անոնց տեղ՝ պաշտօնի

ապրեցան ժուժկալ եւ պարզ կեանք մը, մինչդեռ Օթիման՝ իսլամական դրամագլուխները իրեն վերապահեց եւ զանոնք իր ընտանիքին վրայ ծախսեց:

Իր երկու նախորդները խիստ էին Մաֆֆէ քաղաքէն հեռանալու առնչութեամբ, իսկ ինք՝ հրաման տուաւ որ մահմետականները երկիրը ճգեն եւ երթան նորանոր հարստութիւններու տիրանալու: Այսպէս ալ եղաւ եւ արաբները սկսան ունենալ հարուստ դասակարգ մը, որ յետագային մեծ ազդեցութիւն պիտի ունենար եւ միջամտէր կրօնական հարցերու մէջ:

Ամէն հարստացած արար պարտական էր իր շահածին մէկ իինգերորդը Օթիմանին տալու: Այս միջոցառումները թշնամութիւն յառաջ բերին եւ արար միշին ու աղքատ դասակարգը ատելութեամբ լեցուեցաւ Օթիմանին դէմ:

5. Օթիման այրեց Քոր'անի բոլոր ձեռագիրները, պահելով մէկ ձեռագիր, որ մինչեւ այսօր միակ պաշտօնական գիրքն է:

**Ծանօթ.** Իսլամագէտները կասկածի ենթարկած են Օթիմանի Քոր'անի օրինակներ այրելու հարցը: Ամենակարեւոր դիտողութիւնը հետեւեալն է. «Ո՞վ մեզի կ'ապահովցնէ, թէ այսօրուան Քոր'անը յար եւ նման էր բնագրին: Ո՞վ մեզի կը վստահեցնէ, թէ Օթիման համարներ եւ գլուխներ աւելցուցած կամ պակսեցուցած չէ:»

6. Աղքատներու յատկացուած դրամը ծախսեց պատերազմներու վրայ, քայլ մը՝ որ իր դէմ աւելցուց ատելութիւնն ու վրիժառութեան ոգին:

7. Օթիմանի ամենէն մօտ բարեկամները, որոնք նախապէս ընտրութեան բուէ տուեր էին իրեն, սկսան հակառակիլ իր քաղաքականութեան: Օրինակի համար, Ապու Ռուհիման Պըն Օֆ (عبد الرحمن بن عوف), Թալիհա (طلحة)، եւ յատկապէս Ալի Պըն Ապի Թալէպ (علي بن أبي طالب), յանախ զինք խրատելէ յետոյ, հարկադրուեցան իրմէ հեռանալ:

### **Օթիմանի սպանութիւնը**

Ապու Պաքրի եւ Օմարի ժամանակները կը տարբերէին Օթիմանի ժամանակաշրջաննեն: Առաջին երկու խալիֆաներու ժամանակ, մահմետականները աղքատ էին, չունեին կալուած կամ գերի, բայց Օթիմանի ժամանակ, պատերազմներէ բռնագրաւուած հարստութիւնները տեղացին արարներու վրայ եւ փոխեցին անոնց կենցաղը, մտայնութիւնը եւ դրացիներու հետ յարաբերելու եղանակը: Մուհամմատի ժամանակ, ինչպէս նաև իրեն յաջորդող երկու խալիֆաներու ատեն, Արարիա տակաւին մեծ չէր, կարելի էր զայն ղեկավարել, բայց Օթիմանի ժամանակ, երկիրը տարածուեցաւ, հարստացաւ եւ անոր բնակիչներուն հարցստահարութեան փափաքը զօրացաւ:

Թշնամիները շատցած էին: Եգիպտացի մահմետականները չէին ուզեր որ Օթիման խալիֆա մնար: Եւ օր մը, մինչ Օթիման նստած էր իր կնոշ՝ Նա'իլայի (نَلِي) հետ, եգիպտացի յեղափոխականները կը մտնէին անոր տունը եւ կ'այրէին դրուն ու առաստաղը: Քուֆա քաղաքէն մէկը կը դաշունահարէր Օթիմանը, ուրիշ մըն ալ՝ կից կու տար անոր, որպէսզի գետինը իյնար: Ապա 6 եգիպտացիներ կը յարձակին վրան, կը ծեծեն զինք, մօրուքը կը փետտեն: Օթիմանին կինը կը շանայ միջամտել, բայց ի զուր: Սուրի հարուածով մը կնոշ մատները կը կտրեն, մինչեւ որ Քինանա (كِنَانَة) անունով մէկը սուրը միրնէ

ա) Ծնած է Մուհամմատի առաքելութեան սկսելէն 10 տարի առաջ:

բ) 13 տարեկանին, կը հաւատայ Մուհամմատին եւ կը դառնայ առաջին հաւատարիմն ու հետեւողը:

գ) Մուհամմատի հետ կը գաղթէ Մատինա:

դ) Մուհամմատ իրեն կ'ամուսնացնէ իր աղջիկը՝ Ֆաթման (فاطمة) : Անոնք կ'ունենան երկու զաւակ՝ Ալ Հասան (الحسن) եւ Ալ Հուսայն (الحسين):

ե) Ինք էր ամենայարմար անմիջական յաջորդը Մուհամմատին, քանի որ մարգարեին զարմիկն էր եւ անոր աղջկան ամուսինը. Քանի որ Ապու Պաքը անոր խորհուրդը կ'առնելը, Օմարն ալ բան չէր ըներ, առանց անոր կարծիքը առնելու:

### Անոր ընտրութիւնը

Օրհմանի մահէն վերջ, ականաւոր մահմետական ընտրողներ բացակայ էին, որովհետեւ կը գտնուէին հեռու տեղեր՝ պատերազմելու կամ կողոպատելու նպատակով: Բայց ազդեցիկ մարդիկ կային տակաւին Մաֆֆայի մէջ, անոնք Ալիի շուրջ հաւաքուեցան, իրենց հաւատարմութիւնը եւ զօրակցութիւնը յայտնելու:

Ընտրուեցաւ Ալին, բայց անոր ընտրութիւնը միաձայնութեամբ չեղաւ: Այս անհամաձայնութիւնը առիթ տուարաժանումներու եւ այդ բաժանումները մինչեւ այսօր կը տեսեն:

Ալի ինքզինք միշտ նկատած էր իրական յաջորդը մարգարեին եւ կը նկատէր իր նախորդին՝ Օրհմանին ընտրութիւնը տեսակ մը բռնագրաւում: Այս պատճառով, չեզոքացուց բոլոր այն պաշտօնեաները որոնք Օրհմանի կողմէն նշանակուած էին: Այս կարգադրութենէն դժգոհ մնացին ազդեցութիւն ունեցող մահմետականներ՝ Թալիա, Զուակյր, Մուատիհա (طلحة، الزبير، معاوية): Առաջին երկութը, գաղտնի կերպով կու գան Այշայի մօտ եւ կը խնդրեն անոր աշակցութիւնը՝ Ալին տապալելու: Անոնք

չկարողացան այս ապստամբութիւնը Մաֆֆայի մէջ յառաջ տանիլ, դիմեցին Պասրա քաղաքը, այնտեղ կողմնակիցներ շահելով:

Ալիի դէմ զօրաւոր ճակատ մը կազմուեցաւ, որուն գլուխը անցաւ նոյնինքն Այշան՝ մարգարեին կինը: Պայքարը սկսաւ 36 բուականին եւ կոչուեցաւ ՈՒՂՏԻ ՃԱԿԱՏԱ-ՄԱՐՏԸ (موقعة الجمل), որովհետեւ Այշա ուղտ հեծած էր եւ անոր վերէն հրահանց կու տար: Այդ ճակատամարտին մէջ 10 հազար մուսլուման զոհ գացին: Այշան գերի ինկաւ, Թալիա եւ Զուպայր մեռան եւ Ալի ազնիւ վերաբերում ունեցաւ Այշայի նկատմամբ: Յաղթեց պատերազմը եւ խալիֆայութեան օրինականութիւնը վերահաստատեց:

Իր ընտրութենէն առաջ եւ Ուղտի ճակատամարտը շահելէն յետոյ, Ալի միշտ փորձեց կողմնակից եւ զօրակից ունենալ: Գիտէր թէ Դամասկոսի կառավարիչը՝ Մուաուի

**Պը Ասի Սուֆեան,** (معاوية بن أبي سفيان) կարող, ազդեցիկ եւ զօրաւոր մարդ էր: Իրեն նամակ գրեց, բայց պատախանը կոշտ ու սպառնական եկաւ. «Իմ եւ քու միշեւ հաշիւ չկայ, միակ բանը որ կայ սուրբ է որ սիրտը պիտի արիւնէ եւ դաշոյնն է որ երիկամունքը պիտի հարուածէ»: Մուաուիա ինքինքն խալիֆա կը հռչակե:

Երկու հեղինակաւոր մարդոց միշեւ պատերազմը անխուսափելի էր: Երկուքին բանակները իրարու կը հանդիպին

վերադառնայ իրաք: Տաս հազար Ալիի հաւատարիմներէն կը հեռանան իրմէ, որովհետեւ անոր մէջ նկատեցին տկար, անվճռակամ եւ անջիղ մէկը, որ անուրդի հանեց խալիֆայութիւնը: Այդ 10 հազարը կոչուեցան Խառուարէն (Օրէնքէն դուրս ելլող): Այս խմբակցութենէն երեք հոգի համաձայնեցան երեք խոռվարաբները՝ Ալի, Մուավիա եւ Ամրու Պերլ Ասս (علي، معاوية، عمرو بن العاص) սպանել:

Մէկը միայն կը յաջողի Ալին մեղցնել: Սպանութիւնը պատահեցաւ, մինչ Ալին մզկիթէն դուրս կու գար:

Ալիի մահով, վերջ կը գտնէ Ալ Խուլաֆա՛ Ալ Ռաշիտիին ժամանակաշրջանը եւ անոր պիտի յաշորոնեն Ումայատները (الأمويون)՝ Դամասկոսի մէջ:

Այս փոխանցման շրջանը ծնունդ պիտի տայ Սուննի-Շիի հակամարտութիւններու, որոնց մասին՝ յաջորդ գլխուն մէջ պիտի անդրադառնանք:

# ՍԻՒՆԻ-ՇԻՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

## (السنة والشيعة)

Իսլամը բաժանուած ծնաւ: Ինչպէս մեր նախորդ ուսումնասիրութեան մէջ տեսանք, չորրորդ խալիֆայի՝ Ալիի մահով, մահմետականները պիտի սկսէին արդէն իրարմէ բաժնուիլ: Մուհամմատի մահուան վրայէն 50 տարի չանցած, արդէն իր հաւատացեալները արիւնալի պայքարներու զոհ գացին:

ՍիւնիՇիի հակամարտութեան մասին չխօսած՝ հարկաւոր է ըսել թէ, ըստ Մուհամմատի մէկ խօսքին՝ «իմ ժողովուրդս 72 աղանդի պիտի բաժնուի», շօշափելինօրէն իրականութիւն կը դառնայ:

Առաջին խմբակը Ալ Մու'դազիլան է (المُتَزَلِّ)، որ թէ՝ աղանդ էր եւ թէ՝ աստուածաբանական դպրոց, որուն դեկավարը՝ Իպն Թայմի՛ա (ابن تيمية) էր, որ մեծապէս ազդեց Սիւնիի աստուածաբանութեան վրայ:

Երկրորդ մեծ աղանդաւոր խմբակը Ալ Խառարէժ (الخوارج) է: Յեղափոխական խմբակ մըն էր որ դժգոհեալ է աղանդաւոր պատուածաբանութեան վրայ:

*օրէնքի ղեկավարութիւնը::»*

**Մու’դազիլայի (المعزلة)** գլխաւոր բնաբանն էր՝ «չկայ փրկութիւն հաւատքով միայն: Անհրաժեշտ են գործերը»: Հակասելով Շիի վարդապետութեան, Սիւննիները չուզեցին կապել Խալիֆայութիւնը Մուհամմատի գերդաստանին Քորայշին, այլ ուզեցին բաց բողուլ ունել մահմետականի, որ հաւատարիմ է Սուննայի (Քորանի եւ Շարի’այի), բանիրուն, ամբասիր եւ խալամութիւնը տարածելու հետամուտ, նոյնիսկ երէ նման քեկնածու մը ըլլար «սեւամորք գերի մը»: Շիիները հակառակ էին այս սկզբունքին: Անոնք չունեին խալիֆա, այլ ունեին իմամ մը, որ անպատճառ պէտք է ըլլար Ալիի սերունդէն, քանի որ Ալին Մուհամմատի զարմիկն էր: Շիիներու նման մօտեցում մը արգելք պիտի հանդիսանար բոլոր անոնց դիմաց, որոնք անարժանաբար պիտի դիմէին խալիֆայութեան պաշտօնին: Յիրաւի, մասամբ շիիները իրաւունք ունեին, քանի որ Ումայեատներու (الأمويون) , Ապասիփներու (العباسيون) , Ֆաթիմիտներու (الفاطميون) եւ Օսմանեան (العثمانيون) խալիֆաներուն շատերը անբարոյ կեանք ունեին:

## ՇԻԻՆԵՐԸ

Հակառակ ուրիշ աղանդներու, Շիիները ունին կրօնական եւ քաղաքական այնպիսի կառոյց, որ անոնց առաջնորդ իմամին խօսքը աստուածային հանգամանք ունի:

**Մանօթ:** Կը յիշէք, երբ Լիրանանի շիիներու Հըզպալայի առաջնորդը՝ Սայիտ Նասրալահ, խնդրեց որ շիիները, ի գին ամէն դժուարութեան, մասնակցին Լիրանանի մէջ հակառավարական ցոյցի, տեսանք բէ ինչպէս, հեռաւոր գիւղերէն, քալելով, հազարաւոր շիիներ Պէյրութ իշան՝ ցոյցերուն մաս կազմելու համար:

Ալիի սպանութենէն ետք, թշնամութիւն յառաջ եկաւ անոր հետեւորդներուն եւ Դամասկոսի Ումայեատներուն

(الأنموذجون) միջեւ: Անոնք ուզեցին խալիֆայութիւնը ետ Ալիի ժառանգին դարձնել: Երբ Դամասկոսի Ռւմայեատ խալիֆան՝ Մուաուիա պըն Ապի Սուֆիան (معاوية بن أبي سفيان) մերժեց ընդառաջել Ալիի հետեւորդներու պահանջմին, սկսաւ ծագում առնել շիհներու քաղաքական շարժումը. Քաղաքական շարժումն ալ ծնունդ պիտի տար կրօնական բաժանումին:

Իրավէն դուրս, Ալիի կարգ մը հետեւորդներ ջանացին անկախանալ Ռւմայեատներու տիրապետութենէ եւ հիմնեցին կրօնա-քաղաքական յարանուանութիւններ: Օրինակի համար, այսօր՝ Փաքիստանի մէջ կան շիհներ, ինչպէս նաեւ կը գտնուին եմենի, Մարոքի, Պակիստանի, Քուեյթի, Լիբանանի եւ Սուրիայ մէջ: Շիհները կը կազմեն իսլամութեան 15 առ հարիւրը:

Շիհները իրաւուք ունէի՞ն նման պահանջմի մը, այսինքն՝ իշխանութիւնը յանձնել Ալիի ժառանգներուն: Թժուար է այսօրուան աչքով դատել 1400 տարի առաջ պատահած եղելութիւնները: Ալին ունէր բոլոր իրաւունքը նման պաշտօնի մը տիրանալու: Ան ունեցաւ խալիֆայութիւնը, բայց անոր տէր չեղաւ եւ «խարուելով» իր մրցակիցէն՝ Մուաուիայէն, իր արդար իրաւունքը դատական կազմի վճիռին ենթարկեց:

գոյները: Շիհները, որոնց մեծամասնութիւնը արաբներ էին, երրորդ-չորրորդ դարերուն, կորսնցուցին այդ մեծամասնութիւնը եւ անոնց միացան պարսիկները: Այսօր, 125 միլիոն շիհներու մեծամասնութիւնը պարսիկ է:

**Մանօք:** Իրան-Իրաք պատերազմի ընթացքին, իրաքեան բանակի մէջ ժիշ էր շիհ տարրը: Իրաքեան բանակին մեծամասնութիւնը իրացի սիննի էր, որոնց միացան ժիրտերը, հայերը, գաղղէացիները եւ Թորգոնմանները: Նախագահ Սատամ Հիւսէյն միշտ վախ ունեցած էր Իրաքի շիհներէն, որոնք կրնային Պարսկաստանի կողմը անցնիլ: Այսօր ալ, այդ վախները հիմնաւորուած դարձան: Իրաքի Շիհներուն զէնք ու զինամթերք կը հասնի շիհ Պարսկաստանէն:

Երբ Ալիի երկու տղաները՝ Ալ Հասան եւ Ալ Հիւսյէն (الحسن والحسين) սպաննուեցան, կասկածէ վեր մնաց սիւն-նիներու սադրանքը՝ վերջնականապէս շնչելու շիհ յարան-ւանութիւնը: Մուխրար Իպն Ուպէյս, օգնութեամբ Խորասա-նի, Քուֆայի եւ Պարայի շիհներու, իմամ ան-ւաննց Ալիի ուրիշ զաւակ մը՝ Մուհամմատ Իպն Ալ Հանաֆիա (محمد ابن الحنفية): Երբ այս վերջինը մեռաւ, շիհներու մէջ ծագում առաւ այն վարկածը, թէ Իպն Հանիֆա պիտի վերադառնայ եւ առաջնորդէ իսլամ աշխարհը: Իր տիտղոսը եղաւ Ալ Մահտի՛ (المهدي) առաջնորդ: Այսօր, շիհները, 1200 տարիէ ի վեր կը սպասեն Ալ Մահտի՛ վերադարձին:

Արար շիհները երկար ժամանակ հալածուեցան եւ գաղտնի մնաց անոնց գործունելութիւնը: Շիհներու դէմ հալածանեներէ օգտուելով, կնոսդիկական (Gnostic), քրիստոնէական, պուտայական, մանիկական (աղանդաւոր Մանիի վարդապետութիւն) եւ պղատոնական հոսանքները մուտք գործեցին շիհներու մէջ, որոնք արդէն ազդուած էին պարսկական հարուստ մշակոյթէն: Շիհներու երկու գլխաւոր ուսուցումներն են.

1. Աղ-Դաքիա (الدقية), այսինքն՝ կարող ես ծածկել կամ

նոյնիսկ ուրանալ քու հաւատքդ, եթէ կեանքդ վտանգուի:

**2. Յարգել ուրիշներու կարծիքները:** Քանի որ շիփ դաւանանքին մէջ կան ոչ իսլամական ազդեցութիւններ, ուրեմն անհրաժեշտ է յարգել ուրիշ կարծիք, գաղափար եւ նոյնիսկ կրօնք, պայմանով որ միաստուածութեան չեն վնասեր:

**Ծանօթ:** Խոստովանելու ենք, որ շիփները միշտ լաւ աշխով նայած են հայերուն: Բոնի կրօնափոխութիւն չկայ, ինչպէս է սիւննիներու պարագային:

Իմամը անսխալական է: Սիւննի-իսլամ կրօնքը հիմնուած է հասարակութեան համաձայնութեան վրայ, բայց շիփ-իսլամ կրօնքը՝ հեղինակութեան վրայ: Սիւննիները կ'ընդունին խալիֆայի իշխանութիւնը, բայց աւելի քաղաքական հովանիի տակ, այսինքն՝ խալիֆան պաշտպանն է իսլամութեան, խրքանը՝ անոր յառաջդիմութեան եւ պատժողը, եթէ խոռվութիւն յարուցանող մը ըլլայ: Չունի կրօնական հանգամանք կամ հեղինակութիւն: Այդ հեղինակութիւնը կը պատկանի ուլամա՛ներու մահէսին (العلماء مجلس): Շիփներու մօտ, կրօնական եւ քաղաքական հեղինակութիւնը կը մնայ իմամի ձեռնքը:

**Ծանօթ:** Յաճախ կը տեսնեմ իրամի նախագահը որ

Աստուծոյ մօս: Հոչակաւոր խօսքը կը յիշենք, ամէն անգամ որ սիւննիի մը հետ վիճարաննենք՝ «*fniq z̄i maf-niwy* (كل شيء مكتوب)»», ամէն ինչ գրուած է: Որեւէ բան որ սիւննիի կը պատահի՝ բարիք, չարիք, արկած, յաջողութիւն, ձախողութիւն, անհամաձայնութիւն, հարսանիք, մահ, հիւանդութիւն, առողջութիւն, ամէն ինչ «արդարութեան եւ նախասահմանութեան արդիւնք է՝ *قضاء وقدر fawatwa'* ուա *fawatir* կ'ըսեն): Շիիներու մէջ այս *ֆարալիզմ* գոյութիւն չունի: Աստուած ազատ ստեղծած է մարդը, եւ մարդը կարող է Աստուծոյ «գաղափար»ը փոխել. այլապէս՝ ի՞նչ իմաստ ունի աղօրքը:

## ՇԻԻՆԵՐԻՆ ԲԱԺՆՈՒԱԾ ԱՂԱՆԴՆԵՐ

### 1. 12 Մահտիմերու շիհերը (الائمة الإثنا عشر)

Շիիները կը սպասեն 12 կորսուած կամ երկրէն վերացած իմամներու վերադարձին, որոնց վերջինը՝ Մուհամմատ անունով մէկն էր, որ խորհրդաւոր կերպով թողած էր այս աշխարհը եւ պիտի վերադառնայ:

### 2. Իսմայիլի խումբը (الإسماعيليون)

Կը հաւատայ, թէ նշմարիտ իմամը Իսմայիլն է եւ կը սպասէ 7 իմամներու գալուն, որոնց վերջինը *Ալ Մահտին* է (المهدي) :

11րդ դարուն, իսմայիլիներու աղանդը գօրաւոր էր Հիւսիսային Ափրիկէի եւ Հնդկաստանի մէջ:

### 3. Ալ Քարամիթա (القرامطة)

Ասոնց հիմնադիրը իր կերոնը հաստատեց Քուֆայի մէջ, 9րդ դարուն: Շիիներու մէջ ամենէն վայրագ խմբակն էր եւ իրենց վայրագութիւններուն պատճառով, խալիֆաներէն հալածուեցան եւ կամաց կամաց կազմալուծուեցան:

### 4. Նուսայրիուն եւ Տիւրգիները

## **ՔԱՆԻ ՄԸ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ**

### **ՏԻՒՐՁԻՆԵՐՈՒՄ ՄԱՍԻՆ (الدروز)**

Տիւրզիները մեր թուականին 11րդ դարուն ծնունդ առին Խսմայէլիներու խմբակէն:

Այս խումբն ալ կը հաւատայ Յաքիմիներու Ալ Հարիմ (الحكيم، الخليفة الفاطمي):

Շէյխ Ատ-Տարազի (الشيخ الدرزي) կազմաւորեց անոնց դաւանանքը: Տիւրզիները մզկիր չունին, այլ ունին ժողովարան: Անոնց կրօնա-քաղաքական առաջնորդին է Շէյխ Ա.Ք. (شيخ عقل) :

Տիւրզիները ազդած են մասոնական արարողութիւններու վրայ: Կը հաւատան տիեզերական Աստուծոյ, հոգիի վերստին մարմին առնելուն՝ աւելի լաւ ու մաքուր պայմաններու մեջ, ինչպէս նաև կը հաւատան Աստուծոյ հետ անմիջական ներանձնական հաղորդակցութեան:

Տիւրզիներու հայրենիքը Լիբանանի Շուֆի շրջանն է, Լիբանանի Պէտքա դաշտին հարաւը, Սուրիոյ հարաւը եւ Իսրայէլի հիւսիսը: Իրենք զիրենք իսլամ չեն նկատեր, այլ լուսաւորեալ իսլամներ:

# ԻՍԼԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

- Ա. Բաժին -

Մինչեւ այսօր, գոյութիւն չէ ունեցած արար մը, որուն փիլիսոփայութիւնը ազդուած չըլլայ իսլամ գաղափարախօսուութենէ: Եղած են մահմետականներ որոնց փիլիսոփայութիւնը կրօնական հանգամանք ունեցած է. այսինքն՝ բացատրած են Աստուծոյ գոյութիւնը, յատկութիւնները, յաւիտենական կեանքը, հոգիի անմահութիւնը եւայլն, հիմնուելով Քո՛րանի վրայ: Խակ երբ գուտ դասական փիլիսոփայական նիւթերու մասին գրած են, ինչպէս՝ կամքը, ազատութիւնը, հոգի-մարմին յարաբերութիւնը, գիտութիւններոնից յարաբերութիւնը, տրամարանութիւն... անոնք օգտուած են արիստոտելական (Aristotelian) եւ նոր պղատոնական (Neo-Platonism) ուսուցումներէն:

Այս կարծիքը երբե՞ք չի ստորագնահատեր կամ նըսեմացներ մահմետական փիլիսոփաներու սբանչելի վերլուծումները: Սակայն տեղին է աւելցնել, թէ այս մահմետական փիլիսոփաներուն շատերը արարներ չեին: Հրեայ, մուրիշ (Անտալուսիա), կամ պարսիկներ էին:

Արար փիլիսորանները շատ են: Սահմանափակ էշերու մէջ կարելի չէ բոլորին ծանօթանալ: Շատ հակիրճ կերպով պիտի անդրադառնանք ամենակարեւոր եւ ազդեցութիւն ծգող փիլիսոփաներու կեանքին, գործին եւ իրենց կարծիքներուն մասին, ամենահիններէն սկսելով:

## 1. ԱԼ ՔԻՆՏԻ Ա/لکندي (մեռած՝ 866-873<sup>ր.</sup>)

Հազուագիւտ արար փիլիսոփաներէն է: Անոր ծագումը կ'երթայ մինչեւ արաբական հոչակաւոր Ալ Քայս ցեղախումբը:

Ապրեցաւ Պաղտատ եւ շրջեցաւ իսլամական կեդրոնները: Արաբերէնով կարդաց յունական փիլիսոփայութիւնը, զայն իրացուց եւ անոր վրայ աւելցուց իսլամական սկզբունքներ:

Հակառակ յունասէր ըլլալուն, չշեղեցաւ իր կրօնի վարդապետութենէն:

*Իր գլխաւոր գործերն են.*

ա) Իրերու Խմատներն Ու Բացատրութիւնները

*في حدود الأشياء والرسومية*

բ) Տիրութիւնը Հեռացնելու Արուեստը

*في الحل لدفع الأحزان*

գ) Առաջնահերթ Փիլիսոփայութիւն

*في الفلسفة العلي*

դ) Աստուծոյ Մէկ Ըլլալու Մասին

*في وحدانية الله*

*Իր հիմնական փիլիսոփայութիւնը*

◆ Անշրպետը ստեղծուած է ոչինչէն:

◆ Ժամանակը, առարկան, շարժումը անզկիզը չեն. սկսած են գոյանալ եւ ապագայի որոշ ատենին՝ պիտի դադրին գոյութիւն ունենալ:

◆ Թէեւ աւելի նպաստաւոր է փիլիսոփայութիւնը եւ կրօնի իրարու չմերձեցնել, բայց եւ այնպէս, Փիլիսոփայութիւնը, համբնթաց է իալամութեան գաղափարախօսու-

## 2. ԱԼ ՖԱՐԱԳԻ (870-950) / الفرات

Կոչուած է «Արաբներու Արիստոտելը»: Դժբախտաբար շուրջի մէջ մնաց, թէեւ մահմետական ամենահարազատ փիլիսոփան է: Հոչակ ունեցաւ որպէս փիլիսոփայ, երաժիշտ եւ գիտնական: Նաեւ իր մեծ վաստակը՝ Խպն Սինայի ուսուցիչը ըլլալն էր:

### Իր սուֆիզմը

- ◆ Հարկ չկայ միայն մարմինը հսկողութեան տակ պահել, այլ՝ սուֆի ըլլալը հոգին մաքուր պահելն է:
- ◆ Մեր ամենամեծ բարիքը մեր նիգն է՝ մեր հոգիին համար գիտութիւն ամբարելու, որովհետեւ գիտութեամբ մեր միտքը կը հարստացնենք եւ այդ հարստութիւնը կը բարձրացնէ մեր հոգին:
- ◆ Երբ հոգին կը բարձրանայ մարմինէն եւ մարմնական աշխարհէն վեր, կը հասնի վեհութեան ամենաբարձր աստիճանին, ուր հոգին կը սկսի «աստուածատես ըլլալ»: Հոն է որ հոգին կը սկսի ստանալ ներշնչումներ, յայտնութիւններ, տալիք պատգամներ եւ մարգարենութեան շնորհ:
- ◆ Մարմինը մարմին է, հոգին ալ՝ հոգի: Զիրենք իրարու կապողը միտքն է, որուն հանգամանքն է նաեւ՝ կապել մարդը երկնային ոլորտին: Հոգին, միտքի միջոցաւ կը ստանայ աստուածային լոյսեր: Միտքն է որ աստուածայինը կը կապէ մարդկայինի, երկինքը՝ երկրի, հրեշտակը՝ մարդու: Եւ այս զօդն է որ մեր երշանկութեան կը նպաստէ:
- ◆ Երշանկութիւնը կարիք չունի նիւթին (մաղերիային) եւ ժանի որ այդպէս է, այդ ձեւով է որ կը հասկնաք մարմնական հանոյններ անտեսելը:
- ◆ Երշանկութիւնը ինքնարաւ է: Երշանկութիւնը միջոց մը չէ ուրիշ բանի հասնելու կամ տիրանալու համար: Նպատակ է եւ ոչ՝ միջոց:

◆ Նման երջանկութիւն ունենալու համար, միայն մաքուր հոգիները կրնան բացական, աներեւոյթը եւ անհասկնալին հասկնալ ու ընթանալ դէպի Աստուած:

◆ Նման պարագայի, հոգին կարիք չունի տեղեկութիւններ բաղելու մարդոցմէ կամ հրեշտակներէ: Եթէ հոգին մաքուր է, անմիջական կազ կ'ունենայ Աստուծոյ հետ: Այս տեսակ հոգին կ'անցնի շօշափելի աշխարհէն՝ դէպի Անշօշափելին, դէպի թափանցիկը, տեսնելու համար իրական տեսութեան արժանի Գերագոյն Էակը եւ այդ տեսութիւնը երջանկութիւնն է ինքնին:

◆ Գիտութիւնն է միայն մեզ արտաքին աշխարհի հետ կապողը: Գիտութիւնը միտքը կը հարստացնէ: Գերագոյն Գիտութիւնը Աստուածն է: Աստուծոյ հետ կը միանամ, նոյնիսկ կը նոյնանամ:

**Մանօթ.** Հո՞ս է որ աւանդական իսլամութիւնը կը հակառակի Ալ Ֆարապիի աստուածարանական մօտեցումներուն: Իսլամը չ'ընդունիր արարածի-Արարիչի միացում, եւս առաւել՝ նոյնացում:

Ալ Ֆարապի ապրեցաւ Ապասիներու պալատին մէջ, բայց միշտ եղաւ ճգնողական կեանք ունեցող մարդ՝ իսկական քրիստոնեայ կրօնաւոր մը, որ ունեցաւ քրիտոնեայ

**Իր Գլխաւոր Գործերն են.**

ա) Լաւագոյն Հանրապետութեան ժողովուրդը

**أهل المدينة الفاضلة**

բ) Երջանկութեան Ընկալումը

**تحصيل السعادة**

գ) Ուշադրութիւն Երջանկութեան Վրայ

**والتنبيه على السعادة**

### **3. ԻՊՆ ՍԻՆԱ / ԱԲՍԻՆԱ (980-1137)**

Իսլամ ամենամեծ եւ անգերազանցելի փիլիսոփան է: Արեւմուտքի մէջ հանրածանօթ է եւ հոն՝ Avicenna անունով ճանչցուած:

**Մանօթ.** Իպն Սինա բազմաթիւ հարցերու մասին գրած է: Ուրիշ փիլիսոփաներու ըսածներուն կրկնութիւն չըլլալու համար, պիտի բաւարարուինք անոր ամենացայտուն վարդապետութիւնը ներկայացնել, որ հոգիին եւ անոր անմահութեան մասին է: Յիրաւի, դժուար է գտնել Արեւմուտքի կամ Արեւելքի մէջ փիլիսոփայ մը, որ Իպն Սինայի պէս վերլուծեց ու բացատրեց հոգիի գոյութիւնը, անոր կապը մարմինին հետ եւ անոր անմահութիւնը:

◆ Երբ մարդը կը խօսի բանի մը մասին կամ մէկու մը հետ, կը հասկնայ թէ խօսողը հոգին է եւ ոչ թէ մարմինը: Երբ ըստ «Ես կը բալեմ», «Ես»ը չի նշանակեր ոտքերը, մկանները կամ ոսկորները: «Ես»ը ինքնութիւն է եւ ինքնազիտակցութիւն: «Ես»ը կը վերաբերի հոգիին եւ ոչ թէ մարմինին:

◆ Անհատի մէջ «Ես»ը միացնող ոյժ է, հոգին է: Այս հոգին կը մտածէ, կը փորձէ, կը բաղդատէ, կը հրահանգէ, կը յանդիմանէ... մարմինին մէջ մատը երբե՞՛ հրահանգ չի տար ստամբսին, ոչ ալ երակը՝ ոսկորին: Մարդու մարմնական ու իմացական բոլոր շարժումները տնօրինուած են «Ես»-ի կողմէն, որ հոգին է: Այս ոյժերը, որպէսզի համադրութին, ունենալու են մէկ աղքիւր որմէ դուրս

պիտի գան, այլապէս մեր անձին մէջ կը տիրէ ժառային վիճակ:

◆ Հոգիի գոյութեան փաստը կու գայ նաեւ շարունակականութենէ կամ յարատեւութենէ: Այսինքն՝ իմ այսօրս կապուած է երէկուան անցուդարձերուն եւ ես գիտակից եմ անոր պատահածներուն եւ զանոնք կը կապեմ վաղուան յոյսերուն հետ: Կենդանին չունի ասիկա: Կենդանին անցեալ չունի, որովհետեւ գիտակից չէ անոր: Քունը չի խափաներ կապը «երէկ»ի եւ «այսօր»ուան միջեւ: Երէկ-այսօր-վաղը, հակառակ իրենց շարժական ըլլալուն, ունին մէկ համադրիչ եւ այս երեքը կը դառնան մէկ գիտակից ոյժի շուրջ, որ հոգին է:

*Իպն Սինա հետեւեալ գեղեցիկ պատկերը կու տայ հոգիի գոյութիւնը բացատրելու համար.*

◆ «Երկինքի մէջ բոչող եւ անկից կախուող մարդը»:  
Ենթադրենք մարդ մը մտային ու ֆիզիքական բոլոր կարողութիւններով ծնած է:

Կը ծածկէ երեսը, որպէսզի քան մը չտեսնէ. պարապութեան մէջ ինքզինք կը տեղաւորէ, որպէսզի քանի մը չզարնուի. այնպէս կը տեղաւորէ իր անդամները, որ իրարու հետ կապ կամ հաղորդակցութիւն չունենան: Սակայն հակառակ այս բոլոր նախաձեռնութիւններուն, մարդը կը զգայ թէ

կարիք չունի ինքզինք հասկնալու եւ խանի որ հոգին կը մտածէ, ուստի գոյութիւն ունի, որովհետեւ հոգիի միտքը հաւասար է անոր գոյութեան: Մարդը կրնայ իր աշխարհեն դուրս ելլել, իր մարմինեն դուրս գալ, մերժել իր շուրջ եղած բռնոր իրողութիւնները, ամէն բանի վրայ տարակուսիլ, ամէն բանէ կասկածիլ, բայց մէկ բանի վրայ՝ իր հոգին վրայ չի կրնար տարակուսիլ, որովհետեւ հոգին աղբիւրն է իր տարակոյսին եւ ծնունդ տուողը՝ իր գաղափարներուն:

◆ Եթէ հոգին մարմնական աշխարհի մաս չի կազմեր, կը նշանակէ՝ թէ ան կը պատկանի աշխարհեն վեր՝ աւելի բարձր ոլորտի մը: Աւելի լաւ է գործածել «յաւիտենականութիւն» բառը քան` «անվերջանալիութիւն» հասկացողութիւնը:

◆ Հոգին ստեղծուած է եւ կը սկսի գոյութիւն ունենալ երբ մարմինին մէջ մտնէ: Անոր մէջ կը մնայ, անոր հետ կը գոյատեւէ ժամանակաւորապէս. հոգին մարմինին հետ մինչեւ մահ «կը կենակցի», որմէ յետոյ, մարմինը դէպի հող կ'երթայ, իսկ հոգին կը շարունակէ ապրիլ:

◆ Իւրաքանչիւր անձ ունի տարբեր հոգի: Հոգին մէկ ինքնութիւն մը չէ, որ բազմապատկուած է եւ բաժնուած ու դրուած է զանազան մարմիններու մէջ: Հոգին մարմինին պատկերն է եւ պատկերը չի կրնար գոյութիւն ունենալ մարմինէն առաջ:

◆ Հոգին չ'ապականիր, քանի որ ապականութիւնը կը պատահի ուրիշի միջոցաւ:(Արեւը կը չորցնէ տերեւը, ուրեմն կ'ապականէ զայն): Եւ քանի որ մարմինը չ'ապականեր հոգին, որովհետեւ հոգին գոյութիւնը կախեալ չէ մարմինէն, ուրեմն հոգին մնայուն է, չի տարրալուծուիր, չ'ոչնչանար:

◆ Մարմինը առանց հոգիի չ'ապրիր, բայց հոգին կ'ապրի առանց մարմինի: Այս տրամարանութեամբ, հոգին գերիշխող է, զայն խթանողն է, զայն շարժողը:

.

◆Ամէն առարկայ կամ մարմին բաղադրութիւն է: Զուրը բաղադրութիւն է, հողը բաղադրութիւն է... Եւ որպէս այդ շուրը ապականութեան սահմանուած է: Մինչդեռ հոգին պարզ է եւ պարզը չի մեռնիր:

*Իր Գլխաւոր Գործերն են.*

- ա) Օրէնքը                                  القانون
- բ) Բուժումը                                  الشفاء
- գ) Ազատագրումը                          النجاة
- դ) Նշանները                                  الإشارات
- ե) Բանաւոր Հոգիի Մասին Երկասիրութիւն                          معرفة النفس الناطقة

# ԻՍԼԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ

## - Բ Բաժին -

### 4. ԻՊՆ ՀԱԶՄ (994-1063)

Անտալուսիայէն էր (سلاسل hարաւային Սպանիա): Դպրոց մը հիմնեց որ սորվեցուց, թէ Քոր'անի մեկնութիւնը պէտք է բացատրուէր բառացի կերպով եւ ոչ՝ ծածկուած, անյայտ եւ գաղտնի իմաստներով: Այսինքն՝ երբ Քոր'անը կ'ըսէ «Այր մարդիկ, ձեր կիները ծեծեցէ՛՛, ծեծել բայց հասկնալու ենք ինչպէս որ այս բառը նանչցուած է, եւ ոչ՝ անոր փոխարերական կամ այլարանական ձեւով:

Իր կարծիքով, Քոր'անը պէտք է հասկցուի իմացականօրէն, թէեւ անիրածեշտ է անոր կցել յայտնութեան լոյսը: Հարկ չկայ բաղդատական ընելու, քանի որ Քոր'անի լեզուն եւ ոճը հասկնալի են եւ կարիք չունին փոխարերական իմաստներու դիմելու:

Այս կարծիքներուն համար, Քորտոպա քաղաքին մէջ ան 3 անգամ բանտարկուեցաւ:

Իր հոչակաւոր գրութիւնը կը կոչուի «Աղաւնիին Վիզին Օղակը» (طوق الحمام), ուր կը բացատրէ աստուածային սէրը, մարդկային սէրը, գուրգուրանքը, բաղաքշանքը: Իրեն համար մարդկային սէրը ամբողջական չէ, պակասաւոր է եւ անկայուն: Սէրը որքան խորանայ ուրիշը նանչնալու մէջ, այնքան կը բարձրանայ եւ կը հեռանայ բաղաքշանքէն:

### 5. ԱԼ ՂԱԶԱԼԻ (1058-1111)

Խսամութեան ամենամեծ փիլիսոփաներէն, օրէնսգէտներէն, աստուածաբաններէն եւ խորիրդազգածներէն մէկն է Ալ Ղազալի: Մագումով իրանցի է, որ արաբերէնով գրած է իր գործերը:

1091 բուականին, կը կարգուի Պաղտատի Նիզամի՛ա դպրոցին տնօրէնը: Չորս տարի դասաւանդելէ յետոյ, կ'ունենայ հոգեւոր կեանքի տագնապ մը. կը բողու ու-սուցչութիւնը, երկու տարի կը բափառի Սուրիոյ, Պա-

դեստինի եւ Մեքքայի մէջ, ապա՝ կը վերադառնայ իր հայրենիքը՝ դաւանելով սուֆիզմը:

Կը սերտէ փիլիսոփայութիւնը եւ կը տիրանայ անոր մասնաճիւղերուն՝ գիտութիւն, տրամաբանութիւն... ապա՝ անոր դէմ կ'ելլէ, որպէսզի փիլիսոփայութիւնը «իսլամացընէ»: Դիմեց սուֆիզմի, այն յոյսով որ պիտի կարենայ աշխարհիկ գիտութիւնը (փիլիսոփայութիւնը) միացնել իսլամական կրօնին: Իրեն շնորհիւ, սուֆիզմը, որ ընդհանրապէս մերժուած էր մուլուման խաւերէն, աւելի հանդուրժելի դարձաւ:

## 6. ԻՊՆ ԹՈՒՖԱՑԼ (Են ٹفիլ (Սնած՝ 1100)

Սնած է Ռւատի Աշ, այսօրուան Գատիխս (Cadix) քաղաքը (Սպանիոյ հարաւ-արեւելքը): Փիլիսոփայ էր եւ բժիշկ:

Իր միստիքական փիլիսոփայութիւնը ամփոփուած է իր գրած «Հայյա՝ Իպն Եաքզան, حی، إین یقطان »-, որ կը նշանակէ, «ՕՇ, Իպն Եաքզան»: Իպն Եաքզան տղու անուն է, որ յետագային՝ պիտի ներշնչէր Ռոպինսըն Քրուզոյի ծանօթ վեպը: Այս վեպին հերոս տղան առանձին ապրեցաւ կղզիի մը մէջ:

### Փիլիսոփայութեան Կորիզը

Այս տղան՝ Իպն Եաքզան, անհատապէս կը սկսի անջրապետը հետազոտել, զանազան հանգրուաններէ անցնելով. իւրաքանչիւր հանգրուանը կը տեսէ 7 տարի:

**2. Անոնք որոնք կրնան հասկնալ զայն, կրօնի օգնութեամբ:**

**3. Անոնք որոնք կ'ընդունին օրէնքները որոնք յայտնուած կրօնի խորհրդաճաններէն յառաջ եկած են:**

Պատմութեան վերջաւորութեան, փիլիսոփայ հեղինակը կ'ըսէ թէ այս տղան կը չանայ մարդկութիւնը համոզել եւ անոր միտքը լուսաւորել, բայց չի յաջողիր:Այդ պատճառով, տղան կը վերադանայ կղզի: Ինչո՞ւ: Տղան կը համոզուի, թէ աւելորդ է մարդը լուսարանել, եթէ բնական լոյսը պիտի չկարենայ նպաստել այդ նշմարտութեան գիտակցութեան:

Իպն Թուֆայլի վէպը քարգանուեցաւ նախ՝ լատիներէնի, որմէ յետոյ քարգմանուեցաւ եւրոպական լեզուներու:

## **7. ԻՊՆԸԼ ՐՈՒՇՏ մարդիկ (1126-1198)**

Իպնըլ Բուշտ կը պատկանի անտալուսեան դպրոցին (հարաւային Սպանիա): Արեւմուտքի մէջ նանչուած է որպէս Averroes: Փիլիսոփայ էր, բժիշկ, գիտնական եւ դատախազ: Մուսլուման գրագիտ ընտանիքի մէջ ծնաւ ու մեծցաւ: Իր հայրն ու մեծ հայրը դատաւորներ էին:

Առաջին անգամ Մարոք այցելեց, որպէսզի դպրոցներու մէջ իւլամական նշմարիտ վարդապետութիւնը դասաւանդէր, որովհետեւ աղաւաղումներու ենթարկուած էր այդ շրջանի քարոզութիւնը:

Վերադարձին, կը կարգուէր Սեվիլիա, ապա Գորտոպա Քաղաքներու դատաւոր եւ իրմէ կը խնդրուէր որ Արիտոսելի փիլիսոփայութիւնը մեկնարանէր Մարոքի դպրոցը:

Քանի մը տարի ետք, Քաղաքական անցուդարձերը ի նպաստ իրեն չընթացան: Դատարան տարուեցաւ եւ բժշկական եւ աստղագիտական գիրքներէն զատ, այրեցին իր բոլոր գիրքները:

### **Գիտական ներդրումներ**

Աշխատեցաւ որպէս բժիշկ, բայց աւելի զբաղեցաւ գիտական հետազօտութիւններու մէջ: Կեդրոնացաւ հսկողու-

թեան եւ փորձառութեան վրայ: Քաջալերեց հաղորդականութիւնը բժիշկներու միջեւ: Առաջին գտնողը եղաւ ջրածաղիկ հիւանդութեան պատճառին, ինչպէս նաև կատաղախտին (rabies)<sup>1</sup> որ, ըստ իր հետազօտութիւններուն, կը պատահի շուններու լորցունքներու պատճառվ:

Իպն Սինայի հետ համաձայն գտնուեցաւ, թէ կարգ մը հիւանդութիւններ ժառանգական են:

Իպնը Ռուշտ հաւատաց թէ լաւ առողջութիւնը հոմանիշ է լաւ սնունդի, մաքուր ջուրի եւ շինչ օդի: Հաւատաց ու փաստեց, թէ դեղերը, որովհետեւ օտար են մարմինին, կ'ունենան կողմնակի վնասներ (side effects), յատկապէս երիկամներու եւ լեղուցքի վրայ: Խօսեցաւ հիւանդութիւններու պատճառած հոգեբանական վնասներու մասին:

### **Գլխաւոր Գործերը**

• Ալ Քուլլիյեաք ֆիք բըպ էլկیات فی الطب Հաղիամուր Տեսութիւններ Բժշկութեան Մասին:

Այս գիրքը բաժնուած է 7 գլխաւոր մասերու: 13րդ դարուն, քարգմանուեցաւ լատիներէնի, յետոյ՝ եբրայերէնի: Միայն 1984ին է որ հրատարակուեցաւ արաբերէնով:

- Արխատութելի «Համառօտ Տեսութիւն Հոգիի մասին»
- «Հիւանդութիւններու Համառօտ Բացատրական»
- «Հոգեբանական հարց»:

վրայ: Իր կենդանութեան ժամանակ, լաւ չհասկցուեցաւ, բայց յետ մահու, երեւան եկան անոր տաղանդն ու իմաստութիւնը: Այսօր, իր աշխատանքները կը նկատուին ուղղափառ հրեւութեան հիմնաքարերը:

### Իր Աշխատասիրութիւնները

- **Միշնա Գիրքի Մեկնարանութիւնը** (արարերէնով)
- **Պատուիրաններու Գիրքը** (Երրայերէնով)
- **Թորա**
- **Շուարածին Ուղեցոյցը**
- **Նամակներ** (Թեշուվոք)

### Իր Վարդապետութիւնը

Իպն Մայմուն ջանաց հաշտեցնել մարգարէութիւնը մովսիսական կրօնքին հետ:

«Շուարածին Ուղեցոյց»ին մէջ, 100 էջի չափ գրութիւն կայ այս նիւթին առնչութեամբ:  
Անոր մէջ երեք մօտեցումներ կան.

1. Մարգարէն սովորական մարդ է, Աստուծոյ կողմէն ընտրուած, իւրայատուկ առաքելութեան համար: Կարեւոր չէ թէ այս ընտրեալը տգէտ է կամ գիտուն, մեծ կամ փոքր: Իրմէ չի պահանջուիր պայման, քանի որ Աստուծ զինք ընտրած է:

2. Մարգարէութիւնը կը պահանջէ մարդկային բնութեան կատարելութիւն. ուրեմն ամէն մարդու չէ տրուած մարգարէական շնորհը:

### 3. Իպն Մայմունի համոզումը

Մարգարէն, իմացականօրէն կատարեալ մարդ է. Աստուծ զայն ընտրած է: Հարկ կայ որ տիրացած ըլլայ երեւակայութեան, որ կը միացնէ խելքը Խելք Տուողին (Աստուծոյ) հետ, որովհետեւ այս միջոցաւ, մարգարէին համար ամէն ինչ բափանցիկ եւ շօշափելի կը դառնայ:

Որքան երեւակայութիւնը գեխ եւ հարուստ ըլլայ, մար-

գարէին կապը Աստուծոյ հետ աւելի կ'ամրանայ եւ կը խորանայ: Մարգարէներու տարբերութիւններն ու մեծութիւնը կը կայանան նոխ երեւակայութեան չափանիշին մէջ. անոր համար, երբ կարգ մը մարգարէներ նուազ տեղեկութիւններ տուած են, այդ պակասին պատճառը իրենց նուազ երեւակայութիւն ունենալն էր:

Երեւակայութեան հետ, մարգարէն ունենալու է մտային մեծ կարողութիւն, որովհետ երէ միտք պիտի բարձրանայ Գերագոյն Մտֆին, անհրաժեշտ է որ ըլլայ բարձրորակ եւ փարքամ:

Այս ուսուցումէն ի յայտ կու գայ, թէ Իպն Մայմոն մեծապէս ազդուած է Ալ Ֆարապիէն:

## 9. ԻՊՆԸԼ ԱՐԱԳԻ (ابن العربي) (1164--1240)

Ցոյն փիլիսոփայ Փլոդինուսի նմանողութեամբ, Իպնը Արապի ուզեց վերամշակել աստուածաբանութեան եւ փիլիսոփայութեան առնչութիւնները եւ գտաւ սուֆիզմի այդ կապ հանդիսացող առնչութիւնը:

Ծնած է Սպանիոյ հարաւ-արեւելքը գտնուող Մուրսիա քաղաքը եւ մեռած է Դամասկոս:

Իրեն վերագրուած են բազմաթիւ հեղինակութիւններ, բայց ամենէն հոչակաւորներն են՝

◆ Թէեւ Աստուծոյ էութիւնը անճանաչելի է, այնուհանդերձ տիեզերքը այն վայրն է ուր կարելի է Աստուծոյ ստորոգելիները իմանալ:

◆ Քանի որ Աստուած Մէկ է, այս մէկութիւնը կրնայ բացատրել Աստուծոյ բազմաթիւ ստորոգելիները (99 հատ), որովհետեւ իւրաքանչիւր ածական կ'երթայ Մէկին:

◆ Հոգեւոր իրագործումին նպատակը Աստուծոյ հասնիլն է:

◆ Երբ Աստուծոյ մէջ հասկնանք մեր գոյութիւնը, ՎերջԱՆԱԼԸ (الفتاوى) տեղի կու տայ ՄՆԱԼՈՒ (البقاء): Մեր յաւիտենականութիւնը կ'իրականանայ Աստուծոյ նանաչողութեան մէջ:

## 10. ԻՊՆ ԹԱՅՄԻ'Ա / بين تيمية (մեռած 1328)

Սիւննի իսլամութեան կառչող եւ Քոր'անի կոյր հնազանդութիւն պահանջող փիլիսոփայ-աստուածաբան է Իպն Թայմի'ա: Ծնած է Հարրան (Սուրիա) եւ մեռած՝ Դամասկոս:

Ապրեցաւ այն ժամանակներուն, երբ իսլամութիւնը կը պայքարէր արտաքին թշնամիներու դէմ եւ կը տառապէր ներքին խոռվութիւններէ: Խաչակիրները տակալին ամբողջութեամբ չէին վոնտուած Սուրբ Երկրէն, մոնղոները գրաւած էին Պաղտատ քաղաքը: Եգիպտոսի մէջ մամլուքները տիրացած էին իշխանութեան եւ գրաւած՝ Սուրիան:

Իպն Թայմի'այի ժամանակ, սուֆիզմը տարածուած էր եւ ուղղափառ իսլամութիւնը շուրջի մէջ մնացած:

Այս խառնակ վիճակներու մէջ, Իպն Թայմի'ա ուզեց վերադառնալ իսլամութեան ակնադրիւթին՝ Քոր'անին եւ աւանդութեան:

### Անոր Փիլիսոփայութիւնը

◆ Խելքը չէ, այլ յայտնութիւնն է գլխաւոր աղքիւրը զԱստուած նանչնալու եւ Աստուծոյ հանդէպ՝ մարդոց

կրօնական պարտականութիւններու: Ուստի՝ մարդուն ուղեղը (العقل) եւ անոր կարողութիւնները պէտք է ենթակայ ըլլան աստուածային յայտնութեան:

- ◆ Խելքով, պէտք է իսլամութիւնը ճանչնալ, ինչպէս նանչցաւ զայն Մոհամմատ:
- ◆ Ալլահ ունի 99 ստորոգելիներ, եւ մարդ արարածը պիտի ընդունի զանոնք, առանց անոնց վերլուծումներ կատարելու: Այսպէս, պէտք է ընդունինք որ Ալլահ գահի գրայ նստած է, առանց աւելորդ բացատրութիւններ տալու:
- ◆ Ուշադիր ըլլալու ենք եզրակացնելէ՝ թէ Ալլահին ստորոգելիները մեզ չմղեն անոր էութիւնը բացատրելու, ինչ որ ըրած էին Ալ Մու'դազիլա (المعتزلة) եւ Ալ Աշա'իրա (الأشاعرة)՝ փիլիսոփայական-աստուածաբանական դպրոցները:
- ◆ Սուֆիզմը աւելի վտանգաւոր է քան փիլիսոփաները (իպթ Մինա եւ Ալ Ֆարաապի): Երկուքն ալ խաբուած են. առաջինը՝ մտքի վրայ չափազանց կորնելով, երկրորդը՝ զգացականութեան վրայ:
- ◆ Յստակ է զանազանութիւնը մէկ Ալլահին՝ տիեզերքի ստեղծիչին եւ ստեղծուած տիեզերքին մէջ: Անոր համար, ուստի անոր առաջ կառաջ անոր առաջ և անոր առաջ:

# ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՈՒՂՂՈՒԱԾ ԻՍԼԱՄ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Անտարակոյս, իսլամութիւնը իւրայատուկ կրօնք պիտի չըլլար, եթէ ընդունէր իրմէ առաջ եկած երկու կրօնքներուն՝ հրէութեան եւ քրիստոնէութեան ճշմարտութիւնները:

Քանի որ մեզ աւելի կը հետաքրքրէ իսլամութեան առարկութիւնները, զանց պիտի ընենք հրէութեան դէմ յարուցուած դժուարութիւնները:

Քրիստոնէութեան դէմ կան բազմատեսակ դժուարութիւններ, որոնցմէ պիտի ուսումնասիրենք աստուածաբանական եւ Սուրբ Գրային առարկութիւնները:

## Աստուածաբանական Առարկութիւններ

### 1) ԱՍՏՈՒԱԾ

- Սխալ է զԱստուած հայր նկատել:
- Կարելի չէ Աստուծոյ «ընկերակից», անոր աստուածութեան «բաժնեկից» գտնել եւ զայն պաշտել. ուրեմն՝
- Սուրբ Երրորդութիւնը գոյութիւն չունի:
- Աստուած մէկ կրօնք ունի՝ իսլամութիւնն է: Մնացած բոլոր կրօնքները անկատար, թերի եւ ոչ աստուածային են:

## ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ

### Առաջին՝

Երբ Աստուծոյ համար «հայր» ըսենք, (աւելի նիշդ՝ Քրիստոս Աստուծոյ մասին «հայր» ըսաւ եւ կ'աղօթենք ու կ'ըսենք «Հայր մեր որ յերկինս ես»), անմիջապէս

մուպումանի մտքին մէջ կու գայ այն գաղափարը, թէ Աստուած յարաբերած է կնոշ մը հետ (այս պարագային՝ Մարդամի հետ), եւ զաւակ կամ զաւակներ ունեցած է: Մուպումանը կարողութիւն չունի հասկնալու, թէ հայրութիւնը կրնայ փոխարերական իմաստով իմացուիլ, եւ ոչ միայն՝ որպէս սեռային յարաբերութեան հետեւանք:

Իսլամութիւնը երկու աղբիւրներ ունեցած է Աստուծոյ հայրութիւնը մերժելու համար.

#### ա) Թալմուտը

թ) Նազովրէական աղանդը, որ հայիոյանք կը նկատէր Աստուծոյ զաւակ ընձեռնելը:

Քրիստոս, Աստուծոյ եւ արարածներու միջեւ եղած կապի կամ յարաբերութեան մէջ, աւելի գեղեցիկ առնչակցութիւն չէր կրնար երեւակայել քան` հայր-որդիի կապը:

Աստուած մեզ չէ ծնած, բայց մեզի ծնունդ տուած է, մեզ կը խնամէ, մեր վրայ կը հսկէ, մեր կարիքները կը հոգայ: Արդ, այս բոլորին համար, կարելի չէ՝ զինք «հայր» որակել: Նոյնին է պարագան եկեղեցականի: Երբ վարդապետին «հայր սուրբ» կ'ըսենք, չենք հասկնար թէ ան մեզ աշխարհ բերած է: Պօղոս առաքեալն ալ հպարտութեամբ կ'ըսէր. «Ես ճեզի հայր եղայ»:

#### Երկրորդ՝

Աստուած «բաժնեկից», «ընկերակից» չունի:

Հարկաւ չունի: Մենք Սուրբ Երրորդութեան մէջ երեք Աստուածներ ։ Ենք տիսնեու:

**Երրորդ՝**

Աստուած ո՞չ նախասիրած կրօնիք ունի, ո՞չ ալ՝ կրօնիքի կը հետեւի: Լատիներէնի մէջ, կրօնիք բառը Religio է, որ կու գայ Religo (կապել) բառէն: Յիրաւի, Աստուծոյ հետ ով որ յարաբերի, կը կապուի անոր եւ կը դառնայ Աստուծոյ «կապուած»: Հայերէնն ալ գրեթէ նոյն մօտեցումը ունի: Ըստ Անառեանի, «կրօն» կու գայ «կրել» արմատէն: Լատիներէնի մէջ՝ կապ, հայերէնի մէջ՝ մէջը ունենալ, Աստուած իր մէջ կրել:

Արդ, իսլամութիւնը չի կրնար Աստուծոյ մենաշնորհ կրօնիքը ըլլալ:

## 2) ՔՐԻՍՏՈՍ

- Քրիստոս Աստուծոյ Որդին չէ, որովհետեւ Աստուած չի կրնար զաւակ՝ ուալատ (Ճ. Ունենալ):
- Քրիստոս չխաչուեցաւ, այլ երկինք յափշտակուեցաւ:

ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ

**Առաջին՝**

Դարձեալ կը կրկնեմ՝ Աստուած սեռային յարաբերութիւն չէ ունեցած, որու հետեւանենով զաւակ ունենար:

Նախ՝ Քրիստոս զաւակ չէ (Ճ. այլ Որդի է (نـ)). Հայր-զաւակ յարաբերութիւնը ֆիզիֆական է. հայր-որդիինը՝ բարոյական եւ հոգեկան: Աստուածաշունչին մէջ երբե՛ք չենի հանդիպած այն հասկացողութեան, ուր Քրիստոսը, Յիսուսը, Մեսիան Աստուծոյ զաւակը ըլլայ: Միա՛յն այն տեղ, ուր Մարիամի մասին կը խօսուի, կ'ըսուի. «Զաւակ մը պիտի ծնիս»: Այն՛, Յիսուս Մարիամի զաւակն էր, քանի որ Մարիամէն ֆիզիֆապէս ծնաւ: Աստուածաշունչը զգուշաւոր է Քրիստոսը Աստուածոյ զաւակ կոչելու մէջ:

Քոր՝անը կը նզովէ երրորդութիւնը, բայց ո՞ր տեսակ երրորդութիւն: Քոր՝անը կը զարմանայ թէ ինչպէս ոմանք (Քրիստոնեաներ), կը դաւանին, թէ երրորդութիւնը Հայր-Որդի եւ Մարիամն է: Արաբերէնի մէջ, հոգին (ռուհ, շուր) բառը իգական է. եւ քանի որ Ս. Հոգիով յղացուեցաւ

Քրիստոս, ուրեմն անոր մայրը Աստուած ըլլալու է: Քրիստոնեութիւնը նման Երրորդութեան չի հաւատար:

Ըլլայ Յիսուս, ըլլայ Մեսիա, ըլլայ Քրիստոս Երկրաւոր անուններ են: Առաջինը կապուած է իր ժարաֆացիութեան անունին, որովհետեւ հասարակութեան մէջ այդ է իր անունը եւ տրուած՝ հրեշտակապետի կողմէն: Երկրորդը՝ անոր հանգամանքն է, այսինքն՝ օծեալն է Աստուծոյ: Իսկ Երրորդը՝ կապուած է անոր առաքելութեան եւ Երրայերէն բան է Քրիստոսի յունական բառին:

Իրականին մէջ, Քրիստոս Երկնային անուն չունի: Ան Աստուծոյ ԲԱՆն է: Այս ԲԱՆը՝ մարմին առաւ, Բանաւոր Աստուծմէ, առանց իրմէ բաժնուելու:

Հետեւեալ բացարութիւնը կու տամ: Հեղինակ մը մըտ-ֆին մէջ գաղափար մը ունի: Կը պատահի որ հեղինակը բուղբի վրայ զրի առնէ այս գաղափարը: Ի՞նչ կ'ըսենք. «գաղափարը բուղբի վրայ մարմին առաւ»: Զայն կը տեսնեմ, կը կարդամ, կ'իւրացնեմ, բայց նաեւ սոյն գաղափարը կը մնայ հեղինակի մտքին մէջ: Իրմէ դուրս կու գայ որ ծանօթացուի, իմացուի, երապարակուի, բայց միեւնոյն ժամանակ չի բաժնուիր հեղինակի բանաւոր մտքէն:

Աստուած, իր անհուն սէրէն մղուած, իր ԲԱՆը աշխարհ դրկեց որ մարմին առաւ: Հեղինակը եւ հեղինակին միտք-իշոսքը միացած են իրարու: Ինչ որ յատուկ է ԲԱՆԱՆԱՆԻՐին, յատուկ է նաեւ ԲԱՆին:

ԱԵԲԲ Քրիստոսի խաչելութեան ու մահուան պարագաները:

Քոր՝անի մէջ 4 տեղ յիշուած է Քրիստոսի մահը՝ *Սուրադ Ալ Պաքարա* (۸۷) , سورة البقرة (۸۷) , *Սուրադ Ալ Մայտա* (۱۲۰-۱۱۶) , سورة المائدة (۳۳) , *Սուրադ Մարիամ* (۱۸۳) , سورة عمران (۱۸۳) , իսկ *Սուրադ Ալ Նիսա'*-ի մէջ ۱۷۵ سورة النساء (۱۷۵) , կ'ըսուի, թէ Քրիստոս չէ խաչուած, կամ սպաննուած:

Ուսուցումի մէջ հակասութի՞ւն: Թերեւս:

Մօտէն ուսումնասիրենի այս համարները.

Քոր՝անը, վերը յիշուած *սուրադներու* մէջ, կը գործածէ, մահ՝ *ուաֆադ* وفاة բառը: Տեղ մըն ալ՝ հրեաներու մասին խօսելով, անոնց կը վերագրէ Քրիստոսը մեղցնելը, *բադալա* قتل բառը գործածելով:

*Սուրադ Ալ Նիսա'* խնդրայարոյց մէջբերում մըն է: Այս *սուրադին* ենթահողը պատահած է, երբ Մուհամմատ վիճարանութեան կը բռնուի Քրիստոնեայ նախրանէն եկող ցեղախումբի ներկայացուցիչներու հետ:

Վիճարանութիւնը կը սկսի Քրիստոսի խաչելութեան մասին: *Սուրադը* հետեւեալը կ'ըսէ. «(Հրեաները) կ'ըսեն, թէ մեղցուցինք Յիսուս Քրիստոսը՝ Մարիամի որդին, Ալլահի առաքեալը: Ո՛չ: Զինք չսպանեցին, զինք չխաչեցին, այլ անոնց այսպէս բուեցաւ»:

وقولهم (اليهود): اتَّا قُتِلَنَا مسِيحٌ عَيْسَى ابْنُ مُرِيمَ، رَسُولُ اللَّهِ! - وَمَا قُتِلُوهُ! وَمَا صُلْبُوهُ! وَلَكُنْ شَبَهَ لَهُمْ

Ըստ այս համարին, Քրիստոս չէ խաչուած. իսկ եթէ խաչուած է, հրեաներու կարծիքին համաձայն խաչուած էր եւ այս կարծիքը ո՛չ Քրիստոնեայ ցեղախումբին եւ ո՛չ Մուհամմատին կարծիքն է:

Եթէ Ալլահը ամենակարող էր եւ վեր բարձրացուց Քրիստոսը, ի՞նչ հարկ կար անոր նմանը դրկել՝ խաչելու համար: Այս վարկածը Ա. դարու աղանդ մըն էր, որ տարածուեցաւ եւ մնաց մինչեւ Մուհամմատի ժամանակ:

## **Աստուածաշնչական Առարկութիւններ**

- Աստուածաշունչը խեղադիւրուած է:

**ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ**

1) Քոր'անի շատ տեղերու մէջ կ'ուսուցուի թէ Աստուածաշունչը «Աստուծոյ խօսքն» է, «Աստուծոյ գիրքը», «լոյսը եւ առաջնորդը մարդոց», «լուսաւորեալ գիրքը», «ամէն տարակոյս լուսարանողը»... Արդ, եթէ Աստուածաշունչը այսպէս է, ինչպէս կրնայ եղծանիլ, խարդախուիլ, կեղծուիլ: Արդեօք Աստուած պատասխանատու եւ պահապան չէ՞ իր խօսքին: Եթէ մուսլումանը կ'ընդունի խափանումը Աստուածաշունչին, պիտի ընդունի՞ որ մէկը նոյնը ըստ Քոր'անի մասին:

2) Ե՞րբ եղաւ այս եղծանումը: Մուհամմատէն առա՞ջ: Անկարելի է, այլապէս Մուհամմատ զայն պիտի չներկայացնէր որպէս լոյս, առաջնորդ, Աստուածոյ գիրք:

Այս եղծանումը եղաւ Մուհամմատէն վե՞րջ: Անկարելի է: Ո՞ւր է հարազատը: Մեր ձեռքին եղած աստուածաշունչը եթէ հարազատը չէ, ո՞ւր է բնագիրը: Իպամութիւնը գրաւեց Միջին Արեւելքի ամենահոչակաւոր Քրիստոնէական կեղրոնները՝ Աղեքսանդրիա, Դամասկոս, Երուսաղէմ, Անտիոք: Այդ ժաղանքներու գրադարաններու մէջ չկարողացա՞ն

# ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՈՒՂՂՈՒԱԾ

## ՄԵՐ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Իսլամութիւնը ունենալով հանդերձ դրական կողմեր, ունի սակայն շատ խոցելի հանգամանքներ:

Այս օրերուն, աշխարհը ականատես եւ ականջալուր է իսլամութեան անունով, փոքրամասնութիւններու դեմ գործուած անարդարութիւններու, Ալլահի անունով սարքուած ոճիրներու եւ ահարեկչութիւններու, մարդկային իրաւունքներու եւ յատկապէս կնոշ իրաւունքներու դեմ կիրարկուած միջոցառումներու:

Համառօտ կերպով տեսնենք մեր յարուցած առարկութիւնները:

### Ա.) ՔՈՐ'ԱՆԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

1) Մուհամմատի վրայ «իջած» յայտնութիւններ արձանագրողները երկու հոգի էին՝ Օսման եւ Ալի: Քոր'անը 26 հոգիի կողմէ արտագրուեցաւ եւ արտագրուած՝ 45 տարի մնացած էր մահմետականներու «կուրծք»երու տակ, անասուններու մորթին վրայ եւ ժայռերու վրայ փորագրուած: Օսման այս բոլոր վերծանութիւնները զնշեց կամ այրեց եւ պահեց միայն Հաֆզայի օրինակը:

Արդ՝ եթէ Քոր'անը իր բոլոր վերծանութիւններով, օրինակներով եւ շարադրութիւններով Ալլահին խօսեն էր, ինչպէս անոր մեծ մասը կ'այրի: Ո՞վ հրատանգեց Օսմանին նման գործ մը կատարել: Արդեօֆ այդ այրած օրինակները ի՞նչ կը պարունակէին: Մահմետական եւ մանանդ իսլամագէտ օտարներ կը կասկածին, թէ Օսման Քոր'անէն վերցուցած ըլլայ շատ մը սուրադներ (سورة) եւ համարներ՝ այադներ (تالي), որոնք իր հաշուին չէին եկած: Օրինակի համար, շիփները կ'ըսեն, թէ Մուհամմատ հրահանգած եւ ըսած էր, թէ Ալին պիտի ըլլայ յաջորդը, բայց Ալիին անունը դուրս դնելու համար խալիֆայութենէն,

Օսման այրել տուած էր այդ հարցին հայող սուրադները:

2) Քոր՝անի մասին մեր նախորդ յօդուածներուն մէջ անդրադարձած էինք պատմական, լեզուական, օրինական եւ աստուածաբանական սխալներու եւ անճշդութիւններու մասին: Այս առնչութեամբ, երկու ուշագրաւ կէտեր կան, որոնց վրայ կ'ուզէի անդրադառնալ:

Առաջինը՝ Քոր՝անի մէջ, սուրադներու սկիզբը դրուած անծանօթ տառերն են որոնք իմաստ, նշանակութիւն եւ կառոյց չունին: Ոչ ոք գիտէ անոնց տեղադրման պատճառը: Այսպէս՝ Ալ, Ամ, Հմ, Սու, Կի, Ար, Ալ, Ամ, Հմ, Սու... Աշանագրերը: Ինչպէս կ'ըլլայ որ Ալլահը առանց բացատրութիւն տալու, կը գետեղէ զանոնք սուրադներուն ըսկիզբը:

3) Երկրորդ կէտը՝ սուրադներ աւրել եւ անոնց տեղ՝ սրբագրուած նորեր դնելու հարցն է:

Քոր՝անի՝ մէջ միայն կը գտնենք այս մօտեցումը: Գիտենք սակայն թէ Աստուծոյ խօսքը յաւիտենական է եւ անփոփոխ: Ճիշդ է որ յայտնութիւնը հերթաբար կու գայ, կը յայտ նուի եւ մարգարեններու կամ առաքեալներու միջոցաւ կը բացատրուի, բայց մէյ մը որ յայտնուի, չի սրբագրուիր, չ'այլափոխուր: Աստուածաշունչին մէջ յստակ գրուած է «Խօսքը չ'ոչնչանար», կամ՝ «Աստուած սուտ մարդ չէ, կամ մարդու որդի չէ՝ որպէսզի զղայ» (Թբիլիս, 23:19): «Չեկամ որէնքը կամ մարգարենները

«պիտի խաղար», տեղափոխէր, վերամշակէր, ջնջէր, չեղեալ նկատէր: Քանի որ այս «սրբագրումները» Քոր՝ անի 40 սուրադներու մէջ կը գտնուէին, այսօր դժուար է բանիմաց մուլումանին համար գիտնալ, թէ ո՞ր մէկ նոր գաղափարը իինը չեղեալ կը նկատէ:

## Բ) ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Այս կէտի մասին չխօսած, կ'արժէ հետեւեալ նախարանը ընել:

Որեւէ կրօնէի մէջ, ներառեալ՝ քրիստոնէութիւնը, օրէնքներ կան որոնք բնական են եւ աստուածային, ինչպէս՝ չգողնալը: Այս տեսակ օրէնք յաւիտենական է, անփոփոխ, բոլոր ժամանակներու եւ տեղերու համար: Կան նաև օրէնքներ զորս Աստուած տուած է, բայց ժամանակի մը համար, տեղի մը եւ մտայնութեան յարմարող: Նման օրէնքներ, բանի որ սեղմ պարագաներու տակ եղած են, ունին տեղական եւ ժամանակի յարմար բնոյք: Այլ խօսքով, կը փոխուին կամ կը բարեփոխուին:

Քրիստոնէութեան մէջ յստակեցուած է այս կարեւոր կէտը: Օրինակի համար, Պողոս Առաքեալի ժամանակ, քանի որ Միջին Արեւելքը անյարմար կը սեպէր կնոշ խօսիլը հանրութեան մէջ, քելադրեց կիներուն լուռ մնալ: Այսօր, դարը փոխուած է: Կինը միայն հասարակութեան մէջ հանդիսատեսի դեր չունի, այլ պետութիւններ եւ ընկերութիւններ կը կառավարէ:

Խսլամութեան մէջ նման բան չկայ: Բոլոր օրէնքները, գրուած ըլլան արարական մտայնութեամբ կամ ժամանակա- յարմար բնոյքով, աստուածային են եւ անփոփոխ:

Ժամանակին, մովսիսական օրէնքով-ո՛չ աստուածային-, շնացող կինը կը քարկոծուէր: Այսօր սակայն, Խսրայէլի մէջ նման օրէնք մը չկայ:

Խսլամութեան մէջ ալ կար նման օրէնք մը: Ի զօրու էր Մուհամմատի ժամանակ, ի զօրու է մինչեւ այսօր: Քանի որ օրէնք է, պէտք է անպատճառ աստուածային ըլլայ:

Այս հարցը խսլամութեան յառաջացման արգելք եղած է եւ դարձած է մարդոց սարսափն ու ծաղրանքին առարկան: Խսլամութիւնը խիստ, անհանդողող եւ բառացիօրէն ըմ-

բրոնուած օրինապահութիւն է իր բոլոր հանգամանքներուն մէջ։ Այս խիստ օրինապահութիւնը (շարի՞ա) յաճախ ծիծաղաշարժ սահմանումներ ունի։ Ահա՝ քանի մը «աստուածային» ծիծաղելի օրէնքներէն նմուշներ.

1) Արգիլուած է աղօթել քաղնիքի, գերեզմանի, ախոռի, եւ սպանդանոցի մէջ, ինչպէս նաև՝ փողոցի անկիւնը եւ Քա'պայի վրայ։ Աղօթած ատեն, եթէ շուն մը կամ խոզ մը կամ որեւէ անմաքուր քան զարմուի աղօթողի հագուստին, աղօթքը անընդունելի կը դառնայ։ Օրինակ՝ աղօթած ատեն, եթէ պատահի որ կինը անհրաժեշտ քան մը ունի ըսելիք իր ամուսինին եւ այս կինը իր «ամսական շրջանին» մէջն է եւ գայ ու ամուսնոյն ուսին դպչի, աղօթող մուսլումանին աղօթքը անվաւեր եւ անընդունելի կը դառնայ։

Իսլամութեան նանցցուած եւ ընդունուած աղօթքի քանաձեւին վրայ կարելի չէ քառ մը աւելցնել։ Նիստուկացն ալ նոյնպէս՝ եթէ մուսլումանը ծունկի պիտի գայ այս ինչ մասը ըսած ատեն, եթէ զայն ոտքի վրայ աղօթէ, աղօթքը անվաւեր է։

Աղօթած ատեն, կարելի չէ երեխան գրկել, որովհետեւ կրնայ...միզել, եւ մէզը անմաքուր կը դարձնէ աղօթքը։

Աղօթք չկայ կերակուրի առջեւ. քազկատարած աղօթքը արժեք չունի. զգուշանալ աղօթած վայրին մէջ պատկերի կամ կրակի ներկայութենէ։ Պահանջուած վայրկեանին, եթէ ծունկի գալը կամ ոտքի կայնիլը մոռցուի, աղօթքը

կտրել, եղունգներդ մաքրել, անուշահոտութիւն գործածել, կարուած հագուստ հագնիլ (տեսած պիտի ըլլա՞՛ մէկ կտորէ սպիտակ հագուստի գործածութիւնը), ամուսնանալ, սեռային յարաբերութիւն ունենալ, որսորդութիւն ընել, մուսնակէ զատ՝ կօշիկ հագնիլ:

4) Մեոցնել ան որ իսլամութենէն կը հրաժարի: Մեոցնել պոռնիկը, ձեռքը կտրել գողութիւն ընողին:

#### Գ) ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՎԵՐՍԲԵՐԵԱԼ

Ընդունելու ենք, թէ Մուհամմատի կեանքի առաջին շրջաններուն, մարգարէն անկեղծ էր, խանդավառ էր եւ Ալլահը նանչցնելու նախանձախնդիրը: Միասոռութիւնը զոր ուզեց տարածել, բազմակրօն եւ բազմաստուածեան ցեղախումբերու մէջ գնահատելի է անտարակոյս: Մուհամմատին անվերապահ հաւատքը եւ փարումը՝ Ալլահին, գովելի է եւ յարգանքի արժանի: Եթէ Մուհամմատ նանչցած ըլլար ճշմարիտ քրիստոնէութիւնը եւ անոր ծանօթացած չըլլար աղանդներու եւ սուտ ուսուցումներու միջոցաւ, Մուհամմատ Խաչեալին սբանչելի առաքեալը պիտի հանդիսանար:

Մուհամմատի կեանքին մէջ մեծ դեր խաղաց հալածանքը: Քրիստոս հալածուեցաւ, բայց իր քարոզած սկզբունքներէն չշեղեցաւ եւ չարչաննով ու մահով վնարեց անոնց հանդէպ իր ունեցած հաւատարմութիւնը: Մուհամմատն ալ հալածուեցաւ, նոյնիսկ վիրաւորուեցաւ, բայց հաւատարիմ չմնաց իր քարոզածին: Մաֆքայէն փախաւ Մատինա եւ հոն գտաւ յառաջանալու, մեծնալու, տարածուելու եւ իր նախկին հալիծիչներէն վրէժ լուծելու պատեհութիւնը:

Բարոյական գրեթէ բոլոր սկզբունքները բեկանեց: Թոյլատրեց մարդասպանութիւնները, ոմանց գործադրութեան վրայ ի՞նք անձամբ հսկեց. հրեայ գերիները չարդեց «յանուն գրած եւ ողորմած Ալլահին»: Թոյլ տուաւ որ իր հետեւորդները ունենան չորս կին, բայց ինք այդ օրէնքին չհետեւեցաւ, այլ ամուսնացաւ տասնեակէ մը աւելի կիներու հետ: Մուրադ Ալ Դահրիմ պատուհաս մըն է Մուհամմատի բարոյականին համար: Այր մարդիկն անգամ կ'ամշնան զայն կարդալէ:

## ՄԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆԸ

1) Իսլամը ընդհանրական կրօնք մը չէ: Ալլահ չիրահանգեց այս կրօնքին ընդհանրականութիւնը: Քոր՝անի իսկ թելադրութեամբ, կան երկու կրօնքներ միայն, իրենց գիրքով, իրենց վարդապետութեամբ եւ օրէնքներով: Սկզբնական շրջանին, Մուհամմատ ինքզինք առաքեալ մը հոչակած էր եւ իրմէ խնդրուեցաւ որ արաբերէնով թարգմանէ եւ արար ժողովուրդին տայ «իշած ԳԻՐՔԸ՝ Թորան եւ Աւետարանը»: Ընդհանրական հանգամանք չունէր իսլամութիւնը: Յետագային, պատեհապաշտութեամբ, կարողացաւ տարածուիլ ու Արաբիայէն դուրս անիլ:

2) Իսլամութիւնը թիւով յառաջացած է, բայց քաղաքակրթութեան՝ շատ քիչ բանով օգտակար եղած է: Ճարտարապետութենէ զատ գեղարուեստ չկայ: Իսլամական կրօնքը կ'արգիլէ նկարչութիւնը, քանդակործութիւնը, երգը, երաժշտութիւնը:

3) Իսլամութիւնը 1400 տարիէ ի վեր, լնացում ունեցած է: Նոյնիսկ երբ առոշ յառաջացում արձանագրած է, այդ յառաջացումը կը պարտի քրիստոնեայ արաբներուն կամ իսլամացած անտարտիացիներու եւ պարսիկներու: Այս յետամնաց ըլլալը ունի գլխաւոր պատճառ մը՝ իսլամութեան մէջ տրամարանութիւնը դեր չունի: Քանի որ Ալլահն ու իր Շարի'ան են հրահանգողները, ո՞չ մէկ բան կը կարող է անուանել իր առաջարկութեան մէջ մաս կամ մաս չկարող է անուանել իր առաջարկութեան մէջ մաս:

մասին: Այս նեղմիտ մօտեցումին համար, այսօր մահմետական երկիրները ոչ իսկ կրցած են կամ ուզած՝ ասրիրիթն անգամ արտադրել: Գիտական ոչ մէկ նուանում: Պին Լատըն, երբ Արեւմուտքը կ'անիծէ, զայն կ'անիծէ Արեւմուտքի մէջ շինուած բարձրախօսներէ. երբ կը նստի իր հրացանին մօտ՝ ասպարէզ կարդալու, այդ հրացանն անգամ Արեւմուտքի արտադրութիւնն է: Աֆղանիստանի ժայռոտ լեռներու վրայ երբ ման կու զայ ձեռքին՝ *հռիփ-բռիփ* բռնած, Արեւմուտքը սարսափեցնելու, այդ գործիքն ալ Արեւմուտքի արտադրութիւնն է:

5) Քոր՝անը կը բոյլատրէ բազմակնութիւնը, շնուրիւնը, հարճ ու գերի ունենալը: Անողորմ է կրօնափոխութեան նկատմամբ եւ անհամերաշխ է ուրիշ կրօներու հետ ապրելու:

6) Իսլամը կը վարկարեկէ կինը: Կինը առարկայ է, անասունէ ֆիչ մը աւելի բարձր: Կրնայ դուրս դրուիլ, ծախուիլ, ծեծուիլ, գնուիլ: (Կնոշ դերի մասին նախապէս անդրադարձած ենք):

*Կարեւոր եւ միանգամայն շուարեցնող հարցում՝ ինչո՞ւ իսլամութիւնը այսին կը տարածուի:*

■ Իսլամութիւնը էր եւ պիտի մնայ սուրով տարածուած կրօնիք: Դամասկոս, Երուսաղէմ, Աղեքսանդրիա, Անտիոք, Քուֆա, Նախաֆ, Հայտերապատ, Ալլահապատ, յետագային՝ Կոսիանդնուպոլիս, չիսլամացան իսլամական գեղեցիկ ու աստուածային սկզբունքներուն համար: Ամէն տեղ սուրը իր դերը խաղաց:

■ Իսլամութիւնը հեշտ կրօնէ է եւ կը յագեցնէ մարդկային բնական կամ անբնական ծարաւները: Մէկ կին ծանձրացուցի՞չ կը բուի, երկրորդ մը ա՛ն. երրորդ մը, չորրորդ մը: Անոնցմէ ծանձրացա՞ր, վլնտէ զիրենիք, անոնց երեսին երեք անգամ *բալիփ* (ապահարզանուած, պահանջանելով):

■ Մեղքը իսլամի համար ծանր արարք մըն է, բայց կարելի է զայն ջնշել ամենէն պարզ միջոցառումով: Երկինք երթալը ապահով է ամէն մահմետականի համար որ կը գործադրէ շարի՝ աճ: Հոգիւոր պայքար չկայ: Օրէնքով կը փրկուիս: Իսլամութեան եւ Ալլահի համար ամէն ինչ բոյլատրելի է՝ սուտը, կեավուր մը մեռցնելը, կինը ստորնացնելը: Աղքատ բաժիստանցիի, պաղեստինցիի, պենկատեցիի, նիճերիացիի կամ սուտանցիի համար ահարեկչութիւնը յանուն Ալլահին առաքինութիւն է եւ երկինքի դուռերը պատրաստ են բացուելու: Հոն՝ այդ չժաւորը պիտի ունենայ հարստութիւններ, բազմաթիւ կոյսեր: Երկրի վրայ զրկուած նոյնիսկ անոյշ ջուրէն, հոն՝ երկինքի մէջ պիտի ունենայ մեղրով ու կարով հոսող գետեր: Ինչո՞ւ մէջքին ոռումք չունենայ եւ չմեռնի ու չմեռցնէ յանուն այսքան խոստացուած ժառանգութեան:

■ Իսլամութեան տարածումի ամէնէն աւելի նպաստող պատճառը՝ քրիստոնեաներու թերացումն է: Զեմ ուզեր այս կետին վրայ անդրադառնալ, որովհետեւ ակներեւ է Արեւմուտքի հերանոսութիւնը եւ բարոյական արժէքներու հետզհետէ վերացումը:

## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

<b>ՆԱԽԱԲԱՆ</b>	<b>2</b>
<b>ԲԱՑԱՏՐԱԿԱՆ</b>	<b>4</b>
<b>ԱՐԱԲՆԵՐԸ</b>	<b>9</b>
<b>ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ԱՐԱԲՆԵՐՈՒ ՄԷջ</b>	<b>17</b>
<b>ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԿԵԱՆՔԸ</b>	<b>29</b>
- Ա. Մաս -	
<b>ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԿԵԱՆՔԸ</b>	<b>36</b>
- Բ. Մաս -	
<b>ԻՍԼԱՄԻ ՍԿԶԲՆԱՀՈՐՈՒԹԵԱՆ</b>	
<b>ԽԱԽՈՒՏ ՀԻՄՔԸ</b>	<b>48</b>
<b>ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ԲԱԶՄԱԹԻՒ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԸ</b>	<b>58</b>
<b>ԱԼ ՔՈՐ'ԱՆ ԱԼ ՔԱՐԻՄ (القرآن الكريم)</b>	<b>66</b>
- Ա. Բաժին -	
<b>ԱԼ ՔՈՐ'ԱՆ ԱԼ ՔԱՐԻՄ-ի ԲԱԶՄԱՏԵՍԱԿ</b>	
<b>ՍԽԱԼՆԵՐԸ</b>	<b>76</b>
- Բ. Բաժին -	
<b>ՔՈՐ'ԱՆԻ ՀԱԿԱՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ</b>	
<b>ԵՒ ԱՐՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ</b>	<b>85</b>
- Գ. Բաժին-	
<b>ԻՍԼԱՄԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆԸ՝</b>	
<b>(Աշ-ՇԱՐԻԱ, الشريعة)</b>	<b>95</b>

.

<b>ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՃԻՀԱՏԸ</b>	<b>(الجهاد)</b>	<b>107</b>
<b>ԿԻՆԸ ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ</b>		<b>119</b>
<b>ԻՍԼԱՄ ԸԼԼԱՎԼՈՒ ՀԻՆԳ ՈՂՆԱՍԻԻՆԵՐԸ</b>		<b>128</b>
<b>(أركان الدين الخمسة)</b>		
<b>ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ</b>		
<b>ԵՒ ՊԱՏԺԱՄԻԶՈՑՆԵՐ</b>		<b>139</b>
<b>ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ</b>		<b>148</b>
<b>ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ</b>		<b>157</b>
<b>- Ա. Բաժին -</b>		
<b>ՄՈՒՀԱՄՄԱՏԻ ՅԱԶՈՐԴՆԵՐԸ</b>		<b>165</b>
<b>- Բ. Բաժին -</b>		
<b>ՍԻՒՆՆԻ-ՇԻՒ (السنة والشيعة)</b>		
<b>ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆԵՐԸ</b>		<b>172</b>
<b>ԻՍԼԱՄ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԸ</b>		<b>179</b>
<b>- Ա. Բաժին -</b>		